



# Uhnu

1967

# ՍԻՈՆ

ԽԱ.                   ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱԼՍԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱՄՔԵՐԻ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ  
«Տիոն» ԽՈԼԵ ԱՐՄԵՆԻԵ ՏԵՐԻԵ, ԴԻՆԻԵ, ԱԴԻԵ, ՏԳՎԻԿԻ.

“SION” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1967

ՅԱՆԱԿԱՆ-ՕԳՈՆՈՒՄ

Թիւ 7 - 8

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

## ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

Հակառակ խաղաղութեան քաղաքի իր պիտակին, Երուսաղեմը խռով է եղած մը եղած է միշտ: Իր վաղնջականութիւնն ու սրբութիւնը երեք մեծ եւ յայտնեալ կրօններու միջեւ, զինքը որքան ցանկալի՝ նոյնիքան արկածներով լեցուն ոստանի մը վերածեր են դարերով: Այս պարագան ուրիշ փաստ՝ իր կարեւորութեան եւ նուիրականութեան, որ մազնիսի մը նման իրեն քաշած է, անյիշատակ ժամանակներէ ի վեր, բոլոր սիրտերը, վերածելու համար ինքնինքը սրբազան կոռուխննորի մը:

«Երէ մոռացայց զեզ, Երուսաղէմ, մոռացի զիս աչ իմ», միայն Հրէի սրտէն պոկուող սիրոյ երդում մը և ուխտ մը չէ, նոյնը ըսած ու կրկնած են դարերով նաև քրիստոնեան եւ իսլամը, երբ հեռուէն ու մօտէն նայած են Աստուծոյ այս քաղաքին: Ամբողջ տարուան ընթացքին ընդհանրապէս, իսկ քրիստոնէութեան, իսլամութեան եւ հրէից մեծ տօններուն մասնաւրարար, աշխարհի հեռաւոր եւ մօտաւոր մարզերէն՝ մարդերը գունդագունդ դէպի Սուրբ Երկիրը մզող ամենէն տիրական ոգին կրօնականն է անտարակոյս: Բարեպաշտութեան զգացումն է ակնաղթիւրը կենդանի այս խանդավառութեան, որով կը համակուին ամէն սեռէ և տարիիք սիրտերը:


Այս զգացումին շատ մօտիկ կայ նաեւ այժմ, պատմական եւ գիտական շահագրգոռութեան ոգին: Նատեր այսօր Ս. Երկիր կուգան ոչ միայն հոգեկան կազդոյր գտնելու, այլ նաեւ մտաւոր լոյս փնտոելու համար հոս: Պաղեստինագիտութիւնը իրեւ աշխարհագրական, քնապատմական, պատմական եւ հնախօսական ծանօթութիւններու դրութիւնը, Աստուածաշունչի պատմութեան եւ կրօնական հաւատքի եւ բարոյականի համար գերազանցօրէն օգտակար եւ պիտօնի ուսում մըն է այլեւս: Հին եւ նոր պեղումները Երուսաղէմի, Երիքովի, Սամարիոյ, Գալիլիոյ, եւ Յորդանանի շրջաններուն մէջ, ամէն օր նոր յայտնութիւններու լոյսով կը հաստատեն Ս. Գրքի աւանդութեանց վաւերականութիւնը: Կրօնէն ու գիտութիւնը, այս սրբազն Երկրին մէջ մահաւանդ, երբեք հակառակ չեն եղած իրարու: Հաւատքը չի տկարանար բընաւ երբ իր առարկան աւելի կը լուսաւորուի:

Համոզուելու համար թէ Ս. Երկիրը եկող ամէն ազգի ուլսաւոր, հաւատքի խորհուրդով եւ զայն լուսաւորող ու ապացուցող պատմախօսութեամբ է համագրաւուած, պէտք է տեսնել զիրենի երբ լուռ ու մտաշանչ կը մտնեն Ս. Յարութեան համաշխարհային մայր տաճարը, կամ երբ կ'իջնեն Գերսեմանին, Մընթեան Այրն ի Բերդեհեմ, երբ սրտարունդ կը վերելակեն Համբարձման զագարը, ապա զահավէժ դէպի Յորդանան, խոկալու համար մեղքին եւ հոգեւոր մաքրութեան իմաստին վրայ:

Այս զգացումը աւելի կը լայննայ եւ կը լուսաւորուի հաւատացեալներու հոգին ու մտին մէջ, երբ կը տեսնեն հողագերծուած աւերակները Կափանառումի, Քորազինի, Բերսայիդայի, Սամարիոյ: Անոնց բոլորին մէջ աւելի քան երբեք կը պայծառանայ այն համոզումը թէ իրական Ս. Երկրի մը հողին վրայ է որ կը կոխեն, եւ թէ առապելներու հիւսք մը չէ այն Մատենը, որ այս Սուրբ Երկրին աստուածապատում փառքը կը վերբերէ:

Աւրիշ Երկրներ, իւրաքանչիւրը իրեւ կեդրոն ազգի մը ինքնուրոյն քաղաքակրթութեան եւ մշակոյրին, միակ քան մը կը պատմեն, զիտութեան եւ արուեստի չափն ու սահմանը, որոնիք երբ օր մը աւերակոյտի վերածուին, կ'ունենան իրենց նակատագրուած իրիկունը: Այսպէս չզգար մարդ սրբազն այս հողաշերտին վրայ: Կեանքի խորհուրդը ուրիշ զգացումներով կը խօսի հոս հոգիներուն, կրօնէի բանաստեղծութիւնը թէւ ու բոիչ կուտայ հոգիներուն, ելլելու համար ցեղերու եւ ժողովուրդներու յատուկ զգացումներէն վեր բարձրութիւններու, ուր աստուածային յայտնութեան լոյսը կը նառագայրէ:

Երբ ժողովուրդներն ու ազգերը իրարու կը խանուեն շահերու կռուադաշտին վրայ, կամ կիրքերու հողմայոյզքին մէջ, ականատես կ'ըլլան իրարու յոսի կողմերուն մանաւանդ, եւ կը խրտչին իրարմէ: Բայց երբ անոնք իրարու կը հանդիպին խաղա-



դութեան եւ սիրոյ պարունակին մէջ, որ կրօնքին կալուածն է, հնու է որ ամենէն աւելի կը զիտակցին, թէ արեան, լեզուի եւ հայրենիքի տարորշութեանց ներքեւ, որոնցմով ազգերը կը զանազանուին իրարմէ, կայ ուրիշ բան մը, վեր մասնակի վիճակներէն, որուն մէջ կը մօտենան անոնք իրարու եւ կը միանան տիեզերական եղայրութեան մը ըմբռնումով, Աստուծոյ հայրութեան մեծ զաղափարին ներքեւ:

Հոգեկան հասունութեան եւ կրօնական ոգիի պակասութեան արդիւնքն է որ քոյլ տուած է դարերով որ ժողովուրդներն ու ազգերը համազգային այս ոստանին նային ազգային ու ցեղային ինքնայատուկ ախորժակներով, վերածելով խաղաղութեան ժաղաքը խռովքի եւ նախնիքի ու զարմակայրի մը: Դարեր առաջ իրայէլի մեծ մարգարէն կը նախսաճայնէր, ակնարկելով Երուսաղէմին:

«Ազգերը քու լոյսիդ պիտի զան,

եւ քաղակիրները քու արեւիդ ծագումին»:

Հակառակ կրօնքներու եւ ազգերու մարտնչումներուն եւ ձգտումներուն՝ Երուսաղէմը իրենց սեփական տաղաւարը ընելու, Ս. Քաղաքին մէջ դարերով իրենց պաշտամունքի սեղաններն են ունեցեր եւ ունին այսօր, ծանօթ մեծ կրօնքներու բոլոր հետեւրդները: Զայն իրարու ձեռքէն խելու մրցակցութիւնը՝ սելի սրած է կրօնական ախորժակները եւ իրեն աւելի յարելու վճռականութիւնը: Այս պատկերը պատմականօրէն որքան տըլուր, նոյնքան սրտազգաւ է, որովհետեւ ժողովուրդներու կրօնասիրութեան եւ աստուածպաշտութեան ոգիին անմարելի բոցին գրաւականն է ան, հակառակ շատ անզամ գործադրուած միջոցներու բրտութեան եւ ոհրապարտ բռնկումներու:

\*

Միջազգային կրօնական այս ոստանին մէջ, Հայ Եկեղեցին ունի իր արժանավայել տեղն ու դիրքը, իրեւ նուիրապետական կայք եւ ազգային ժառանգութիւն: Երուսաղէմի Պատրիարքութիւնը, այսինքն Ս. Յակոբայ Աքոռը խսկական մեծութիւն մը եւ վատք մըն է, մին Քրիստոնէական Եկեղեցւոյ ամենափառաւոր անցեալ ունեցող կայքերէն, հաստատուած այն սրբազն տեղույն գրայ՝ ուր մեր Տէրը դրաւ իր արքայական գահը առաջին անզամ: Այդ սուրբ ժառանգութիւնը բարձր եւ պայծառ պահելը, մեր Եկեղեցին ու ազգին նուիրական պարտքն ու իրաւունքն է եղած դարերով: Գարաւոր փոքրիկները չեն կրցած խախտել անոր պատուանդանը, որովհետեւ անիրկա սուրբ է եւ յաւերժութեան կը նայի:

Ս. Տեղեաց մէջ իր ունեցած դարաւոր իրաւունքներով եւ սեփականութիւններով, անոնց կրօնական ու ազգային արժէքներով, Երուսաղէմի Հայոց Պատրիարքական Աքոռը կը գրաւէ տեղ

մը՝ որուն կրօնական տարածքը հոգիներու վրայ վեր կը մնաւ: Հա-  
փերէ եւ բաղդատութիւններէ: Երուսաղէմի ազգայատկան առ-  
բասեղիները, մասամբ նաև ձեռակերտ ու համադրութիւն Հայ  
արքաներու եւ իշխաններու, բիւրեղացումն ու մարմնացումն են  
մեր ժողովուրդի հուժկու զգայնութեան, անդիմադրելի պաց-  
ֆին՝ որով ցեղի մը հոգին այսպէս ինքզինքը կ'առարկայէ միջոցն  
ի վեր: Հրաշքի համազօր է այն իրողութիւնը, որ իր նակառազ-  
րին դէմ ամէն օր մաքառող մեր ժողովուրդը կրցած է ունենալ եւ  
պահել հոս, վշտին սրբութիւնը եւ յոյսին օրութիւնը խորհրդ-  
դանշող այս երկրին մէջ, իր դերն ու դիրքը, հաւասար գիծի մը  
վրայ աշխարհի ամենէն հզօր եւ յառաջադէմ ազգերու կարգին: Իրապէս տիտաննեան կամքով եւ հոգինվ գրահուած մարդեր պէտք  
է եղած ըլլան մեր երանեալ նախնիքները, որոնք իրենց համեստ  
ուժերով տեսական արժէքներ տուած են մեր Եկեղեցին ու ազ-  
գին, օժտելով զմեզ անօտարանալի ժառանգութեամբ մը՝ որ մին-  
չեւ այսօր մեր միակ զանձն է, անցեալ նաւարեկումներէ մնացած:

Հակառակ այս սրտազրաւ իրողութեան, դժխնմ եղած է  
միշտ մեր նակառազիրը. պատմութեան իրաքանչիւր ձախորդ  
վայրկեանին մենք տուած ենի մեր տուրքը: Աստուծոյ հովանա-  
ւոր Աջը սակայն, միշտ անպակաս եղած է մեր վրայէն, եւ մեր  
գոյութեան ուղղուած հարուածները վրիպած են իրենց կործանա-  
րար նպատակէն: Ժողովուրդները իրենց գոյութեան բախտորոշ  
պահերուն է որ ի յայտ կը բերեն իրենց հոգեկան ինքնութիւնը,  
իրենց ցեղային նկարագիրը բացատրող ուժերու արժէքը: Մեր  
ցեղային նկարագրին ամենէն կարկառուն գիծն է եղած զոհողու-  
թեան ոգին: Յանախ մեզի պահսած է իմաստութիւնը, արտաքին  
իրողութիւնները կշռելու խելքը, բայց երբեք՝ զոհողութիւնը:

Այս անգամուան փոփոխութիւնը Երուսաղէմի մէջն ու  
շուրջը, արդիւնք՝ Խրայէլի եւ Արաբներու ընդհարումին, բա-  
րեկախտարար տնտեսական աղէտի մը կերպարանքով չներկայա-  
ցաւ Ս. Արոռոյ եւ Ս. Երկրի մէջ գտնուող Հայ ժողովուրդին: Զգրկուեցանք մենք մեր կալուածական եկամուտներէն, ինչպէս  
պատահեցաւ ան շուրջ քանի տարիներ տուած: Վանքարբնակ եւ Ե-  
րուսաղէմահաստան Հայ ժողովուրդը չկորսնցուց իր տունն ու  
գոյքը: Միւս կողմէ սակայն, պատերազմի հետեւանքով ստեղ-  
ծրւած տնտեսական տագնապն ու անզործութիւնը զրկած է բո-  
լոր աշխատող ձեռքերը քան մը կարենալ ընելու կարելիութենէն: Այս մտահոգիչ կացութիւնը տակաւ աղէտի մը հաւասար հանգա-  
մանքով կը ներկայանայ, շուարումի մատնելով Ս. Արոռը եւ Ե-  
րուսաղէմարբնակ մեր ժողովուրդը:

Այս անգամ Երուսաղէմի Պատրիարքութիւնը հանգանակիչ  
նուիրակներ չդրկեց, եւ օգնութեան կոչեր շուղղեց Սփիւրքի մեր  
ժողովուրդին, սակայն այն քանի մը պատուարժան հասցեներուն՝  
որոնց ուղեցինք ուղղել մեր խնդրանքը, այն մեծ ապահովու-

թեամբ թէ անոնք ետ պիտի չդարձնէին մեր իրենց կարկառուած ձեռքը, բացի ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵՍՆ ՊԱՏՈՒԱԿԱՆՆ ՀԻՄՆԱՐ-ԿՈՒԹԵՆԸՆ, բոլորէն ալ գրեթէ մերժուեցանք։ ՄԵՐ ԽՆԴՐԱՆ-ՔԻՆ ԶՈՒԶԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՆՈՅՆՊԵՍ Հ. Բ. Ը. ՄԻՌՈՒԹԻՒՆԸ. ՈՐՈՒՆ ԴԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆՔՈՒԹԵԱՆ ԿԵՐՊԵՐԸ ՓՈԽՈՒԱԾ ԿՐ

ԹՈՒԻՆ ԸԼԼԱԼ։

Քանի մը ամիսներ առաջ, Երուսաղէմի Գանձատունէն անհետացած ձեռագիրներու առիրով, չմնաց եկեղեցական մը, ազգային ջոջ մը, մամուլի ներկայացուցիչ մը, կուսակցական պատգամախոս մը, որ յուզումով եւ ընդգումով կուրծք չծեծէր, ու բարբանջալիր չքողոքէր ազգային ու եկեղեցական այդ զանձերուն իրենց տեղէն շարժուելուն պատճառաւ, մեղադրելով ու ամբաստանելով Երուսաղէմի Հայոց Պատրիարքն ու Միաբանութիւնը՝ այս սրբապիղծ արարքին եւ իրենց պարտականութեամ զանցառումին համար։ Շատերը անոնցմէ, իրենց ազգային զայրոյթը յայտնելէ յետոյ մեր անցեալի այդ սրբազն աւանդներուն պատահած ողբերգութեան առիրով, չին յամենար յայտարարելու թէ Երուսաղէմի մշակութային արժեքներն ու ժառանգութիւնը ազգին կը պատկանին եւ թէ պէտք էր զանոնք յանձնել խընամու ձեռքերու, որպէսզի անոնք կարենային պահուի իրքի թիր ական եւ զանձ անկողոպտելի։

Պատուական մեր վայրահաշները, որոնք միայն խօսիլ գիտեն երբ հարցերը ազգային եւ եկեղեցական քնոյթ ունին, եւ բամբասել՝ երբ խնդիրը Երուսաղէմի Վանքին կը վերաբերի, ինչո՞ւ չեն հետաքրքրուիր լորձնաշուրբն իրենց գոված եւ ափսոսացած այդ ազգային ժառանգութեամբ, երբ այսօր ամրող Հաստատութեան գոյութիւնը խնդրոյ առարկայ է։ Ո՞ւր են այդ խնամու ու մաքուր ձեռքերը, որոնք բանի մը ամիսներ առաջ գուրգուրանքով կ'ուզէին երկարի Սրբոց Յակոբեանց ազգապատկան զանձերուն, զանոնք փրկելու խոր գիտակցութենէն դողահար։

Ուրիշ ազգերու մէջ քաղենի տարրը առհասարակ անտարբեր է մտքի եւ հոգիի արժեքներու նկատմամբ, փլշտացի մըն է, ֆրանսական բացարութեամբ։ Մեր մէջ՝ ոխերիմ թշնամին անոր։ Ահա թէ ինչո՞ւ մեր իմացական ըստած ընտրանին, խմբագիրը, քժիշկը, վարժապետը, հոգաբարձուն, պետական պաշտօնեան եւ այս օրերու նաեւ դրամատէրը, իրապէս այնքան ժիշ կարեւորութիւն ուզեն տալ նշմարիտ իմացականութեան եւ անոր արգասիքը եղող արժեքներուն։ Իրենց յարուցած աղմուկն ու նախանձաւորութիւնը, շատ յանախ փորի եւ պոչի ցաւերու, անհանդուրժութեան, նախանձի եւ շամփուած ոխերու արդիւնքն է։ Ալդիւնք մը՝ որ երբեք պիտի չհարստացնէ զիրեն։

Տակաւին այս դժբախտ մարդերու հոգիին մէջ, իրեւ միակ հարստութիւն, կը կենայ արքայական պատմունանով, թա-




## Զ Ե Կ Ո Յ Յ

Մերձաւոր Արեւելքի վերջին դեպքերուն որպէս հետեւանք՝ Երուսաղէմի Հայ գաղութին ենթարկուած տնտեսական տագնապին եւ այլ դժուարութիւններու առիթով, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան կնամակալ Վարչութիւնը, ընդառաջելով Երուսաղէմի Հայոց Պատրիարքութենէն ստացուած ստիպողական դիմումի մը, 5,000 սրերլինի (\$ 14,000 տոլար) բացառիկ յատկացում մը ըրաւ Պատրիարքարանին՝ ի նպաստ գաղութին մէջ սնունդի, դեղորայքի և այլ անհրաժեշտութիւններու կարիք ունեցող անհատներու:

ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Լիզուս, Յուլիս 1967

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ  
ՎՍԵՄ. ՆԱԽԱԳԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ



Կիրակի, 30 Յուլիս, պատիւ ունեցանք մեր մէջ ունենալու Հ. Բ. Ը. Միութեան նախագահ, Նորին Վահմութիւն Տիար Ալէքս Մանուկեանը, որ բարեգործականի յատուկ գործերով Կիպրոս եկած էր եւ ուզեր էր անակնկալ մը ընել եւ Երուսաղէմ հանդիպիլ: Յարգելի մեծ հիւրին կ'ընկերանար Մէքը Շ. Սեւյօնեանը:

Նորին Ամենապատուութիւն Պատրիարք Ս. Հօր հետ կէսօրուան նաշը ընելէ յետոյ, մեծանուն հիւրը, իրեն ընկերացող փաստաբանին հետ, առաջնորդուեցաւ Ս. Յարութեան Տաճարը, եւ ապա ժամը 4-ին Պատրիարք Ս. Հօր ընկերակցութեամբ մեկնեցաւ Թէլ-Ալիի օդակայանը, անկէմեկնելու համար Հոռի:

Մեր սրտագին շնորհակալութիւնը սիրելի նախագահին, ազնիւ իր այս ուշադրութեանը համար:

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՍԻՐՈՅ ԽՈՐՃՈՒԹՅՈՒՆ

Խորհուրդ կը կոչուի ներքին այն ամէն արձէք, որ իր արտայրացութիւնը կը գտնէ արտաքին բանի մէջ: Եւ եկեղեցական օրէնքով ամուսնութիւնն ալ խորհուրդ կը կոչուի, որովհետեւ հոգի եւ մարմին զիրար կ'ամբողջացնեն, եւ առաջինը ինքոյնք կը դրսւորէ երկրորդով:

Այս եւ կնոջ սէրը մարմնացած սէրն է, հոգիի եւ մարմնի խորհրդաւոր յարաբերութիւններով ընդելուզուած:

Մէրը հաղորդական է եւ չի սիրեր առանձնութիւնը:

Մէրը միայն եսը չէ մարդուն, այլ ունի իր անրաժան բնկերը, որ կը կոչուի դուն:

Ես եւ զուն, արու եւ էզ, երկուքս կը կաղմէնք ամուսնութիւնը: Եւ Ս. Հոգիին մասնակցութեամբ կ'իրագործուի Պատկի Ս. Խորհուրդը:

Եսին եւ դունին սրբադործուած միութիւնն է, որ կը բանայ կեանքի յաւերժացման ձամբան եւ զուգուած զոյլին միութիւնը Քրիստոս կը հաշոէ անրաժանելի:

Ամուսնութեամբ՝ ամուսինը հայր կ'ըլլայ կնոջմէնն եւ կինը մայր կ'ըլլայ ամուսինէն: Նոյնպէս զուակները՝ իրենց ծնողքէն կը ժառանգեն հայրութեան եւ մայրութեան յատկութիւնները:

Ինչպէս Հայր Սուրբ, Որդին Սուրբ և Հոգին Սուրբ Երրորդութիւն կը կազմէն, այնպէս ալ ամուսինը, կինը եւ Ս. Հոգին կը կազմէն անքակտելի երրորդութիւն մը:

Երբ այս երրորդութեան անձերէն մէկը կամ միւսը կը հետանայ՝ ամուսնական միութիւնը կը խանդարուի եւ կը յուծուի:

#### ՆՇԱՆՑՈՒԹ

Եկեղեցական Խորհուրդը մը չէ ան: Պարզ եւ կարճ կրօնական արարողութիւն մըն է,

որ կը կատարուի Պատկի Խորհուրդէն առաջ՝ ընդհանրապէս ծնողներու եւ աղղականներու սեղմ շրջանակի մէջ:

Նշանտուքի շրջանը՝ երկու զիրար սիրող էակներու կեանքին մէջ իրենց պարկեցու սիրոյ յարաբերութիւններով կը կազմէ նըշանակալից հանդրուան մը:

Պարման է սակայն, որ նշանուած անձերը քանի մը ամիսներու ընթացքին, երբ լիւմին կը հասկան զիրար, որոշեն ու իրադորեն եկեղեցական պաշտամունքով իրենց ամուսնական միութիւնը, եթէ արդարացուցի, արդելքներ չստիպեն զիրենք երկարածղութ կանխորոշուած թուականը:

Երբ նշանախօսութեան շրջանը կը ձգձգուի տարիներով՝ կրնայ տեղի տալ անախորժ միջադէպերու եւ նեղութիւն յառաջնել նշանածններու յարաբերութեանց մէջ, որոնք ա'լ ծանօթութեան բոլին անցներով՝ իրենց յաճախակի տեսութիւններով հասեր են մտերմութեան աստիճանին:

Նշանտուքը զիտակից, պարկեցու ու հաւատացեալ նշանածններու համար կեանքի ամէնէն յիշատակութեան արժանի շրջանըն է:

Նշանտուքը՝ ապագայ ամուսիններուն կու տայ նախաճաշակը ուուրը սւրսփութիւններու:

Նշանտուքով կը ծրագրուի ու կ'իրագործուի յաւետնական միութիւն ուստած երկու էակներու Ս. Պատկի Խորհուրդը:

Նշանի օրնութեանէն ետք, նշանածններու կեանքին մէջ կը բացուի երանելի շրջան մը, երբ իրենք զիրենք կը դդան նոր աշխարհի մը մէջ՝ որ երազային է եւ ամէն բան իրենց կը թուի գեղեցիկ ու պայծառ: Երկուքն ար իրարու համար կ'ըլլան անգնահատելի արձէք, կ'ըլլան սէր ու զոհողութիւն, կ'ըլլան միմեանց կեանք ու նպատակ:

Ա'լ երէկի անծանօթները չեն: Լաւագէն

կը ձանշնան իրարու սիրու ու նկարադիր, դիտեն իրարու առաւելութիւններն ու պակասութիւնները եւ կը ջանան զօրացնել իրենց մէջ ինչ որ բարի ու գեղեցիկ է եւ ջրնշել՝ ինչ որ տղեղ է ու անհաճոյ:

Նշանտուքը, ճիշդ գիրքի մը յառաջարանին պէս, նշանուած զոյդին առջեւ կը պարզէ ամուսնական կեանքին պատկերը՝ իր ուրախ եւ տիսուք երեսներով:

Նշանտուքը Հաստատուած ծանօթութիւնը, մտերմութիւնը եւ սէրը Հիմնական դրաւականն է ապադայ ամուսիններու միութեան իրադործումին:

\* \*

#### ՊՍԱԿ

Եկեղեցւոյ ամէն Խորհուրդի մէջ պայման է Հաւատացեալին հաւատքը:

Հաւատքով է որ Հաղորդութեան հացն ու զինին՝ Քրիստոսի մարմնին եւ արեան սրբութիւնը կը ստանան:

Հաւատքով է որ մկրտուած ու զրոշմբած երախան՝ պաշտօնապէս Քրիստոսի Եկեղեցին անդամ կը զառնայ:

Հաւատքով է որ ապաշխարող ու Հաղորդուող մեղաւորը հոգեւորապէս կը վերածնի:

Հաւատքով է որ հոգեւորականը կը փայլեցնէ ձեռնադրութեան չնորհը իր կեանքին ու պաշտօնին վրայ:

Եւ հաւատքով է որ պսակեալ զոյդը սիրոյ խորհուրդին քաղցրութիւնները կը ճաշակէ իր ամրող կեանքի տեւզութեան:

Եկեղեցի պսակուելու եկող երիտասարդուհին եւ երիտասարդը երբ իրենց հոգիին մէջ չունին այս հաւատքի լոյսը, լաւ է որ երբեք չփորձուին ամուսնանալ, քանի որ որևէ ժամանակ իրենց կեանքին մէջ պիտի չկրնան զգալ իրենց երազած մնայուն ուրախութիւնները:

Աստուած է որ խորհրդակատար քահանային անձով կը խօսի, կը խրատէ ու կ'երաշխաւորէ զոյդին երջանկութիւնը, թէ՝ իրենց հետ պիտի ըլլայ, պիտի պաշտօնէ՝ զիրենք փորձութիւններու դէմ եւ պիտի թողու որ ստանան բեկանէ իր սրբագոր-

ծած միութիւնը, եթէ զոյդը հաւատարիմ մնայ հրապարակաւ իր ըրած խոստումին՝ ապրելու կեանքը համաձայն Աստուածու Սիրոյ Օրէնքին:

Պէտք է ըսել, թէ յանուն Ս. Երրորդութեան նուիրագործուած միութիւնը, կը դերապանցէ մարդոց եւ նոյնիսկ ընտանիքի անդամներու միջն զոյութիւն ունեցող պականութեան կապեցը:

Հօր եւ զաւկի, մօր եւ աղջկան, քրոջ եւ եղրօր յարաբերութեանց մէջ որոշ անջրպետ մը կայ: Անոնք տարբեր են իրենց անձերով եւ ազգականական կապերով, բայց այր եւ կոնջ միութեան մէջ անձերը կը նոյնանան, կ'ըլլան մէկ մարմին եւ մէկ հոգի, ինչպէս վիսոյացեալ Քրիստոսը մէկ է իր հարսնացեայ Եկեղեցիին հետ:

Եւ ինչպէս Մկրտութեան Խորհուրդով աղամական մեղքերէն սրբուող երախան մինչեւ իր չափահասութիւնը եւ մինչեւ իր մահը Ենթակայ է մեղք գործելու, ինչպէս ապաշխարող ու Հաղորդուող մեղաւորը կրկին ու կրկին կը մեղանչէ, այնպէս ալ ամուսնացեալ զոյդին միութիւնը միշտ բեկանուելու սպառնալիքին ենթակայ է ընտանիքի մէջ տիրող անհասկացողութիւններու եւ երկուստեք դործուած սխալներու պատճառով:

Ամենամեծ եւ հիմնական պատճառը, որ ամուսինները իրարմէ կը բաժնէ եւ զաւակները որր ու դժբախտ կը դարձնէ՝ մէկ է հաւատքի քացակայութիւնը:

Ամուսնութեան Ս. Խորհուրդին մէջ այր եւ կոնջ պարտականութիւնները ճշդուած են Առաքեալին կողմէ եւ պսակուողները պարտաւոր են ապրիլ մինչեւ մահ այդ պարտականութիւններուն դիտակցութեամբ և դորժագրութեամբ:

\*

Խոր Կտակարանին մէջ, ամուսինը հըշակուած է կնոջ գլուխլը, այսինքն անոր տէրը, պաշտպանը եւ առաջնորդը:

Այս իշխանութիւնը որ տրուած է այր մարդուն՝ անշուշտ հրամայել եւ կառավարել սիրող կիններուն ապատ գործունէու-

թեան հետ չի հաշտուիր : Եւ պէտք է խոստովանիլ թէ ներկայ իրականութեան մէջ աւելի շատ են կիները, որ զլուխ ևն իրենց ամուսիններուն, քան ամուսիններ՝ որ զլուխ են իրենց կիներուն :

Ինչպէս ամէն հառարակութեան մէջ զանազան հանրօգուտ նպատակներու համար կազմուած մարդոց միութիւններ ու կաղմակերպութիւններ զոյութիւն ունին, որոնցմէ իրաքանչիւրը կեղրոնական պատահանատուութիւնը ստանձնող դրուխ մը ունի զոր ատենապետ կամ նախազահ կը կոչենք, ընտանիքն ալ իր անդամներով փոքր հասարակութիւն մընէ, որուն կառավարիչ նշանակուած է Առաքեալին հրամանով՝ ամուսինը, իր իմացական եւ մարմնական ուժին եւ այլ առաւելութիւններուն պատճառով : Եւ Աստուած ալ արդէն նախ Աղամը ստեղծեց Եւ ապա Եւան անոր օժանդակ կարգեց :

Ամուսինը պարտաւոր է գիտնալ, թէ որքան ինք զլուխ է իր կնոջ, Քրիստոս ալ Գլուխ է իրեն : Եւ միայն Անկէ՛ պէտք է առնէ իր առաջնորդութեան ուղղութիւնը, որպէսզի կարենայ տեւապէս սիրոյ եւ խաղաղութեան մէջ պահէ իր ընտանիքը :

Ամուսինը զլուխ հոչակուած է ո՛չ թէ իշխանութեան իմաստով, այլ՝ պարտականութեանց կոչումով :

Եւ ինչպէս որ ամէն մարդկային մարմին զլուխ մը ունի որ կը մտածէ եւ կը հոգայ, ամուսինն ալ որ զլուխ կարգուած է՝ պարտաւոր է հոգածու ըլլալ իր ընտանիքին կարգեներուն :

Ուշադրութեան արժանի պարագայ մընէ նաեւ ամուսնութեան մէջ թեկնածուներու ընտրութեան խնդիրը : Մնողներ իրենց թելադրութիւններուն հետ պէտք է աղատ թողուն իրենց զաւակները, որ իրենք որոշն իրենց ապազայ կեանքին ընկերը կամ ընկերութիւն :

Ինչպէս որ կարելի չէ մահմետական մը բռնութեամբ քրիստոնեայ մկրտել եւ անհաւատի մը ստիպել որ ապաշխարէ ու հազորդուի, այնպէս ալ զաւակներ աղատ ըլլալու են համաձայն իրենց զատողութեան

և զգացումներուն ընտրութիւն կատարելու :

Պատկի Խորհուրդը կը կատարուի միայն Եկեղեցւոյ մէջ եւ միայն ծխատէր քահանացին օրհնութեամբ :

Թէ եւ այսօր, զանազան երկիրներու մէջ, կուսակրօն Եկեղեցականն ալ Պատկի օրհնութիւն կը կատարէ, բայց հակականոնական է :

Քահանան Եկեղեցւոյ Եօթը Սրբազն Խորհուրդներէն չի կրնար կատարել միայն Զեռնադրութիւնը :

Արեգայ, վարդապետ եւ եպիսկոպոս Եօթը Խորհուրդներէն չեն կրնար կատարել միայն Ս. Պատկի Խորհուրդը :

Քահանան կը կատարէ պասակուողներու ձեռնոտութիւնը եւ կուսակրօն Հոգեւորականն ալ կը նախազահէ եւ խրատականը կը կարգայ :

Հայ Եկեղեցւոյ օրէնքով ամէն ամուսնութիւն պէտք է կատարուի եպիսկոպոսին զիտութեամբ եւ արտօնութեամբ :

Քաղաքային օրէնքով կատարուած ամուսնական միութիւնները պէտք է սրբադրծուին եկեղեցւոյ մէջ կրօնական պաշտամունքով :

Ինչպէս Հայ Եկեղեցւոյ մէջ չմկրտուած, չդրոշմուած մէկը չի կրնար Եկեղեցւոյ անդամ կոչուիլ, նոյնպէս մկրտուած մէկը ինքնարերարար կը կորանցնէ իր անդամակցութեան իրաւունքը՝ երբ Հայ Եկեղեցւոյ Պատկի Խորհուրդը անտեսելով կամ մերժելով, ամուսնութիւն կը կնքէ դատաւորին առջև կամ տարբեր դաւանութեան պատկանող կրօնաւորի ձեռքով :

Չենք կրնար Սրբազն Խորհուրդ մը ընդունիլ եւ ուրիշ Սրբազն Խորհուրդ մը մերժել :

\* \*

Աստուած երկու ճամբարյ բացեր է ամէն մարդու առջեւ կեանքը ապրելու. մէկն է ամուսնացեալ կեանքի ճամբարն, եւ միւսը՝ կուսական :

Ճիշդ է թէ կուսական կեանքը իր սրբաւորէր նպատակներով գերիվեր է, այնքան

դերիվեր՝ որքան երկինքը երկրէն. սակայն ճիշդ է նոյնպէս որ չատ հաղուաղիւա և ուխտապահութեամբ այդ կեանքին հետեւզնիր:

Քրիստոս առաջին օրինակը եղաւ եւ Անոր Հւուեւցան Առաքեալները, ձնաւուրները, մարտիրոսները եւ բոլոր ժամանակներու անրիծ կուսակրօնները:

Ամուսնութեան թեկնածուները բանակ իր կազմին, րայց ամէնքն ալ ուրախ չեն, խաղաղ ու հանգիստ չեն: Շատեր, կարճաւու ամուսնական միութենէ մը ետք կը բաժնուին աննշան պատճառով՝ որովհետեւ կազմին Աստուծոյ Լոյսէն հեռու մեղապարտ արարքներու մէջ:

Ներկայ Երիտասարդութեան մէծ ժողորմուսնութեան կը մօռենայ նիւթական նրանատաւմներով:

Իր կեանքի ընկերոջ վրայ վնտուածը բարեմանութիւն չէ, այլ՝ հարստութիւն. հաղիի դեղեցկութիւն չ'ուզեր, այլ՝ մարմնի դեղեցկութիւն:

Սակայն գեղեցկութիւնը երբեք մնայան արժէք չէ եղած եւ չէ: Դրամը երբեք տեսական ազահովութիւն չէ տուած եւ չի տոր:

Ի՞նչ արժէք ունի գեղեցիկը, երբ բարելազուրկ է:

Ի՞նչ արժէք ունի մարմինը, երբ Հոգին խռարած է:

Ի՞նչ արժէք ունի սոկին, որ կը սոհի եւ կ'երթայ մեր ձեռքէն:

Նիւթական արժէքներու վրայ հիացող Երիտասարդը պէտք է զիտնայ, թէ զեղեցկութիւնը չառապով կը չողիանայ եւ իր ընտրածին մէջէն դուրս կու գայ սատանան:

Ամուսնութիւնը կիրք և ցանկութիւն չէ. սէր եւ նուիրում է: Պար ու խրախճանք չէ, պարտականութիւն ու նպատակ է: Նիւթ և մարմին չէ, կեանք եւ Հոգի է:

Քրիստոնէական րմբունումով ամուսնութեան նպատակիր մարմնական հաճոյքը չէ, այլ՝ դաւակներու ծնունդով մարդկացին կեանքին շարունակութիւնը:

Ո. Պակի Խորհրդակատարութեամբ Հիմք կը գրուի երկու զիրար սիրող էակներու յաւիտենական միութեան:

Մարդկային տառջին դոյդին, Աղամ Եւ Եւայի ամուսնական միութիւնը օրհնուեցաւ դրախտին մէջ, տիկեղերքի Արարէն ձեռքսի:

Ճիշդ այս նկատուածով ալ Քրիստոնէական եկեղեցին սուրբ կը նկատէ ամուսնութիւնը:

Երկու մարմիններու միաւորութիւնը Աստուծ հաստատեց եւ աննք որ աստուածային այս բացարձակ օրէնքը կը սրբազրութեն մէկէ աւելի կիներու եւ մէկէ աւելի այրերու հետ կենակցութիւն կազմելով, կը զրկուին թէ՛ Քրիստոնէական Եկեղեցոյ անդամակցութենէն եւ թէ՛ յաւիտենական կեանքի ժոռանդութենէն:

### ԱԱՐԴԱՆ ՔՀՆՅ ՏԻՒԿԲԵԱՆ

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ԳՈՂԳՈՐԱ

ԹՐՔԱՀԱՅ ՅՈԳԵՒՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՐ ՅՈՏԻՆ

ԱՂԵՏԱԼԻ 1915 ՏԱՐԻԻՆ

Կազմեց՝

Թ Է Ռ Դ Ի Կ

✿

Հայուկեր Թուրք քաղաքականութեան սաղմնած սեւ ծրադիքն ա'յն առ տիճան լաւ կազմակերպուած էր որ, մէկ ժղոն հեռաւորութիւն ունեցող Հայ զիւղեր տեղեկութիւն չունէին իրարու ճակատագիրէ: Ճէվոտէթ, իբր թէ միայն Վանով զրազած պահուն, ամբողջ նախանդին բնաշնօւմի գործը հասունցուցած էր, նախապէս լուր դրկելով Քիրտ ցեղապեսներու՝ պատրաստ ըլլալ իրենց մարդերով: Ան'յն իրահանգը նաև անձնիւր կառավարիչի: Այսուսմէնայնիւ, ամէն բան թէ զաղունիք նկատուած, ինչ ինչ չըջաններու մէջ զտնուցան բարեկամ ցեղապեսներ որ մերկացուցին դայն: Իբրևս թէ բաւական չըլլային հայուսապան կոտորածները վասպուրական աշխարհի մէջ ողջոյն, Օսմ. բանակին մէջ հաւատարմօրէն ծառայող Հայորդի մրն ու կ'անցնէր սուրէ, Գոլսեցի Տքթ. Միքէ Գորակէօղեննը, Վանայ մէջ, պաշտօնին զլուխը:

Ինչ որ պատահեցաւ արիւնով, աւերով և դաւերով, այս մէծասարած նոհանդին զանազան մարդերուն մէջ, անկարելի է նշդին նկարագրի և մի առ մի բռւել աղէտակոն եկեղեցականութիւնը:

Հատակուոր դրուազներ ահա Մէծ Եղեռնին, չետած րիպարու համար մտնաւանդ այն արհաւերքը զոր իրենց հօտին հետ ապրեցան ա'յնքան վարդապեսներ և քահանաներ:

1. ՎԱՆԱՅ ԱՐՈՒԱՐՉԱՆՔ. — Արտամէտն՝ ջարդ, կողապահ, իր «Ա. Գրիգոր» մէնաստանայ բոցերու ճարակ, Ծուշաց, Մայիս 8ին ամբողջովին կրակներու մէջ, անոր մօտ զտնուող «Կարմրւորայ Ա. Աստուածածին», նաև կրակներու մէջ, անոր մօտ զտնուող «Կարմրւորայ Ա. Աստուածածին», նաև «Կարմրայ Վանքը» — արուն զմրէթներուն առկ կէս զար առաջ ճռնշած էր Հայ Մամուլի՝ Խրիմեան Հայրիկի Հովանուրութեամբ, — մոխրակոյտի զիրածուած՝ իրենց զոյքերով և Հինաւուրց անդիահատելի ձեռագիրներով: Վերջնոյն Միարանութիւնը կը կազմէին:

Վլքանիս թ. Վլք. Տէվիկանց — Ծն. 1835ին և ձեռնադր. 1862ին,

Փոխ-վահահայր:

Աւթուածամեայ այս նահապետին ճակատագիրը կ'ըլլու զնդակի հորածներով նահատակուիլ՝ բնակակից վարդապետին և իր և ծառաներուն շնորհիկ գիշերը, հոն պահակութիւն ընող թուրք ոստիկաններու կողշատ Ապրիլ 7ի գիշերը, հոն պահակութիւն ընող թուրք ոստիկաններու կող-

մէ, այն պահուն երբ Վարազայ ժողովուրդն ինքնապաշտպանութեան ահեղ կոխուը կը չարունակէր՝ Քաղաքամէջի բաղմութեան պէս:

Արիստակէս Վրդ. Կատէկինեան.— Ծն. 1858ին և ձեռնադր. 1902ին, լուսարարապետ: Վարազակից Հէք Վրթանէ Վարդապետի, որ Հրացանադարի եղած պահուն՝ մահամերձ հիւանդ էր արդէն:

Յիշենք Վանայ արուտրաններէն Զորովանեն ու Դարմանը որոնք նոյնարկս մատուցեցան ջարդի և աւարտութեան: Կինդանաց զիւղէն:

Յուսիկ Քինյ. Միքզայեան՝ մահապահնանդ փորձանքներէ միւրապուր:

Լէզք, Շահպազի զիւղէն 1 ժամ հեռու, միակուուր լեռնակի մը սոսարու որուն զագաթն է Ա. Ամենափրկիչ մատուռ մը, իսկ Լէզքի մէջ՝ Ա. Աստուածածին եկեղեցին, ուր կը պաշտօնավարէր:

Սահիան Քինյ. Տէր-Ստեփանեան.— Ծն. 15 նոյ. 1885ին, բնիկ, աշխարհական անուամբ Դանիէլ, ուսումը ստացած Աւանց զիւղը: Տղայ հասակէն մտած է յեղափոխական զրօշի-տակ, շարունակելով իր դործունէութիւնը՝ Միացեալ Նահանգ զաղթելէն ալ վերջ (1909-12): Մննդապայր զարձին՝ զարկ կու տայ կրթական զործին, մինչեւ ձեռնազրութիւնը 30 Մարտ 1914ին, Կտուցի Ա. Կարապետ վանուց մէջ, Յովուէփ Արք. Ռշտունիկ:

Այն ինչ տարի մը քահանայագործած, Աղէտը կը պայթի և Տ. Ստեփան սքեմը մէկզի թողլով՝ Հայրենակիցներու հետ կը վարէ ինքնապաշտպանութեան պայքարը: Վանայ ապրիլեան կոխւներուն կը մասնակցի և կը վիրաւորուի աջ ազդէլէն՝ Վարազայ լերան ստորոտ, Շուշանց և Կարմրուրայ վանուց մէջտեղը: Յլու. 15ին զաղթը կ'սկսի Բէրկիրի զիծով զէպի Կովկաս: Երեւանի Մազկաձոր (Տարա-Զիշաք) կոչուած վայրը տարի մը զաղարէլ վերջ՝ կրկին զաղթ կ'ունենան զէպի Վան: Կացութիւնը սակայն անորոշ էր մինչեւ 21 Մարտ 1918, երբ ճիւնին բուքին ձեռք կ'առնեն զաղթականութեան ցուզը, լքելով նորէն Հայրենի օճախնին: Վանէն 9 ժամ հեռու, զէպ հիւսիս, Զանիկ կոչուած ոստիկանավայր զիւղը հասնելնուն, Ժողովուրդը խուճապի մտանուելով կը ցրուի զէսուղէն: Փոքրամանութիւնը միայն կը բոնէ Մարտայի ձանապարհը, զէպ արեւելք՝ Պարսկաստան տանող զիծը: Կոտոչ կիրճը կը մտնեն և 2 օր սպասելէ վերջ՝ զիմում կը կատարեն Պարսիկ կոտավարութեան մօտ: Գ. օրը ճամբար կ'ելլեն հոնիկ և կը պաշտուին զարանակալ սպասող թշնամիին կողմէ: Աւելի քան 5000 սպանեալ կ'ունենան: Մնացեալ մասը սովալլուկ կը ժամանէ Մարմաս՝ ուր տարիսուէսէ ի վեր առորական զօրքը կը տիրապետէր, Աղա Պետրոսի զեկավարութեամբ: Կը մնան 3 ամիս, երբեմն կրկելով Քիւրու և Պարսիկ խուժաններուն յարձակումները: Երկպառակութեանց հետեւանօք՝ զիմալրող ոյժերու պետք կը հեռանան: զաղթականք կը սահիպուին նոհաննջել Աւրծիա, այն օրերուն երբ Անդրանիկ Խոյի մօտեցեր էր արդէն և կը փութար օգնութեան հասնիլ անպաշտպան ժողովրդեան: Երկու ամիս անցնելուն՝ կը ուեզափոխուին Համատառն, ճամբարն թողլով բաղմաթիւ զիրիներ: Տ. Ստեփան արդ Երկարաւու և հոգեմաշ զաղթերու ընթացքին կը կորսնցնէ իր զերգաստանին բոլոր անզամները, մինչեւ ժամանումը Պարուապ՝ ուր կը մնայ ցարդ:

Վարմբռուրայ Ա. Աստուածածին» զեկեցկապիր մենաստանը կը զբանը Վանայ այլենստաններուն արեւելուկողմը, Վարազայ Մարի ստորոտ: Վանահայրն էր

Եղիշէ Վրդ. Խէրանեան, Աղէտէն վերապրող մը որ հիմա կը զտնուի իջմիածին:

Յիշենք այս չըջանի երէցներէն

Սահակ Քինյ. Միրոյիանը. — Մն. 1865ին Արտավէզ (Թիմար), ուսած

վարագայ ժառանգաւորաց Վարժարանը, ուսուցիչ և ազգային դորձիչ, 1893ին ձեռնադր. ի Վարագ Խիզանցի Յակոբ Եղան. 20 տարի քահանայաց դորձած Արտավէզ: Անգամ մը Այխիպան Պէկի տղան, Սայիտ Պէկ որ կառավարութենէն կը հետապնդուէր՝ իր տունը հիւր կ'երթայ և խարէսութեամբ դայն ձերբակալելէ վերջ, իրը յեղափառական, կը տանի դէպի Պարսկաստան: Տ. Սահակ կ'ատիպուէի ամիս մը գեղերիլ միասին լեռներու վրայ, մինչեւ որ կը խալըսի ձեռքէն՝ 200 ոսկի գրկանքով: Այդ միջադէպէն յիմոյ, քաղաքին ազգայնոց փափաքանօք, կ'ակախ պաշտօնավարել Ս. Նշան եկեղեցին՝ մինչեւ Աղէտի օրերը:

Վանայ ինքնապաշտանութեան ատեն, կը մասնակցի Այդեստանի, ծուշանց գիւղի և Վարագայ արիւնալի կոխւներուն, մինչեւ Ռուսաց Ժամանումը: Մեծ նահանջին, կը հարկազրուէ 5-6 ամիս Խզդիրի մօտերը մնալ և զարնան վերագառնալ վան. ասկայն թուրք յարձակութերը կ'ստիպէն ժողովուրդը՝ որ դարձեալ լքէ իր հայրէնիքը: Տեղի կ'ունենան նոր կոխւներ, մանաւանդ երբ թշնամին կ'աջողի փախուստի գիծը կտրել: Տէր Սահակ իր ընկերներուն հետ երկար ատեն կը զիմաղրէ, Սալմաստ-Ռեմիս-Համատան՝ զէն ի ձեռին հեւասպա վազքով մը: Այդ միջոցին կը կորսնցնէ երիցուհին և մէկ զաւակը: Զինազագարէն վերջ, անոլ. կառավարութեան կողմէ կ'ուզարկուի Պաքուզա, հոնկէ ալ կը կանչուէ Պազտատ, առաջն. տեղապահ Տ. Վահանի օղնական կը կարգուի. ժամանակ մը վերջ կ'անցնի Մուսուլ՝ ուր կը գտնուի ցարդ:

2. ԹիՄԱՐ. — Զարդ և աւեր: Թիմար 2 է, Վարի և Վերի: Առաջնոյն Խթիշկ և Աստուածածին (Տիրամէր) գիւղերէն, իսկ վերջոյն բազմաբարդ Ալիւր և Մարմէտ գիւղերէն գիմազրութիւն: Էրերին, Բողաց, Խաւենց, Ճանիկ, Ատնակաց, Պայրագ եւլն. կ'ենթարկուին սպանդի և աւարառութեան: Տիրամէրի

Գէորգ Քահանայի տան մէջ եւս կ'ակսի ուժեղ դիմադրութիւն, փամփուշներու հասոնելով մինչեւ անձնատուր ըլլալնին՝ առիւծի պէս ողորելով: Հէք եկեղեցականը կը նահատակուի տեղնիտեղը, ընտանիքին 10 անդամներով:

Այս չըջանի բախտաւոր երէցներն են հետեւելները, իրենց տարսութեան վերջին կայանը՝ Պաքուզա զտնուելով ներկայիս մէջ՝ Յնվակիմ Քահանայ. — Անհավանք գիւղէն (Տև զինքն ի Կոուց Անսպատ):

Մարկոս Քահանայ. — Գոմս գիւղի ծխատէր:

Յովհաննէս և Գէորգ Քահանաներ. — Քէօշն գիւղի ծխատէրք:

Յովհաննէս Քահանայ. — Ճանիկ գիւղի ծխատէր:

3. ԲԵՐԿԻՒ. — Համանուն գիւղին 25 տուն Հայութիւնը բնաջինչ: Այս գաւառէն հոսող «Բանակ-Մաշու» գետը 1000է աւելի գիւղեր կուր Ալիւր գաւառէն հոսող «Բանակ-Մաշու» գիւղը՝ չարդ և աւեր. իսկ կազմակերպուած ջարդ՝ Պիտիկ գեղ, Սուրբ Թադոս և Գործուր: Վերջոյն «Տէր Յուսկան Որդի» մէնաստանին վանահայր և փոխառաջնորդ:

Մանուկ Քահանայ Ապրիլ 10ին կը նահատակուի Մալարաթ գիւղը, ձեռամբ ջարդարար Խուրչիսի:

4. ԱՐՃԵ. — Իր 51 կտոր գիւղերէն (10,300 հոգի) 4600ը կը փանաց ջարդէ, առեւանդումէ և հիւանդութենէ: Տեղոյս կառավարիչը 19ին բա-

բնամորէն(1) իր մօտ կը կանչէ ահաղին թիւով Հայեր՝ որոնք միահազոյն կ'սպաննուին զնդակահար: Ականց կեզր՝ դիւզաքաղաքին մէջ ահոելի սպանդ և կողոպուտ: շատեր՝ կէս ժամ Հեռու Գորս-Զամբին կոչուած Հեղեղատին մօտ խողխողուած: Յիւնք իր դիւզերէն Բանոն, Արաֆ և Բերդապ՝ որոնց բնակչութիւնը փճացած է տարագրութեան և կոտորածի ընթացքին:

Խոկ Արձէչի փոխ-առաջնորդ

Եղիշէ Քահանայ Ապրիլ նին քաղքէն զուրս Հանուելով նահատակ- առած և անլուր չարչարտնքներով և քրիստոնէական կրօնի ոէմ ապառում նա- խատինքներով:

5. ԱՏԷԼՃԷԿԱՋ. — 6. Ապրիլ 1915ին ջարդ ընդհանուր: Նորշնչուդ զիւզէն 40 այլեր կը փախչին Մանագկերու և կ'առաստանին Գրզրլ-Եռուսով զիւզը: Ատէլճէվազի կառավարիչն իմանալով՝ իսկոյն ոստիկան կ'ուզարկէ զիւզը: Ատէլճէվազի կառավարիչն իսկ տայ բոլորը մէկանց: Մանագկերուի Հայերը խոռ- յած՝ կ'երթան այդ ոճիրը իմացնել իրենց փոխ-առաջնորդ Յովհաննէս Քչնյ. Տէր-Աւետիսեանի, որ, ընկերացած Մշոյ առաջնորդարանի նախկին քարտու- զար Նազարէթ Մարտիրոսեանի՝ կը բողոքէ Գայցմաքամբին: Այս միջինու- ճէվազիթի Հեռազերը կը ցուցնէ՝ Վանայ ջարդերուն պաշտօնական հանգա- մանքը մատնաշնչող . . . :

Ատէլճէվազի մէջ Ապրիլ նին նահատակուած է փոխ-առաջնորդ:

Եղիշէ Վրդ. Մոկացեան, նաև վահանացը «Աքանչելազործ» մեհաս- տանին (որուն նախորդ վահանացը ալ Մակար Վրդ. բախտակից եղած է Ե- զիշէ Վրդ. ի: Տէ՛ս զինքն ի Բարերդ):

6. ՀԱՅՑՅ ԶՈՐ. — Այս ալ 2 է, Վարի և Վերի: Վերջնոյն Անիշտանց, Երեմիրի և Աստամաշէն զիւզերը զիմազրութիւն և ջարդ՝ առաջնոյն Հա- յաշտան կեմ և Անզդ զիւզերը՝ նմանազէս. Անզդի «Ա. Աստամածին» վահնքը կը զառնայ տերառէ: Նշանաւոր կը Հանզիսանայ նաև Խշխանի-Գոմի բնակչութիւնը, որուն ծխատէր:

Յակոր Քահանայ ինքնապաշտպանութեան զերազոյն սպառաւմներուն մասնակցած է: Թէ ի՞նչ եղերտկոն վախճան կ'ունենայ յետոյ՝ զեռ ևս մեզ անձանօթ է:

Քերծ, Պլրենց, Նոր-Գիւղ, Հիրճ եւլն. բախտակից միւսներուն: Ասս- կալի կոտորած Խօշապի (Մահմատիէ) գետափը: Վերին Հայոց Զորի Կղզի զիւզը կը հատնի տիրանուն Լազգի՝ իր համհարզներով և կ'իջնէ Մահմատ Շէրիֆի տունը, վասահեցնելով Կղզեցիները՝ թէ արիւնհեղութիւն պիտի չը- լայ: Ճիշտ հակառակը տեղի կ'ունենայ առկայն, ինչպէս ամենուրեք: Կը կո- տորուին տեղույն 44 տնուոր Հայերն ամրողչ, ընդ որս ևս Կղզիի ծխատէր:

Մկրտիչ Քահանայ, անլուր խմգչութիւններու ենթարկուելէ վերջ:

7-8. ԳԱԼԻՒԾ-ԿԱՐՃԿԱՆ. — Առաջնոյն Բելու զիւզը երկօրեայ զիմազ- րութիւնէ մը Լաք պարտուած՝ մոխրակոյտի կը վերածուի, իր երկու Քահա- նաները կը նահատակուին: Գանձակ, Վառենց, Նոր-Գիւղ, Արանան, Սպի- տակ-Վանք, Խարեկ, Փայլսներ, Մոխրաբերդ, Ընձակ և լն. նոյն ճակատա- զիրը կ'ունենան (Եարեկ-Գիւզի Պիտրու Գինը. ի. Գաւաչի Երէցներուն՝ Մարկոս, Խաչատուր և Յակոր Քահանայից մասին՝ տե՛ս կհնազրութիւն Կանաչեան Վարդապետի):

Այս կրկնուի շրջաններու կոխուերու ընթացքին նահատակուած են Հե- տեւեալ 3 Հայր-Մուրրէրը:

Յովսէփ Վրդ. Թովմանեան. — Ծն. 1861ին և ձեռնողը. 1888ին, վա- հանացը Աշուաննաց (Գուտաշ) «Ա. Թովման» մեհատանին:

Երեմիա Վարդ. Խաչատրիան. — Մհ. 1872ին և ձեռնադր. 1893ին, վանահայր Աստանի (Գուտաշ) «Զարահան Ս. Նշան» մենաստանի:

Մատթէոս Մ. Վարդ. Կատանիան. — Մհ. 1850ին և ձեռնադր. 1885ին, վանահայր Անդրեաց զիւղի (Կորճկան) «Ա. Աստուածածին» մենաստանին: Վկայակից են իրեն՝ նոյն զիւղի երկու քահանաները:

Իսիս և նախօնիք պահանջնեած եղած կարձկան գաւառին մէջ ոլ: Նահատակներու շարքէն են

Խաչատրուր Քահանայ Գամա զիւղի ծխառէր:

Մատթէոս Քահանայ Կենդրանց զիւղի ծխառէր:

Արգար Քահանայ Օզուանց զիւղի ծխառէր:

Յակոբ Քահանայ Եղէկիս զիւղի ծխառէր:

9. ԱՐՃԱԿ. — Այս գաւառին Պօղագ-Բէկէն զիւղի Հայութիւնը գէպերէն չառ առաջ, արինին 26 Նոյ. 1914ին կոսորուեցու: Իսկ այսուհետեւ, երբ ազգիւեան ընդհանուր կ'սկսէր, Արինի իր 180 տաներուց ընտանիք Եղաւ: Խառակինիս զիմագրութիւն, առա սպանզ: Խարար, Անտան, Զառանց, Մանուս և Լիմ զիւղերն ոլ սրածութիւն եւ աւեր:

10. ԱՌԲԱՅ. — Նոյնազէս, զայլումէն քանի մը ամիս առաջ, 1914 Դեկտեմբերին, կը ժամանակ գաւառիս Ախոսիկ, Հասան-Թամբրան, Ազգարիկ և Սարմանց զիւղերը: Եղերտկան է Քարանքրիկ զիւղի երիտասարդ Եղէցին՝

Վարդան Քահանայի վախճանիր: Կ'անցնի Քիւրուերուն ձեռք, որոնք անոր ականջներն ու քիթը կը կտրեն և աչքերը կը փորեն: Տ. Վարդան տաճանելի հոգեվարքէ մը վերջ՝ կը նահատակուի և իր երիցուհին բանի խորացուելով: Հարս կը արուի Հիւսէկին Պէկի ծառայ Մահմատի:

11. ԱԾԾԱՊ. — Երկուք է, Վերին և Ներքին որոնք չը ջապատռուած են Ազգակ, Վանասպող, Հայոց-Զոր և Առերանի գաւառներու: Նշանաւոր է Համանուն բերդը, Քիւրու Պէկերու երեմնի ամրոց: 1915ի դարնան, Խօսազի դետը կույ առած է Հայու անհամար զիակ: Իսկ իր զիւղերէն Փակէի հովիւ:

Գարեգին Վարդապետ նահատակուած է Վանայ բանտին մէջ (բառ Ժայռութեան կանաչեան Վարդապետի):

12. ՇԱՏԱԽ. — Կոտորածի նախափորձ մը կտառքուած էր արդէն ծուտախի մէջ, Մարտ ամսուն, և գէպքը տեղույն վրայ քննելու պաշտօնով զէպի հոն մեկնող 4 Հայորդիները (Խշան և իր երեք ընկերները՝ Վահան Խոսնեան, Պօղոս (Քոթոթ) և Միհրան Տ. Մարգարեան, որոնց կ'ուղեկցէին ոստիկանապետ Վէֆիք՝ 12 հեծեալ ոստիկաններով) վայրագօրէն բռգանուած էին ձամբան: Այսուհետեւ այդ գաւառին Փեսանդաշտը ոսպմագայր էր Եղած՝ ուր զոյութեան պայքար մղերու հարկադրուեցան խուժը մը քաջներ՝ յողնախոսուն ամրաբիշտներու զէմ, բոյորն ար ծարաւ Քրիստոնեայ Հայութեան արիստին: Շատախի ինքնապաշտօնութիւնը վարեց Տիգրան Պազմանարեան, Թուրք բանակին մէջ կարույ ձակուի կուներուն մասնակցող և միքաւորեալ սպայ՝ որ ծննդագայը վերագարձած էր կազզութուելու: Շատախ ունէք 50 հայարնակ զիւղ. զիխաւոր կեդրոնն է 220 տնօւոր իր Թաղն (ամբողջութիւն Հայ) որ հերոսական զիմագրութեան կրկէս կը դառնայ: Իր Ա. Աստուածածին» վանքը կը հրդեհուի խուժանէն: Պաշտպանուելու յարմարութենէ զորկ Հայ զիւղօրէից 100 տան բնակչութեան կը վիճակի փախուստ և սրածութիւն՝ մանապարհին. առանք են Վախրով, Անիզով, Աքրոս, Քրինեց, Ենդանց, Առուկի, Կիերս, Պաշլ, Պապոնց, Բաղչիանց, Շինօ, Շամօ, Երիցու-Մզրէները, նաեւ Սարկէր: Հրդէւ և ջարդ Հաշկանց զիւղը: Շատախ ունեցած է 13 քահանայ, աշխարհաւեր պատերազմի օրերուն: 1914ին, առանցմէ Արմաշան զիւղի ծխառէր

Գէորգ Քհնյ. Տէր-Պետրոսեան գերի կը բռնուի տեղացի Քիւրտերու կողմէ՝ իր «մօսին» հրացանով։

Մկրտիչ Քհնյ. Տէր-Գալուստեան Եղեռնի օրերուն կը վախճանի սովածահ։ Եղբայրն ալ՝

Աւետիս Քհնյ. Տէր-Գալուստեան՝ բախտակից Տէր Մկրտիչի միեւնոյն պայմաններուն տակ։

Միփար Քհնյ. Տէր-Միփարեան 1915ին կը վախճանի, Համաձարակի զոհ երթարկ։

Երեմիա Քհնյ. Յովհաննիկսեան — Ծն. 1877ին Սեւտիկին (Շատախ), աշխարհականութեանը՝ գրազիք, 1906ին ձեռնադր. Լիմի Ս. Գէորգ եկեղեցին՝ Սահակ Եղոսի. Բազրւանդեանէ : Քահանայազործած նախ Ս. Յարութիւն եկեղեցին, յետոյ վան, Շատախ եւ Նախիջևան։

Վերջին Ազգատին, իր մասնակցութիւնը կը բերէ Վանի ինքնապաշտպանութեան, նաև նահանջի միջոցին տեղի ունեցող կոխներուն։ Հիմա կը յանուի Միջայինք (Պատրա)։

Դարձեալ, Շատախու շրջանէն, վերապրող Երէցներ են Պուկաս և Սահակ Քահանաները որոնք կը գտնուին այժմ իրենց տարագրութեան վերջին կայսեր՝ Պաքուսա : Մնացեալ 6 քահանաները՝ վերապրող ի Կովկաս։

13. ՄՊԿՄ — Ազգակի նմանօրինակ յաջորդականութիւններ այս պատուի մէջ ալ (Մոկաց Աշխարհ եւ Մարմտանք) : Իր բազմաչարչար Երէցներէն յիշենք

Մարտիրոս Քահանայ, որ ժողովրդեան հետ երկարատեւ կազթի Ենթարկուելով՝ ժամանած է տարագրութեան վերջին կայսեր՝ Պաքուսա և Հռն վախճանած։ Իսկ

Թովմաս Քահանայ բախտակից Տ. Յովհաննէսի, զոր կենապրած Ենք ստորեւ։

Յովհաննիկս Քհնյ. Յովհաննիկսեան — Ծն. 10 Յլու. 1886ին վան, ուսած անդ, ուսուցիչ, 19 Դեկտ. 1909ին ձեռնադր. ի Լիմ Յովհաննի Արք. Արշաւունիէ, Մարմտանք զաւորի «Ապարանից Ս. Խաչ» վահուց<sup>(\*)</sup> 11 դիւզերը հոյսուելու, մինչեւ Եղեռնի թուականը։

Վանոյ նահանջին ատեն՝ ինք ալ կ'ենթարկուի սոսկորի տառապանքներու : Տեսնուած է որ յաձախ երեխաներ շալկած՝ ժամերով քալէ : Քանից վաննի կովկաս և Կովկասէն Պարսկաստան անցած է, ուր քանի մը տարի մնալէ վերջ՝ դարձած է նորէն Հայրէնիք եւ հոնկէ զնդակներու տարափի մը տակ Հայքի յաջործ փախչէլ Պարսկաստանի ճամբար Պաղտաս-Պաքուսա՝ ուր կը գտնուի այժմ (Հայկ. Դ. «Ակքըն»)։

14. Ա.Ջ.Բ.Ա. — Աւանձանակից Պարսկաստանի ուր շատեր մախած են Ազգակի օրերուն։ Պաւանագրուին է Պաշ-Գալէ, Վաննէն 18 ժամու հետո։ Ունի «Ս. Բարթողիմէոս» Հոյսկաւոց մենաստանն ու տաճարը՝ զոր պարժառացուցած է Երրեմնի վահանայք Եղիսաբէտ Վըզ . և որ բազմից Եղած է աւարառութեանց Ենթակայ։ Ազրտիկի կոխներու բնիցքքին, խժարար նահաստիւած են տեղույն

Մերուպ և Յովհաննիկս Քահանաները (ինչպէս կը մկայէ վերապրոց

(\*) Կահանանու մնացածան՝ համանան հայարձնակ զիսդէն բառորդ մամ հետու, ուր բազուած է Մոկաց երաշագործ Խաչիք Անդակ : Քիւրտ Օսման Ազա առնեօն աւարի տուած է «Ս. Խաչ» յոյժ բանկարծէք հնորիւները։

Կանաչեան Վ.րդ.) : Առաջանքը կառը բրած է անոնց մարմինները : Դուրձ-  
հայ, Երբիզան զիւզի ծխառակիր՝

Մարտիրոս Քահանայ վերսպիշեալներուն բախտակից :

Աղքակի բարեջան առաջնորդն էր

Վահրամ Ռ. Վրդ. Կանաչեան — Ծննդ է 1872ին Տառիկ պատուի Վահ-

րակի զիւզի (Բազէշ), աշխարհական անուանքը Մարդար Մարտիրիեան : Նախ-  
նական կրթութիւնը ծննդամայրին զպրոցը ստանալով՝ 1889ին կը մանէ  
կուոց Անապատի միարանութեան չարքին մէջ, և տարի այսակ ուսուծ և  
սուրբուաց ձեռնադր . Յալսէփ Եսպակ . Խոստեղեանէ : 1899ին Արժաշառ զպրե-  
ժանը, 1901ին գարճ ի Կուոց և 2 տարի վերջ վարդապետ ձեռնադր . Առաջի  
Եսպակ . Բաղրեւանդեանէ : 1904ին կ'անցնի Աղթամար և Մոկս, 1905ին փոխ-  
առաջնորդ Կարձեանի : Վեց տարի կը պաշտօնավարէ անդ, չող տանելով  
ժանքապատկան շինութեանց և հոստատելով 9 զիւզական զպրացներ, վան-  
քին մէջ ալ պահնելով 20 որր : 1907ին կը պատահէ վանեցի Դուրիմի յայտնի  
գուածանութիւնը որ կ'անդրագանայ նախ Կարձեանի չըջանին վրայ և ժո-  
ղովուրդը կ'ենթարկուի Թուրք բարբարոսութեանց : Կը ձերբակայուի նույ-  
վահրամ Վրդ . և առաջանեքներ կրելէ ետք՝ կ'աղատի Կարձեանի պատուհան  
Մուսա Գէկի ձեռքէն, չնորհիւ ժողովուրդին նիւթական զոհողութեանց,  
ո՛յն միջոցին խոկ՝ Երբ Ռուսան կը տանէին զինք, վերստին չարչարելու,  
որպէսզի զաղանիքներ (!) կորդէին թերնէն : 1910ին, Յալսէփ Եսպակ . Արած-  
եանի Վահանայ առաջնորդութեան միջոցին, կ'անցնի Պաշ-Գայէ (Աղքակ) որ  
կը չարունակի իր աղքաշէն աշխատաւթիւնները, յաջողելով աղատել Հայոց  
և վանուց սեփական այն հողերը զոր Քիւրտ Աղա-Գէկեր բռնադրաւած էին :

Ահաւասիկ իր խաչակրութեան զրուազները՝ եղեռնի տարիներու ըն-  
թացքին : 1914 տարւոյ պատերազմին սկիզբները երբ զրադած էր վանքին ու-  
սումնաբանին շինութեամբ, այն օրերուն մեռ և Հայ կամաւորական  
խումբեր կը մանէին Խանասոր և Մարայ : Երեք օր ընդ հոկտեմբենը կը  
մնայ Պաշ-Գայէի առաջնորդարանը . Դ. օրը կը տարուի Վահ՝ առանց թումբի  
ձրու մը նիւսին : Աղքակէն իր հեռացման վաղորդայնին խոկ տարի կը տրուի  
«Ա. Բարթովդիմէս» Հարուստ մենաստանը՝ Թուրք և Քիւրտ խումնենին  
կողմէ : Քաղաքին բանտը 3 օր արգելավակ մնալէ վերջ՝ աղատ կ'արձակուի  
Արամ Մանուկեանի, Վահամեանի և Եղիկի Վրդ . Ներկարարեանի կրաշխաւու-  
րութեամբ : Երբ տիգրանչաչակ ձէվոէթ կամաւոր հոմազգիներու զլութիւ ան-  
ցած Մարայ կ'երթար, Վահրամ Վրդ . անոր բացակայութեանէն ոգտուելով՝  
խռնիմութիւն կը սեպէ հեռանալ քաղաքէն և աչքէ հեռու մնալ Վարազ  
3 չարտաթիւ մը շափ, մինչեւ այն օրը որ վանքը կը պաշտրուի Թուրքերէ և  
ինք Վահ գարձէն անմիջապէս վերջ կը մեկնի Աղթամար : Վահանայ Հերոսա-  
մարտի առաջին չըջանին իր հօտին զլութիւ կը կենալ, խոկ երբ վանդը կը  
սպանայ նաև Աղթամարի չըջանին, մօտաւորապէս 9000 հոգինց նոյն  
հօտին հետ կը բարձրանայ Փեսանդաշտի լեռնագաւառը, մինչեւ Թուսաց  
զալուստը՝ 33 օր ողորելով Թուրք հորդաներու զէմ : Գաւաչի քահանանե-  
քէն Տ. Մարկոս, Տ. Խաչատուր և Տ. Յակոբ, նաև Նարեկ զիւզի Տ. Պետ-  
րոս միասին էին : Կոփէի ընդհ. զեկավարն էր Լևոն Շաղոյեան : Դրոյի կա-  
մաւորական զունդն էր որ նախ մտաւ Կիւրտանգաշտ, Շաստախ և Մոկս : Ա-  
ւելցնենք որ Արամ Մանուկեանի նահանգապետաթեան օրով, Մայիս-Օգոս-  
տոս, Վահանայ վերին հովուութիւնը վարած է Կովկասէն եկող

Ահանկ Արքեպսկ. Աշխատեան (ծն. 1853ին Պոլիս և ձեռնադր . 1898,  
Նիկ . առաջնորդ Ասպահանու) :

Երբ Նազարբեկովի բանակը դրաւեց Աղքակի չըջանը, Վահրամ Վար-

դապետ՝ Այժմատեսն Արքականի եւ Արքաց Մանուկեանի կողմէ կ'ուղարկուի Ազրակ, ուր իր հօտին թիկորները կը հաւաքէ մինչեւ վանայ Ա. Հովհաննիքը: Վահոյ շրջանէն հասնող 7000 թշուառ գաղթականներ Յ ամիս ապահան կը դանձն իր մօս, աջակցութեամբ Ասրագատականի առաջնորդ Ներսէս Եղանէ: Մէջիքթանդեանի: Այլ միջոցն էր որ զարձեալ Ազրակ կը ժամանէին 30 հազարէ աւելի գաղթական Ասորիներ: Գահավիժող դէպքերու հետեւանօք՝ ամրողնին մէկանց կ'անցնին Ասրագատան Ազրակ իր վերաշնիք նոյն շրջանը, մինչեւ վահոյ վերջին գողթը: Դարձեալ կը չուեն Ասրագատ և ամիսներ անվիրջ կոռուկով՝ կ'իյնան Աւրմիս վրայէն Համատանի ճամբան, ուրիշ հուսկ ուրեմն Պարուպա եւ Նահր-Էլ-Շմար: Մինչեւ Բնդէ: Պատերազմի վախճանը՝ Կանաչեան վրդ. կը մնայ հոգ, Հովուելով վայրավախին Հայութեան թիկորներէն կազմուած իր հօտը: 21 Ասուա. 1920ին կը մեկնի Հոնիէ՝ ներզադթի միջոցներ ձեռք բերելու համար: Յետոյ Պոլիս, Գուլէլիէ Աղդ. Կեզր. Որբանոցի իբրև Հոգեւոր Հովիս: Իրեն կը պարտինք Վահոյ նահանդի եւ Աւրմի-Ասրագատ շրջանի յաճախակի ընդհարմանց եւ զաղթերու ընթացքին նահատակուող, վախճանող եւ վերապրազ Եկեղեցականներու մասին մեր տեղեկութեանց շատը:

Այս վարդապետը անձամբ կը ճանշնամ: 1920ին Միջազիտքէն Հայութատան երթալու համար անցաւ Եղիպատուկ, գնաց Երեւան, եւ յետոյ իմացանք որ Հոն կարդաթող եղած է եւ ամուսնացած:

15. ՆԱՐՑԻՍԻԶ. — Իր 11 Հայաբնակ գիւղերը հուրի եւ սուրի մասն Ներքինք այս շրջանէն ալ նահատակ երէց մը Վահանանայ, վահանայր «Ա. Հովոց» մենաստանին:

16. ԿԱՐԻԿԱԲ. — 19 Հայաբնակ գիւղերով և 3000 բնակչութեամբ զաւառակ՝ որ նոյնպէս թատր Հանդիսացած է ծրագրուած Հայաջինջ Եղեռնին: Հուկուրան եւ Ձկոր գիւղերը նախ ինքնապաշտպանութիւն, ապա հրդեհ եւ առեր: Եղէկիս՝ սպանդ եւ առշոպ: Յարքինց՝ նոյնպէս: 10 գիւղեր եւս նոյն ճակատագիրը կ'ունենան իբրև ժողովուրդով եւ բահանաներով:

17. ԽԻԶԱՆ. — Այս գոււառին աշխարհագրական եւ թեմական զանազանութեանցը մասին խօսած ըլլալով, կը ներկայացնենք միայն իր եկեղեցական զոհերէն հետեւեալները.

Պետրոս Վրդ. Գրիգորիան. — Մի. 1865ին եւ ձեռնադր. 1888ին, տուաչն փոխանորդ Արքանու եւ վանահայր «Ա. Խաչ» մենաստանին: Անլուր չարչարանքներու սպանուած անդուստիկ ամիսներու ընթացքին:

Աւելնի Վրդ. Յավիանիկսեան. — Մի. 1874ին եւ ձեռնադր. 1900ին, վանահայր Արքանու «Եօթն Խորան» եւ «Ա. Գամազիէլ» մենաստաններու Բախուակից Պետրոս Վարդապետի:

Վերոյիշեալ վանուց առաջնին Փալածոր գիւղի Հարաւակողմն է, իսկ միւսն կզու գիւղի արեւմտակողմը: Նոյն շրջանին կը պատկանին Շինաձորու «Ա. Խաչ» եւ «Ա. Հրեշտակապետ» մենաստանք:

Իսկ Արքանու Երէցներէն

Գեղորգ Քահանայ Երկուր զաղթերէ Լուր՝ տարագրութեան իր վերջին Հանդրուանը՝ Պատմա վախճանած է:

Աղարիկերուի քահանայից զասէն ունինք

և աշատուր Քահանայ, իր խաչակրութեան ճանապարհը յանդեցուցած Հայ վրանաքաղաքը՝ Պարուպա՝ ուր կը զանուի ներկայիս:

18. ԼԻՄ ԱՆԱՊԱՏ. — Վահոյ Մովու կզզիներէն մէծապոյնը՝ Հիւսիս արեւելք, դէպէ Արձէ տարածուած ծովախորչին մէջ: Այս կղզիին անապա-

տական կենաց սկզբնաւորաթիւնը (1622) կ'ոնծայւի Մոկացի Ներուկս Վրդի որ 5 տարի վերջ վախճանած է հոն։ Իրմէ վերջը Միաբանութիւնը զնաց Կոսով՝ ուր չինեց եղբայրանց և անապատ։ Լիմի արեւելեան ծայրը կառացւած է «Ա. Գէորգ» Հօրակոս տաճարը։ Լիմ անապատի շինարար յանահայրերը եզած են Գէորգ Վրդ։ Եւ Յակոբ Եօվակ Թօփուղևան։

Այդ երկու կզզիներուն վարդապետները 1915ի կոստրածէն զերծ մնացած էին իրենց անապատյց վերքերուն չնորհին։ Վերջին նահանջին (22 Մարտ 1918) Լիմի վանահայրը

Յովհաննէս Վրդ։ Հիսուսի արտառուած է Եւ զազթականական ծանօթ հասունքներուն խառնուելի ետք՝ այժմ հասառառուած տարագրութեան իր մերժին կոյանի՞ Պարուաս։

Եոյն Միաբանութիւնէն՝

Յակոբ Վրդ։ Յակոբիան (Ծն. 1849, ձեռնադր. 1881) նահանակ Բոկ։

Աւետիս Վրդ։ Սեղբամիան (Ծն. 1857, ձեռնադր. 1895) մէծ զազթին Աւրծիս վախճանած, չոռկարով ճանապարհի տաժանքներու։

19. ԿՏԱՒՑ ԱՆԱՊԱՏ — Վանայ նահանջի 18 զամասաց վիճուկադրական տախատակին մէջ Երկրորդն էինք զրած թիմԱՐԸ շրջակայ 40 հայարեակ զիւղերէն զիստուրներուն հետ։ Ատոնցմէ 9 հասոր (Վերին թիմար) կը պատկանին կուոց Անապատի վիճակին, զոր անհատակի կը ցացակողզրենք ստուրէ իրենց 19 նահանակ և 4 վերապրոց եկեղեցականներով, աղքիւր ունենալով մեզ, բացի Կանաչեան Վրդ-էն՝ եղերարախա Եղիազար Վրդ-ի Պատրիարքարան յշած 21 Օգոստ 1912 թուակիր պաշտօնապիրն ու 1914 տարւոյ Մարտ-Ազգի ամիսներուն կուոցէն զրկուած ինքնազգութիւններ։

(Եար. 4)

# ՀԱՅԱՑԻ ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

## ՀԵԹԱՆՈՍՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑ

### ՅՈՎՍԵՓ ՎՐԴ. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ

Դ. Դրուենք կամ կապանք :

Բնութիւնք՝ ուստի և երկրաբանական ձեւաւորութիւններէ յառաջ եկած տեղիք էին ասոնք, որոնք քարածայոններով պատեալ կիրճեր կամ անցք, և կամ թէ՛ անցք եւ թէ երկայնաձիգ ճահճնենք էին: Մարդիկ բազմութեամբ՝ եւ մանաւանդ գօրաց գունդեր այնպիսի դժուարին տեղերէն հեշտի չէին կրնար անցնիլ. մանաւանդ որ արտեսան ու ճարտարութիւնն ընտկան դժուարութիւնները ա՛լ աւելի սաստկացուցած էին: Դրուենք կ'ըսուէին այս կիրճերը կամ անցքը դրաւող որմածքն, որոնց մէջ արգեամբք երկաթէ ամուր դռներ կային, և կապանք՝ այն որմունք, որոնք նոյն կիրճերուն կամ անցից երկու դէմ ընդ դէմ եղերքը իբրարու հետ կը կապէին: Սակայն՝ նոյնիսկ իրենց բնական վիճակին մէջ դժուարագնացութեան պատճառաւ ևս՝ գրուենք կ'ըսուէին: Դրուենք և կապանք՝ օտար ազգաց և մանաւանդ անոնց գօրաց արշաւանքը արգելելու համար՝ դիմամբ պատշաճ տեղեր կը չինւէին: Մեր մատենագրաց քոյ տեսնուած՝ Զորայ կամ Զորայ անուններն՝ նախ ձոր եւ յետոյ կապան կը նշանակեն, առանց մին միշտ միւսէն բաժնուելու:

1. Դուռն Հայոց: Մեր մատենագիրք՝ բուն Հայացի հողոյն վրայ եւ յականէ ու մասնաւորապէս թաղաւորի մը ժամանակ Դուռն մը կամ կապան մը շինուած ըլլալը չեն յիշեր: Ստրաբոնի (Բ., ա, 26) Համեմատ՝ «(Երատոսթենէս)»<sup>(80)</sup> կը խոստովանի թէ Թապսակոնէն<sup>(81)</sup> դէպի հիւսիս մինչեւ ցԴուռն Հայոց եղած մասն չափուեցու»: Աղեքսանդրիոյ Դպրոցին փիլիսոփասին մեղի տուած այս ուզզութիւնն՝ զմԷզ Աղձնեաց նահանգին հարաւոյտիւմտակողմանքը մտանանիշ կ'ընէ, անդ՝ ուր Մասիսն լեռը անձուեկ մ'ունի: Ասուրնաձիրարազայ Տարեգրութեանց մէջ (Բ., 87-88) կը կարդանք որ այս թագաւորն «Քումմուխէն»<sup>(82)</sup> էրայ, ի կիրճն իստարատի երկրին մինցայ» կ'ըսէ: Քումմուխի յարեւելից Եփրատ գետը սահման ունենալով, վերույիշեալ կիրճն Աղձնեաց արևմտակողման ծայրն ըլլալու էր: Զէ ինչ անհաւական թէ Երատոսթենեայ յիշած Հայոց Դուռն՝ նոյնիսկ իստարատի երկրին կիրճն եղած ըլլայ, որ ձգիւ յարեւմտից՝ Քումմուխայ սահմանակից էր: Պլինիոսի (Բ., իէ, 27) և Պոմոզ. Մելայ (Ա., չե, տողք 13-14) ևս յիշած «Դըրուենք Հայաստանի» հաւանականօրէն իստարատեայ կրմին ամրութիւններն էին:

(80) Բ. ա. 276-196:

(81) Ասորւց մէջ՝ արդի Հայեա բաղադին արեւելից-հարաւակողմը. Եփրատայ ազոյ եղերաց վրայ շինուած բաղաք մը:

(82) Հոռվմայեցուց Կոմազինէ գաւառն. Ասորւց վերնազոյն մասն. կից Մելիտինին վիճակին:

2. Արսախոս պատմագիրն (Ա., թ., 40) «Հայկական Դուռն» մը յիշելով միանդամայն Տիգրիսի արեւմտեան ձիւզոյն աղբերականց կողմէրը մէզի կ'ակնարկէ :

3. Զորայ Դուռն : Մէր աղբային պատմագրաց մէջէն Փ. Բիւզանդացին (Դ., ծ.) կը պատմէ որ Արշակայ Գ. ի. (Ք. Ե., 350-369) դէմ ապատմբեցան Շահանի Աղձնեաց բգեսչին և Նորշիրական բգեսչին . . . և Աղձնեաց առաջին տունն ու զօրքն . . . և Զորայ կոչուած Հայաստանի կողմը պարփառ կը շինէին, զուռներ կը գնէին և իրենց երկիրը Հայաստանէն զատեցին» : Թէ պէտ այս դուռը կամ գրունքը ժամանակաւոր նպաստակի մը համար շինած էին այն ապատմբեալ նախարարներն, ուսկայն «Զորայ» անունն և անոր մէջ պարփառ ու գոներ շինուելու հնարաւորութիւնն կը ցուցնէն՝ թէ այն կողմն զուռն մը կամ կապան մը կար յատաջազոյն : Արոյէնեաւ յիշեալ կոսպանը շինողներն Աղձնեաց բգեսչին և Կորդուացի Նորշիրական կամ Արսիրական նախարարն էին, այս Զորայ կապանն Տիգրիսի արեւելեան ձիւզոյն մօտ տեղ մը ըլլալու էր :

4. Փաւստոս Բիւզանդացի (Դ., իգ, ի վերջն) առթիւ պատմերողաց ընդ Պարսիկո՞ Հայոց «ասիմաններուն երկու դուռները» կը յիշէ : Ասու յուր է թէ այս դուռներն Հայաստանի Հարաւոյ-արեւերակողմանքը պէտք էր որ դառնուէին : Եւ Եթէ Թովման Արծրունի (Ե., 8) «Իրունք Ասորեստանի ամրոց մի յիշեանատառն Աղձնեաց» կը յիշէ, համար է որ վերսյիշեալ դուռներն մինըլլար այս ամրոցն իւր պաշտպաննելի դուռներովն : Յամենայն զէողս՝ այս վերցիները Աղձնեաց արեւելակողմանքը պէտք է որ որոնենք :

Վերսյիշեալ կապաններն հին ժամանակաց մէջ անսարակոյս օտար աղբաց արշաւանքները արգելվու համար կը զործածուէին : Թաջ զիտենք թէ Կովկասային վայրաց մէջ կապաններ կային, որոնք՝ թէպէտ դրացի աղբաց ձեռքն էին, Հայաստանի ապահովութեան համար կրտսեր ժամանակաց մէջ մեծապէս օպտակար եղած են ստէպ անդամներ : Աղզային ժամենատիրք այս հիւսիսային կոսպաններուն անուանց մեծազոյն մասը դիտեն . սակայն անոնց ճիշդ տեղեաց և հանդամանաց վրայօք կարծես անդէտ կը հանդիսանան : Ասոր հակառակը կը տեսնենք արտաքին մատենագրաց ոմանց ոով : Արոշենք ասու ստէպ՝ ըստ հնարաւորութեան՝ անոնց թէ՛ անունները և թէ տեղերն ու հանդամանքը :

5. Ճորայ Դուռն կամ Կապան : Այս դուռը՝ զօր Մ. Խորենացի (Բ. կի. Գ., Ժ.ր) Զորայ Կապան եւս կը կոչէ, Կողքիսի մէջ էր, և անոր ծովեղերաց վրայ կը տիրէր : Ասոր վրայ Սորարոն (ԺԱ. թ., 4, 5) կը դրէ ստպէս : «Իրերիս մտնալու Համար շըըս անցք կան . առաջինն այն է՝ որուն վրայ բարձրէն Կողքիսի Սարապանք ամրոցն կը տիրէ : . . . ինչպէս յայտնի է, այս անցք Կողքիսէ կը սկսի, և ամէն կողմ քարածայերով, բերդերով և սեպ ու գողքիսէ արդէք ափունքներու մէջէն վազող գետերով փակուած է» : Պրոկոպիոս (Դորական Պատերազմունք, Դ., 3) Ճորայ Դուռը Ծուր Կ'անուանէ : Բնականապէս՝ այս կապանն Կողքիսացոց ձեռքն ըլլալու էր :

6. Ալանաց Դուռն : Այս կապանին անունէն իսկ յայտնի է՝ որ Ալանաց արշաւանաց դէմ դնելու համար շինուած էր : Վասնդի այս աղբն Կովկասու միջին կողմանց հիւսիսային ստորոտը կը բնակէր, կապանն եւս լիրան միջին կողմանքը գտնուելու էր : Աւտոի արդի Տարիսալ կիրճն՝ որ Կովկասու մէջ տեղն է, մէր մատենագրաց Ալանաց Դուռը, և արտաքին մատենագրաց Սարմատական Դուռն միայն կընայ համարուիլ : Այս պէտք էր որ ըլլար Սորարոնէն յիշուած չորս կապաններէն երկրորդն, որուն վրայօք կը դրէ

(ԺԱ., դ, 5). «Երբ մէկը Հիւսիսէն՝ այսինքն Աստանդականաց(83) Երկրէն կու զայ, կը ոկոխ երեք օր սեղ զատիվեր մ'եղել, որուն հուեւէն կու զայ նեղ կիրձ մը, որ կարծես Արագոս զետոյն վերեւը ի կոխ կեցած է : Ասոր համար՝ չորս օրէ պակաս ժամանակի մէջ ժարդ չի կրնար անկէ անցնիլ: Մարդիկ միայն մէկիկ մէկիկ այն տեղէն կարող են անցնիլ: Ասկէ զատ՝ այս անցն իր ժայրը անառիկ պատով կամ Հողարրով մը փակած է»: Այս կապանն Վրաց ձևոքը միայն կրնայ եղած ըլլալ հին ժամանակաց մէջ:

7. Կասափից Գուռնի: Մեր ժամանակիրներէն Մ. Խորենացի (Բ, ձդ) կը յիշէ այս զուոր երր կ'ըսէ թէ «... երանելի նունէ ... քարոզեաց ի Կղուրջոց ոկուալ առ զրամքը Ալանաց և Կասրից՝ մինչև ի սահմանս Մասքթաց»: Մեր պատմահօր ցոյց տուած Կասափից Գուռնը կը պարտինք ուրեմն Կովկասու արեւելակողմը որոնել, տեղ մը՝ որ Ալանաց Գոնչն բաւական հեռու և Մասքթաց սահմաններուն մօս եղած ըլլայ: Գուռնք թէ մեծի հիւսիսացին ինոնաշղթայի արեւելակողմունքը Կասափից ժողովուրդն կը բնակէր: Հան եւս Կասափից ծովուն եղերաց վրայ կը տեսնենք քաղաք մը Տէրպէնստ անուն, որ պարսից լեզուու «կապան» կը նշանակէ, և տեղին Մասքթաց Երկրին մօս էր: Մեծի Հաւանութեան է ապա որ Մ. Խորենացւոյ յիշած Կասափից Գուռն նայն իսկ Տէրպէնստ քաղաքին մօտերը կը զանուէր, և թէ Մասքթաց պատմականուէր ազգին արշաւոնց վատանդէն յատահովի ըլլալու համար Կասափից ժողովուրդն այն կապանը շինած էր, և զայն ինքն կը պահէր(84): Մեր տեսութիւնը կը հաստատեն Տակիսոսի (Տարեգր., Զ, լր): Վկարութիւնքն թէ Վիրք Ք. և. Յըրդ տարբին Պարթևեաց դէմ զործելով՝ «ամէն կիրճերը բանած էին և ծովուն քով ու Ազուանից լերանց ծայրը դանուածը միայն ազատ թուզած էին», և թէ «Կոսապիսական համբով Սարմատները Հայաստանի վրայ թափեցին»: Այս Դուռը կ'ակնարկէ Յովսեպոսի (Նըկից նախն. Պատմ., ԺԲ., դ, 4) խօսքն, ըստ որու Վիրք և Ազուանից «իրենց երկիրներէն անցնելու իշխանութիւն տալով Ակիւթացւոց, Կասափից Դոները բացին, և զանոնք Արտաւանաւ վրայ խաւրեցին»: Պիինիոս (Զ, ժ, 11. ժա, 12) Ազուանից հիւսիսակողմերը քանի մ'աղգեր յիշելով կ'ըսէ: «Ասոնց մէջ են Կովկասեան Դրոներն, որոնք մէծաւ սիստմամք Կասափից Դուռնք կոչուեցան»: Ասկայն կարծենք թէ մը բացատրութեամբն սիսալն կը մէկնուի և կ'ուղղուի՝ եթէ դոյնութ:

8. Ազուանից Գուռն: Բայ Սարարոնի (ԺԱ., դ, 5) «Երբորդ անցն Ազուանից Երկրէն երերիս կը հանէ: Ակասած տեղէն քարածայրի մը մէջ ձեղոքուած բացուած ըլլալով, նոյն անցն՝ Ալաղոնիոս զետոյն Կովկասէն հոսմանէ ձեւացոծ ձահիճներու մէջէն կը ձդի կ'Երկայնի»: Ասյն այս կապանին վրայոք նոյն աշխարհագիրն ուրիշ տեղ մը (ԺԱ., դ, 5) կը զրէ: «Երերիսի Ազուանից կապանի եղանակը արագ կը կորէ կ'անցնի ամբողջ Կամբիւսենէն՝ որ դերուեկ և չոր երկիր մըն է, և իւր ծայրն Ալաղոնիոս զետոյն վրայ կ'Երշայ»: Այս անցը կամ կիրճը Ազուանից Գուռն պէտք է համարել, վաճանի անոր ոկորնաւորութիւնն Ազուանից Երկրին մէջ էր: Կամբիւսենէ Հայաստանի զա-

(83) Ասրմատական ազգէ ցեղ մը, որ Մինվանեան ծովակին այս է արդի Ազախու ծովուն մօտերը կը յածէր:

(84) Օսարազգի մասնացիք Կասափից Գուռն կ'անուանէին բնուրենէ այն ամրացեալ կիրճն, որ Կասափից ծովուն հարաւային եղերաց մօս ըլլալով հանդերձ՝ Կասափից ժողովրդեան մէկ մասը իւր բռլուրտիք ուներ: Այս կիրճն ինչպիսէն Վրիանից երկիրը Մարտունին ենու հաղորդակցութեան մէջ կը դնէր:

առաջքն էր(85), որ ըստ վերոյիշեալ աշխարհապրե (ԺԱ. դ, 1) «...Ճշգիւ  
Հայուսանի, իրերիոյ և Աղուանից երկիրներուն միաւորութեան ակզր կը  
դահութիւ»:

9. Վրաց Գուրան: Սարարան վերոյիշեալ երեք անցքը նկարագրելէն  
ետքք՝ անմիջապէս կը յաւելու շորրորդը (ԺԱ. դ, 5). «Հուսկ ուրեմն՝ Կուր  
և Արաքսո զետոց կրկին կրմաներէն Հայուսանէ իրերիս կրնայ անցութիւ:  
Մահօթ է որ տայ երկու գետերն իրերաց հետ խառնուելէ առաջ՝ իրաքան-  
չերն մէկ մէկ սերւաբաղաքի սոսրոտէն կ'անցնի: Այս բերդաշողաքներն  
իրարժէ իրը տասնուուից սասպարէդ հեռու քարածայսերու վրայ շինուած են:  
Կուր զետն Հարմագիէն և Արաքսո զետն Աւետմարս բերդաբաղաքներու  
սոսրոտէն կ'անցնին: Այս վերջին անցէն է որ Պամպէս անցաւ Հայուսանէ  
իրերիս մանելու համար: Անկէ ետքը կանիդիոս եւս անցաւ արշաւանքի  
մասթիւ, որ ժամանակու յետոյ է»:

#### Ե. Կլիմայ:

Հայուսան իւր բարձրաբերձ զիրքովն ծայրայեղ եղանակներու նո-  
բակայ է. կլիմայն «յանկարծական վաստիութիւններ»(86) ունի ամարտն  
և ձմերան միջնորդ եղանակներն սակաւտաւեւ են: Սարարան մէջ լեռնային  
սաստիկ ջերմութիւնն ստէպ անդամ ծանր է եւ յաճախ երաշուութիւն կը  
սպատճառէ: Իսկ ձմեռն իւր խիստ ու բարկ ցրտովն երկար է, եւ չառ տեղեր  
չէ իսկ առողջաբար: Ովբատիս վաղդիսսին ծօնած տաղին մէջ (Տաղ թ,  
տող. 1-6) կը ասդէ սապէս. «...Անձրեւներն ամպերէն իջնելով՝ անմշակ  
դաշտերուն մէջ միջտ չեն հստիր. կամ թէ մշտատեւ փոթորիկներ կասպից  
ծովք անդաբար չեն խոռովիկ. և ոչ իսկ, սիրելի վալզիսս, սառոյցն Հայոց  
երկիրներուն մէջ բովանդակ տարւոյ ամիսներն կը կենայ...»: Բայ Սարա-  
րանի (ԺԱ. ժդ, 4), «Հայուսանի ամենէն հիւսիսային Նղող Խորդէն(87) և  
Կամբիւսնէ զաւաներուն մէջ տաստ ձիւն կը տեղայ: ...ինչպէս կը հա-  
ւուստեն, շատ անդամ կը պատահի որ ամրողջ կարաւաններ լերանց անձուել-  
ներու կամ կիրճերու մէջ ձեան հիւսերու յանկարծ կը բանուին և անոնց տակ  
կը թաղուին: Սակայն կ'ըսուի թէ ամէն ճամբրոզներն այս վտանգին յառա-  
ջտուս ըլլալով՝ հնտերնին երկայն զաւաբաններ կ'առնուն, որպէսօք եթէ  
այնպիսի ճախորդութեան հանդիպին, զանոնք ձեան մինչեւ վերին երեսքը  
բարձրացնեն՝ թէ չնչելու համար օգ առնելու և թէ իրենցմէ ետքը անցնող-  
ներուն իմաց տալու նպատակաւ, որոնք անշուշտ իրենց օգնութեան կը հա-  
նին, և զիրենք ճիւնակուտին տակէն հանելով՝ կեռնքերնին կ'աղատեն»:

#### Զ. Կիսկանիկ:

Մողեմի ժամանակաց մէջ կենալանեաց տեսակներն և թիւն արդարեւ  
մէծ էր ի Հայուսան: Շունն՝ մարզուն այս ցմիշտ հաւատարիմ ընկերն, հոն  
նախաւոր ժամանակներէն կը դահուեէր: Աղջային և ասորեսաւանեայ սեպա-  
գիր արձանապրութիւններէն կ'իմանանք թէ ի հնումն կային՝ ձի, ջորի, ուղու  
միասապատ և երկսապատ, եղն, վայրի եղն, ոչխար, խոր: Արիստաքորայ

(85) Սարարան, ԺԱ. ժդ, 4:

(86) Լ. Փլորոս, «Վասն Գործոց Հոռոմայեցուց», Դ. ժ:

(87) Այս անունն իպարչ զաւանին միայն կրնայ պատշաճիւ, որ կողմիսի հայկական  
մասն մէջ էր:



Միշտացւոյ (առ Հերոդոտեայ, Ե, 49) ծանօթ էր թէ Հայք «պահարօք ճռի» էին։ Ասդժամառաբայ Բ. ի բանակին սպարապետն միայն Մանասայ թաղաւորութենէն «անհամար արջառ», ողիք և այծիք» ուսոր տարաւ լիսորեատան։ Մարարոն (ԺԱ, ԺԴ, 9) կը զրէր։ «Հայաստան ձիարուծութեան խիստ նպաստաւոր է։ Եւ այս նկատմամբ իւր արօտներն Մարաստանի արօտներուն կը հաւասարին։ Այսովէս որ ծանօթ բան մըն է թէ միմիայն Պարսից թաղաւորաց սպասուն որոշեալ նժոյդներուն մէկ մասն անկէ կու գար, եւ թէ նոյն հանդիր կառավարող սատրապին սրբադն էր՝ որ ամէն տարի մէծի արքային քսան հազար մտրուկ խաւրէր՝ Միհրական տօնախմբութեանց ատեն ի հանդէս գալու համար»։ Եզեկիէլ (ԵԿ, 14) Տիւրոսի վարթամութեան վրայոք խօսելով կ'ըսէ. «Թորդամայ տան մարդիկին քու աօնավաճառներուզ մէջ ձիերու, . . . և ջորիներու առուտուր կ'ընէին»։ Մարարոն իւր ժամանակին համար (ՔԲ, 10-18) Արցախի վրայօք կը զրէ (ԺԱ, ԺԴ, 4) թէ «անկէց ամենէն չատ պատերազմի ձիեր կ'ելլեն»։ Նոյն աշխարհագիրն (ԺԱ, Ղ, 2) Կուր զեռոյն ստորին կողմանց «Ճոխ գաշտադեսինները կինդանեօք լի» պիտէ։

Երբ Յունաց Բիւրքն Ք. ա. 401ին Հայաստանէն կ'անցնէր, հոն իր դանուէր ի միջի այլոց նաեւ այծ եւ հաւեղէն։ Աշխատառէր, հեզ, միանգամայն եւ յամառ անասունն՝ էջն եւս ունէր հոն իւր զոյութիւնը։ Որոց Համար երէոց թիւն կաըի մեծ էր. ցիս, այծեամն, կաքաւ, այլովքն հանդերձ՝ առատօրէն կը դանուէին։ Ասուրնաձիբարազայ Որսայ արձանազրուր հան մէջ (Ա, 18-19) կը կարդանք որ այս թագուորին նախեայ երկիրներուն յերանց վրայ ցանցերով որսորդութիւն կ'ընէր։ Հայ Արշակունիաց ատեն՝ որսն թաղաւորաց եւ աղատորերոյ համար սովորական զրազում մըն էր։ Տիրուլու բատին բանասակազմն իր երզոց մէջ (Գիրք Գ, Եղիշերգուրիւն Զ, տողք 11-12) Բակքոսը կ'անուանէ, որուն առթիւն կը զրէ. «Հայաստանի վազրերը եւ մասակ առիւծները եւս յաղթահարեց, եւ ամենի զազաններուն կակուզ սրտեր տուաւ»։ Վիրդիիսո (Անդէորդականի, Հովուերգուրիւն Ե, տողք 29-30) կը զրէ. «Դափնիս(88) է որ մեզի Հայաստանի վազրերը Բակքոսի կառքին լծել սովորեցուց»։ Բանք աստին անցողակի որ հաւանականորէն այս վայրի երէներն Հայաստանի հարաւակոզմանքը կը դանուէին։ Բատ Մարարոնի (ԺԶ, ա, 24), իւր ժամանակն Տիգրիսի հովտին՝ այն է Աղձնեաց եւ Կորզուաց արեւմտակալոզման մէջ առիւծներ կը դանուէին։ Բատ Փ. Բիւզանդացւոյ (Ե, իզ) Ք. ե. չորսրորդ դարուն մէջ Կորզուաց զաւառն առիւծներ, եւ (Ե, իզ) ՄԷծ Ծոփք՝ արջեր եւ ինձներ ունէին։

Է. Տունիկ, Բոյս եւ Բերք։

Ասոնք հին ժամանակներն Հայաստանի մէջ անշան չէին։ Իւրաքանչիւր կիմային համեմատ՝ այլիւայլ էին թէ տունկերն ու բոյսերն, եւ թէ բերքն։

Պարասներու շինուածոց համար վայտեր կը կտրուէին, որոնք ժամանակն երասխայ քոյ, Ախնեաց եւ Գուզարաց մէջ եւ ուրիշ շատ տեղեր կը դանուէին։ այս վայտերուն տեսակներն էին՝ սօսի, մուրտ, զերերի, տաւսի, մայր, մամիսի ու հացի։ Բնական անտառներ ունենալէ զատ՝ որոնք բայտ մէր պատմազրաց հին ժամանակներն բազմաթիւ ըլլալու էին, որսալու համար երէոց որիներ պատրաստելու նպատակու կազնիէ եւ ուրիշ ծառերէ

(88) Դափնիս։ Սիկիլիացի հովիք մըն էր, որ քատ առապելին՝ հայր եղած էր հովւերգական բանաստեղծութեան։

եւ արբուծառք անտառներ տնկելու սովորութիւն կար(89): Ուրարտուի թագաւորն մուշաս Բ. (Ք. ա. իր 685-675) իւր Պատմական Արձանագրութեան մէջ (մէր թիւ 38 ԱԱ, 11-12) կ'ըսէ: «Ուց փայտաշէն զիւզ, ծառ եւ այն դիւղից անտառը կանգնեցի»: Թուի թէ տառնք իշմիածնի մօտերն էին: Սարարոն (ԺԶ, ա, 24) կ'ըսէ թէ «Ճիզրիսի հովտին մէջ ... անոյշ խուռնկեր, նաեւ Համեմի թուփեր կը բաւսնին: ... Նոյն երկրին մէջ կը գտնուին նաեւ առիւծներ, նաւթեր եւ զանգէսեան կոչուած քարն՝ որ օճերը կը փախցնէ»: Այս հովիտն Աղձնեաց եւ մասամբ Կորդուաց նահանդներն էին: Տիրուլլութատին բանաստեղծն (Ա. Գիրք, Երգաց, Գ. Եղերերգութիւն, տողք 13-14) շինկօթ անուշիւր ճոխ Հայոց կողմանքը կը յիշէ:

Հայաստանի բերոց դալով՝ կը տեսնենք որ Հիւսիսոյ արեւմտից կողմէրէն Հանքային աղ, բիւրեղ ու ջերմկաջուրեր կ'ելլէին: Բատ Սարարոնի (ԺԱ, Ժդ, 9), Սաբեր նահանդին մէջ «ոսկոյ Հանքեր» կային: Մշտունիք, Աղձնիք եւ Տուրուբերան՝ նաւթի, պղնձոյ, երկաթոյ եւ կապարի Հանքեր ու զզմոր ունէին: Արցախ նահանդին Կողմթ գաւառին մէջ քարտխունկ, Փարտակարանի կողմանքը՝ բամպակ ու գարի, Տուրուբերանի մէջ՝ գաղպէն եւ մեղր, ի Գողթան՝ զինի, Տայոց մէջ՝ թուզ, նուռ, սերկեւիլ, նուշ եւ աղտոր կը գտնուէին: Բատ Սարարոնի (ԺԱ, Ժդ, 4) Շակաշէնի զաշտին մէջ՝ որ Քը-Ա. դարու սկիզբը Ռւտի նահանդին մէկ մասն էր՝ ձիթնեին, յԱյրարատ նահանդի՝ ներկ որդան կարմիր կ'ելլէին(90): Պղուարքոս (Անտոնիոս, ԽԹ) Հայաստանը, «քարերեր երկիր» կ'անուանէ: Սարարոն (Բ, ա, 14) Շակաշէն եւ Երասխանոր գաւառներուն մէջ այգեստաններու, թղենեաց, ցորենոյ և մեղրի առատութիւնը կը դովէ: «Բուսարանական աշխարհագրութեան նիւթերու մէջ ամենամեծ դիտնականք այնակս կը համարին թէ այգեստանն իրը իւր նախաւոր Հայրենիքը ունեցած է Կողկասու ստհմանները, զՀայաստան՝ ուր անոր զեղեցկութիւնն Յունաց Բիւրն զարմացուց, ... Կորդուաց աշխարհը եւ Կասողից ծովուն Հարաւակողմը Եղած երկիրները»(91): Եիրակ գաւառին բարերերութիւնը կը յայտնէ ժողովրդական այն ասացուածն՝ զոր Մ. Առենացին (Ա, Ժը) մեզի կ'աւանդէ: «Թէ քո Շարայի որկորն է, մէր Եիրակայ ամբարքն չեն»:

(89) Հ. Յ. Գարենեանց, «Ճիզրիս. Պատմ.», Վիեննա, 1849, Խոր. Ա. էջ 88-89:

(90) Դաշտ Փարանցի. էջ 30: Սարարոն, ԺԱ, Ժդ, 9:

(91) Fr. Lenormant. Les origines de l'histoire, ք. առզք., Խոր. Բ, Մաս Ա. էջ 248: Տես դարձաւալ Սարարոն, ԺԱ, Ժդ, 4-ԺԸ, ա, 58: Բաննին, Արշաւակ, Գ, դ, 9: Ritter. Տես դարձաւալ Սարարոն, ԺԱ, Ժդ, 4-ԺԸ, ա, 58: De Candolle. Géographie botanique. Erdskunde, Asien, Խոր. Ժ. էջ 319, 434, 485, 520, 554: Hohn. Kulturpflanzen und Hausthier, էջ 26:

## ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴԻ

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Ազգապրական սահմանի, Ա. Կասպիք : – Բ. Կասկիք կամ Կասկայք : – Գ. Կասիք արեւմտից հարաւոյ վերնակողման : – Դ. Կասիք սառբին կողման արեւմտից հարաւոյ : – Ե. Քաղաքական-ազգապրական սահմանի :

«Պատմութիւն որիւէ ազգի սկզբնաւորութիւնները չ'զիտեր : Իւր տեսքեան հորիզոնին մէջ երկրիս ժողովուրդներն այն տաեն կը ժմնեն, երբ արդէն իրենց սեփական ձևաւորութիւն մ'են ստացած, և զգացած են թէ իրենք՝ զբացի ազգաց նկատմամբ ընդգիրմապատճեն մըն են : Սակայն մինչեւ որ անոնք այս տարինանին հասած ըլլային, դարեր անցած են՝ որոնց շարքը ոչ ոք կրնայ թուել : Ենզուաղիսութիւն նեւս զայզ ընել կարող չէ, սակայն մեզի ազրիւր մը կը բանայ, որ պատմութեան սկզբնաւորութեան կը հասնի : Երբ պատմութիւնն կը սկսի, լեզուն արդէն իւր կերպական կազմութեան նկատմամբ որոշ ձեւ մ'առած է : Ենզուն մէջ նա ի ժողովրդեան նկարագիրն առաջարկաւութեալ է : Ժողովրդոյ սեփական յատկութեան առաջին վկայն՝ և անօր նոխարարմական ժամանակաց մէջ անցուցած կենաց չըջանին ամենահին և միակ վկայագիրն լեզուն է»(92) :

Ճշգիւ այս պայմաններով է որ Հնագոյն ժամանակաց հայագիր ժաղովրդոց բնուկառեցեաց սահմանները՝ նախ լոկ ազգագրական և յետոյ քաղաքական-ազգագրական տեսութեամբք կրնանք որոշել : Լոկ ազգագրական յօրինուածութեան հիմն կ'ընծայէ մեզի կաս բառն, որ «Էրյա» նշանակութեամբ՝ նախաւոր ժամանակաց մէջ Հայ ցեղերուն գերազուն աստուածոյն անունն էր : Ժողովուրդ մը իւր բարոյական և նիւթական ժառանգութեան և ստացուածոց մէջ առաջին տեղին իւր պաշտած աստուածոյ կ'ընծայէ . արդարեւ իրեն սեփական բննչ բան կայ տառել և լուազոյն քան զիս : Եւ երբ ասոնց մէկը իրը գերազոյն զիք կը խոստովանի, ոչ ասպաքէն նա բովանդակ ազգին ևս՝ նոյն գերազոյն զից անուամբն պէտք է որ ճանչցուի ներքնոց մէջ ևս ներկայացուի արտաքնոց առջեւ : Այսու եղանակաւ է որ լոյս գերազոյն զից անունն նախին Հայք կոչուած են Կաս-դիք, Կաս-ալք, Կաս-կիք և Կաս-իք : Յայտ է ասա թէ կաս անունը այլեւայլ ցեղեր լոկ և յեղականութեամբ, և կամ բազագրութեամբ ևս յեղականութեամբ գործածած են իրը ցեղերուն ընդհանուր անունն : Այս անունն է որ անոնց բնակավայրաց աշխարհագրական զիրքը ևս անոնց ազգագրական նկարագիրը մեզի ճանչնելու կը նպաստէ :

Ա. Եւ նախ Հայաստանի հիւսիսոյ արեւելակողմը զրաւող Կասպիք ժողովուրդը կը նկատենք, որուն անունն էր Կասպի, «որ «Էրյա-ընող-աստուածոյն-երկրպագուէ» կը նշանակէ : Կասպից ժողովուրդն՝ Կովկասու հիւսիսոյ արեւելից կողմերէն դէպի հարաւ՝ իւր անուանակիր ծովուն արեւմտեան եղերաց վրայ բաւական ընդարձակութեամբ երկիրներ կը դրաւէր : Բայ Երաստութեան առաջարկան զիրքը ևս անոնց ազգագրական նկարագիրը մեզի ճանչնելու կը նպաստէ :

(92) Ernst Curtius, Griechische Geschichte, 2. ամպր., հար. II, էջ 15-16:

(93) Ernst Curtius, ամդ, էջ 42:

Կառապիսս անունը կու տային, որ թուի թէ Կառապից ազգին անունէն յառաջ կու դայ» :

Բ. Անոնց արեւմտակազմը՝ Եւրափնեան Պահառափ Եղերաց վրայ՝ Կողքիսի արեւմտակազմէն և Հիւսիսային ծայրէն մինչեւ Տրապիզոն, և ասկէ դէպի հարաւ մինչեւ ձորոխ գետոյն ձախոյ ափանքը և մինչեւ Թերմոսոն գետոյն տփունքը կը բնակէին Կասկի կամ Կասկափ կոչուած ժողովուրդներն։ Ասուրեատոնի թագաւորն Սարգսնի (Ք. ա. 722-705) բանի մարձանադրութիւններն (Տարկարար թիմի, 9. Գլամի Արձանագրութիմ, 15) յայտ է որ Կասկու Երկրին Ուրարտուայ կից էր։ Վերոյիշեաւ Կասկի կամ Կասկափ անունն «Էռոյ-Երկրապագութ» կը նշանակէ :

Ասուրեատոնեան սևզագիր արձանադրութեանց մէջ տեսնուած այս հաւաքական անուան գիմաց՝ միւս քանի մազզաց մատենադիրներն մինենոյն ժողովրդեան այլեւայլ մասոնց նկատմամբ այլեւայլ անուանաձեւեր ունին դործածած։ սակայն այս վերջինքն ի նոյն և մի կը յանդին։ այսոքիկ Են՝ Կողքիսացիք, Քողիւրք, Քաղղէացիք, Քաղտիք=Խաղտիք։ Կողքիս անունն սոյնիսկ Կասկի անուան խանգարեալ ձեւն է (94), և յունարէն Կօջօւ Կողքիսացիքը ձեւն՝ իւր այս ցեղազրական ու յոդնակի ուղղական ձեւովն Կասկի անուան հետ նոյն է լեզուարանական տեսութեամբ։ Ազգագրական ծաղման նկատմամբ՝ Կողքիսացիք Երասխայ վերնազոյն կողմերէն զաղթած ցեղ մըն էին, ինչպէս պիտի որ տեսնենք աստէն ի վայր՝ Մասն Երկրորդ, Պատմ. Հայոց, Նախապատմ. Փամանակի, Գլ. Դ, բ, 5. գ, 2:

Հնադոյն ժամանակաց մէջ Կողքիս Կողկասու արեւմտակողմերէն մինչեւ ի Տրապիզոն և ի Երարտունա կը տարածուէր։ Արդարեւ Քոնոնոփոն Ք. ա. 401 տարւոյն նկատմամբ կը զրէ (Արշաւան, Դ, բ, 22) որ Յունաց Բիւրն «Հասին ծովուն Եղերաց վրայ՝ ի Տրապիզոն, յունական քաղաք մը, բնակեալ, Եւրափնեան Պահառափ վրայ, Սինոպացւոց զաղթականութիւն, Կողքիսացւոց Երկրին մէջ» (95). զարձեալ (Անդ, Ե, զ, 2), «Հասին ի Կերասունա՝ քաղաք յունական, ծովու վրայ, Սինոպացւոց զաղթականութիւն, Կողքիսի Երկրին վրայ»։ Յիշեալ քաղաքաց վիճակներէն գէպի հարաւ արեւելից և զէպի յարեւուսու կը բնակէին Խաղիւրք կամ ճշգաղոյնս Քաղիւրք, ըստ Քսենոփոնեայ և ըստ այլոց մատենազրաց (96)։ Քսենոփոն կը պատմէ որ երբ Յունաց Բիւրն Արածանին անցաւ (և յետոյ Երասխայ վերնազոյն մասը պիտի որ անցնէր), աւան մը Հասաւ, որուն զիխաւորն կ'ըսէր զօրապիտաց թէ «զրացի Երկրին Քաղիւրք է» (Արշաւան, Դ, ե, 34)։ Աստէն յունական զօրքն կարի հաւատականորէն Տուրուրեանի Տուրածատարափ զաւտուին արեւելեան մասին մէջ կը դանուէր։ Բառ ակնարկութեան նորին Հեղինակի (Արշաւան, Դ, է, 1-14 և 15), Տայոց Երկրին արեւմտեան սահմանաց կից եղած Երկիրն

(94) Տես J. Oppert, *Inscriptions de Dour-Sarkayan*, էջ 13. Finzi, *Ricerche per lo studio dell'antichità assira*, էջ 345. Eb. Schrader, *Keilinschriften und Geschichtsforschung*, Giessen, 1879, էջ 150-151։ Պատմական սուսուրին շահենի յոյն և լատին մատենազրաց այն խօսիքն թէ Աստուտորի։ Այս թէ անկէ եւս առաջ՝ Կողքիսի մէջ եղիպտական զաղթականուրին կարմատենազրաց կոչմունքն առև է Knobel. *Die Völkertafel der Genesis* էջ 291-292։

(95) Տես Տրապիզոնի Կողքիսացիները նոյնակա անդ, Դ, բ, 8, 9, 23, 24. ե, բ, 1-է, բ, բ, 25։

(96) Տես առաջն ի մատնաւորի *Eustathii Commentarii*, մեկն, տողին 767, ի *Geogr. Gr. Min.*, հայ. թ, էջ 350։

Քաղիւրաց էր, որոնց թէ առաջինէն եւ թէ երկրորդէն Քսենոփոն Յունաց Բիւրուն հետ անցած էր: Միշտ նոյն մատենապրին (Դ. է., 15-18) Համեմատ՝ Յունաց Բիւրն Տայոց երկրէն անմիջապէս Քաղիւրաց երկիրը անցնելէն վերջ՝ Հարբասոս (Ճորժի) գետը անցաւ, որ չորս քարընկէց լոյնութիւն ունէր: Առա արեմն Քաղիւրք մասամբ Սովեր զաւառին քոյք էր բնակէին, որ Տայոց սոհմանակից էր յարեւելից խորոյ զրութեան: Խորհրդածութեան արժանի է սու կէտն՝ որ Քաղիւրաց այս մասին վիճակն հիւսիսոց կողմանէ Տրապիզոն-Էսն Կողքիսի կամ Կողքիսացւոց վիճակին կից էր, կամ պէտք էր որ կից բլրար: (Յիշենք ասուն թէ «Քաղիւրք» եւ «Կողքիսացիք» անուններն կասկի կամ կասկաի ընդհանուր անուան տակ էր բաժանակալուին:) Ասոնք էին Քաղիւրք, որ Տրապիզոնի վիճակին Հարբասոյ արեւերակողմը էր դանուէին: Արեւեմտակոզմանքը կր յիշէ Քսենոփոն (Արշաւան, Ե., Ե., 1) երբ կը զըէ թէ Յոյնք Մասիննեկաց երկիրը անցնելէն վերջ՝ «Հասին ի Քաղիւրք: Սորա սուկաւ են թուով, եւ Մասիննեկաց իշխանութեան տակ են: Անոնց մեծ մասն մետաղիքներն երկաթ հանելէ կ'ապրին»: Ինչպէս յայտնի է, Քսենոփոնի ժամանակ Քաղիւրք կամ Խաղողիք իրը երկու խումբք մեղի էր ներկայանան, որոնց միոյն եւ միւսոյն մէջ բաւական մեծ անջրօքետ էր տեսնուի: Սակայն մեր ժամանակիցներն զթաղտիս իրը մէկ խումբ ժողովրդոյ զիտեն եւ անոնց բնակուցոյրին նկատմամբ՝ Կարնոյ եւ Սովերայ զաւառաց հիւսիսակողմը մատնանի: Կ'ընեն: Եւ այս չէ ինչ զարմանալի, վասնդի հոս եւս Քաղիւրք պէտք էր որ զանուէին:

Հեկոտէսի (Ք. ա., 549-486) բանից Համեմատ՝ «Քաղիւրաց Հարաւաւկողմը Արմենք սոհմանակից են»: Ահաւասիկ աշխարհադրտկան յայտնի փաստեր, որոնցմով էր սասուզուի որ Քաղիւրք=Խաղողիք հին ժամանակներէն Հայաստանի կից եւ անոր արեւեմտից հիւսիսակողմը էր բնակէին: Հանք աստէն թէ Քաղիւրէն կամ Քաղիւրի «Քաղիւրք» անուանաձևներն կասպի=կասպ անուան հետ անձուկ յոյժ աղերք ունին, մանաւանդ թէ ասոր հետ նոյն են, եւ «Լոյս-ընող-աստվածոյն-երկրպագուե» էր նշանակեն: Հեկատէսուի եւ Քսենոփոնի վկայութեաններն արդարեւ մեծ նշանակութիւն ունին, այնու որ «Քաղիւրք» անունն «Կասկիք» անուան մասամբ եղանակաւորեալ մէկ ձևն ըլլալով, կասկաց կամ Քաղիւրաց ժողովրդեան՝ Նաիրեայ Ժողովրդոց հետ ունեցած անձուկ արենակցութիւնն թէ այն անուան սոսուզարանութեանն եւ թէ նոյն ժողովրդեան Նաիրեան երկրաց սոհմանակցութեանէն երեւան կ'ելլիչ(97): Զէ անմասն ի շահնեկանութեանէ զիտել թէ Համերոսի մէջ յիշուած (Խիլական, Բ., 857) քաղաքն մանաւանդ թէ երկիրն «Աղիւրէ, ուսկից արծաթ կ'ելլիչ» նոյնիսկ Քաղիւրաց (Կասկեաց) երկիրն էր, եւ թերեւա անոր արեւեմտեան մասն: Աղիւրէ անուան մէջ Քիրն ինկած ըլլալով, տռաջին վանկին հնչիւնն կակլացերէ: Երբ Հոմերոս (Խիլական, Բ., 856-857) կ'երդէ: «Ողիսու եւ քաջն Եսպիստրոսի Աղիւրէէն եկու Ակիզոնացի գօրաց կ'առաջնորդէն, աշխարհք հեռաւուրք՝ ուսկից արծաթ կ'ելլիչ», Ալիզոնացւոց երկրաւ պէտք է իմանալ ասորիստանեան արծանապրութեանց Ալզի, մեր ազգային արծանապրութեանց Ալզինի, Եւ յոյն ու լատին մատենապրաց Ակիլիսենէ երկիրը, որ է եկեղեց զաւառ, մօտ յԱղիւրէ, որուն զիրքն Թերմոսոն դեմոյն Քաղիւրաց երկիրն պէտք էր որ բլրար, և Ալզինի երկիրն՝ ժամանակ մը

(97) Խօֆիդեայ խօսքն (Պրոմէթեոս, 714, եւ Եօթանեքին, 727) թէ Քաղիւրք ծագմամբ Ակիւրացի էին, պատմական սոսուզուրիւն շունի:

Աղիւրէի մասն եղած ըլլալու էր(98)։ Առոյզ է որ մէջին ժամանակաց մէջ Քաղիւրաց մաս մը՝ անջոտեալ յարեւելեան Քաղիւրաց, Թերմոտոն զետոյն աջակողմը կը տեսնուէր։ Սակայն պատմական վկայութիւններէ զիտենք թէ «Թերմոտոն դեռոյն մօտը նախ Քաղիւրաց ազդն բնակեցաւ»(99). այնպէս որ այս ժողովրեան գէսլ յարեւմուս ձգեալ այն մասն՝ նախաւոր ժամանակներէն հոն հաստատուած էր, եւ միւս մասերն առանց ընդհատութեան եւ խոռնման մինչեւ Կողքիս պէտք էր որ երկայնէին։ Անշուշտ այն անջատման պատճառն Ք. ա. ի. գարուն առաջին կիսոյն մէջ կիմմերացւոց արշաւոնն եղած էր, որով Մոսիննէկը՝ նախկին Մոսոքայ բնակչաց մէկ մասն, Կապագովիկոյ հիւսիսի արեւելակողմը, եւ Տիրարենացիք՝ նախկին Թորէլայ բնակչքն, Կոսպագովիկոյ հարաւոյ կողմանքը թողլով՝ Թերմոտոնի եւ Ճորոխի Քաղիւրաց մէջտեղը հաստատուած էին(100)։ Քաղիւրք Փոքր Ասիոյ մէջ զաղթականաթիւն մ'եւս ունէին(101)։

Այժմ առանձինն Պոնտոսի Քաղղէացւոց եւ Քաղղէաց վրայ խօսինք։ Առեփանոս Բիւզանզացի Դիկէարքոս պատմչի (Ք. ա. չորրորդ դար) խօսքը յուսած բերելով կը զրէ. «...Կողքիսի մօտ եղած ժողովութզն եւս Քաղղէացիք կը կոչուի։ Սոփոկլէս ի Թմրկահարսն կ'ըսէ. Կողքիսացին եւ Քաղղէացին եւ Ասորւց ազգն»(102)։ Դիկէարքոսէն յիշուած այն Քաղղէացիքն՝ նոյն խոկ Քսենոփոնէն յիշուած Տայոց սահմանակից Քաղիւրեներն եւ Տրապիզոնի միհամկին Կողքիսացիքն, եւ մեր մատենապրաց Խաղտիքն պէտք էր որ ըլլային։ Գարձեալ ըստ նոյն մատենապրի, «Քաղղիս Հայաստանի մէկ երկիրն է։ Մենիսպատո երկուց Պոնտոսից մէջ շուրջանակի նաւարկութեան դործոյն մէջ գրելով կ'ըսէ. ...Պոնտոսի թագուորութիւնն մինչեւ այս բարբարոսաց երկիրը կը հասնի՛, եւ Տիրարենէ եւ Քաղղիէ և Սաննիկէ»(103)։ Այս երկրին մէջ բնակողներն Քաղղիք կը կոչուին, վասնզի տիրող սովորութիւնն այսպիսի ինչ է։ Պլինիոս (Զ, դ, 4) այս Քաղղիքը «Արմենոպաղիւրք» կտու. ասոնք՝ առանց իրիք երկմութեան՝ Ճորոխ գետոյն ճախակողմը եւ աջակողմը կը բնակէին եւ արեւմտեան մատենապրաց շատերէն Քաղիւրք կը կոչուին.

(98) Տես Ստրաբոն, ԺԲ, գ. 20-22, որ Ալիքանացիները Քաղիւրաց հետ նոյն կը դնէ։ Ակրպիլիոս, Մշակականք, Ա, 58։ Տես եւ Eustathii Commentarii, մեկն. տողին 767, որպէս առանք ի վեր։ Ամերիան, Մարկեն, ԽԲ, ք. 21։ Տես եւ Deimling, Die Legeger, Leipzig, 1862, էջ 41-43։ Երեւ Ապրդողորոս (առ Ստրաբ., ԺԲ, գ. 24) կը գրէր քէ Հոմերոս Հայիս գետեանդին եղած ժողովուրդներէն եւ ոչ մին կը նանչնոր, իւր նոխութիւնն ամելյարութեամբ նոխացեալ էքր։

(99) Տես Anonymi periplus Ponti Euxenii, յօդ. 31, ի Geogr. Gr. Min., Խոր. Ա, էջ 409։ Տես եւ Eustathii Commentarii, մեկն. տողին 707։

(100) Ըստ Պամպինայ Մելայ (Ա, ծր, տող 69) եւ այլոց, «Տիրարենացիք Քաղիւրաց սահմանակից են»։

(101) Տես Հերոդոտոս, Ա, 28։

(102) Առորւց ազգու՝ առանք Խաղտիքովիոյ Սախտակ-Ասորիքն կիմացուին։ Սովորիք. Ք. ա. 493-495։

(103) Տես Մեմիպասի Խալքը, 2, ու Մարկիանու Հերակլիացւոյ, ի Geogr. Gr. Min., Խոր. Ա, էջ 572։ Տես եւ Eustathii Commentarii, մեկն. տողին 767, ի Geogr. Gr. Min., Խոր. Ա, էջ 350։ Տես Ստրաբոն, ԺԲ, գ. 29։ Եւ Գեորգ. Ալիկիլ., ԺԲ, 28 եւ հետեւ, եւ Ակիւզաք Կարիւ անհացի Շուրք. Նուուրկ., Խալքը, 88, ի Geogr. Gr. Min., Խոր. Ա, էջ 65. Եւ Ապրդողն Հոռո. Արդանու., թ. 1000 եւ հետեւ. Որիէոս, Արդանու., տող 739. Ակիէն., Descriptio orbis, տող 956. Ritter, թ. 727։

դորոնք Պղուսարքոս (Լուկուլլոս, ԺԴ, ԺԹ) Քաղղէացիք կը ձանջնայ և մերազնեայ մատենաղիբք Ապազիք կ'անուաննն : Կոստանդիանոս Միբանածին (Յաղազ Նահանգաց, զիբք Ա.) կը դրէ . «Ութերորդ Նահանգ՝» որ կոչի Քաղ- դիս : Քաղղիս կոչուած Նահանգն և Տրավիդոն կոչուած զլխաւոր քաղտքի յունաց գաղթականութիւնք են, զոր օրինակ Քունոփան իւր Արշաւան Կիւ- րոսի զրքին մէջ կ'աւանդէ : Յայնկոյս և ցամաքամիջի կողմանքն՝ Փոքր Հա- յոց ոկրթաւորութիւնք են. նոյն խոկ անուններն զայտ կը հաստատեն . այ- սիւնքն կեզտղինէ, Անուարեացիք<sup>(104)</sup> և Գեղաննն...» : Ասուէն Քաղղիս Տրա- պիցոնէն մինչև Փոքր Հայք երկայնած կը տեսնենք, որ նախաւոր գրութեան կարի համաձայն է : Արդարեւ Ստրաբոն (ԺԲ, դ, 28) կ'ըսէ . «Փառնակիոյ և Տրավիդոնի դաւաններուն վերեւը Տիբրաբենացիք և Քաղղէացիք կը բնակին . սրոնք մինչև Փոքր Հայք կը ձգին» : Վճռական են Ստրաբոնի խօսքերը (ԺԲ, դ, 19, 20) . «Որք զարդիս Քաղղէացիք կը կոչուին՝ ի հնումն Քաղիւրք կը կոչուէին» : Պատճառն յայտնի է . վասնդի՝ բնական և կամ ժամանակագրո- կան կարգաւ տողելով, Կասկիք կամ Կասկայք, Քաղիւրք, Քաղցիք=Ապազիք և Քաղցիացիք անուններն միեւնոյն ժողովրդեան անուններն էին . բա- տլիւալլ ցեղից միեւնոյն ժողովրդոյ՝ անուանց մէջ քանի մը տորերաց հրե- շիւնքն կը տարբերէին և մասամբ անուններն եւս : Այս տարբերութեան զոր- ծակից եղած են նաև ժամանակաց յեղաշրջութիւնք և մատենազիրք եւս : Այս վերջիններէն սմանք թէ Պոնտոսի մէջ եղած ժողովրդոց և թէ Կորգաւոց մէջ զործածուած Քաղիդի անուննը՝ իրենց աւելի ծանօթ Բարեկոնի ժողո- վրդեան Քաղդէի (=Քաղցիացիք) անուան հետ նոյն սեպելով, բայ այնօ- ւուս գրած էն<sup>(105)</sup> : Այս նկատմամբ ծանրակշիռ են բանք Եւստաթեայ՝ որ կ'ըսէ . «Քաղցիս մինչև Պոնտոսի թագուորութիւնն Հայաստանի մէկ եր- կիրն է : Տիբրած ասխորութիւն մըն է՝ որ հոն Եզոզ ժողովուրդներն երկու վանկոյ Քաղցիք (=Քաղցիացիք) կը կաշուին, ոչ թէ Քաղցէի (=Քաղցիացիք)» : Դիկէարքոսէն և Մենիպպոսէն յիշուած Քաղդի անունն Քունոփանէն և յայ- լոց զործածուած Քաղդէի անուանածեւը կ'ուողզէ : Իսկ Քաղիդի=Քաղցիք ձեւն՝ մեր ազգային սեպագիր արձանազրութեանց մէջ տեսնուած նախր- իսայ-Արքարատուի ժողովրդոց սեփական ազգազրական անունն էր, որ կրօնա- կանէն յառաջ կու զար : Կասկիք եւ Կողքացիք էին արդարեւ ժամանակաց հայոցից ցեղք, որոնք դէպի հիւսիս արեւմտից և կամ դէպի հիւսիս արեւե- լից տարածեալ սփուելով էին : Արքարատույ թագուորներն եւ նոյնիսկ Արտա- շէսեան և Արշակունեաց Հարաստութիւնք այս Քաղցիքը իրենց արքունական զաւագանին տակ ազգային միութեան բերելու պատեհ առիթ եւ ժամանակի շնու- ռենցած : Այլ եւ յրնթաց զարուց անոնց յեղուն, բարքն ու կրօնական սովո- րութիւնքն մէծապէս փոխուելով՝ իրենց րուն ազդին զլխաւոր մարմնէն զը- րեթէ օտարացած են : Սակայն խնդրոյն զլխաւոր կէտն միշտ յապահովի է, թէ Կողքիսացւոց, Կասկեաց, Քաղիւրաց, Պոնտոսի Քաղցիացւոց և Քաղ- ցիաց=Ապազեաց ժողովուրդներն կամ ցեղերն Լուսոյ զից պաշտօն կը ժա- տուցանէին, զանի իրենց գերազոյն զիքը կը ճանչնային, եւ ասոր անուամբն իրենց ցեղազրական յորչորչումը յօրինած էին այլափոխ ձեւերով, ճանզայու կասպից, Կասեաց և Կասպեաց (=Քաղցեաց) ժողովրդոց :

Գ. Կասկեաց երկիրներէն՝ ճանզայն Հայաստանի արեւմտից Հարաւոյ վե-

(104) Խմ. Ասեր զաւառ:

(105) A.-H. Sayce, Records of the Past, n. s. hump. II, էջ 166, ծանօթ. 1:

բազոյն կոզմանքը իջնելով, կը տեսնենք որ Մովաց և Տուրուբերանի մէջ Անտիոքուրոս(106) լմոնաշղթայն Ասուրնաձիրարադ Ասորեստանի (Ք. ա. 885-860) թագաւորէն (Տարեգրուրինի, Ա. 104-106. Բ. 16) Կասիարի կոչուածէ: Յիշեալ թագաւորը Ասուրնատայ աղքերականց տեղը իւր արձանը կանդնելէն Լուքը՝ դէսի նոյն լեռը զնացած է պատերազմաւ: Կասիարի անունն Կասի և արի բառերէն բազմազրաւէ, և Երկրորդն սեմական-երրայտկան հար կամ չին երաներէնի հարա «լեռ» բառերուն աղաւաղեալն է: Ուստի լեռան անունն «Կասիաց-լեռ» կը նշանակէր: Կասի անուան մէջ ի զիրն ուրարտեան լեզուին Հզակի սեմականի մէկ վերջապիր յօդն էր: Իրր բազմագակիչ յօդնակի ուզզական գործածուելով՝ Կասի «Լոյս-Աստուածոյն-Երկրապազում» կը նշանակէ: Ուրեմն՝ Հայաստանի արեւմտակողման միջն վայրաց մէջ եւս զից հաւատացեալք կային, որոնք Կասազից եւ Կասկաց կամ Կասկայից աղդէն էին:

Գ. Արածանուոյ հովիտը թողոյն՝ իր դէսի հարաւ կ'իջնենք: Կը տեսնենք որ Մասիոն լեռն Ասուրնաձիրարադ (Տարեգրուրինի, Բ. 94, 95, 96. Գ. 109 եւն.) և Սալմանասար Բ. (Նիմրուտայ կորողն, 52) թագաւորներէն Կասիարի կը կոչուի: Կը հետեւ որ Կասի՝ «Լոյս-Աստուածոյն-Երկրապազում» Անտիոքուրոս զատ՝ Մասիոն լեռան վրայ եւս կը բնակէին: Ուրեմն այս Երկու լեռանց մէջնեղը բնակող ժողովուրդներն եւս Կասի էին կամ ոգտաք կը որ րիշտին:

Ե. Աղդադրականի տեսութեամբ նկարելի այս մէր սահմանադրութիւնն միայն Հայաստանի շուրջանակի ծայրերը որոնելով ամրողջութին չ'կատար-էիր: Ուստի կը ստիպափնք բռն Երկրին մէջները հետազոտել՝ տեսնելու համար թէ հոն եւս Լոյս աստուածը պաշտոզ ժողովուրդներ կայի՞ն թէ ոչ: Այս հետազոտութիւնն կարի հաճոյ արդիւնքներ մեզի կը հայթայթէ: Բիանո(107) միջակին մէջ նստող միհնապես թագաւորք՝ զիրնեք և նոյն միհնակին բնա-կիցները Քաղզիս (Ասրդիս) գերազոյն աստուածոյն Երկրապազուները կը կո-չեն, անոր մէհնաներ կը շինեն, զոհներ կը սահմանեն և բնծաներ կը նուի-րին(108): Քաղզիս յատուել անուան սկզբնական ձեւն էր Կասիիս, որ «յու-աստու» կը նշանակէ: Բաղազքեալ բառիս Երկրորդ մասն՝ ուրարտեան դու՝ «ատը» բային բնդունելութիւն ներկայն է: բառ մը՝ որ սանսկրիտ և հին ե-րաներէնի դա, բատիներէնի դու բառերուն հետ միւեւնոյն նշանակութիւն ունի(109): Մինչդեռ ցարդ մէր հետազոտութիւններն մեզի «Լոյս-Ընող» և «Լոյս» աստուած մը պաշտոներ յայտնեցին, զարդիս «Լոյսաստու» աստուա-ծոյ մը Երկրապազուներ մեզի կը ներկայացնեն: Փութանք բանել թէ պաշտուած աստուածն նոյն է: Եւ Եթէ՝ բարից նշանակութիւններէ դատելով՝ անոր զըլ-խաւուր սեփականութեան վրայ տարրերութիւն մը կը յայտնուի, այս տար-րերութիւնն աւելի հարեւանցի է քան թէ Հիմնական: Միւեւնոյն աղդին քանի մը ցեղերուն մէջ՝ հայրենական աւանդութեան կամ անոնց մասուրական

(106) Տես Սորարոն, ԺԱ, մք. 4. մդ. 2, 5:

(107) Բզմունեաց ծովուն արեւելից հորաւակողմը՝ Տոսայ զաւառն:

(108) Տես մեր հուաքանակին մէջ ի միջի այլոց՝ թիւ 42-42\*, տող 1-32, 2-4 - 34-36 եւայլն. թիւ 19. Գ. 2-3. Գ. 25-28 եւայլն. թիւ 30, տող 8-9 եւայլն. թիւ 19. Ե. 16, 78. թիւ 38 ԱԱ. տող 21-22 եւայլն:

(109) Խոպութիս եւ Մինուսա Ա. Արքարուույ թագաւորաց 1 Պատմական Արձա-նադրութեան մէջ (մեր թիւ 2-2\*, տող 12-12, 16-17, 22-23) կը տեսնենք որ Խոլդիս (Քաղ-դիս) անուն Ալդիս (Ազդիս) ձեւոյն փոխուեր է: Ուստի հնչման Կակրաւեան համար՝ անկի տառչին ձեւոյն և հազարայինն ինկած է:

Հանդամանաց եւ կամ քրծական դասուց վարդապետութեանց համաձայն՝ մի եւ միակ կամ «Լոյս» իւր դէմքը անփոփոխ պահեր, եւ շատ մը ցեղերու մէջ ալ վերադիրներով զարդարեր էր: Որովհետեւ Բիանա նասող թագաւորներն ի սկզբան Աւրարտու վորք վիճակի մէջ կը բնակեին, յայտ է թէ իրենց ալ ու այն վիճակի բնակեներն եւս Քաղցին («Կառչիս, Խալչիս») զիքը իրենց գնարագոյն աստուածը կը զաւոնէին: Իսկ Աւրարտու վիճակն կարնոյ զաւառն էր՝ հաւանականօրէն քիչ մաւելի բնդարձակութեամբ: Այսու օրինակաւ՝ եթէ Հայաստանի ներքին կողմանքն մէղի Բիանա եւ Աւրարտու վիճակաց ըընակիները Քաղցիսպաշտ կը ցուցնէն, ուրիշ բազմաթիւ վիճակներ եւս մէր առջւ կ'ելլին իրը Խալչի «Քաղցիք=Լուսատու-աստուածոյն-երկրպագութ»: Իրացը նութիւնը ճշդի իմանալ Հարկ ըլլալով, կը պարտինք աստէն հանդէս ընել այն ամէն տեղեաց, որոնց բնակեներն Քաղցիք կ'անուանին՝ նախ Արդգիտիս Ա., (Ք. ա. իրը 780-730) եւ յետոյ իւր որդին Շարիդուրիս Բ. (Ք. ա. իրը 755-730) Թագաւորներէն: Առաջնոյն Շեն Արձանագրութեան մէջ (մէր թիւ 19, Ա., 6-12, 16) կը կարդանք որ Արդիստիս Ա. Դիա՛ռուց-որդւոյն վիճակը (Տարօն) եւ Բղնունեաց ծովուն արեւմտակողմը Բիասու (Բղնունիք) վիճակը, դարձեալ՝ Հայաստանի Հիւսիսոյ արեւելակողմանքը Զարախնեւուահայց (Զաւատօք), Բարանիս (Արցախու Միւս Հարանդ) Երկիրները եւ ասոնց չըջակայքը եղող ուրիշ տեղուանքը, եւ յետոյ Կարնոյ զաւառին մէջ Արքուսացոց վիճակը նուաճած ըլլալով, ասոնց ամենուն բնակչաց համար կ'ըսէ: «Այդ Քաղցիաց քաղաքաց-վիճակները, աւանաց եւ գիւղից վիճակները մէկ տարուան մէջ ստացայ»: Ազա ուրեմն ստուգիւ այդքան վիճակաց բնակիներն Լուսատու-աստուածոյն-երկրպագութն էին եւ Քաղցիք կը կոչւէին: Նոյն Թագաւորն կ'աւանդէ եւս (Անդ, մէր թիւ 19, Ա., 17-33. Բ., 3) թէ ինքն Գևամայ ծովուն Հիւսիսոյ արեւմտակողմը՝ Արփիանեայ-որդւոյն (Գարեղեանք), Քուտուրդանիս (Արփեւիք), Ետի՛ունիս (Գեղամայ ծովուն արեւմտակողմը) վիճակները եւ ասոնց չըջակայքը, դարձեալ Հուլուկու (Զուղայ Գողթան), Քուտուրդանիս (Արփեւիք), Ետի՛ունիս (Գեղամայ ծովուն արեւմտակողմը) վիճակները եւ ասոնց ըոլորտիքը նուաճած էր: Որովհետեւ մասնաւոր կ'անուանէ: Նոյն թագաւորն (Անդ, մէր թիւ 19, Գ., 5-13, 34-40, 44-45) Մահսս Երկրին թագաւորութիւնը (Մասեաց արեւմտակողմէն դէսի Հարա արեւելից), Կուլասիս (Կուլշանովիս ի Վասպուրական), Բարանիս (Պասպարունիք ի Վասպուրական), Բուստուս (Բուժունիք ի Վասպուրական), Արքանուս (Արքաստովիս ի Մոկս) վիճակները, Բարուատացոց Երկիրը (Զարեւան), Կապուտան ծովուն յարեւմուս Հիւսիսոյ արեւմտից) եւ Բարսուացոց վիճակը (Նոյն ծովուն հարաւոյ արեւելակողմը) նուաճած ըլլալով, անոնց բնակիները ամրոցջովին Քաղցիք անուամք կը յորջորջէ: Այս անունը կուտայ (մէր թիւ 19, Գ., 47-58. Դ., 10, 18, 36, 40) Իյանիս (Աղաւիս ի Վասպուրական), Երկի՛ունիս (Երնջակ ի Սիւնիս) եւ Աղանիս (Հաւանականօրէն Առուենից-Զոր ի Մոկս) վիճակներուն ծովովրդոց եւս: Միւենոյն Քաղցիք անուամքն է որ կը կոչուին անդէն (թիւ 19, Դ., 55-56, 65. Ե., 5, 10) Հուղիստիս (Գուկան ի Վասպուրական), Մւախնիս (Ուշնի քաղաք յարեւմուս Հարաւոյ արեւմտից Վասպուտան ծովուն), եւ Ուրմիս (Որմի յարեւմուս ծովուն այնորիկ) վիճակաց բնակիներն: Վերջապէս՝ Քաղցիք կը կոչուին (ի թիւ 19, Է., 2-13, 31) Տուարացոց վիճակին (Տուարածատափ ի Տուրուրերան) եւ Գուրքու Երկրին (Հաւանականօրէն Տիգրիսի արեւմտեան ճիւղոյն ձախակողմէն դէս յարեւելու եւ ի Հիւսիս) բնակիներն, Թողլով միւս մանր տեղերն ու քաղաքները:

Կը տեսնենք որ Քսենոփոն (Կիւրսի Խրատ, Գ., ա-դ) Կորդուաց զոնէ

Հիւսիսային սահմաններուն մէջ ընկալող ժողովուրդը «Քաղղէ Կացիք» կ'անւանէ: Դարձեալ Քանոնփոն (Արշաւան, Դ, գ, 3-4) Կորդուաց Հիւսիսոյ սահմաններէն անդին ծխուոր և հւետեւակ զինուորաներ տեսած էր, որոնց համար կ'ըսէ թէ «Սոքա ... ազգօք՝ Սրծենք, Մարդոնք և Քաղղէ Կացիք էին: Կ'ըսէ թէ Քաղղէ Կացիք աղօստ էին և քաջ պատերազմողք»<sup>(110)</sup>: Այս վերջինքս անտարակոյս Կորդուաց ժողովուրդէն պէտք էր որ ըլլային: Աքեմենիանց պէտութեան ժամանակ՝ յորում եղաւ Քանոնփոնեայ պատմած արշաւանն (Պ. ա. 401), Կորդուացիք Հայաստանի հարաւակողման մէջ իրենց ազատութիւնը պահած էին: Տարակոյս չկայ որ Քանոնփոն այն Կորդուացիները Քաղցիք կաչելու տեղ, Բարելաստանի Քաղղէ Կացուոց անուան ձեւը կու տայ անոնց Այս սոսցը կ'երեւէք՝ թէ Քանոնփոն Կորճէից մէջ միեւնոյն նահանգին այլեւայլ մանր ցեղերէն մերթ զիրենք Կարդուքը և մերթ «Քաղղէ Կացիք» (իմա՞ Քաղղիք): Կոչէլ բած էր, թէպէտ այս մանր ցեղերն՝ սոսանց իրեն բառցառութեան, Քաղղիսապաշտ՝ ուստի և Քաղջիք էին: «Կորդուացիք» անուան անտարակոյս ասորեսատանեայ «քուրազու» պատերազմող, զիւցազն բառէն յառաջ եկած է. ուստի պարզապէս վերազիքը մը պէտք էր ըլլար՝ Կորդուաց տշխարհին բնակչաց յասուկ. վերադիքը մը, որուն ծաղումն Ասորեսատանեաց պէտութեան սկիզբները երեւան եկուծ պէտք է որ ըլլայ: Իսկ Քաղջիք Քաղղէ Կացիքը յորչորջումն խոր հնութեան մէջ ծաղած ըլլալով, ցեղազրական որպիսութիւն միայն կրնայ ցոյց տալ, որ գերազոյն դիք Քաղջիքը պաշտելին կու զար. պաշտօն և որպիսութիւն, որոնք Նաիրի-Ուրարտու աշխարհին ամէն ժողովրդոց՝ ուստի և Քուրազուաց՝ Հաւասար էին:

ՅՈՎԱՆԻՔ ՎՐԴ. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ

(Group 3)

(110) Զատունք՝ Քսենօփաննեայ (Ալբանա, և, ե, 17 և է, ը, 25) յիշած եկեմօրէն  
բացցցա հետ նոյն պէտք է համարել։

## ԹԱՆՁԻՄԱԹՆ ՈՒ ՉՆՔՈՒՇՑԻՆԵՐԸ

Եղիսաբետ Խպրահիմ Փաշային դէմ մզած իր պատերազմին մէջ պարտուելէ Լոռք, Թուրքիան, Անդլիոյ և Ֆրանսայի թելազրութեամբ 1838ին ձեռնարկեց բարենորոգումներ մտցնելու երկրին մէջ և, վերջ տալով հնիչերիական խաժամութ և անկանոն զինուրական դրութեան, կաղմելու կանոնաւոր բանակ մը՝ եւրոպական իմաստով, թումբ կանգնեցնելու համար հիւսիսէն սպասուած ուսւական յառաջնադացքին դէմ:

Ենիչերիները կ. Պոլսոյ մէջ ունէին իրենց յատուկ զօրանոցներն և այնքան յանդուցն զարձած էին, որ ըստ քմահաճոյս դահընէկց կ'ընէին ու կը սպաննէին սուլթանն անգամ, եթէ ան իրենց կամայականութեանց առաջն առնել ջանար:

Ժթ. գարու երկրորդ քառորդի Թուրքիոյ բարենորոգչական շարժման ոգին էր Թաշխտ փաշան: Անոր ցուցմունքներով կ'ուսանորդուէր օրուան վեհապետը՝ Սուլթան Մահմետ (1808-1839), որ մէկ օրուան մէջ դաւադրութեամբ մը ոչնչացուց կ. Պոլսոյ մէջ որջացած ենիչերիները: Խուսիոյ դէմ արշաւանք մը պատրուակելով, Սուլթանը պարզեց Սանհազը շերիֆը (կրօնական պատերազմի դրօշ) և բոլոր ենիչերիներուն հրամայեց հաւաքուիլ իրենց զօրանոցներուն մէջ՝ որոշեալ օրը գործելու արշաւանքը: Սակայն ինք զաղանօրէն, սուլթանական հաւատարիմ զօրքերով և խոշոր թրնդանոթներով պաշարեց անոնց զօրանոցները, թակարդեց բոլոր ենիչերիները իրենց որջերուն մէջ, որոնք նոյնհետայն հրդեհի դրուեցան և անպարտելի կարծուած այդ անկանոն ու անզոււապ բանակները մէկ օրուան մէջ բնաջինջ ըրաւ՝ մէկ կողմէն հրդեհի բացերով, միւս կողմէն թնդանօթի արկերով, իսկ այս երկու կրակներէն կերպով մը փախչիլ յաջողածներն ալ սրախողխող կամ ծովամոյն ընելով....:

Բարենորոգումներու մէծագոյն խոչըն-

դուոր՝ ենիչերիութիւնը չեղոքացուած ըլլալով, Թաշխտ փաշան պատրաստեց և Սուլթան Մահմուտի ստորագրել տուաւ բարենորոգմանց ծրագիրը մը, որ կոչուեցաւ Խարքը Եկրիֆ: Սակայն, Խարքը Եկրիֆը տակաւին չհռչակած, Սուլթան Մահմուտ մեռաւ 1839 Յունիս 19ին: Իրեն յաջորդեց Սուլթան Մէհմիտ:

Թաշխտ փաշայի թելազրութեամբ, Երիտասարդ Սուլթան Մէհմիտ եւս, 1839 Նոյեմբերի 3ին ստորագրեց բարենորոգմանց ծրագիրը որ կիւլիսանէի մէջ 1839 նոյ. 9ին հրատարակուեցաւ, ի ներկայութեան եւրոպական գեսապաններու և Թուրք, Հայ, Յոյն և Հրեայ ժողովուրդներու հոգեւոր պետրուն: Հուչակուած բարենորոգմանց ծրագիրը վերակռչուեցաւ Թանգիմաք (բարենորոգմանիներ):

Մէր տրամադրութեան ներքեւ ունինք Թանգիմաքի ընդարձակ բնագիրը, սակայն կը զոհանանք այստեղ ներկայացնելով միայն անոր դիմաւոր կէտերը, որոնք են.

1. Սուլթանի բոլոր հայտակներուն, անխոիր ցեղի եւ կրօնի, կեանքի ու ստացւածքի ապահովութիւն:

2. Պետական տուրքերու արդար տնօրինութիւն եւ հաւասար բաշխում:

3. Գաւառներու մէջ կազմութիւն Գաւառական հորիուրդներու, որոնք պէտք է բաղկանան առանց խորութեան մահմետական եւ քրիստոնեայ անդամներէ:

4. Քրիստոնեաներ իրաւունք պիտի ունինան տեղական կառավարութեանց մէջ պաշտօններ ստանձնելու:

Թուրքի յետոյ բոլոր նոր օրէնքները, Թանգիմաքը կ'եղագափակուի հետեւեալ բնորոշ առկերով.

«Աերեւի տրամադրութիւններն ըլլալով համաձայն իին աւանդուրիւններու, այս կայսերական հրովարտակը պէտք է հրատարակուի Ստանիպուլի եւ միեր կայսերական բոլոր վայրերուն մէջ եւ պէտք է պաշ-

տօնապէս հաղորդուի մեր բոլոր քարեկամ պետութեանց Ստանդարտի դեսպաններուն, որպէսզի անոնք ըլլան վկաներն այս օրէնքները դրուելուն, զօր կը հանեցնէ զԱսուուածու ու պիսի տեւէ յաւիտեան: Թող Ամենաքարարմանակ Աստուած պաշտպանէ մեզ: Այս օրէնքներուն հակառակ զործողները բող ենք արկուին Աստուծոյ ցաման ու զրկուին յաէտ ամէն տեսակ երջանկութենէ»:

Ո՞չ միայն զաւառներու, այլ նոյնիսկ Կ. Պոլոսյ մէջ Թանգիմարքի զործադրութեան ընդդիմացողներ զանուելով, Սուլթան Մէջիս երկրորդ անդամ Հրատարակեց դայն՝ 1845-ին:

Թանգիմարը դարձեալ մնաց անդորձադրելի մանաւանդ Անսուուրի զաւառներուն մէջ: Սակայն այդ զաւառներու որոնք մօտէն կը հետեւէին մայրաքաղաքի քաղաքուկան անցուղաքձերուն՝ սկսան խորտիլ և բողոք բարձրացնել՝ իրենց տեղերուն մէջ Թանգիմարը չգործադրուգներուն դէմ: Մեր ձեռքի տակ զըսնը անցած փաստեը կ'ապացուցանեն, թէ Թանգիմարը չգործադրուելուն դէմ եղած բազուգներուն մէջ ամենէն հուժկուն և յանդուղնը եղած է Զնքուցիներու բողոքը, որ զրաւոր է և կը կրէ հարիւրի մօտ ստորագրութիւններ: Մեղի ծանօթ ևն նուու երկու բազուգներ վանէն, 1845ին: Սակայն անոնք հեռագիրներ ևն, այն ու ու թէ հաւաքական: այլ անհատէ մը, որ ո՛չ թէ ուզզակի վանէն, այլ մինչեւ կարին զնարով հեռադրուծ է Հայոց Պատրիարքին:

Զնքուցիները բողոքած են Թանգիմարը ինքայ չըլլալուն դէմ 1840ին, այսինքն տառաջին Հրատարակութենէն անմիջապէս ետք, հանրագրութիւնով մը՝ որուն ներքեւ, ինչպէս բախնք վերեւ, ստորագրած և կնքած են Հարիւրի մօտ ծանօթ զերգաստանի Հայրեր: Հանրագրութիւն-բողոքն ուզզուած է Յակորոս Պատրիարքին (երկիցս բազմած Պատրիարքական դաշին վրայ. 1839 Մարտ 13-էն 1840 Ապրիլ. 15 և 1848 Նոյեմբեր 1էն 1858 Հոկտեմբեր 1):

Գաղափար մը տալու համար այդ յատկանշական փաստաթղթի մասին, ստորեւ կ'արտադրենք անոր հետեւեալ հասուածու:

«... Մասայիմք սրբութեանդ, մեր Զընկուական երկիրը Քուրտստան ըլլալուն՝ արհայ

թանգիմարը ինքայ չէ եղեր: Յուխարան(1) տղիա ոսաց տակ ենք, մեզնէ վեց հազար իննգ հարիւր զուրուշ Քէշֆիա(2) կ'ուզէին, Եօխուլեան Մահտեսի հաշերն մեր քարափէն գնաց Խարբուր: Սրբութեանը սայայովը վրաներուս տափ երաց...: Քուրտսրան ըլլալուն եիմա բանաւորը(3) իրան ու սասխազ եղեր է...: Ծառայ ենք Սրբութեանդ, իրամանուցդ քարափէն: ինչպէս եազգչմիջ կըլլանը՝ այնպէս քափսիա մը փաշա ափանուն(4) խրկես որ բռնաւորը իրան բան չի կրնայ ըսեր: Եօխուլեան Մահտեսի հաշերն փոխարին քարափէն վայի ենք երեր: Կերպայ բռնաւորց դէմ կը զրուցէ տէի՛ իրան դաստախազ են եղեր: Ծառայ ենք Սրբութեանդ՝ չըլլայ Հայոց ազգը ոսաց տակ չերպալու անոնց մճռականութիւնը, միւսը՝ ԺԹ. զարու Զնքուչի զիւցազնին՝ Եօխուլեան (Եօխուլեան Մահտեսի հաշեր) բնութագիրը: ազգին վայի եւ համարակախօս պաշտպանն ազգային իրաւուց՝ պետական քարարագոյն պաշտօնաւունց մօտ: Բողոք-Համարագրութեան ետեւը ստորագրու և կնքող Առիշցիները(5):

(1) Յաւետրա (կամ «Փախիր-Փախուրա»). Զընկուական գաղափարաբանն մէջ կը նշանակէ ժողովուրդ կամ հասարակութիւն:

(2) Քէշֆիա անիրաւ տուրք:

(3) Առ 26 հունիս Մահտեսական Պէճ էր: 1840ին տակաւին միւսիրութիւն (կամ կեդրոնէն նշանակած Թուրք կատավարչութիւն) հաստատուած չէր Զնքուչի մէջ:

(4) Խարբերդի կուսակալին կ'ակնարիէ: ԺԹ. դարուն, մինչեւ 1884 քուականը, Զնքուչ Խարբերդի կուսակալուր են ենթակայ էր: Այդ քուականէն յետոյ վերստին միացուեցաւ Տիգրանակերտի, ինչպէս որ եղած էր ինն դարերուն:

(5) Ատիշը Զնքուչին 2-5 մզն հեաւորութեամբ

կ'ամբողջացնեն ԺԹ. զարու Զնքուչի դիւցազնին այդ ընութագիրը՝ զրելով Պատրիարք Ա. Հօր. «Եւ տրուած ծառայիցդ է-դիշու եղիալք վկայեմք Մահենի Խաչերի ազգասիրութեան որ վասն Փոխարայից օգտի եւ ազատութիւն միշտ ջանացող է եւ շատ երախտառը է: Ի վասն ազգիս աղայիմք սորին ազգասիրութեան լիցիս ցույն եւ գաւազան...»:

### ԹԱՆՁԻՄԱԹԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԱՆԴՐԱԳԱՐՁԸ ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵԱՆՔԻՆ ՎՐԱՅ

Թանգիմարի Կրկորու (1845ի) հրատա-  
րակութիւնն ալ անցաւ ապարդիւն: Մո-  
լուսանդ Թուրքերն ու Քուրդերը մէկ օրէն  
միւսը բարեփոխել անկարելի էր: Սուլթան  
Մէծիս ստիպուեցաւ 1853-ին երրորդ հռո-  
վարտակով մը չեշտել ազգային փոքրա-  
մասնութեանց իրաւունքներու պաշտպա-  
նութիւնն ու առ այդ տեղեկագրել քրիս-  
տոնեայ փոքրամասնութեանց կրօնական  
պետերուն:

Հետեւեալլ պատճէնն է կ. Պոլոսյ Հա-  
յոց Պատրիարքին զրկուած իրատէին (Հրո-  
վարտակ), որ կը կը 1853 Մայիս 25 թուա-  
կանը.

«Դուն որ Պատրիարք կարգուած ես Հա-  
յոց ազգին Վրայ (երկարաւել ըլլայ աստի-  
ճանդ) եւ ընտրուած ու պատրւած ես Քր-  
իստոնեայ ազգերէ, երբ ձեռքդ հասնի  
սոյն կայսերական իրաման՝ զիտցիր որ  
կայսերական կառավարութիւնս յօժարու-  
թիւն ցոյց տուաւ որ տէրութեանս ամէնի  
կարգի հպատակները կատարեալ պաշտպա-  
նութիւն վայլիեն իրենց կրօնական պաշտա-  
մունքներուն եւ հոգեւոր գործերուն մէջ: Իմ փափախս է վերցնելի ի սպառ ամենավեր-  
ջին ապօրինութիւններն անգամ, որոնք հե-  
տրզիեսէ ծագում առին անհոգութեանց եւ  
օրինազանցութեանց երեսէն: Մէկ խօսքով,  
օգոստափառ նախնիներէս կայսրութեանս հպատակ Հայ եկեղեցականներուն տրուած

հայագիւռ մը էր, զօր Քուրդերը երդենեցին. Եւ  
իմանայտակ կործանեցին 1895-ի համբուժան ն-  
ուննիք:

Եօդուուլ Խաչոյի այս համբափիւռ համադ-  
գույին դործէի ընութագիրը անծանօթ էր վե-  
րապրոզ Զնքուցիներուն, որոնք՝ բերո-  
նացի մեղ բուռած աւանդութիւններէ (6):  
զոյն կը ճանչնային միայն որպէս անվեհեր  
քաջ մը, բարերար մը եւ մանաւանդ Թուրք  
կուայարաւթեան չնազանդող Քուրդ ա-  
շխաթաւութեարու բարեկամ:

բոլոր ազատութիւններն ու շնորհեարը ես  
ալ հաստատելով կը իրամայեմ որ յար-  
գըլին ամբողջութեամբ: Ապա ուրեմն, դուն  
որ Պատրիարք ես յիշեալ ազգին, վերա-  
հասու եղիք իրամանագրիս իմաստին եւ  
ըստ այնմ վարուէ միշտ եւ զգուշացիր հա-  
կառակ զործելէ, իսկ երէ պատահի որ  
(բան մը) հակառակ ըլլայ այս իրամա-  
նագրին՝ փուրա թարձրագոյն Դրանս իմա-  
ցընել անմիջապէս»:

Այս հրավարտակէն գրեթէ երկու տարի  
ետք, Բարիզի Գօնկրէի բացման նախօրէին,  
վերստին հրատարակուեցաւ Թանգիմարը՝  
1855 Փետր. 18ին, դարձեալ ճնշման ներքոյ  
Ֆրանսայի եւ Անգլիոյ, որոնք օգնած էին  
Թուրքիոյ՝ Ռուսիոյ դէմ մղած պատերազ-  
մին մէջ: Անգլեւ Փրանս խաղ մէջ նաև  
այս (7), որպէսզի կարենան Թուրքիան որ-

(6) Այդ աւանդութիւնները պիտի իրատարակ-  
ին Զնքուցապատճի մէջ:

(7) Եւրոպական պետութեանց այս խազը իրա-  
շալիօրէ պատկերացուցած է, 50 տարի առաջ, Ցու-  
կումնէս Թումաննամ, իր «Հայկական հարցն ու Եր-  
ւուծումը» մենագրութիւնը մէջ գրելով. «Ո՛չ, 'Տաճ-  
կառատանք ամբողջութիւնը պիտի մայ անձեռնմխելի.  
եւ ամէն մի բարենորոգում իր երկը մէջ նորին Մւ-  
ծութեան Առւլթանի փատիշառութեան ներքին գործն  
է, եւ նա արդէն ազնիւ արքայական խօսք է տալիս.  
եւ առա հրատարակում է էսինչ կամ էնինչ թուղթը»,  
վնաեր են ամէն անգամ երովական մեծ պետու-  
թիւններն ու փակել իրենց վեհաժողովները: Ան-  
ըս որւեղ է, ինչպէս Տամկաստանի ենտ կապուած  
որիշ հարցերի, ենակս էլ Հայկական Հարցի դը-

ողեա յառաջադէմ երկիր ներկայացնել Բաբելոնի մէջ զումարուած հաշտութեան ժողովին, ուր 1856 Մարտ 30ին կնքուած հաշտութենը կոչուեցաւ Փարիզի Դաշինք :

Պէտք է նշել, սակայն, որ Թուրքիայ համար անորդաղելի մնացած թանգիրմարի մօս քան տարուան այս իրադարձութիւնները կ. Պոլսոյ մէջ իրենց կարեւոր աղքեցութիւնն ունեցան Արեւմտահաւաց աղքային ներքին կեանքին վրայ :

Կ. Պոլսոյ ազատամիտ Հայ մտաւորականութիւնն ու ազատատէր արհեստաւուրութիւնը (Էսմափ), առաջնորդութեամբ Տօքթ, Սերվիչէնի (Սերովրէ Վիչէնեան), Գրիգոր Օտեանի(8), Գրիգոր Ազաթօնի և տրիչներու, 1840էն սկսեալ դաստիարակչական եւ կազմակերպական մէծ շարժում մը ծաւալեցին ու Հայ ներքին կեանքին մէջ կամայականօրէն իշխող ամիրաներուն դէմ անհանձն որայքարով մը յաջողեցան Հա-

րախուուրեան պատճառը, եւ ահա թէ ինչու եւ ինչպէս է ապրել Թուրքիան :

(8) Այս երկուին կը վերագրուի նոյնինկ Թանգիրմին ներշնչելը Բաշիտ Փաշային :

յոց համար իրականացնել բարենորդչական ծրագիրը, որուն փառապատկը հանդիսացաւ Հայ Ազգային Սահմանադրութեան եւ Խաչակումը 1860 Մայիս 24ին :

Ո՛չ նման երկեք անզամ հռչակուած ու շգործադրուած թանգիրմարին, ինչպէս նաեւ անոր չարունակութիւնն եղող իր քիւնական կեղծուապատիր «Սահմանադրութեան», քաղաքակիրթ Հայ ժողովուրդը ո՞ւ միայն ամբողջ 55 տարի (1860-1915) թուրքիոյ ամբողջ տարածքին, և Արեւմտահայերէ կազմուած արտասահմանեամ զարդութիւնը մէջ, անչեղ կերպով գործադրեց Հայ Ազգային Սահմանադրութիւնը, այլ, Արեւմտահայ ցեղասպանութիւնն աւելի քան կէս զար ետքն ալ, իսթանաբուլի 75,000 Հայութեան եւ ի սիմբուլ աշխարհի տարածած մօսաւորակոյ մէկ միլիոն Հայերու աղքային-և կեղծացական կեանքը մէծ մասմբ կ'առաջնորդուի անով :

#### ԳԱՅՆԻԿ ԳԵՐՄԳԵԱՆ

## ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ

### ԺԵ. ԴԱՐԻ ՄԻ ԶԵՐԱԳԻՐ ԱԿԵՏԱՐԱՆ

Իրանի Զարմահալ զաւառի Մամուռան գիւղից քառորդ փարասին հեռու, դէպի հարաւ, մի ընդարձակ, կանաչազարդ դաշտի վրայ ընկած է մի զիւզ: Դա նախկին հայրենակ Լիւասիան է, որ եղել է զաւառի նըշանաւոր, հարուստ և ամենահին զիւղերից մէկը: Հիմնուել է Շահ Արքասի ժամանակ, 1670 թուին:

Գիւղի ճիշդ մէջտեղում կանդնած եկեղեցում 1946 թուին խմբովին Հայաստան գաղթում Հայ զիւղացիները գուրգուրանքով պահում էին երեք ճեռագիր Աւետարան, որոնք կոչում էին «Ս. Յովհաննու» (Մկրտչի), «Ս. Գէորգ» և «Ջրէֆոր» (Ս. Առաքելա): Արանցից ամենահինը «Ս. Յովհաննու» Աւետարանն է, որի պատկերն է.

Թուլք՝ 264 (528 էջ), մեծուրիս՝ 18×14 ամ., զրութիւն՝ երկարուն, նիւր՝ բամպակեայ թուղթ, կազմ՝ փայտեայ կաշելուս շաղանակաղոյն, մազաղարէ պահպանակ՝ սկիզբը երկու թերթ, հանգամանք՝ լու։ Ընկած են 189-192 էջները, զիր՝ բոլոր զիր, տառջին մասը մինչեւ 133 էջը զեղեցիկ սեւ բոլորդիր է, տաքա տառերը մէծանում են և կորցնում իրենց զեղարուեստուկան ներդաշնակութիւնը, նկարք՝ չորս աւետարանիչների, կիսախորաններ, նուրբ զեղողդիր և լուսանցքներում մանրանկար զարդեր։ Կան լուսանցքարդեր և ծաղկագրեր և թաշնագրեր։ Փամանակ՝ հայոց Զիրէ (925+551=1476), զրիչ՝ եղեկիւ, թէ Ստեփանոս, սեղը՝ Այրիվանք, և վանք Ասրինջոց։ 1606 թուին, Շահ Արքասի բոնի զաղթի ժամանակ, Հայ զիւղացիները ճեռագիրը Հայաստանից իրենց հերել են լիւասիան զիւզը։

Աւետարանի զեղեցկութիւնը կազմում էն մանրանկարները, որոնց վրձինել է նկարիչ Ստեփանոս նարկ. Ալմզեցին, մէկը

ԺԵ. զարի այն վաստակաւոր մանրանկարչներից, որ 1476-1477 թուականներին Առնջուց վանքում (Կոտայքում) ծաղկել է երկու Աւետարան, Շարակնոց եւ Մաշտոց։ Աչա յիշատակարանի վկայութիւնները։

Էջ 112ր — «Ծաղկեցաւ սուրբ աւետարանս ճեռամբ Ստեփաննոս Եպիսկոպոսի, ի վանքու Առնջուց ի զան եւ ի նեղ ժամանակին, զի զնաց Հասան Բէկն եւ զերեաց զինաս (Պերաց) տուն թվ. Զիր (926+551=1477):» :

Էջ 259 — «... Արդ ես անարժան եւ յողնամել եւ փծուն եւ անարհեստ զրիչս Ստեփաննոս սկաս զծաղրել ի վանս հրաշալի Այրիվանս» :

— «... Արդ ես յողնամել եւ անիմաստս ի մանկունս եկեղեցոյ անարհեստ զծաղրող սուրբ աւետարանիս անարժան ի քահանայս Ստեփաննոս հանդերձ ծնաւղաւք իմովք յիշման արժանի տանել» :

Երեք յիշատակարաններն էլ ընդգծում են Աւետարանը նկարող արուեստագէտի անունը, իսկ առաջին յիշատակարանն իր բովանդակութեամբ բաց է անում նաև Հայոց պատմութեան մի մասը էջը։ Դա 1477 թուականն է, Հասան Բէկի խանութեան եւ զերիշխանութեան զան եւ «վշտաշաբճ» ժամանակաշրջանը, երբ ինքնակալը դերում է Հայ ժողովրդին, իսկ «անօրէնները» անիրաւ պահանջներ են կատարում եւ քայլայում ժողովրդի անուեստիւնը։ Այս ըրբանիւնն էլ Աւետարանը զերի է ընկնում եւ պատում միայն 1680 թուին։

Աւետարանում ուրոյն տեղ են դրաւում մանրանկարները։ Զարդարուած է չորս աւետարանիների սոկեզօծ, զունագեղ պատկերներով, չորս խորաններով, նուրբ զեղագրերով եւ լուսանցքներում մանրանկար

դարդերով : ԺԵ . դարի մանրանկարչական արուեստի թանկապին մասցորդներ են դրանք և յարուուն զազափար են տալիս նոյն դարաշրջանի տաղանդաւոր նկարչի արևատի և ոճի հիմնական գծերի մասին : Այդ տեսակակից էլ առանձին արժէք են ներկայացնում և արժանի են ուշագրութեան :

Մակայն , ընդդենք , որ ձեռագրերի նրկարներից առանձնապէս ուշագրաւ են նուրբ զեղաղերը , զունագեղ և տարբեր ոճերով վրձինուած լուսանցազարդերը և զեղեցիկ թռչնազարդերը , որոնք գրաւիչ են իրենց ինքնատիպ արուեստով , գեղարուեստական գծագրութեամբ և զոյների ընդհանուր ներդաշնակութեամբ . իսկ դիմանկարներից ուշագրաւ է 166-րդ հջում վրձինուած կինը : Դա մէկն է ԺԵ . դարի իզական սեռը պատկերող պայծառո դէմքերից : Նոսել է նա ծնրադիր , առանձին քնքութեամբ , և զրուաւիչ դիրքով . մի ձեռքը պարզել է , իսկ միասով բռնել է մի փոքրիկ զաւազան : Պարզ , բայց զեղեցիկ ճաշակով սանրած սեռ վարսերն առանձին գրաւեսութիւն են տալիս նրա պայծառո ու հանդարտ դէմքին : Հագել է կարմիր և զեղին երանզով պարզ բայց սիրուն մի զգեստ , որն իր ամբողջութեամբ ցայտուն զազափար է տալիս ԺԵ . դարի Հայուհու տարազի եւ նրա ճաշակի մասին : Այդ տեսակէտից էլ նկարն ազգագրական ուրոյն արժէք է ներկայացնում . մի ստեղծագործութիւն , որը յիշեցնում է տաղանդաւութեամբ , որի սկզբի երկու տողը կարմիր , յետոյ սեռ թանաքով է դրուած , իսկ 12 տողն էլ կառուցցուած է բանաստեղծութեամբ .

Մի հանդամանք պարզ է , որ գրչադրի մանրանկարները , մեծ մասամբ , զծուած են բաւական վարպետ վրձինով : Դա ԺԵ . դարի նկարչական այն ինքնատիպ արուեստն է , որից խորապէս ազգունել են Սպահանի արւարձանի Նոր-Զուղայի ԺԵ . դարի մանրանկարչական դպրոցի արուեստագէտները : Առանարարկ , ԺԵ . դարի Այրիվանքի ու Առնջուց վանքի և ԺԵ . դարի Նոր-Զուղայի նկարչական տարբեր զպրոցների ազգեցութեան և փոխարարելութեան կարեւոր հարցերը պարզելու տեսակէտից 1476 թուականին գծուած մանրանկարները թանկազին վաստաթթեր են :

Չեռագիրն ունի նուել մի քանի կարեւոր

յիշատակարաններ , որոնք շարադրուած են CS , 109r , 111r , 187r , 259 , 262-րդ էջերում և տարբեր ժամանակներում : Դրանցից պատմական ուրոյն արժէք է ներկայացնում 262-264 էջերի յիշատակարանը , որ իր բովանդակութեամբ նկարում է ԺԵ . դարի գաղթի և Հայ ժողովրդի տանջանքների մոռոյ պատկերը , միաժամանակ նկարագրում է 1606 թուին Շահ Արքասի ձեռքով Թաւրիզ քաղաքի գրաւումը , Տաճիկ գորքերի պարտութիւնն ու կոտորածը և Նախիջևան ու Երևան քաղաքների պաշարուածը : Շահ Արքա Մեծի այդ արշաւանքներն էլ ընդդում են նրա քաղաքական մեծ յաջորդութիւնները : Մանում է նա Հայուհուն , աւերում չէն քաղաքները և րոնի զաղթեցնում Հայ ժողովրդին : Աւշագրաւն այն է , որ գրչագրիր նկարագրում է իրեւագաղթին ու անցքերին մասնակից ու ակտնատես :

ԺԵ . դարի պատմական յիշատակարանը ձեռագրից այստեղ առաջ բերենք ամբողջութեամբ , որի սկզբի երկու տողը կարմիր , յետոյ սեռ թանաքով է դրուած , իսկ 12 տողն էլ կառուցցուած է բանաստեղծութեամբ .

## Էջ 262

«Քիստոս զբած եւ ոզորմած ,  
Քրիստոնէից Տէր Աստուած ,  
Զողորմութեան բա զգուոն բաց .  
Լուր տառապեալ քրիստոնէեաց ,  
Յամեն դիմաց ենք մենք նեղած ,  
Եւ ամեն ազգաց կոխան եղած .  
Եկեղեցիք բազում բակած ,  
Բազում խաչեր է խորտակած .  
Գիրք եւ աւետարան զերի տարած ,  
Կանայք եւ տղայք զերի վարած ,  
Գիշեր , ցերեկ կամք վարանած ,  
Էս աս ամենն ի մեր մեղաց ,  
Որ բարկացար Հայոց ի քրիստոնէիս  
Հայոց ՌՄԸ (1055+551=1606) ի ժամանակին ,

որում Շահապաս արքայն պարսից եկեալ պաշարեաց զթարվիզ և կոտորեաց զգաւոր տաճկաց , քանզի զնացեալ էին Ալի Փաշայի և ամէն զուրավարքն թարվիժոյ , Նեղշեանա և Երևանա ի վերայ Ղաղիբէիին ի Սալմաս և ի զոտնալին նոցա զամենայն

զնոսա սրախողիսող արարեալ եւ բաղումք ի քրիստոնէից անդ կոտորեցան եւ առեալ զքաղաքս Թարթիզոյ եւ անցեալ զնացեալ էառ զնեզչուան եւ անցեալ զնաց ի Յերեւան եւ պաշարեաց զնա ամիսս թ (9) եւ ի հարկի կացուցեալ էառ զքաղաքն, բայց չէ փոյթ երկարել մեզ զպատմութիւն մարտի պատերազմիս այսորիկ: Այլ Նկացուք ի Թարթիզ եւ ասացուք փոյթ ի շատէ զնեզչութիւն եւ զարչարանս քրիստոնէից աղողիս թէ զինչ Նկեւ ընդ մեզ քան(զի) ել հրաման ի յարքայէն թէ ով ոք աւժարեցի ըրնակիւ աստի, կացցէք եւ ով ոք ո՛չ աւժարեցի, երթիցն իւրաքանչիւր տեղիս իւրեւոնց յայնժամ բաղումք ի հայոց եւ ի տաճէաց զյուղի անկեալ ելեալ զնացին ճանապարհի զաւուրս Բ (2), իսկ անաւրէն պարոնայքն քուրթ ազդի զամեննեսեան բղնոսա զայրսն կոտորեալ եւ զլանայսն եւ զողայսն գերի արարին եւ զայն տեսեալ խեզ եւ ողորմէլ (ի) քրիստոնէիցս ահի եւ երկեղի կայեայք ի տուէ եւ ի գիշերի: Եւ լոյցեայք հայրք եւ մայրք ի վերայ որդոց եւ զաւակաց մերոց միշտ եւ հանապազ վտաց անկեալ կայեայք թէ լինելոց եմք. յայնժամ ողորմած եւ մարդասէրն Աստուած որ ո՛չ կամի զմահ մեղաւորին, այլ զդառն(ալ) նորա, արկեալ զութ ի սիրտ արքային տուեալ հրաման հայոց թէ հայք ազատք էն, բայց երթարոյ ուրեք-ուրեք հրաման չկայ. կացցեն աստ մինչ ի զարուն, եւ յորժամ ի մարտ ամիսն մտանիցեն, ամեննիքուն ելեալ զնացեն ի Շաւշ (Շօշ) քաղաքն, որ կոչի Ասպայան (Ապահան). յայնժամ տառապեալ ազդս հայոց զայն լուեալ, ուրախացար, ուրախութիւն մեծ եւ փառս տուեալ Աստուծոյ աւրձնեցաք զարարին մեր: Եւ յորժամ եղեւ դարուն, ել հրաման արքայէն զի զազդս հայոց ի թիւս առցեն զայրսն եւ զիկանայսն, մանաւանդ զազդայսն եւ զազդկունս մինչեւ ըստընդեա մանկունսն եւ բերին զազդս հայոց ի յԱսպահան, բայց ազդն պարսից ո՛չ սիրեն զազդս մեր այժմ

այսպէս: Այժմ ասասցուք թէ զինչ եղեւ առ այլ ամեն աղջու հայոց. եղեւ հրաման արքայէն զի երթիցեն, զերեսցեն զտունս հայոց դկառա, զնիբակունիս, զԱրծկէ, զերձէչ, զբերկիրի, զթուուս, զերեփան, զամանակ, զամանակատ եւ զնացեալ զերեցին եւ զբաղումս սրախոյնող արարին եւ զերեցին եւ զայս տեսեալ խուարհալ աշաց մերոց ի խոր խոցոտի, զալարի եւ խարշատի աղիք մեր այս ամէն եկն ի վերայ մեր վասն մեղաց մերոց, բայց զծար շունիմք քան զՔրիստոս փառք Աստծոյ հազար բերան: Արդ ի վերջին ժամանակին նորութեաւ ուռրը աւետարանս ի թվին հայոց թնշէ (+ 551=1606)-ին, ի թաղաւորութեան Շահ-ապաղին, ի հայրապետութեան կէմիածնայ Տեառն Դաւիթ կաթողիկոսին: Յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք բարեմիտ եւ Հեղահողի Տէր Միքայէլ քահանային եւ կողակցին, Նսեփին եւ որդոցն Սարդոմին եւ Փիրասլանին եւ զդուտերացն եւ զարեան մերձաւորսն իւր ամէն: Դարձեալ յիշեցէք զպարոն Ցակորձանն եւ զծնողուն իւր դայրին ուստայ Մկրտիչն, զմայրն Գաւհար Սուլթանն եւ զկողակիցն իւր զմուլթան խանուուն, որ ետ նորոգել զսուր աւետարանս... (պակասում է) ի տուր բարեց ձեզ յիշողացդ եւ մեզ յիշեցելոց առհասարակ ողորմեսցի Քրիստոս Աստծուն մեր ի միւս անզամ զալստեան իւրուս ամէն: Արդ (չորս տող անընթեռնի):

Այս կարեւոր յիշատակարանը չի արձանագրուած Հայերէն ձեռադրերի հմուտ մտնադէտ, Հայաստանի Ակադեմիայի դիտական աշխատանկից եւ տաղանդաւոր բանակը՝ Լ. Ս. Խաչիկեանի «ՓԵ. Դարի Հայերէն Զեռազբերի Ցիշատակարաններ» խորադրով արժէքաւոր Բ. զքառմ, որ պատկերում է 1451-1480 թուականը: Այդ էական պակասը լրացնելու համար 1476 թուականին դրուած ձեռադրի Աւետարանի յիշատակարանը այստեղ նոյնութեամբ առաջ ենք բերում:

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ

## ՑՈՒՑԱԿ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ Գ. ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒԻ

(1512 — 1800)

41

ԹԱԳԵՐԹՈՍ ԳԻԼԱՆՄՄԻՆՈՍ : ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԵԱՆՆ : ԲՐՋ. Բարսեղ Վրդ. Խռովանդուուղուեցի : Հռոմ, առ. Հայությ Տարածման (Propaganda Fide), 1680, 445 + 8 չւ. = 453 էջ :

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

Dichiaratione più copiosa della DOTTRINA CHRISTIANA Composta dal Card. Bellarmino, E tradotta dalla Italiana nella lingua Armena dal D. Basilio Barsech Sacerdote Armeno.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԵԱՆՆ : Գերազանցագունեղի Կարտինալի Տեսոն Ռուզերթոսի Պէլլարմինոսի : Բարզմանեցեալ ի Բարզէ Վարզապէտէ Կոստանդինուպոլսեցւոյ : Ի լեզուէ Խոալական ի Հայկական բարբառ Յամի տեսան . 1680. ի մեծն Հռոմ .

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զուհի :

Կիւղէնկեան Մատենադարան

238

1680

42

ՆՐԻ ԿՏԱԿԱՐԱՆ : Վենետիկ, առ. Միքէլանջելո Պաոլոնի, 1680, 16 չւ. + 532 = 548 էջ :

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐՔ ԱՐԲՈՑ ԱԽԵՏԱՐԱՆԻ ՏԵսոն և Փրկչին Յիսուսի Քրիստոսի, ըստ Մատթեոսի բառ Մարկոսի ըստ Ղուկասու և ըստ Յոհաննու . Տօղագրեցեալ Հրամանաւ ահթօֆիցին ի տպարանի Միքայէլի Պաոլոնի ի վէնէտիկ բազմութ . յամի տեսան 1680.

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Գրգոր:

Փառք եւ դոհութիւն եւ երկրպագութիւն կենսատուին ժերոյ յիսուսի, ու եւ զկա-

բողոքին նուառացելոց աշխատաւրաց հասանիլ ի վախճան սրբոյ աւետարանիս. Եւ չնորհակալութիւն ամէներանեցելոյ կուսին ժարիամու, որ իւրով ժայրականաւ զթութեամբն պահեաց զմեզ առողջու և անփորձու ըն թաւում այսմիկ զործանութեան. Զոր աւարտեալ կատարեցաք յամի տեսան 1680- և ըստ Հայոց ռամիթ, յամսանն օգոստոսի, ի վէնէտիկ քաղաքի, ի վէնապետութեան Եկեղեցւոյն քրիստոսի Իննօչէնցիոսի տասներորդի, և ի Հայրապետութեան տեսան Յակոբայ սրբազնի կաթուզիկոսին Հայկապունեաց. Արդ որք վայեւէք զամ Ծնթեռնով և կամ օրինակելով, յիշեցէք ի քրիստոս միով Հայրմէրին զնուղայեցի ցերէտ գրիգորն Հանդերձ ընտանեօքն. որ զոյիւր և արդեամբք իւրովք Համեցաւ բազմապահել զոյսին ի յօզուտ և ի շահաւատութիւն Հայոց բարեսիրաց. Եւ զուք յիշեցեալք լի՞իք ի քրիստոսէ ի միւս անզամ զալստեան նորին ամէն.

#### Եկեղեցներան Մատենադարան

225·4

1680

## 43

ՅՈՒՂԱՆՆԵՍ ՎՐԴ. ԿՈՍՏԱՆԴԻՈՒԹՈՒՄԵՅԻ (ՀՈԼՈՎ). ՀԱՅԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ. ՎԵՆ-  
ՄԻԿ, առ. Միքէլանձելո Պատոսի, 1680, Տ Հ. + 200 էջ = 208 էջ:

#### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

SPECULUM VERITATIS Continens particularem quamdam instructionem fidei Catholicae Apostolicae ac Romanae, Compositum a D. Ioanne Agaup Missionario Apostolico.

#### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ՀԱՅԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ. Պարունակող Մասնաւորի Աւրուք Ներկրթութեան Աւզդափառի Հաւատոյ ի պէտա Հայոց Ճշմարտասիրաց. Շարագրեցեալ ի Յոհաննէսէ Վարդապետէ Կոստոպինուզուեցույոյ ի փառ մէծագոյն աստուծոյ. Եւ ապագրեցեալ ի տպարանի Միքայէլի Պատոսի յամի տեսան. 1680- ի վէնէտիկ քաղաքի.

#### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չունի:

ԿՐԱՆՈՒ. Հեղինակին «Տրակ առ բնիքըօզու Հայկապիմաքէ»՝

«... Աւրեմն Եթէ ոչ ի բարեսիրաց բնիքըցմամբ սորին զայուու ինչ վերտշատիցի, Համարիցի զայն ի փառ աստուծոյ, իսկ Եթէ ոչ, ազերեմն ներիցէ ինձ զարձեալ ի փառ աստուծոյ բանզի ևս ամենեցուն ևս ծուռոյ անպիտան. Յոհաննէ Հոյութ.

Ազաէմն յիշէլ ի քրիստոս միով Հայր մերիւ զուշբազունեղ պատանին զկէրէք առ զայն, զորի Պարու Գրիգորի Կէրէւնան Ճշմարտոյ ընտանեօք և ազգակցոքն Հանդերձ, որ զիս իրեւ Եղբայր սիրելի յորդորեաց առ այս զորի բարի, առկս տեղեկանալոյ մանկանց Հաւատոյ կաթուզիկի Եկեղեցւոյն քրիստոսի հոռմէտականի, Եւ ճանաչելոյ զիսկութիւն նոցին, և զուք յիշեցեալք լի՞իք ի քրիստոսէ ի միւս անզամ զալստեան նորին»:

#### Եկեղեցներան Մատենադարան

230· 2

1680 առ պատան շաբան միջակայի Հայկապիմաքէ և ամենաշատ առ պատան

ՏԻԴՐՈՒԹՅՈՒՆ : ՎԵՆԵՏՈՒՄ, առջ. ՄԻՔԵԼԱՆԴԵԼԻ Պատոպօնի, 1681. 8 էջ. և 126 = 134 էջ (պակասում-ըստ) :

#### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

**ՏԱՐԱՐԱՆ** (պատում-ը) և. գեղեցիկ ի զանադանից բանաստեղծից շարագրեցնալ ի խրախ-  
ճանա հայոց բարեյարգից և. ճշմարտափրաց. ֆողովեցեալ և. սրբագրեցեալ ի յոհաննեսէ  
վարդապետ կոստանդինուազըսեցոյ ի փառ մեծազոյն աստուծոյ և. տպագրեցեալ ի վէ-  
նէտիկ քաղաքի ի տպարտնի Անձէւս պառազօնի ի թվին. ոռձա. յամսեանն յուլիսի ի տառ.

#### ՅԻՇԱՑԱԿԱՐԱՆ

Ի Թուին հայոց, ոճ. մայիսի ամսոյ ի. ի. աւարտեցաւ տաղարանս այս վայելուշ  
և. գեղեցիկ ի վէնէտիկ քաղաքի. երկամբք և. աշխատանոք յոհաննիսի վարդապետի կոս-  
տանդինուազըսեցոյ որ տեսանելով զիզ և. զդիտաւորութեան մերոց հայկազոնեաց վա-  
ճոռականաց, կամեցայ ի զանազանից բանաստեղծաց ժողովել զորյն, և. տպագրութեամբ  
բազմապատճել և. ի լոյս ածել ի զզրուանն նոցին. Արդ որք հանդիպից սմա վայելով կամ  
օրինակելով յիշեցէր միով հայր զծնօզս և. զազզակիցս և. զինաւու եղարար մերս ի  
քրիստոս. և. մասնաւոնդ զնուղայեցի սահրատի որդի զպարոն զասպարն, զնուղայեցի հէր-  
քենց զրիզորի որդի զիշեցէր աղաթ. զպուղեցի կուլնազարի որդի զպարոն նահապետն, ը-  
հուղայեցի յոհաննիսի որդի զպարոն եազին. զնուղայեցի զրիզորի որդի զպարոն ակորնանն,  
զնուղայեցի ալամենց զպարոն աղածատուրն, զնուղայեցի զպանանենի որդի զպարոն ռուփ-  
ին. զնուղայեցի պետրոսի որդի զպարոն իսաչին. զնուղայեցի հիշանկիրենց զպարոն րա-  
րազամն զնուղայեցի նիկողայոսի որդի զպարոն աստուածուրն. զպուղեցի մարտիրոսի  
որդի զպարոն ոսկանն, զպուղեցի հախնազարի որդի զպարոն կարապետն. զվահետի զաւթի  
որդի զպարոն փանոն, և. զեղրայրն իւր զափարն, զնուղայեցի զրիզորի որդի զպարոն ա-  
ռաքէլն. զնուղայեցի հանենց պարոն յուսէփի, զնուղայեցի վարդանի որդի զպարոն ամբի-  
պէկն. և. զպուղեցի յիշեսէից ի բրիստոս է այժմ և. ի միւս անդամ զալսեան նորին  
ամէն.

Եւ. եթէ շահցիցի ինչ ի սմանէ լիրի այն՝ ի փառ և. ի դովութիւն երանուհուոյ կու-  
սին մարիսամու, իսկ եթէ ոչ, ենթեցէ ինձ վասի աստուծոյ. ողջ էրուց.

ՆԱԽԱՐԱՐ. Մեր օրինակը թերի է: Խնած է էջ 126-ին սկսեալ մասը: Զենք գիտեր քէ ամ-  
սանօթ. Մեր օրինակը թերի է: Խնած է էջ 126-ին սկսեալ մասը: Զենք գիտեր քէ ամ-  
սանօթ. Գլուխութեան իշխանութեան գրքի մատենագիտական ցուցակին  
մէջ չէ յիշուած ան. մեզի անծանօթ պատճառը մը:

Կիւլպէնկեռն Մատենագարան

264-4

1681

ՆՈՐԱԴՐՈՅՆ ՄԱՂԱԿ ԶՈՐՈՒԹԵԱՆԸ : Թրդ. Յովհաննէս Վարդապետ Կոստանդինուազիւնչի:  
Վենէտիկ, առջ. Միքելանձելի Պատոպօնի, 1685. 237 էջ:

#### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՆՈՐԱԴՐՈՅՆ ՄԱՂԱԿ ԶՈՐՈՒԹԵԱՆԸ Բարգմանեցեալ ի Յոհաննիսէ վարդապետէ կոստանդին-  
ուազըսեցոյ ի փառ մեծազոյն աստուծոյ. և. տպագրեցեալ ի վէնէտիկ քաղաքի. յամի-  
ներմարմնութեան տեսան ողճան. և. ըստ հայոց ոճլդ. ի հայրապետութեան տեսան նդիմ-  
պարու սրբազն կաթողիկոսին. արդեմբք և. զայիւք ոսկանայ ապուղեցոյ որդւոյ մար-  
տիրոսի ի վայելումն և. ի հրճուանս հայկազոնեաց բարեսիրաց:

ԱԻԾԱՏԱԿԱՐԱՆ

Աւարտեցու զիրգու տառցուածոց փիլիսոփայից ի թիվ գրեթեն ոսմե, սեպտեմբերեքի ամսոյ. է. ի վէճէտիկ քաղաքի, Հնորհօք եւ նորասութեամբ ամենոգորին աստուծոյ. Արդ որք վայելէք զար վարժելով զմիաս ձեր յիշեսիք յաղօթս զմտակարարս սովոր, և դուք ողջը լերուք ի տէր:

Կիւլոչնկեան Մատենադարան

230:2

1685

46

ՐՈՒԹՎԱՍՏԱՆ ԱՂՕՔԻՑ: Թրգմ. Ստեփանեսո Վարդապետ Լեհացի Վենետիկ, առև. Միջէլան-էլո Պառպօնի, 1685, 47 + 1 չ. + 275 = 323 էջ:

ԱՆԱԻԱՆԱԹԵՐԹ

ՐՈՒԹՎԱՍՏԱՆ ԱՂՕՔԻՑ: յարու պարունակին ըսնէ մազթանոց եւ խօսք ընկ ասաւածոյ. յոյժ պիտանիք յարմարեցեալը ըստ Էօթանց տւուրցն շաբաթու ի յօդուտ եւ ի շահաւետութիւն անձանց քրիստոնէից. Թարգմանեցեալը ի լաթինացոց լեզուէ ի հայկական բարբառ աշխատաբրութեամբ ուրամն տականնուի վարդապետի լեհցոյս ի փառու մեծաղոյն առածոյ: Եւ տպաքրեցեալ ըստ Խնդրոյ հուզակեցի խօնայ սահրատի որդի պարու զամապարին ի յզրուան հայկազնեաց. յամի տեսան հազար վեցարիւր ութսուն եւ հինկերորդի ի վէճէտիկ քաղաքի:

ԱԻԾԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Գրգորյան

Փառք եւ պատիւ եւ երկրպագութիւն ամենասրբոյ երրորդութեանն հօր եւ որդոյ եւ հոգունիւն սրբոյ միոյ տառոււոյ ճշմարտի կենդանոյ եւ յախտենականի, որ ետ զկարութիւն մեղուցելոց անձանց ժամանելոյ ի վախճախ տպագրութեան բուրատանին աղօթից. միջորդութեամբ եւ բարեխօսութեամբ անարատի հարսին ինրոյ և միշտ կուսարին մարիամու, եւ ազօթիւք ամենից սրբոց, քանդի մեծաւ աշխատութեամբ եւ հոգարարձութեամբ սրբազրեցաք զայն, եւ յարդարեալ բարեկարգեցաք ի պէտս եւ ի շահաւետութիւն հայկազնեաց բարեխիրաց, որպէսզի ամենեքտոն կարիցեն դիւրոպէս վայելել եւ ի կիր սրբանել զայն ի կեցութիւն հոգեաց իւրեանց, եւ դայս ըստ ըղձից եւ ըստ թախօնմանց ճուղակեցի խօնայ սահրատի որդի պարու ֆասարդի, առև ճշմարտասիրի եւ ազնուատունիքի բարեպաշտութեամբ եւ զարմիւ ճոխացէլոյ ի ներկայում այսմիկ ժամանակի, որ ամենայիւ փութով հոգացեալ զթարգմանութիւն սորին արդեամբք եւ զոյիւք իւրովք սեփականօք խոնչեմապէս համեցաւ ի լոյս ածել զայն, ի յիշատակ անջրելի ինքեան եւ ընաւից ընտանեաց եւ ազգականաց իւրոց, ի խնդութիւն եւ ի հրճուան համայնից սիրելեաց եւ բարեկամոց իւրոց ի քրիստոս, եւ ի սփրիփան հանուրց տառքինասիրաց ընթերցողաց. արդ որք հանդիպիք սմա ընթեռնուով կամ օրինակելով յիշեսիք ի սրբազն յաղօթս ձեր զպատճառ եւ զմտակարարս սորին ընդ որս եւ դուք յիշեաւ լիքիք ի քրիստոս յուսոյն մերմէ այժմ է և միւսանուն նորին, ամէն:

էջ 274-275:

Կիւլոչնկեան Մատենադարան

248

1685

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՄՆ : Վայելուիկ, առ. Միքայելանելո Պատովին, 1685, 18 չ. + 43 + 2 չ.  
= 450 էլ:

## ԱՆՈՒԱՆԱԹԵՐԲ

ԴԻՐՔ ՄՐԲՈՅ ԱԽԵՍԱՐԱՄՆԻՆ ՏԵՍԱՆ ՄԵԽՈՅ և ՓՐԵԼԻՆ ՅԵԽԱՆՈՒ ՔՐԻՍՏՈՆԻ ՏՈՎԱՐԿԵցեալ ի  
ԹՈՒԻՆ ՀԱՅՈց ոճու ի ժղ Օգոստոսի Ամսոյն. ի Հայրապետութեան Մրբոյ Աթոռոյն էլ-  
միածնի ՏԵՍԱՆ Եղիազարու Մրբազան Կաթուղիկոսին Հանուրց Հայկազ ւանեաց. Արդեամբք  
և Գոյքիւք Ազուրեցի Մարտիրոսի Որդի Ուկանին: ի Վէնէտիկ Քաղաքը:

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՄՆ

Աւարտեցաւ ապագրութիւն վայելէատիւ սրբոյ աւետարանին, ի լու և յընթեր օ-  
րինակէ, յամի մարդկութեան տեսան, ոռձզ. եւ ի թուարերութեան հայոց ոճն. ի ժղ-  
մայիսի ամսոյն ի վէնէտիկ քաղաքի, բազում երկամբք եւ աշխատածք, վասն ոչ զանելոյ  
զամանակայութիւն Համարաբրանիցն, ի պատճառու անհոգութեան զըչացն, առ որ տաժան-  
եալը զրագում աւուրս ստուգադրեցաք, որոշելով զթիւս մանրազիրո Համանակութեանց,  
զէիրակագիրս, զցանկո եւ զկանոնազիրս. ի պէտո ուսումնասիրաց. եւ ի սփոփոնն ճշմար-  
տասիրաց: Արդ որք հաղնիսիք սմա վայելէոլ և կամ օրինակելով, զթողութիւն չնորհ-  
ցէք Խրթուութեան գրոյս, զի հազիւ կարացաք հնարել զայն. եւ լթէ պատահմամբ զիր ինչ  
սիստեցաւ իցէ ներեցէք, քանզի չանք եւ զիտաւորութիւն մէր էր ամեննին անսիստապէն  
յատաջազրել զայն սիրելեաց եղարցդ մէրոց ի քրիստոս. եւ զի մինչեւ ցայժմ Համարա-  
բառիք աւետարան ոչ էր տպեցեալ երբէք վասն գեռուարութեան զանազանից թուոցն, մէք  
վասն պայծառութեան հայոց յանձն առաք զամենաթ գեռուարութիւն, որպէսդի սփոփոն տու-  
ժածիցի ի մինչ մերում, ի փառու ամենասրբոյ Երրորդութեան և ի պատիւ երանունուց  
կուսին մարիամու. որ է բարեկաստ առ որդին իւր միածնին վասն գրիութեան ամենայն քրիս-  
տոնից եւ մանաւանդ վասն այնոցիկ որք լին ի մաքրավայլ յադօթս իւրեանց զաշխատա-  
ւորս և զմատակարարս սորին. ամէն:

## Կիւլպէնէկան Մատենադարան

225.4

1685

ՏՕՄԱՐ : Վենետիկ, առ. Միքայելանելո Պատովին, 1685, 320 էլ:

## ԱՆՈՒԱՆԱԹԵՐԲ

ԴԻՐՔ ՏՕՄԱՐԸ ՀԱՅՈՅ, Ազարիայի, և Հառմայեցւոց. ընդ որս և Պարզատօմար, լուսա-  
նցոյց, և Արեգակացոյց, ի ստոյզ եւ ի վայելուչ օրինակէ զաղագիրեցեալ. եւ տպազրեց-  
նուցից, և Արեգակացոյց, ի ստոյզ եւ ի վայելուչ օրինակէ զաղագիրեցեալ. եւ տպազրեց-

նուցից ի թուիթ հայոց ոճու. ի Վէնէտիկ քաղաքի, ի Խրթուութեան ուսումնասիրաց, ի Հայրապե-  
տիւնի տեսան Եղիազարու սրբազնի կաթուղիկոսին եւ պատրիարքին Հայոստանեաց.

զոր տէր ասաւում անփորձ եւ անստան պահեցէ.

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՄՆ

Զունի:

## Կիւլպէնէկան Մատենադարան

264.11

1685

ՇԱՄԲԱԿԱԾՑ : Ամսագլուխութեա, առջ. Մատթէոս Վահանեղեցի, 1687, 780 էջ :

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՇԱՄԲԱԿԱԾՑ : ԵՐԱՋԾԱԽԱԼԵՆ ԵՐԳԵՑՄՈՒԽՆՔ ՀԱԴԵԽԱԲՐԱԿԱՆՔ : Աստուածայնոց և Երջանկաց պարզապեսաց հայոց թորովանչոց : Զկորդաւորութիւնն Եկեղեցւոյ վայէլշացուշանոց : Տպիցեալ Յամողէրամամամ բաղադրի : Յամի Տեառն, 1685 : Անուածըրերի : 21 :

### ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Յանուն սրբոյ Խոչի : Էւ ամէնօքնեցելոյ սրբուհոյ կուսին Մարիամու Աստուածանեին : Մատթէոս Յանենի Պատրիարքութեան ամառապատճեան Եպիսկոպուութեան հայոց Կաթողիկոսի : Եւ յաջորդ սրբոց առաքելոցն Թագէսսի և Բարդուղիմէսսի և սրբոյն զբիղորի լասուարչին : Ես նուառու յամենից մատթէսս զպիրա Եկի Ֆառայէլով ընդ արենակից վարզապետին իմոյ յերկիրն յիւայրոցոց և ի մայրաքաղաքն Հոռոմ, և վէճն իմ զնաց յայլ ուրեք . և և զարձոց յալիկոնաց առ առ աշակերտի տեսան սոկանայ արհենապիսկոպոսի տեսան կարապետի վարզապետի, և առոյ ի նմանէ զարնեսս շարարտութեան, և մնացի ընդ վէճն սոկանայ արհենապիսկոպոսի և քառորդույ նորու սազմանի ամս շարհագոտան և վարձու ցկողմանէ ոչինչ բնակալայ, բանի և ակր Յանուարի Կաթողիկոսի զբուց առ իս ի մատթէիսայ թէ ընկալույ բահամու ի բնէն զրաբուոր սոսանին զարնեսուի վասն սրբոյ և զփոքք նոմանի որհնութեան ստորեցի առ Հագեւոր որդեսակ իմ մատթէսս զի բարուոր ծառայիցեւ տեսան սոկանայ արհենապիսկոպոսի աշակերտի իմոյ, և զինի վախճանին նորու մի ումեք կարառացին՝ այնովէ Համբակ' թէ ինձ ևս արարեալ սրբէս առէ Ծէրին : և և զըս վարձու Հատուցանելոց ևմ, և Եթէ մահ Համբակաց Համբակին՝ զնենանցոց նրանոց սրբոյն աթոռոյն պարտին Հատուցանէլ : առևս սրբոյ ժամանակն բազումն ծառայիցի : և զինի վախճանոյն նորու առ աստուած, և իմ տեսայ զարարտիթեան և զանազան կողմանց, վասն սրբոյ զիմեցի յերկիրն հոգածիոյ : ի վայելու բազումն յամանելուած, և զայ զլու վարզես իմն, որ առաջնորդ նիկույայու ասի : և լուս յարինել զպիրա այրութենից բաղմաք աշխատանքոր, և զայ տեսակ ևս զըս հօսքի և բարորի :

Եւ ի առարաւմն զարծոյս՝ ո՛չ ունելով բառականապէս զդրման վասն տակելոյ զդիր, և բնիկերացայ ընդ տեսան յանանան երեւանեցու սրբանուէր բահամույի և ընդ հուզայիցի պարագանէն առաջնորդու ասի : և լուս յարինել զպիրա այրութենից բաղմաք աշխատանքոր, և զայ

Արդ Երես անկեալ աղաւան զրիթեցազդ յիշել զերեւանցի պարոն ուղուրլուի որդի զաւէր յանան սրբանուէր բահամույի, և զնանգուցեալ ծնօզն զնայր իւր զպարոն ուղուրլուն և զմայր նորին զմասամիամայն, և զիստակիցն իւր Եղիսարեթն՝ և զեղբարս նորին զպարոն աւեսիքն և զպարոն կարառականն, և զիստակիցն իւր բառաւորուն մերձաւորուն բանզի աշխատեաց ի սրբադրութեան շարկնացին և զմայր զարման կարիքն սովիսայն և զըս բիւրեանց զպիրին Եփրամիմոյն և զդուսոր քեռ նորու մազալինն և զայլ արեսառու մերձաւոր:

Հաւակ յետոյ և զմազապարտ զպիր մատթէսս շարարտուգու և մատակարարոց և

օդիչ արբազրութեան. յիշեցիք զծնօցն իմ գոհաննէան և զմարխանն եւ զայլ արհանուու մերձաւորնեւ: յիշելով զմիով հայր մեղայիւ վասն որոյ և զուք յիշեցիք լիջիք ի Քրիստոսէ յուսոյն մերոյ. Ամէն:

Արդ զարձեաւ ազաշնեմ, որք հանգիսկիք ասաւածայնոյ երգարանիս այսմիկ՝ ընթեհնով, կամ հորեւանցի զրանուով. Ասաւած պղորձեցի միով յիշատակէլ մի խնայէք, որ կաշի աշխատցաք ի արբազրութեան զորո. թէ ի հորով անուանց՝ և ի համազրութիւնս նոցա, թէ ի ժամանակա բայից, և ի կերպաւորութիւնս նոցա, հետեւելով հսկուորին արիստակէսի: վասն որոյ Եթէ ոք հմաւու է քրթութեան. և վարչ զրչութեան արիստակէսի: զայլ և աշխնչ պակասաւու ի զրելոց նորին: բայց եղեր բարձն զոր Եթէ ոք քննեցէ բառ խոնարհանց բայիցն, զայլ զհաւաստին: Նաև անկամ անձեւութից այլակրպութեան խնդրեմ մի վրդովիլ այլ խոնեմարտը քննել: և ընդ բային իւրաց համեմատել և զկերպուութիւն բային ներ ներկայուում սահմանականին խուզել: զի մի անհեթեթ լիցի և վարկուորպիք: և թէ այլ ինչ սխալութիւն զայլ այն չէ ի կամաց մերոց այլ ի մոռացմանէ. և կամ այլ ինչ կասկածանց: վասն որոյ խնդրեմ ներել զպական ընուլ և զաւելորդն յապաւէլ: որք հմաւուք էք արհեստի և մակացութեան: և զմեզ պահել անհզազրելի: իսկ որք ոչ էք ներ հմաւացեալ արհեստից զրչութեան և քրթուութեան: մի այլ ինչ բարուրէք յանց զրդնորոր: այլ հմանացարուք ուսանի զգրեսուն: և անդեմանու ներ պարուրեալ զիստութեան: և վասն վերընծայիւ բրիսուորի սասունեյ թնօց նոր և սրբոյ հոգւոյն: այժմ և անդրաւ յաւելին:

Խ 777-780

#### Կիւրգէնկեան Մատենադարան

264-7

1685

#### 50

ԿԱՐԴԱԼԱՌՈՒԹԻՒԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՅ ԱՆՕԹԻՅ ։ (Ժամագիրք)։ Աժադեպամա, արք. Մատթէոս Վահանդէցի, 1686, 670 էջ։

#### ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

Խնդրած է:

#### ԵՐԵԱՏԱԿԱՐԱ Ա

Ալդմամբ և աչոզմամբ ամենազօր և մարդակայր սուրբ հոգւոյն. ձեռնաբկաք զեսոր մասաւան զայր ապազուի՝ առ ի օգտութիւն արամեանս զարմի, և ի յուսաւորութիւն մանկանց ներկացուոյ:

Իսկ ի յաւումն ժամակարգութեան ի պատճառս ազօթից. ի զիստութիւն խորչըզոյ սուստոյս: ի զզուումն մեղուցելոց. ի սէր զզանցելոց. ի թողութիւն մեղաց. ի յոյս բարեաց. ի հետեւումն ասուածածային զպաստիքանց և ի կըթութիւն զգեծոց ասաքինութեանց: որք կամաւ ոզուունն և հետեւին սիրով ջերմեանդութեամբ. վասն որոյ տակեցինք զայր ասաւածայի հմատեանն զիւրացին և ձեռնահաւ և ամենեցուն ստանալի, բայց ապաւինելով յամենակարոր զրութիւն հոգւոյն որրոյ, զիմին Եղինք զործոյու. իսկ զկատարումն նման ապաստան արարեալ յաւամք զի ըստ իրաւու առան մարգասիքութեան, հասանիցի ի թիւ կունեն տկարութեան մերոյ. և անցէ յանկաւորեալ զատչակայ զործաւորութիւնն ասանց ամեթոյ, անվթար և զիւրարար. տղօթիւք սուրբ հօրոն հուռու և հեղինակի. և համահազոյն միարան եղրարցդ:

Զոր տպեալ Եղինք ի թուոյ փեկչին 1686: իսկ ըստ Հայոց, ոմէն: Մատթիս, 17: ի հովուածութեան զերեթանկապւնեզի Տեսան Եղիազարու նախորդի երիցս երանելոյ կաթուզիկոսին ամենայն հայոց, և մեծի Պատրիարքին. Քրիստոսակէն և քրօքախումը Հերեշտակար, և սրբակագումար, լուսանեղոյս և երինահանդէտ զահոյին սրբոյ էջմիածնի: Յերկրին յարուղինյ՝ ի վայելու: շաղացին յամանէլուում:

ի ապարանի մատթէսոի վանանդեցոյ:

Յանուար պրոյ Առաք և ամէնօրչնեցելոյ սրբութոյ կուսին Մարիամու Աստումածնի:

Տէր Յիսոս օդնօս՝ իմ և հասո՛ զակունող յաւորոյ: Ի պատի ամէնօրչնեցելոյ  
սրբութոյ մօք և կուսի: այլին ամէնօյն ընտրելոյ քոյ ո՞րոց:

Վասն միոյ բաժակի: անկառ կոմմորն խէկիու:

Մատթէս յանանիսի, զողմնուկն վանանդեցի: Հարաբորդոզ այսորիկ գրգիկ:

Էջ 3-5

## ԵՒԱՏԱԿԱՐԱՆ Բ

Յիշատակարան Ժամադրդկանս:

Աղօրմաւթեամբն աստութոյ և սիրով Հազարյ սրբոյ, և բարեխօսութեամբ ամէնօրչնեցելոյ սրբութոյ կուսին մարիամու աստուծածնին: Աւարտեցաւ Ժամակարգութեան գիրքո վայելուց որ տատի և անսի Հաւութեալք ներ ի մի վայր: Ի պէտա հկեղեցեաց Հայաստանաց:

Յամբի միակին: 1686 Աւարտերեցի ամույ ի հինկն:

Ի ապարանի մատթէսոի յամէնավայէլուչ բազաքն վանանդոյ:

Արդ որք Հանդիպիք Աստուծայնյ երգարանիս, յիշեսչիք զընկերն իմ զերեւանեցի զաէր յօնան սրբանուէր քահանայն՝ և զնուզայցի պարոն պօզոսն, քանզի ո՛չ ունելով բաւականպէս զզրամո տալելոյ զայս երկու զրեանս, վաճ որոյ Հարկաւորեցայ ընկերանալ ընդ տեսուն յօնաննու սրբանուէր քահանայի և ընդ զնուզայցի պարոն պօզոսին, սակա երկուց զրեանց նախ շարադինոցի և ապա ժամագրքի: Վասն որոյ Հայցեմ Հարցդ բարեաց և եղբարցդ Հարապատաց ծննդուք շնորհոք սրբոյ աւազանին: Եթէ ընթենուցուք կամ Եթէ զրօնուց ինչ տեսանցէք զայս զրեանս, արքանի վարեչիք յիշէլ զերեւանեցի պարոն ուզուրլուի որդի զաէր յօնան սրբանուէր քահանայն, և զնուզուզեալ մնօզն զշայրն իւր զողարոն ուզուրլուն և զմայր նորին զմասում միաշայն, և զկոզակիցն իւր եղիսաբէթն՝ և զեղրարս նորին զողարոն աւետիքն և զողարոն կարապետն՝ և բորք իւրեանց զիաթունն զրէկին զմարիտն և զկամարինչն, և զայլ արեանառու մերձաւորսն: Քանզի աշխատեաց ի սրբազրութիւն ժամագրքին և զթուզթ չորացնելն և զայլ աշխատան: Նաեւ զնուզայցի ընկերն մէր գուլիսթէնց խօսայ ալերանի որդի պարոն պօզոսն և զեղրայր նորին զողարոն պէտրոսն, և զմայր նոցին զոտիին աօփիայն՝ և զույր իւրեանց զտիկին Լիքոսիմիայն և զդուսոր քեռ նորա ժամագրինչն՝ և զայլ արեանառու մերձաւորս: Հուսկ յետոյ և զմէնապարտ զոտիր մատթէսոս շարաբարդոց և մաստիկարոզ և օգնիք սրբազրութեան: յիշեսչիք զծնօզն իմ զօհաննէն և զմարիտն և զեղրայրն իմ զունառոսն, և զայլ արեանառու մերձաւորս: յիշէլով զմիով Հայր մեղացի: պատի որոյ և զուր յիշելուք ի Քրիստոս յաւոսի մերոյ. Ամէն:

Էջ 665-668

ՅՈՒՆԱԿԱՐԱՆ Ա

ԱՐԱԿԱՆ: Երկու էջ առջիւնն և երկու էջ ալ վերջաւորութենին ինկած:

Կիւլուկնեան Մատենագարան

264-2

1686

51

ՃԱՇՈՅ: ՎԵՆԵԿԱՐԻԿ, առջ. Զուզայցի Գամապարի և Բագէս Քնչոյ. Համազապետնի: 1686, 996 + 204 = 1200 է:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՃԱՇՈՅ Գիրդ ԳԵՂԵՑԿԱՍԻՎ և ՎԱՅԵԼՈՒԶ Դադափարեցւոյ ի մատենից Հնոց Բագառութեաց Հայոց

Տպագրեցեալ ի Հայրապետական թէան Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի Տեղիուղարու Ալրազան Կաթողիկոսին  
Ներ ապարանում Շուշայի Խօնայ Սահմանական Որդիք Պարոն Գառագարին:  
Եւ Բաթէոսի Երիցու Երեւանցոյ Համապատական:  
Ի Քառականութէան Արամեան ռաճէ, Յամաւոնն Յունիորի. Ժ.:
 Իսկ ի թուր Փրկչին: 1686: Ի վէնէտիկ:

## ԲԵՐԵԱՅԻԱԿԱՆ

Բան առ Երջանիկ Հայրապետական Հայրապետանեաց Տէր Եղիսաբար Կաթողիկոսն և  
արքանուածուանզ յաջորդն Սրբոյն Գրիգորի մերոյ Լուսուորչին  
Ի լուսուկառոյց Գառին Սրբոյ Էջմիածնի:

Մէծի Վեհապատութէանը զերկեանուս գարշապարան Համբուրելով առաջակայի Բրատ-  
կութէան զարգացութէան զիսումն խնարծութէամբ մէծաւ զեկուցանիմ: Նկատելով ին-  
չպարագանութիւն ազգին մերոյ որ ի ուսուաթէնէ Հոգուոյն սրբոյ զոյլը Հնորհեցեալի ի մէռն  
առաջարութէան, խանդադասիր միշտ հոգի իմ: Իսկ զինի ստկուուց ժամանակոց անցելոց  
ակնարկելով ի խանգարութէան նորին: Եւ ի պահանութիւն Եկեղեցականացն զրւմանց, Եւ Ժա-  
նաւանդ ճաշցիբ եւ այլոց սացին նմանեաց, վարանիկ ի առակուուանս եւ ի զանազան խնկ-  
ժուն րան կարի, եւ բայց ուշի առարգեւէն ամենից բարութէանց: Աւատի միթիմբիչն առ-  
մէնայի աստուած որ քննոզ է սրբից եւ Երիմասանց: Աչ անտես առնելով զաղաշանս իմ:  
Պատուիաց զարտուղակալ անձն իմ՝ ուսուոյ ինձ զիմնացուն մասց զիմնէ առ ասդուատամ և  
Երբառուասէր Ճուղացին խօսոյ առհասուի որդի պարու զարտունը, Եւ յայունել նմա զիմնն  
իմ որ առ ապագարութէան զրեանցն Հայկազունեաց: Որ եւ Համեալ ի րան եւ ի զիսուուրու-  
թիւնս իմ խասացաց օգնէլ ծախօյն, Եւ ինուէ զիերութէան զայիցն Հարկուուրաց: Ասունառ  
առաջրելով և իմ ընդ նմին զզուզնաքեաց արդիւն իմ զորս ունէի: յանձնելի զիս այցելու-  
թէան տեսան: Եւ ազօթիւր սրբազնի Եւնայ ի յաղանանայ: Հուսէի զէսի Մարցիլեա: որ  
էր ապարան աւեան սիկանյ վարդապետին: Եւ զտանելով զարդարաւունն ապագահան՝ Եւ  
խօսու քայլացիալ՝ եւ աւերեալ դարձաւ ի մայրաբազան մինչտիկ: Անձելով ընդ ի զիտ-  
առարեալ իմն ամացոյց ի զիմնոց սրանց սրբազնեցան՝ Եւ զզուչափս զաղափարեցան: Եւ  
զերիւու և զերի ճաշցոց Հարուստա և ճորին մէծաւ հնարք աստիք ի մասի Հազիւ ի մէռն  
արկեալու: բայց անհամեստա և անրազատա միթէանց: թէ ընթերցուածովին և թէ ազօ-  
թիւր տէրունկանացն ամից: որոց վերոյ տարակուսեւով կայի ըն մէծի վարամեան նկատ-  
ւով ի տարամայնութէան նոցին: Եւ ածոզութէամբ տեսան առիսկեցու մէզ տու ճաշոց իմն  
գաղեկան ամրոցի և անթէրի՝ ի զանձուց Հնոց Թագաւորացն Հայոց: զոր և տորիթէր եղ-  
եալ աստուածանցնցն մատենից, զտի զնու ամենեւին Համեմտու և Համանայն ընթերցուա-  
ծովէ զիսամիւ ավք և Համարազորդք Ականուս վատուհեցալ և ի ընտից երկրոյւթէանց  
և ասրակուութէանց թէթէանց արկեալու զարդարազն ամուսնութէան ընտրեցի ինձ զաղափար: Եւ զրագում  
դրամա վասնեալ և զնանազնի բերկուրք աշխատեալ: Հուսու բանդակէլ զերիւու տեսակն  
տուուից նորանկերտից զմինն խոշորածէ, Եւ զիմնու մանրազայն ի պէտք խորազրաց: Եւ Հո-  
դացեալ զրնաւ կանս և զկարասի ապագարատան, սկսայ ի լոյս ամէլ զիորհրդատեոր իմն  
պատարագին բառ Հնոց օրինակացն Հայրապետանեաց Եկեղեցւոյց: Եւ զաշոցս այս վայելու և  
զէցեկասուի զարգարեալ զնանազնի բախովք, ազգի ազգի ծաղկագրովք, և յարմարագու-  
նիւր պատեկրովք: Եւ զայս խորհրդատութէամբ և Հաւանութէամբ տեսան յափսինայ վար-  
գագիտի և արհիելուսկանոսի զմիւնու բազաքի, որ բարերատատոպէս տաս տա զիսկեցաւ ի  
մուրմն ամենասունց իմոց ի փաստ ամենասորոյ երրորդութէան և ի զրուան Հանուրց ման-  
ուրմն եկեղեցւոյց: Արդ մարթն արկերանոսք ի քամէ սրբութէնէ զի Համեցեալ Համանեցիցն  
Հայրականս բոյսով զթութէամբ ի ծամբարեան յառաջազրութէան իմ՝ և մի կըսութիւցիցն  
զիմանչութէան անձին իմոյ: Քանզի սի ինձնէ խստովանիմ զանընդունակութէան իմ՝ առ  
այսոցիս վէնազոյն զործանութէան, թէւ ապաւինելով ի շնորհս տեսան, և ի յօժանդա-  
րինս սրբազնի բոյսոց ազօթի տուի ի Հանդիչ: Զարի և զջիւր տառապելով ի աքու-  
թէան և յայլս բազում իրս մանրամասնեայս բառ որու տեսանի: Արպէսզի վայէ-  
յոցն զամենոյն ինչ գիւրութէամբ և թարց աշխատաթէան զտանելով, վատարանիցին զաէրն  
բոլորից, ի խնդումն եւ ի հրճուան բարեսիրաց, և ի յօդուա մեղսամածի անձին իմոյ:  
իսկ եթէ Երեւանի իր ինչ անպատճ ի ամին, խնդրել ներել ինձ ի փաստ տառուծոյ: զի չո-

բարորդագիր այլակեզաւք և անկիրթը զոյով մերուժ լեզուի, զայտամահ հաղիւ Հեռուի կապացի:

Ողջ յեր ի պարծածու և ի խնդութիւն Հանուրց Հաւատարմից քոյց սիրելեաց:  
Մէծի վեհափառութեանց ապիքատ ծառալ Թաթէս կրց Համազապեան Երեւանեցի:

Կիւլպէնկեան Մատենադարան

264-6 ձմ.

## 52

ԽՈՐՀՈՒԱՏԵՏԵՏՐ: ՎԵՆԵՏԻԿԻ, առq. Զուդայեցի Խօճայ Մահրատենց Տանն Շահրիմանեան: 1686.  
4 չ. և 1.2 (36) = 40 չ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԽՈՐՀՈՒԱՏԵՏԵՏՐ ՄՐԲԱՋԱՆ ՊԼՏՄՐԱԳԻ Ըստ Արարողութեան Եկեղեցեացն Հայուստանեաց: Տողողեցեալ ի Նորագերա Տողարանի Ճուղայեցի Խօճայ Մահրատենց Տանն Շահրիմանեանի: Ի Հայրազետութեան Արբոր Արտոյն Էջմիածնի Տեսան Եղիազարու Արբազան Կաթողիկոսին Հանուրց Հայկազունեաց: Ի Թուականութեան Արամեան ոճիւ: Յամսեանն Յունվարի Ժր: Իսկ ի թուի Փրկչին: 1686. Ի վանատիկ Քայլաքի: Արդեամբք և գոյիւք Պարսկ Գասպարին:

ՑԻՆԱՏԱԿԱՐԱՐԱՆ

Ի վակիցնի ասուումծային պատարագամատոյցի այսորիկ աղաչեմ զտիարսգ իմ անմեղողիր լինիւ Խորթութեան նորատիզ տափս և գեռաշին զործարանիս, որովհետեւ ամենայն իրաց սիրիզն դժուարութիւն է: Եւ զի գրակերտքն զրամոյլքն և զբաշարքն անվարդք դուլոյ: Հազիւ զայրան Հնարել կարացին մէծի աշխատութեան մեզ տակ տակթք լինելով: Բայց յուսած թէ այսունեսու ամենայն ինչ անթողջապէ ընթանացի տանց թերութեան Այժմ ոգնութեամբ տեսան զոկիցըն արարաք ճաշոցին, որ թէպէտ զործ իմն առժանելի է և զժուարին մեզ զործավարաց բայց յոյժ վայելուց ձեզ վայելողացդ թէ ըստ ձեւոյն և թէ ըստ ճոխութեան: Զոր և հուսառած թէ հաճելի լինելոց իցէ ի փառ քրիստոնի և ի պարծանա ազգին մէրոյ և ի զովեստ սրբազն Հայրազետին Տեսան Եղիազարու: և ի յիշատակ անջնջելի տանն Մահրատեն: Արդ որք վայելէք զայ յիշեցէք յաղօթս: Պարսկ Գասպարին, և զնորարողբո՞ որդին նորին Ազայ Մատենադար, Մահրատեն, և զնարակն, ամէն:

ՎԱԼՈՒՈՒ. Գրին աւարտին՝ զրուած է հետեւալ անունը, հաւանացար իբր տպարանատէր. "Per Giacomo Moretti".

Կիւլպէնկեան Մատենադարան

264-5

1686

## 53

ՆԵՐՄէՍ ՇՆՈՐՀԱԱԼԻ. ՅԻՍՈՒԻ ՈՐԴԻ: ՎԵՆԵՏԻԿԻ, առq. Ճիւրամա Մարկիթի և Նահապետ Առուցիցի, 1686. Նժ.2 (410) Ա:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

Անկած է:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Փառար պատիք եւ Երկրողագութիւն բնաւից դոյից ստեղծագին և պահպանաշխին Առաջական մասնաւութիւն Հայոց Հայրազմարի շահագրավթեան առանձ Ներսիսի Հայոց Հայրազմարի. ի զուարձութիւն մանկանց եղեղեցուց: Ի թաւականութեան մերում. Առնեա ի առանձ նոյեմբերի. ի վէնէտի կազմաքի ի Հայրազմարի մասնաւութեան Հայուատանիւաց առանձ Եղիսաբետութեան սրբազնի կաթողիկոսին. Զոր բազում Երկամբ որբագրեցաք, և մատղինականաց օրինակացն Համամատեցաք. Արդ որք վայելէք զատի մասաւ առանձ, յիշեցէք յարգիս ձեր զյափշանես մարդագետն որ եղեւ մատակարար սորին. Եւ զագալեցի խօսայ դույնազարի որդի զիանայ նահապետն որ տրդամբը և զոյիւք իւրազի ևս առազրկի զատի ի յիշասակ աննշնէլի ինքեան, և ծննդաց իւրաց, իրրեւ զատհաւատչեայ նորակեւութ տորաբանի իւրաց. Զոր կազմեաց Տամիւք յազմօք տա ի լոյս ածել զմեկենութիւն սուզմասաց զութիւ մարգարէին ի պայծառութիւն առանձ Հայոց. Ընդ որս և զուք յիշեալէ ի քրիստոսէ յասոյն մերու առնէն:

ԿԵՐՊԵՆԵԿԵԱՆ ՄԱՍՆԱԿԱՐԱԲ

811-21 Ծն.

54

**ՊԱՐՁԱԲԱՆՈՒԹԻՒՆ, ՀՈԴԵՆՈՒԱԳ ԱԱՂՄԱՍԱՑՆ, ԴԱԼԹԻ ՄԱՐԴԱՐՔԻՆ:** Թրզ. և կազմոց Յովհաննէ Վրդ. Կոստանդնուպոլիսի (Հոլով). ՎՃՆԿՈՒԿ, ուղ. Նահապետ Ազուլեցի, 1687, Տ10 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

**ՊԱՐՁԱԲԱՆՈՒԹԻՒՆ, ՀՈԴԵՆՈՒԱԳ ԱԱՂՄԱՍԱՑՆ, ԴԱԼԹԻ ՄԱՐԴԱՐՔԻՆ:** Ժողովեցաւ ի զանացից Մատենից Վարդապետաց Եկեղեցու, և Թարգմանեցաւ ի Հայրազմատթեան Արրոյ Աթոռոյն կէֆիանին Տեսու Եղիսաբետու Արքազան Կոթուզիկոսին ի նուասա Յահանիսէ Վարդապետէ Կոստանդնուպոլիսուց ի վահա ՄԵծապայն Աստուծուց: Եւ ապագրեցաւ Արքամբերը և Պայիւք Ազուլեցի Խօճայ Գուրնազարի Արդի Խօճայ Նահապետի ի սկիզբանին Տան Իւրում: Ի թաւականութեան Մերում ոճէն. ի վէնէտիկ Քազմաքի:

In Venetia, Per Naabiet de Gulnazar. 1687.

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Ի թուին Հազար Հարբերէկի. Երից տառած և Հեկեկի. ի ժամանակի Հայրազմական. էջմաննայ ուսրը աթոռի:

Եղիսաբետ կոթուզիկոսի. բնակիր և քաջ առաջնորդի. յառաւորչին փոխանորդի. Հայուատանիւաց Հոգուառզարի:

Յորդորանաց բարեսիրի. յագնիսի մեր վարդապետի. զմիւնույ զահին առաջնորդի. Հշմարանութեան բարոզպի:

և Նահապետ նուասա Հոգի.

որ եմ որդի զուրնազարի:

զեղինի բրնձիկ տպուէցի:

զոտնուուրո շարազրեցի:

ի նորիկրդանրո մեկնչի.

րուն առզմասին մեծի զաւթի.

զոր փոփորմամբ յոյժ ինդրեցի:

և օգնութեամբ տհուրն զտի:

Տեսունով ի յոյլ լեզուի:

յաժմարեցայ յամ բանի:

ի փառա փրկչին մեր յիսուսի:

և ի յազուտ Հայոց ազգի:

յիշատակ անքակակլի:

և ի սփոփան ընթերցողի:  
զի գահն է առ անպատճելի:  
ուղիղ սրտիւ սաղմառողի:

Աշխատանօք յշնանիիի:  
ստամպոցի վարդապետի:  
զոր ժաղթանօք աղաչեցի:  
ձեռն արկանել այս գործի:

Ակնարկելով օրինակի.  
Հրէից ազդացըն թարգմանչի.  
այլ եւ յունաց դաղափարի.  
եւ լաթինաց շարադրողի:

Որ հաւանեալ իմում բանի.  
արար զսկզպն այսմիկ տառի.  
եւ աշխատմամբ իւրոյ ջանի:  
հասոյց ի վերջ զիշման իմ բարի:

Որով քաղցեալըն կերակրի.  
եւ ծարաւին արրուցանի:  
մէղաւորաց յոյս պատրաստի:  
արտմեցելոց սիրտն բերկրի:

Արդ եթէ ոչ սովաւ զմայլի:  
և Հոգեպէս միմիթարի:  
յիշման առց զիս արժանի:  
ի ժամու սուրբ պատարագի:

Եւ թէ զացի սիալ լեզուի:  
շարադրութեանս անարդեստի:  
խնդրեմ ներել վան յիսուսի:  
անվարժութեան ձեր ծառայի:

Էջ 3-4

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Առաջարանութիւն Գրգոյա:

Ի վազուց հետէ ցանկանայով ազուրեցի խօճայ զույնազարի որդի խօճայ հանուղեանին մէկնութեանց սազմանացն զաւթի մարգարէին, խնդրեալ էր բազմից զնոյնն ի կոստանդինու պալիս ի վարասաւմն տարաւթեանց իւրոց. Եւ ի սփոփան Հոգելոյ իւրոյ: Եւ ի շեմրեկն զառնել զպարզախօս ոճն Հողինակ, կամ զիխակատար իւն, ուխտեալ էր յանձին իւրում տալ շարացրել զնոյ երրեմն ի գիտակամ ժամու ի լրումն րդճի և զիտաւրութեան իւրոյ. Առասի ի զառնայն իւր մերսամին տառջութեամբ շնորհօք տեսան ի քաղաքա այս վէճէտիկի. թախանձանօք խնդրեաց ի Հերոսյ պարզաբանել զնոյնն: Ոչ վասի մարմնաւոր օգտի և շահսիրութեան իւրոյ, այլ վասն հագեկան միթթարութեան ազդին Հայկագունեաց. Եւ ի յիշտակ անշնչէլի ինքնան Եւ ծննդաց իւրոց հնեղուցելոց ի քրիստո: Բայց ոչ խրթին շարադրութեամբ, այլ աշխարհական լըգուաւ բառ սրում տեսալ էր առ խոսլոցին. զի ամեներան միթհնողոյն դիւրոպէն հասկանալով, վայելիցին զնոյնն:

Արդ բնկարաւուք զառ ամենայն զուտրթութեամբ և ոզմատութեամբ, և ի կեր արկէր ի վասո յիսուսի քրիստոսի, և ի յօդուտ անձանց ձերոց. յիշելով զպատճառու և զմատակարար սորին ի մաքրավայլ յազօթս ձեր միավ Հայր մէրի. Ինդ որս և զուր յիշեալք լիչէր ի քրիստոսէ յասոյն մէրոյ ի միւս անզամ զալստան նորին. լուլով զերանաւէս բարբառն որ առէ, եկայց օրհնեալք Հօր իմոյ ժառանգեցէք զպատրաստեալ ձեզ զարքայութիւն ի սկզբանէ աշխարհի: Աղջ լիւրուք:

Էջ 5-7

Քանզի պարզ է եւ Հեշտալիք.  
և զիւրապէս հասկանալի:  
իւրաքանչիւր ցանկացողի:  
լուծէ զկապ տարակուսի:

Զի այս էր իդմ իմոյ քրտի:  
և կատարումն իմոյ ութատի.  
բարեկրաց մերոյ ազգի:  
թողուլ զա յիշման տեղի:

Բազում զրամըս վատնեցի.  
ի նեղութեան ժամանակի:  
մինչեւ ըզսա պազրեցի:  
և ի վախճան իւր հասուցի:

Ծնորհօք Հոգոյն պարզեւողի:  
և ազօթիւր աստուածածնի:  
անարժանիս նպաստողի:  
և տըկարիս ձեռն տուողի:

Չուարթ քրտիւ հանդէս ժտի  
բղծանրութիւնս ի յանձն տոի.  
վասն յուսոյն պարզեւողի:  
զվարծս յերկնային առաջաստի:

Արդ եթէ ոչ սովաւ զմայլի:  
և Հոգեպէս միմիթարի:  
յիշման առց զիս արժանի:  
ի ժամու սուրբ պատարագի:

Եւ թէ զացի սիալ լեզուի:  
շարադրութեանս անարդեստի:  
խնդրեմ ներել վան յիսուսի:  
անվարժութեան ձեր ծառայի:

Առաջարանութիւն Գրգոյա:

Առաջարանութիւն Գրգոյա:

Ես Նահապես զայտ ասացեալ:  
սա է որ զայտ տպագրեալ:  
Որպէս եւ է նախ գուշակեալ:  
բուն ըսկզբումն շարադրեալ:  
  
Բազում պիտոյ զայտ Համարեալ:  
Եսես ըզմբերչն ըռհացեալ:  
Փափաք սրտիս սովու անցեալ:  
ասուումծարան բանք Հասուատեալ:  
  
Տարակուուսնք բանն բարձեալ:  
Եւ յիմարաց աչքն բացեալ:  
Դամթի սողմանը թարզմահեալ:  
մարդարականը հետ ընթացեալ:  
  
Ծառաւածակյու կողմէ եղեալ:  
ոչ ի մուց զայտ արարեալ:  
Եւ ոչ արժան զիս Համարեալ:  
անորժանիս արժան առևեալ:  
  
Բազում զրոց զայտ ժողովեալ:  
թարզմանութիւն սովու լցւալ:  
Աշխատանօք տպագրեալ:  
զինչ ովիսոյ էր ոչ ինայեալ:  
  
Ուզնուածակիք եւ զիս յիշեալ:  
յազոթըն ձեր սուրբ եւ մաքրեալ:  
Ծոհաննէս վարդապետէ ինդրեալ:  
Եւ զիմաս իմոյ ի տեղ կատարեալ:

Պայծառութիւն ազգի եղեալ:  
մեկնիչ զամ մեք անուանեալ:  
Ուրախութեամբ զրուան արկեալ:  
միջեւ ի վերջն հասուցեալ:  
  
Քանից ոնզամ զառնագունեալ:  
բան դժուարին ի սմա զտեալ:  
Կիսակատար բզսա թողեալ:  
զաշխատաւորսն արժակեալ:  
  
Զարով զիրզ յոյժ ձիգացեալ:  
զի աւելի ծաղիկ շինեալ:  
Մինչեւ ի վերջն կատարեալ:  
ի ժամանակ դառըն զտեալ:  
  
Ի յօդնութիւն տեսանէ ինդրեալ:  
ի չորս լեզուացս թարզմանեալ:  
Ծունաց հրէից Համամաժեալ:  
Էւ լաթինաց շարադրեալ:  
  
Հայոց լեզուաւ տպագրեալ:  
աշխարհարար զայտ ծանուցեալ:  
Ըզիշատակ բարի թողեալ:  
ընթերցողացն աղաչեալ:

## ԹՐԱՇԱԽԱՐԱՆ Դ

Օրհնութիւն առուճոյ Հօր ամենակարողի, դոհութիւն որդույ նորա միածնի, եւ փառարանութիւն հոգույն որբոյ փառակցի պատի, եւ չնորհակութիւն հանգերձ երկրապահութեալ եւ առանձնեալ աէրութեան, եւ միջոյ ասուումծութեան այժմ եւ անզրաւ յուրիսին, ամէն: Որ բարեխոսութեամբ եւ աղօթիւք որրուհոյ ասուումծանին եւ միշտ կուսին մարդանու, եւ մազթանու եւ միջնորդութեամբ ամենայն որբոց, ևս զիարօզութիւն նուսասացելոց պաշտոնէից ի բազմամանզ յազնակին հասուցանէ ի կատար եւ ի վարիան զարգարանատ և զողոցիրդոր զարգարանութիւնս սազմուացն զայթի մարգարէին ի փառա ամենամեծի անուան իրոց, եւ ի պարծանաւ որբոյ էկէզցույ, ի թուականութեան մէրում, ոճոց սկասեմբերի անուան: Ճ. ի վիճակի քաղաքի: Արդ որք վայելէց զամ առողջութեամբ ի նորու անուան, յիշեցէ ի որբազան ազօթս ձեր զաղուէցի խօնայ զուլնազարի որդի զիանայ հանապետն, ընդ քանակի ծնողաց և ազականաց նորին հանդուցելոց ի քրիստոն, որ ազգեցութեամբ հոգույն որբոց եւ յորդորմամբ բարեկաչափից սմանց մերազնեաց հմառի գովեէի զորպարութիւնս այս, եւ մէաւ հոգուրուրութեամբ յառաջացոյց զթարժանութիւն և զապազրութիւն որբին, զանելով զոյս եւ զինչ բազում ի ձուլում դիշեցիկ տասին, ի չիսումն նորակերտ ապարանին, ի զառումն պատուական թղթոյս, եւ ի յօրինաւ ամենայն իրաց զիտանաւորաց, յայտիկ նուուզելում ամի, յորում Համայնք տակութեամբ զանգարեցեալը, առ ի թողութ զիշատակ իմն անցնչէի զինի ի նորաթափնակ հանուրց Հայկապունց ուսումնայարգից և Հմարատափրաց, եւ ի ցնծութիւն ամենայն սիրելուց և բարեկամաց իրոց: Եիշեցէ եւ միջոյ հայր մերի զաղուէցի մզուի ասուումծութիւն որդի զարմայն, որ ամենայն ջանի անձնանձիր աշխատեցաւ ի տպագրատանն և զինչ որբադրութեան որբին, և ձեռնուու եզեւ միշտ յունանէս վարդապետին, յիշեցէ ես եւ զայտ փոքրաւորս որք աշխատեցաւ ի պիտոյ տպագրատանն, ընդ որու և զոյս յիշաւու իիջիր ի քրիստոն յուսոյն մերժէ եւ միշտ անզամ զալուտեան նորին: ամէն:

Կիւլպէնէկեան Մատենագրան

223-2

1687

Կազմեց՝ Ա. Գ.

(Դար. 5)

## ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

### ՎԻՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՆԻՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ՍԱՐԳԻՍ ԴՊԻՐ ՑՈՎՃԱՆՆԻՍԵԱՆ

Այս այս եկեղեցի՝ դարձեալ հրեէնեալ կիզաւ բնագալերա շինուածոցն ի թը-ռականին ոմի, փետրուարի Հօմին: Եւ այսպէս մնաց մինչեւ ի թիւն ոմիք սեպտեմ-բերի ժթ: Եւ յետոյ յաջողութեամբն Աս-տուծոյ կրկին անդամ վայելչապէս շինեցաւ զինիք ամաց քանիւութից, եւ ամսոց վեցից՝ եւ աւորց երկուասանից:

Քանզի յամի Տեսոն 1799, եւ ի թուա-կանին Հայոց ոմիք, սեպտեմբերի ժը յա-ւոր Կիւրակէի Տօնի Վարագայ Խաչին հր-քաման եղեալ յարքունուստ Արիք Միմար աղայէն, որ էր թոռն Գարա Միմարին, եւ նա Եկեալ քէջֆ արար:

Եւ ապա՝ ի վազիւ անդր, որ էր օր եր-կուշարթի, սկզբոն արարին շինելոյ զնոյն ի թուականի հիմքէթին 1214 յառաջնում աւոր ամսեանն ճէմաղիի էվլէլի, որ էր սեպտեմբերի ժթ:

Եւ ի յամսեանն նոյեմբերի ժդ, եւ ի ճէ-մաղիի ամրի 27 յաւոր Կիւրակէի աւարտ-եալ շինուածին՝ օծու ճնուամբ Պատրիարքի քաղաքին Տեսոն Դանիէլի արհեալիսկո-ղոսի:

Գերեգտոնոսուն ժողովրդեան այսր Ե-կեղեցւոյ՝ է ի Պէկ Օզուն, որ է վայր գր-ւարձաբի և ծովահայեց, որոյ ի սոսորու-մին է Տօրմա Պաղէն յարիւելից կուտէ առ-եզիր ծովու պարտէզ քազաւորական:

Աւր զան զերեզմանք երեւելի արանց բազմաց: Եւ մանաւոնդ Յակոբայ Կոթու-զիկոսին Զաւայէցւոյ, որ զինի գորոյ նորտի Կոստանդնուպոլիսի, Եւ մնալոյ ամիսս Հօմին ի նմա՝ վախճանեցաւ ի թուականին ոմիթ, յամի Տեսոն 1680: Յոգոստոսի Եր-կու, զոլով ամաց ութունեւերկուց:

Նաև շիրիմ Յակոբայ Պատրիարքին Բո-տանոգուու Զիմառացւոյ նաև Օզիի կոչեցե-

լոյ, որ վախճանեցաւ ի թուականին ոմիթ յուլիսի ժը, յամի Տեսոն 1764: Յեկեղեց-ւոյ Սուրբ Աստուածածնին, որ ի Գում Գա-փուն, զոլով ամաց վաթունեւերից:

Եւ ի Պէկ Օզուի աստ է քարեալ շին-ւած իսն Թագսիմ կոչեցեալ, որ ջուրն եկ-եալ սոսորերիերեայ անցիւք ի հեռաւոր տեղ-եաց ժողովի աստանօր: Եւ ի ոմա բաժան-եալ ի բաղում ծորակու, եւ հոսեալ յայլ Եւ ոյլ կոյա՝ ընթանայ յազրիւրս Պէկ Օզուին, Գասրմ Փաշային, Ղարադային, Դօփիսա-նէին, մինչեւ ի Պէշիք Դաշ: Զջուրս զայ-երեր մէծաղործ թագաւորն Մահմուտ ի թուականի հիմքէթին 1145:

Եւ ապա ի բաղմանալ բնակչաց այնր կողման, եւ ի ըրաւելն ջրոյն ի պէտս նոցա, հրամայեաց Մահմուտ արքայ մէրձ ի յակն վերոյիշեալ ջրոյն, լեռնէ ի լեռն որմ ար-կանել, եւ արգել եւ ջրակաղ առնել, եւ որ-պէս ծովակ ինչ շումարան ջրոյ նորակեր-տել, եւ այսպէս արարեալ ու շեցոյց զնուա-զութիւն ջուրցն, եւ մէծաղ ուրախ արար զրնակիչու կողմանցն այսոցիկ, եւ այս պա-տահեց ի թուականի հիմքէթին 1163:

Ի ջոր Թագսիմիս այսորիկ այլ ջոր ինչ բարեկամ խանենալ յաւել եւ առասա-ցոյց մայրի Սուլդան Մէլիմին Միհրիշան Սուլդան, եւ բերել տալով զնոյն ի տարա-կայ տեղեաց սոսորերիերեայ անցիւք, ու-րսի արար զբակիս կողմանցն այնոցիկ: Եւ այս պատահեց ի բուլականին 1212:

Հուլ ի Թագսիմու յոյս ունին Փոանկիքն հիւանդանց մի, եւ հանդէս նմին զոյ հիւ-անդանց մի եւս ապրին Հայոց, զոր նորոյ շինեալ հաստատեցին աստ ի ժամանակու թագաւորութեան Սուլդան Աէլիմին Երբոր-դի ի թուականին Հայոց ոմիզ:

Եւ մէրձ ի սահման Պէկ Օզուին է վայ-

ըրեն այն որ կոչի Գերասոմիօրա, և թարգմանի կեռասագիւղ:

Եւ Հանդէս նմին զիւզն Դազմաւլա, որոյ բնակիչք են բոլոր ի յունաց ազգէն, դասնին եւս քանի մի տունք Փուանկաց ոմանց:

Եւ եկեղեցի գեղջ այսորիկ Այի Տիմիզրի անուն, որ նորոպ շինեցաւ չքեզաղոյն և մէծ քան զառաջինն, յամի Տեսան 1798: Եւ ի թուականի հիճրէթին 1213: Դիւզ այս անկանի ի վերանկորմանն ուրայն Գաւարք Փաշայի, եւ ընդ այն երբեւեկն բնակիչք ի Ըստանպօլ:

Իննէրորդ է դուռն այն, որ ասի Քիրէն Գափաւսի: Աւր կան զործարանք կաշէգործ խաղաղուրդաց, այսինքն տէպալաց: Եւ քեարիանէք ազի զործողաց, այսինքն է քիրիչ: Եւ աստ է փոքր մահքէմէն, որ է զառարան ընդ իշխանութեամբ Մօլլային Ղալադայի:

Եւ յետ սորտ է իսքէլէն Դօփիսանէի, աննըման ընդարձակութեամբ և լիութեամբ բարեաց քան զայլ իսքէլէսն քաղաքին:

Աւր կայ ի հարապարակի նորին չորեք կողմեան ոսկէզօծ քարաշէն գեղեցիկ աղրիւր, շինեալ ի Սուլլան Մահմուտէն ի թըւականի հիճրէթին 1145:

Գոյ եւ մզկիթ մի անգ, շինեալ ի Վլլըն Ալի կոչեցեալ զափուտան փաշայէ երկորդ Սուլլան Սէլիմին հանդերձ մէտրէսէիւ, եւ բազմանեաւ, որ ասի Փաշա Համամի ի թըւականի հիճրէթին 988: Եւ յամի Տեսան 1580:

Առաջի Դօփիսանէին, որպէս եւ ի վեր կոյս ի Սալի Պազարին, եւ այլ ի վեր մինչեւ ի Մալգրմօլու, զոն ուրեք ուրեք զալց ևանք որսարանք մէկանց յերկուին կողմունս նեղուցին, առ եղերը մօտ ի ցամաքն ի մէջ ծոյտն:

Եւ է զալեանն այսովոսի ինչ, զի զշոր բոլորաձեւ սիւն ի նոճի փայտէ Հարկանեն ի յատակ ծոյտ, եւ զիւրին կողմն նոցին խոտորնակի առ իրեարս յերեալ կապէն որսարանաւ, եւ ի վերնակողման նորին ի մէջ չորեցունց ծայրիցն սեանց ի վեր կուօչ կապին խղիկ ինչ առնենք մուրքիկ, ծածք ունելով ի վերայ: Եւ ի խղի անդ զայր եւ րուցերեկ նստեալ զիսողն պահնակէ անքուն ականք, ունելով առաջի իւր լարեալ ցանց

ուոկանի ի ծովու, որոյ չորեքին ծայրքն կապեալ են, երկուքն հաստատուն սակաւ ինչ ի վեր ի ծովէն ի ցիցս պնդեալ: Եւ Երկուքն հաւասար ծովու ի ջուր ընկղմեալ, և պարտանք ծայրիցն երկոցունց՝ ձգողականօք առ ընթեր զիսողին ի խղի անդ առնենք եղեալ: Եւ այսովէս ապա՝ զիսողն ի խղի անտի ի անսանեւ իւրում զիսմբովին անցու ձկանց առ երեսօք ուոկանին, իսկոյն քարչեալ ուրեկոսին պարանսն, որք կապեալ են ի ցանց ուոկանին, եւ յայնժամ ծայրին ուոկանին, որք ծածկեալ են ջրով՝ ի վեր երանեն, եւ ձկունքն մնան ի մէջ ուոկանին, եւ ապա զմիսափայտ երկայն նաւակն իւրեանց ի ցանց ուոկանին հաբեցուցեալ, եւ զձկունքն ի ցանցէն անտի ի նաւակն թափեալ, եւ զնոսա ի միմեանց ըստ խոչըրութեան, եւ ըստ մանրութեան զատեալ՝ որոշեալ, լնուն ի կողովս եւ վաճառեն:

Դարձեալ զարձցուք մէք ի կարդ բանի պատմութեան մերոյ:

Եւ աստ է Զավուշ Պաշի Խսքէլէսին, առ որում է օտալարն զօփչոց, եւ զըմբիթեայ քարուկիր շինուած՝ ուր ձուլեն զզօփս յորում տեղուջ նստի եւ զօփճի պաշին:

Եւ յետ այնորիկ նորաչէն օտալարն ըրնակութեան պէս պէս զասուց զինուորաց, եւ տեղի կրթարանի նոցա ի նոր կարգադրողէ նոցին յեւրոպացի վարժողէ Հնարեալ, նոր զզեսուուր եւ նոր շարժուածովք:

Եւ անդ զոյ զեղեցիկ աղրիւր մի սոկէզօծ նորոգեալ, առ ընթեր մզկիթին Մէկէմէտէս Աղայի:

Եւ յետ սորտ է Սալի Պազարին մէրձ ի նոյն համին:

Եւ տեղիս այս կոչի Սալի Պազարի, զի յեւրաֆանչիւր երեքշարթի աւուր բազմութիւն մարդկան աստի եւ անտի եկեալ, լինի անդ առութեասութիւն վաճառի պէս պէս եւ զանազան զնելեաց:

Ուստի լինի ելանել ի զագաթ րլրոյն ի զանիսիր կոյս ընդ երկու հարիւր քառասուն աստինանեալ սանդղաձեւ մայթից, ի ձիհանկիր ձամիսին, որ շինեալ է ի Սուլլան Սիւլյայմանայ յանուն որդւոյ ձիհանկիր կոչեցելոյ, որ յերթայն իւրում յուղեւորութիւն պատերազմին նախաձէլանու, ընդ Սուլլան Սիւլյայմանայ հօր

իրոյ, մեռնաւ ի Հաղէոյ քաղաքի ի թուականի հիմքէթին 960:

Եւ զիակն նորա բերեալ ի Ըստանովայ թաղեցաւ ի ծամբի Շէհպատէին: Եւ կոչի զատիկիր տեղին այս միշտնկիր Խօդուցի:

Աւը Հայեցուածք տանցն զիտեն բնդ Հարաւակովմն դէպի ծալին Պրոպոնտիսի:

Եւ յետ սորա է ձանփէտա Խոքէլէսին, և այս ի նոյն պատճառ, զի ի ամա է ձանփէտա Թէքիսին, և ի թէքիսի աստ թաղեալ է Խոպանիմ քաշա անուանի վէզիրն Սուլդան Ալիքէրմանին, զար սպան արքայ ի թուականի հիմքէթին 942:

Եւ անտի ի վեր է տեղին այն՝ որ կոչի Ֆրանգիր: Յորում է մեծ ձամբն առ ծովեղեր, նարսկեալ ի Առլիցան Ապախիւ Համբուէն: Նաև ազրիւն եւ բաղանի նորին:

Այս տեղի յունարէն կոչեցաւ Արկիրորուիս յիշատիկոսէ Գաւարիարդէն Կոստանդինուպոլոսյ յաշակերտէ Ասկերեանին, սրակս առէ Սոկրատէս զիրք է եկեղեցական պատմութեանց, զլուխ իւն: «Տեսանելով Ատաֆիս զուարձուի զտեղին որ ի Հանդիպուց, պարս է ասոց զուա անուանել Արկիրորուիս, այսինքն Արծաթաքաղաք, և ընդ ասել բանին՝ իսկոյն բնկարաւ տեղին զմականունութիւն»:

Աս որում է Գաւար Գաւչն ի ծովու, մերձ ի յափն նորին, և է առ հատուած ինչ շինուածոյ եկեղեցւոյ, որ կոչիւր Կիւնկեօրմէղ Քէլիսասի:

Զօրմէ ասի զօսամութիւնս օօմանականց, թէ ի թուականի հիմքէթին 895, ի 22երորդում տուրին շապանի, և ի 24երորդում տուրին թէմուզի, որ է յուլիս: Յանկարծակի յայտ եղեւ ամպ մի թխագոյն, յորոյ թանձրամած մթութենէն անյայտ եղեւ մեծագոյն նստուած քաղաքին Կոստանդինուպոլոսյ: Եւ ազա անձեւք տեղեալ Հեղեղեալ, և յուղիսից անձեւքաց՝ գրունք անցից ձանհապարհաց զեղեալ յան, և ի յանհապարհէնէ Հեղողէնուկ կայծականց, բազում տեղիք շինուածոց այրեցան և ձեղքեալ պատասեցան, և ի սարափեւի տեսրինէ անտի առ Համարակ ամենայն մարզիկ զարհութեալ յարհութաւ, զատկանի Հարան, յորում մին ի կայծականց անտի էջ ի վերայ եկեղեցւոյ իրիք, որ կոչիւր Կիւնկեօրմէղ Քէլիսասի, որ էր մերձ ի յիթ Մէյտանին:

Եւ քանդի՞ եկեղեցին այն՝ վասն զոլոյ նորին կարի իմն Հաստակառուոյց, մթերանց վասուուայ արարեալ էր, զիմբէթ եկեղեցւոյն, և զրուոր քարինա որմոց նորին յական թօթմափիլ յօդս Հանեալ այնպէս ցրուեաց զշինուածն զայն, մինչ զի՝ ոչ մնաց անտանօր Հետ եւ նշան շինուածոցն, ուր ի քարանց անտի յերկինս եղելոց եւ զարձեալ ի վայր անկելոց, նաեւ ի շարժմանէ ուժդնակի թնդմանն այնորին աւերեալ կործանեցան շինուածք չորից մեծամեծ թաղից բնակութեանց չորջ զնովաւ եղելոց, և հազոյ հաւասարեցան, և ոմանք ի քարանց անտի, անցեալ ընդ ծովածոցն Բատանզօլս անկան ի Ղալազա, և ամանք յիւսիւտոր: Խոկ բոյրածիր զմբէթն եկեղեցւոյն անկաւ ի ծով մերձ ի Գրզրլ Ալու, և մնաս մեծ եղեալ՝ բազում մարզիկ մեռն զրեթի թուով իրը հինդ Համար, և այս մատախուսապատ մթութիւն ծխոյ այնպէս սպատեալ պաշարեաց զշնսն Կոստանդինուպոլոսի, մինչ զի ի միջօրէ մինչեւ ցիններորդ ժամն տունենեան, զրեթէ տիւն՝ զիշեր համարեալ եղեւ:

Աւը միւս պատմիչն Գարաչէրէսի Զատէտաէ, թէ՝ այն հատուած շինուածոցն զորմէտի թէ՝ անկաւ ի Ղալազա, այժմ կայ և մնայ մերձ ի Խօփիսանէն և ի Ֆրանգիր յեզր ծովան բառ մասին ջուր և բառ մասին արափազ ջրոյն մնացեալ ի տեղուն անոյ՝ որ կոչի Զիզմէնիէր Թէքիսի:

Եւ մատախոր անուամբ Գաւար Դաշ:

Եւ ի շինել մերձ ի նա զծովեղերեայ տուն իւր ի թուականի հիմքէթին 1213: Քհօնէ Քեանէւսին՝ Զէրէսի Քէնտու կոչեցւու, բայտ ծեփեւ տուեալ զփորտուրոր խնդրունա նորա, զուրեաց և կոկեաց զԴասարա Դաշն զայն: Եւ մերձ ի նա Հոսեցոյց աղրիւր բարեհամ ջրոյ:

Աւը ի Գաւար Դաշի ի ծովեղեր անոյ ոռն ևս երկու աղրիւրք նորաչէն: Որոց զմին շինեալ է Աէրէհտար Առնապուս Ետէնայ է Քէնտուն յորժ զեղեցիկ յամի տեսոն 1783:

Եւ զմիւսն որ կայ մերձ ի նա ի վերնակագման նոյն տեղուոյն, շինեալ էր յառաջազոյն Հէքիմ Պաշի Օդլի փաշայն յառաջին վէզիրութեան իւրում ի թուականի հիմքէթին 1145:

Ի ժամանակի անոյ յորում Սուլդան

Առանձուու չուր բերեալ, չինեաց թագուիմ ի Պէկ Ռդին, ի ջրոյ անոտի յայնժամ և Ալի փաշայն, որ էր վէզիրի աղէմ, բերեալ չինեաց գաղգիւրս զայօս։ Առ ընթեր սորին է Զիբմէնիւր թէքեսսին։

Եւ առափ յառաջ երթեալ հասանիմք ի տեղին յայն՝ որ կոչի Այսա Փաշա, յորում զային ի հնուան յարկը կուտասիւռտ է-Փէնտուոյն, որ էր միւֆիթի Սուլդան Սիւլյանին։ Եւ Քեօփրիւլիւ Օդի մէծի վէզիրին։

Յորոյ ծովեղերն է մէծ արքունի պարտէդ, Տօլմա Պաղչէ կոչեցեալ, վասնի տեղիս այս յառաջազայն ծով էր, և յետոյ լցմամբ հազոյ ցամաք եղեալ՝ յօրինեցաւ պարտէդ արքունի։

Աստանօր զոյ աղբիւր մի բարեհամ որ կոչի Կիւմիչ սույլի։

Եւ այլ յառաջ երթեալ զոյ իսքէլէ մի փոքր, որ կոչի Արէպ խաքէլիսի։

Եւ մօտ ի նա է Խայրատատին, յորում զոյ մէտրէսէ և թիւրպէ Խայրատատին փաշային՝ առ ծովեղերբն, և երկու վավ տառք տաճկական խոշոր զրով դժեալ ի արտաքոյ ճակուտ որմոյն։

Այս նախ կոչիւր Խըտըր, և էր ընակիչ Միտոյիի կզզւոյն, և ապա՝ նաւ մի կաղմեալ ութուռտասան նոտարանօք, և է ի ծովամարտութիւն, և յետ բազում երեւելի զործու ցուցաներոյ նորա ժամանակս ինչ առեալ զնուան իւր ի Միտոյիի կղզւոյն չողաւ նուամարտութեամբ ի կողմանս ձէզայէրի, և անդ յոլով արդիւնս զործու երեւեցուցեալ պիտացաւ, և ընդ աղգին Փռանկաց բազում մարտ եղեալ յաղթական զուու և եղեւ անուանի, զոր նոքա կոչեն պալպառօսա, այսինքն կարմրամօրուք։ Եւ անսի ապա՝ և կն հրամանաւ Սիւլյանան արքայի ի հստանաօյ ի թուականութեան հիճրէթին 940։ Յամի տեսոն 1533։ Աւրանօր սպամի մէծարանաց զտեալ յարքայէ՝ եղեւ Գափուռտան փաշա, և յայնմ պաշտօնի և սրբում պիտանի զործս զործեալ, ապա մեռու ի թուականութեան հիճրէթին 953։ Եւ յամի Տեսոն 1546։

Եւ թաղեցու ի մէջ վերոյիշեալ թիւրպէին իւրոյ, կեցեալ ամս 80 և այլ աւելի։

Եւ առ ընթեր նորին է Պէշիքդաշ պաղչէսին, յորում զոյ հովանոցք թաղաւորական,

և պալատ գեղեցիկ և վայելուչ, և ի նմին քան զամնենեսին զարմանաշէն և աղնիւ է, ծովեղերեալ կապարածածք շինուածն և Շընմըրեթեայ, Զինիլի Քեօչք կոչեցեալ, ուր աղրիւրք առ իւրաքանչեւր պատուհան հանուարչ արարեալ հոսին ընդ ծորակս, և անդրէն գարձեալ մարձ արարեալ ընդ ցնցուզ թափին յաւագանս շատրէվանաց։

Զարաւրաս զայօս (քանզի յոյժ սիրէր սուլդան Մէշէմմէտն Զորրորդ) ընդարձակազոյն և ս շինեալ մէծացոյց, ընդ նմին կառոյց և դիմիլի Քեօչքն ի թուականութեան հիճրէթին 1090։

Եւ ի վեր կուսէ սորին կայ կայացեալ գիւղաքաղաքն Պէշիքդաշ, որ ասի յունարէն Տիրլուզինիսն, այսինքն կրկնակասիւն։

Եւ է առ տեղի չին և բազմամարդ և շարուու պազար ի նմա, ունելով ընակիչս ի տաճկաց՝ ի յունաց՝ ի հայոց և ի հրէից։ Գոն ի նմա բազանիք և մղկիթք, յորս երեւելի է մղկիթն և մէտրէսէն Գափուռտան Սինան փաշային, որ էր եղբայր Ռիւսթէմ փաշային, որ մեռաւ ի թուականի հիճրէթին 961։ Եւ թաղեցաւ յիւսքիւտար։

Գոն ի սմա և երկու եկեղեցիք յունաց յանուն Սուրբ Աստուածածնին։

Գոյր և աստանօր և ժամատուն մի հայոց փոքրիկ՝ յանուն Սուրբ Աստուածածնին, բայց բակեցաւ պատճառաւ չնչին ինչ կուսոյ, ի թուականի հիճրէթին 1172։ Յամի տեսոն 1759։ Ի ժամանակս սուլդան Մուսավագին երրորդի։

Կայ ի գիւղաքաղաքի աստ և ասկաւ ինչ ընակութիւն հրէից։

Ի սոհնմանի Պէշիքդաշին գոն բազում պարտէզք տեղիք զրոսանաց։ Եւ ի սորա չորին է ծովեղերեալ աւղին՝ որ կոչի Գըլը թը Ալի։

Եւ յետ այնորիկ Մէվլէվիսանէն, որոյ առաջակողմն կոչի Մէվլէվիսանէ էօնի, և է ի նմա յարկ ինչ, որ է մէվլէվի տէրվիշաց տէղի պատուման բատ ծիսի իւրեանց յիւրաբանչիւր Էօթնեկի յաւուր չորեքսարաթի։

Եւ այլ յառաջ ի զնալն դէպի վեր ի քաղաքայուղն Օրթաքեօյ, ի լանջակողման յերին ի բարձրագոյն տեղեւոչ երեւել զմրեթուոր թիւրպէ, մի կղմնորածածք, և է առ չիրիմ առն միոջ երեւելոյ ի գիտականացն զտու, կոչեցեալ հաւեւայ Քինոտի, որ էր

կաթոնակից և Համշիրակ սուլդան Սիւլյանայի ի աղայական տիր նորին ի Տրապիզոն քաղաքի, և յետոյ ի թագաւորելն սուլդան Սիւլյամանայի ի Ըստանազօլ եկեղել, և յարքայէն իրը կաթնեղբայր՝ պատիւ մեծարանաց գտնալ, եղեւ անուանի յոյժ, և ապա մեռու ի թուականի հիճրէթին 978: Զորոյ թիւրովէն յետոյ շինեաց Երրորդ սուլդան Միւրտու, թոռն սուլդան Սիւլյամանին:

Այս եահետայ էֆէնտի շինեալ է մղկիթ մի ի րերդին եօրուսի ի պօղապի անդ սեւ ծովուն:

Եւ ի սմի վայրի են տունք միւֆթի էֆէնտից առ ծովեղերն, և յատ կուսէ նոցին պարտէզք և պաւսթանք:

Եւ գինի սորա է Սուլդան Եալրափին, որ յառաջ Զերապան եալըսի կոչիւր:

Զի ի ժամանակս ծաղկելոյ կակաչաց այսինքն լուլէից, յուցմամբ ճրադաց եւ մոմեղինաց ի զիշէրի՝ գարզարէին դարարէցն ի րերդաւթիւն սրտի, և ի հրաւանս ուրախութեան մեծանուն իսպանչիմ վաշային, որ էր վէղիրի աղէմ սուրդան Ահմէտին Երրորդի:

Եւ այլ յառաջ երթեալ Հասանիմք ի յօրթագիւղ ի ձամիք Պուռնին: Եւ գիտելիի է, զի զամիս զայս շինեալ էր ի վաղուց թէռէրտար ուն Մէհէմմէտ անուն: Եւ վասն զոյայն Հնացեալ, աղա Մէհէմմէտ Քէթիւիւտա նորոգեաց ի թուականի հիճրէթին 1134, որ էր քեահետ հոչակաւոր վէղիրին վերայիշ-

եալ իսպանչիմ վաշային՝ և վիսայ նորին, և այս պատահեաց ի ժամանակս թագաւորութեան սուլդան Ահմէտին Երրորդի:

Յայս զիւղ բնակին տաճիկք, Հայք, յոյնք և Հրէտյը: Բայց բաղում են ասու Հրէտյը քան զհոյս՝ քան զյոյն, և քան զտանիկս: Աւր զոյ և Եկեղեցի մի Հայոց յանուն Սուրբ Աստուածածնին՝ Խնդրակառար կոչեցեալ, տարակայ ի ծավէն, շինեալ և բնգարձակեալ ի ժամանակս Յոհաննու Պարբերութին Բաղիշեցոյ:

Գոյ և Եկեղեցի մի յունաց մերձ ի ծով յանուն Փոկասու Հայրապետին, զոր յոյնք կոչւն Այի Ֆոգոս:

Գոն և այսպմայր երկու, մին Այիա Բարբագեէք Աւրամթ Այագմասի կոչեցեալ:

Իսկ միւսն Այի Եօնկի, ուր բազմութիւն ժողովի ի խորէրէսին, ի 23 ամսեանն ապրիլի:

Եր յայրագմայի ասու՝ և մատուռ մի խորիսոյ, և զայն եւս կործանեցին ի ժամանակս թագաւորութեան սուլդան Ահմէտին Երրորդի:

Ի զիւղի ասու նախագոյն տնկեալ զարմանեցաւ և յայտ ածաւ ի Հրէից բոյսն Էնկինոր՝ բերեալ ի Թրէնկիստանէ, յորմէնուէ մինչեւ ցայժմ են ամք իրը Հարիւր յիսուն:

Եւ յետ սորա է տեղին այն, ի շարի ծովեղերեայ տանցն քրիստոնէից Հայոց և յունաց, որ կոչի Գօյուն իսքէլէսի:

## \* \*

Պաղաքի:

Այսմն այս պաղաք յետոյ քանուկալ ի Հրմանց՝ շինեցաւ նոր պաղաք մեծաշուք և զեղեցիկ՝ ի բնակութիւն զաներ սուլդան Աստիւտին, յամի տեսան 1793:

Այս սոր և բազուկ ծածկէ զաների նեղացին բնակչացն Բատանպօլու:

Եւ ասու առ Եղեր ծովուն զոյ մղկիթ մի զմբիթեալ և կապարտածք:

Եւ յետոյ ի շարի առ ընթեր սորին է կթմէքսի Օղիի Տէրէսին, յանուն վերոյիշեալ Տէֆթէրտար Ահմէտ վաշային:

Եւ յետ սորա է զիւղն այն, որ կոչի Գուրու Զէշմէ, որոյ յերանցն զիրք առա-

պարք ևն՝ եւ անկորի ստից մարդկան։ Յուրաքանչյան գոյ այազմա Սրբոյն Տիմիղբիռի ի բարձրադիմակ տեղւոջ։ կերտուած թագաւորաշխն եւ Հաստատուն։

Աւոր ընդ Երկրաւ ընթացեալ զամպարօք ժամանեն մինչ ի յակն նորին, եւ է սա այազմա հրաշագործ, եւ ունի ջուր բարեհամ։

Գոյ ի գիւղի սատ եւ եկեղեցի մի Հայոց՝ յանուն Երեւան Խաչի, որ ի հիմանէ քակեալ շինեցաւ ԱՄԷի թուականին Հայոց։ Եւ յամի տեսան 1798, փետրվարի իի։ Եւ օծեալ ձեռամբ Յունանու արհիեպիսկոպոսին, կոչեցաւ Սուրբ Խաչ, ըստ առաջին անուանակոչութեան իւրոյ։

Շինեցաւ ի հիմանէ նոյնգունակ եւ եկեղեցին յունաց՝ որ անդ Այի Տիմիղբիրի անուն ի նորին ամի ըստ եկեղեցւոյն մերում քարուեկիր շինուածով։ Բայց վասն աճապարելոյ հարտարապետին, եւ զկալապարան՝ որ ընդ դմբեթաւն՝ ի բաց առնլոյ, դմբէթն իջեալ փլաւ, եւ զրադումս ի զործաւորաց վնասեաց մահուամբ։ Բայց խկոյն հրամանաւ բարերարոյ առն Մէհէմմէտ փաշայի վէղիրի աղէմի սուլդան Աէլիմին Երրորդի բարձեայ վերստին յոյնք սկսան շինել, առնելով դառնաստաղ նորին փայտեայ որպէս զմերն, եւ այս պատահեաց ի թուականի հիճրէթին 1212 ի ռէմէջանի 22։

Յայրմ գիւղի սակու են տաճիկք եւ Հայք, իսկ յոյնք եւ Հրէայք բազում։ Եւ առնք առ ծովեղերն արանց Երեւելեաց իւրաքանչիւր ազգաց։

Ի մէջ այդեստաննեացն գոյ եւս այազմա մի Անալիփակ կոչեցեալ, այսինքն Համբարձման։

Եւ մօտ ի նա այլ այազմա Այ Նիգօւային։

Եւ ասու է գեղեցիկ պարուէցն իսմա սույզանին, զատեր սուլդան Ահմէտին Երրորդի։

Եւ մօտ ի սա է ծովեղերեայ պարատն Դրնագան Հասան փաշային, զոր այժմ սուլդան Ապահուլ Համիտոն նորող շինեաց զեղեցիկ մայր բնակութեան, վասն զսուերն իւրոյ, Եւ չքնաղ պարտէդ սակու նորին սուլդանին։

Եւ Հանդէպ վերոյիշեալ պարատիս ի մէջ ծովուն զոյ ժայռ ինչ նման փոքր կղղույ ծանծաղ ջրով ժածեկեալ։ Եւ այլ կղղեակ եւս ի վեր կոյս նորին։

Եւ առ սոքօք ի ծովու գոյանան պատ-

ւական սոստրէք, որք ունին մորթու խեցեղէն, եւ ձաշակ համեղ տան՝ որոց զայնս ոււտեն։

Եւ զիտելի է, զի վերողրեալ Դրնագանի յարձակիլ Երախանի արքունի Տիմիղնին, եւ յելանելն արտաքս յԱրզէ վէղիրի աղէմ Եէմիշի Հասան փաշային, գնեցուցեալ առաջի այնը զբան պալատին, որ կոչի Պապի Սամակ, նշանացի ակնարկութեամբ սպան՝ հատմամբ գլխոյ նորա, յորժամ նա ի զուրս Երանէր ի համբուրելոյ զնեսոս արքայի։ Եւ ոչ եղեւ յարտ թէ՝ զի՞նչ իցէ յանցանք նորարարոյ այսափի ինչ միայն, զի Դրնագանի Հասան փաշային՝ տուեալ էր կուսակալութիւն Պաղտատու, եւ նա չէր կամեցեալ զնալ։ Եւ այս պատահեաց ի թուականի հիճրէթին 1011։

Եւ յետ սորին է Սարրաֆ Պուռնին, ուր է տաճար Հին Այի Եանիին, այսինքն Սըրբոյն Յոհաննու։

Եւ զինի նորա է Ալի Փաշա իօկին, վասն լինելոյ սորա զառաջեաւ ծովեղերեայ պարտին Այի փաշայի։ Յորում Են պարտէզք եւ պուսթմանք։

Եւ ապա՝ Առնապուտ Քեօյին, ուր են տունք պարոնացն Վլահաց եւ Պուլտանաց, եւ նոցին պաշտօնէից եւ գործակալաց։ Եւ տունք բնակութեան նաևս այլոց յունաց բողում յոյժ, յետ կոյս Երկայնեալ ի լեռնամէջ անդր։

Եւ ունի սա եկեղեցի մի յանուն Արիսանկէ այսինքն Հրեշտակապետին Միքայէլի, յոյր ստիլ գիւղս այս կոչի յունարէն Առմաղոս, այսինքն Անմարմին։

Եւ զիտելի է զի յամի Տեսան 1798, եւ ի մայիսի թէ, այրեցաւ բոլոր գիւղս այս եկեղեցեաւն հանդերձ, որ զեռ նորող էր շինեալ։

Բայց վէղիր ժամանակին Մէհէմմէտ փաշա՝ կրկին շինել ետ զնոյն։ Եւ ի միջոցի ստիլ ժամանակի շին եւ ապաստ եղեալ գիւղս այս, եւս քան զեռ յցաւ շինուածովք։

Ասեն ոմանք թէ՝ վասն բնակելոյ աստ նախազոյն ոմանց յանասփուտ աղդէն, կոչեցեալ է ի տաճկաց Առնափուտ Քեօյի։

Բայց յետոյ յոյնք անդր յաճախեալ և բնակութիւն ի նմա կայեալ՝ զիւղտքաղաք իմն եղեալ է։

Առանաօր զոն այազմայք չորք այսինքն

Այի ի Ամ ի մէջ երկաց լեռանց, որ ունի ջուր բարեհամ: Այիս Գիրիսաղի: Այիս Բարատղեւիք: Եւ Այիս Օնուֆրիս, որ է ի Փաշա Մահալէսին:

Բնակիչը սորբն են յոյնք և ճրէայք սահկաւ: Աւր եւ նորող շինեցու պինիչ եէրի ի մէրում ժամանակի ի ծայրի անդ՝ որ Հայի ի վերայ Մէջարէւմային, ի նոյն վերոյեւեալ Մէջէմէմէտ վաշայէն:

\* \*

Երկրարդ Պուռունն է Ազգնուը Պուռունին, յունարէն Մէջարէւմա կոչեցեալ՝ որ թարդ մէնի մէծ հսանք: զի ի մէջ այլոց հսանացն Պօղաղիչին մէծ է հսանքն սորա, որ այնքան բանութիւն ունի, մինչ զի խաչափառք, եւ այլ սոցին նման սոսանաւոր կայտառք կարելով ի մէջ ջրոյն ի վեր զնալ ու սաստիկ բանութեան յորձանացն ի ծովերն ի դուրս երեալ զնային, մինչև անցանել նոցա ընդ այս սահման, եւ ապա՝ զարձեալ ի ծոյ իջանին, եւ այնպէս սովորութիւն կալեայ՝ հետք եւ զիծք զնացից նոցա երեւին ի սայացատակ ծովափն, բազում երթեւկութիւնք նոցին մտշեալ զծեալ ուրեք ուրեք զիէմոն: Զորոէ կոյ զրեալ ի զիրս պատճողաց:

Ուստի՝ եւ մէծամեծ նուքն, եւ փոքր նուակին եւս որք ի վեր զնան՝ սոսանաւ պարանու արտաքսուս տան զինքեանս քարչի՝ մինչև անցանել նոցա ընդ բանութիւն ջորցն հսունաց:

Ըստ մէջ զեղչս այսորիկ, եւ ընդ մէջ Պէտքին, ի դաս ի վայրի բարձրաւանդակի՛ երեւին հիմանք ինչ հին շինուածու մէնատանի իրիք:

Ի շարի ուրու են պարուզք, եւ ծովեկրեւայ պայտառք առձկաց, եւ տան Հասան Խորիքին, որ եէնիչէրի Ազատի էր՝ և սպանու ի թուականի հիմունքին 1041: Ի ձևոց զօրպայից՝ ի ժամանակու սուրբան Միւրատին Զարրորդի:

Որում կից է Պէտքին, ուր զոյ պարուզք արքունի Պէտքք Պաղչէսի կոչեցեալ: Եւ պատճառ կոչման ուրու Պէտքք Պաղչէսի այն է, զի՞ մի ամս ի նախնի արքայորդուց, զոյոյի փոքր մանկիկ, տեսեալ է օծ ի շրջեն իւրամ մի պարտիզի աստ, եւ Հարցեալ թէ՝

զի՞նչ է այդ, եւ վերակացուն պատասխանն էու թէ, պէտքէ ու տիր սուրբանը:

Եւ քանդի յիտ այնը ի կոմէին նորին զնոյ անդը առէր վերակացուին, թէ՝ երթիցուք ի պէտքէ պաղչէսին: Վասն որոյ անուն

տեղույն եղաւ Պէտքք Պաղչէսի: Եւ էր այս պիսի իմն սուրբէզպ արքունի՝ զեզեցիկ հոգիսն Պէտքքին, սարածեալ առ ծովեղերն իրը մզնաշափ մի եւ այլ աւելի: Բայց յետոյ լքեալ եւ քակեալ ըստ մասին եղեւ տեղին այն գարուն եւ որչ անզդամաց եւ այլբատից: Եւ ապա մէծաղործ իսպահիմ վկայն վէղիր սուրբան Անմէտին Երրորդի, չնջեալ զանօրէնան ի տեղուցէ անտի՝ շինեցց զարաւան, զրտանին եւ զմղկիթին, եւ ըգշարսու նորին եւ վաճառեաց զանման տեղույն այսորիկ պիկանայացացն եւ զծովի զերոցն, մինչև ի տուն Հասան Խորիքիքին:

Վասն որոյ շինեցան տունք զանարան ապաց յունաց, Հայոց, Հրէից եւ տաճկաց:

Եւ ապա կացոյց զուղին զայն յիշանութինչ Վայովուաթին, եւ ի նորին տուգանոց:

ի թուականի հիմունքին 1133: Յամի տեսուն 1725 ի ժամանակս Երրորդ սուրբան Անմէտին: Եւ նոր անան մի եւս վերադիր արարեալ՝ կոչեալ Հիւմայունապատ:

Յանոց քան զշինութիւն տեղույն՝ զոյը ի Պէտքք քարիսանէ պատճանոց: իսկ այժմ պատճանիր ընդ մէծի մասի են ի Եէնի Գավառուն բանկայի, առ որմով պարապին արտաքոյ ի ծովեղեր անդ՝ Եւ ըստ մասին ի Հանդիպոջ յիւրիստար քաղաքի, եւ սորուն որք երանդ երանդ զանոսիք եէնմէնի յօրինն զմիւրգինաս տպահարելով ի նուստ զծովկանիկոր վայիւլութիւնս, եւ առնելով զնոսս տենչայի աչաց տեսանելոց, եւ ախարժելի ձևոց չշափակելոց:

Եւ է Պէտքք Պաղչէսին Երրորդ թաղաւորական պինիչի:

\* \*

Երրորդ Պուռունն է այն, որ ասի Պայտարդ: Աւր ապաստ քարինք կան ընական, յորում է ընականթիւն տաճկաց, եւ փոքր մէսճիտ մի ի նման Հասարակ եւ ասմկական:

Այս բազուկ երկայնեալ է քան զայլ բազուկին ի մէջ ծովուն զէպ յԱնատուկան կողմն Աստուցի, զան որոյ նեղ է միջոցն

նոյն ծովուն քան զայլ տեղին Պօղաղ իշխին, և յային սակա իր ցունարէն Աէմօգօրի և թուրքերէն Պօղաղ Քէսէն:

Անցեալ ընդ այլ պարտէպս հասանիմք ի մէջարիստանս տաճկաց առ ծովեղերն, յորում վայրի բաղում Են յոյժ նոզիք այսինքն սէրփի ծառք: Ուր կանայք բնակչացն տեղույն, և Հիսուսին ըրբիքնի պատուեալ սղախնեայքն տաճկաց, զիկաւեղէնս ի ջուր ծովուն լուացեալ սպիտակացաւանն:

Եւ զոյզն ինչ յառաջ զնացեալ, կայ անանոր կայացեալ թումէլի Հիսուսին, որ է հանդէս Անատօլիան Հիսուսին, յորոյ ի ծովեղերն զոն Բնուանոթք շարեալ, և բերանք նոցին ի ծովակաղմն ուղղեալ յարմարեալ, ուր պահնակք նստին ընդ յարկաւ:

Եւ արդարար բերդակալ և պահնակ զօրք ի բերդին կարգեալ:

Զայր բերդ շինեալ է սուրբան Մէհէմմէկուն Ֆաթիհ ի միջոցի երից ամաց, վասն որոյ երեք պուրճք Են ի ամա, ըստ թուոյ ամսոցն յարմարեալ: Որոց երկուքն են մեծ՝ անկեալք ի կողմն լերին, և երրորդն սակաւ ինչ փոքր ի ծովեղեր անդ, շինեալ ի թուականի հիմքէթին 856: Յամի տեառն 1452: Զինի յիսունեւութն ամի շինման Անատօլիան Հիսուսին: Իր ամաւ մի յառաջ քան զառումն թագաւորեալ քաղաքին Կոստանդինուպոլուոյ: Զորոյ պարսպի թանձրութիւն ասեն լինել 22 ոտք, իսկ զաշտարակացն՝ ոտք 30: Եւ ոլորտք շինուածոյ պարսպին ընդ երից պուրճիցն ձեւոյ տառիցն տաճկաց Հեղէ ասեն անուն Մէհէմմէկուն:

Եւ ի մէջ բերդիս բնակին տաճիք, և արտաքոյ Հիսուսին ի ծովեղերն դռն պապարանք և չուկայ, և բաղանի, և մէսճիտ, զոր շինեալ էր սուլդոն Մէհէմմէկուն Ֆաթիհ, և ապա՝ նորոդեալ սուրբան Մէհէմմէկուն բահմուտն սագմահմուտ:

Նոյնպէս և ի կողման ցամաքին զոն տունք բնակութեան, և ծովահայեաց պարտէգք, որոյ կեռան անուտնի է յոյժ: Եւ մանիք վարունին համեն, ուրս խիյարի կոչեցեալ:

Աստ զոն հայք արտաքոյ պարսպին բընակեալք ի կողմն զառ ի վերին, և ունին յամուռուսն Սրբուհոյն Անդիստոյ Կունասին:

Եւ ողն՝ ուր բնակին հայք, յոյժ քաղցր

է, վասն դոլոյ տեղւոյն բարձրահայեաց, և հանդիսակաց նշման հոգմոյն հիւսիսոյ:

Պառան թումէլեան Հիսուսին կոչեւր ի հումէն կրմէօն, վասն լինելոյ ի վերայ լեռնեարա մէհնենի գիցն կրմիսի, և է սա առջ մի յանձուկ տեղեացն նեղուցին Վուրորոսի:

Եւ ընդ ոյս տեղի անցուց յայսկոյս զօրս իւր Դարեհն, որ և Արտաշէս, Հայրն Քսերք-սիսի, որ թաղաւորեաց 517 ամօք յառաջ քան զգալուստ Փրկչին մերոյ, և շինեաց յայնժամ կամուրջ ի սմա Մանտրուլիս Սամուցի, և էտ պարզեւ ի Դարեհէ արքայն պարսպից պատկ ուկեղէն: Այսպէս զրէ Մէկէցիս:

Այլ ժեք գարձեալ գարձուք ի կարգ բանի պատմութեան մերոյ:

Եւ ի վեր կոյս թումէլեան Հիսուսին՝ է տեղին այն, որ ասի Ծէյդան Աղընարսի, ուր ջուրք եռան և մըոմըռան, նաւակաց վասնդաւոր, և նաւավարաց ահընկէց, և նաւորդաց վայր երկիւղալի:

Եւ անցեալ առ սովու, է տեղին այն, որ կոչի Պալթա Օղի Լիմանի, որոյ ծովեղերն զեղեցիկ է տեսլեամբ, բայց ներքանկողմն վատառողջ, և զուրկ ի նշմանէ հոգմոյն հիւսիսոյ: Ունի զաշտիկ Հարթագետին, և հանք քարանց ի լերինս իւր: Գոն ի նմա պարտէգք և սպարանք, և սակաւ բնակութիւն տաճկաց: Ուր երկու մշտահոս դետակի հոսին ի յերկուց Հովտաց: Եւ խառնեալ փոքր ջուրն ի մեծն, թափի ի ծով:

Աստանօր Սիւլէյման պէկ Պալթա Օղի կոչեցեալ (որ էր Գափուտան փաշայն Ֆաթիհ սուրբան Մէհէմմէտին), և ի պաշարման քաղաքին Բստանպոլու՝ ունէր ընդ իւրեւ զաղէրկայ նաւս չորեքհարիւր՝ և կայր մնայր ի տեղւոչս յայսմիկ, վասն ըղթայիւք կալեալ լինելոյ մտից ծովածոցի քաղաքին, որ ընդ Մէրայ Պուռնի՝ և ընդ Գուրչունի (Մախոզէն), պատրաստեալ նաւս եօթանասունեւերկու, եհան ի ցամաք, և զնաւսն զայնոսիկ ի նաւահանգստէ աստիք ի վերայ անսաւուր սայլից՝ որք ճարսով օծեալ էին, քարշէլ տալով՝ նաւեւ առաջաւստ պարզելով ի նաւսն յայնոսիկ, ընթացոյց ի ցամաքի անդ՝ և յերուստ կողմանէն Ղայադայի՛ անցուցեալ ընդ Օդ Մէյտանին իջոյց ի ծովածոցն եղթերային հանդէս գը-

րան Ձեէնէրին, որ շինեցաւ նոքօք նաւակաւուրջ ի զիւրութիւն մարտի զօրացն տաճկաց յանձնականէ՝ յառումն քաղաքին Քառակի Քառակագուռ:

Եւ առաջ բնակին միայն սուկաւ տաճիկը: Անկային եւ առ ծովեղեր սորին արքունի Հըրամանաւ շինեցան նորող՝ քանի մի ոռուք, ի հարց եւ ի յունաց, ի թուականի հիճրէթին 1212:

Ի ցամաքակաղջան Պալթա Լիմանիին, կայ անդի մի որ կոչի Աէվինա ԶիՓլիկի, շնուռ եւ հաստատեալ ի ձէզայէրլի Հասան վաշայէն, ի ժամանակի իշխանութեան իւրայ: Որ առաջ եղեւ անդի կրթութեան դասութին նորող զօրաց ի զրոհէն պասթանճեաց Եւրոպեան սովորութեամբ փորձելոց, յորժամ ըստ նորադիր կանոնին օամանականաց շինեցան բնակութիւնք խիւմպարէճի եւ յաղմճի զօրաց ի Խասքեօյըն, եւ զօփճի զօրաց ի Գօփիանէն: Եւ այն եղեւ ի թուականի հիճրէթին 1207:

Եւ զինի այնորիկ ի վեր ընթացեալ առ ծովեղերը է անդին այն՝ կոչեցեալ էմիրկիւնէ Օղլի Պաղէստի, որ յառաջ ասիւր Ֆէրիսուն Փաշա Պաղէստի: Եւ յետոյ ասացաւ էմիրկիւնէ Օղլի:

Ի պատճառէ ասամի յայսմանէ, զի յառնուր սուլդան Միւրատին զքաղաքն Բէվան ի թուականի հիճրէթին 1045, իշխան նորին՝ որոյ անուն էր Գանձմասէպ Գուլիֆիսան՝ որդի էմիրկիւնէ խանին՝ հնագունդեցաւ արքայի, եւ առակալ եղեւ նմա յարքայէն պատիւ փաշայութեան Հայկառ: Եւ չողաւ անդր, եւ ի զնամն նորա ի Հայէպ զինի երկու ամսոց՝ արտունի Եղեւ զնամնէ, վասն որոյ եւ արքայ բնկեցիկ արար զնա ի պատռոյ անսի, եւ հրամայեաց զալ առ ինքն, ուստի եւ նա ի Հայէպ քաղաքէ եկեալ պատճեաց արքայի յիդիքմիտ քաղաքի, որ զարձ արարեալ էր ի Բատանագոլ, եւ առակալ զնա Միւրատ արքայ, ի հետ խր երեր ի քաղաքն Բատանագոլ, եւ տուեալ նմա զարձեալ զգատիւ փաշայութեան՝ շնորհեաց եւ զայս կալւած Ֆէրիսուն փաշային նմա, եւ պարտ մեծակառոյց ի յիկոս Գափուն, եւ աղարսի ի զիւն Քևաղէտիսանէ, եւ զամենայն պիտոյս նորա արքանուստ կարգեաց, որ ապա՝ զինի մեցից յարեւմուս ծոցոյն:

Բնակիչք սորա յւա Գրբգ Աղամին է՝ երկարութիւն ընդ րայնութեան եւ ընդ մեծութեան, եւ է նաւահանգիստ զեղեցիկ եւ եղջերաձեւ, իրը մզոնաշափ երկայնաձեղեալ յարեւելից յարեւմուս ծոցոյն:

Բնակիչք սորա են ասճիկք, յոյնք եւ սուկաւիկ Հայք:

\*

Հինգերորդ պատռուն է Քեօյզաշին եկենիքոյին: Այս զիւղ կոչի յունարէն նէօխութիօն, ոյսինքն նորագիւղ: Ի զիւղի ասաւ

գոն տաճիկք եւ Հայք: Բայց առաւել յայնք, եւ ունին երիս եկեղեցին, որոց մինն է մշտակազմի պատրիարքին Երաւանքիմ, Այս Եօրէի կոչեցեալ: Երկրորդն Այ Ներօլա: Եւ Երրորդն Բանայիս:

Գոն յայսմ գիւղի, եւ Երեք այրովմայք, Այս Եօրէի: Այս Խարալամբոս: Եւ Այսան Բարասդեւի:

Իսկ տաճիկք ունին երիս մզկիթն, զորոց զմինն որ մերձ է ի թաղն Հայոց շինեալ է կիւղէնէ Ալի փաշայն, որ եղեւ վէղիրի աղքմ ի թուականի հիճրէթին 1029:

Եւ դմիւն մօս ի ծովեղը, եւ առ ընթեր բաղանուոյն շինեալ է Մօնլա Զէրէպին, յոյր սակա եւ թաղն որ յետ կոյս մզկիթն՝ կոչի Մօնլա Զէրէպի Մահալիչսի:

Իսկ զրադանին՝ որ մօս է ի մզկիթն ի չարսույի անդ՝ շինեալ է Իսքէնառէր փաշայն, որ եւ շինեալ է զմամինն եւ զրադանին Եւ դմէտրէսէն, եւ մէրթէպն ի Գանդրձայի, որ է ի Հանդիպոջ յայնկոյս նեղուցին:

Նստի սաս եւ զառը՝ որ է դատաւոր, ընդ իշխանութեամբ մօնլային Դալաղայի:

Եւ մահքէմէ նորին այսինքն զատարանն մերձ է ի բաղանին:

Ի ժամանակս պատերազմի, պարուական են սոքա մարդ տալ ի պաշտօն արքունի նուուց: Այլեւ տան տարիեկան տուրս առաւել քան զայլ գիւղօրէս նեղուցին, իրեւ Հազար երկու Հարիւր զուուչ:

Տնակչաց սորա է ծովովիլ զիսոտ մեծի դաշտին Թօգաթի, որ կոչի Ալյահուուր Զայիրի՝ յարօտ արքանի երիվարաց:

Մէծ վաճառ սորա է ապիտեկալ ճուկն շիրօզի, որ յամին բաղում շահ թերէ գիւղուկանաց:

Սա թէուչո գիւղ կոչի՝ բայց առան է բազմութեամբ բնակչաց:

Եւ է գիւղս այս ի վիճակի Պատրիարքին Կոռանդինուուզուոյ:

Եկեղեցին Հայոց յայսմ գեղջ՝ է յանուն Սուրբ Աստուածածնին:

Եւ մօս եկեղեցւոյն՝ է Եւ գերեզմանուունն Հայոց, եւ մերձ ի նա աղրիւր մի, զոր շինեալ է կուսան օրիորդ մի՝ ի Հայոց աղջէ, ուր և նշան Սորոյ Խաչին կայ զրոշմեալ ի նմա, եւ յայն սակա կոչի երմէնի Զէշէսի:

Ի գիւղիո յայսմիկ նուազ էր ջուրն, բայց երամանաւ մօրն Ակլիմ արքային Երրորդի,

բանի ինչ աղբիւրք շինեալ ի նմա, եղեւ առասուրիս քոյ, եւ այս պատահեաց ի բուականին ՌՄՉԲ:

Զայս զիւզ երրեմն կոխեալ տուր Հարբին չակառակարգք, քանի որ կալաւ է ի ուստամեթիւնս օմանականաց, թէ՝ ի թուականի հիճրէթին 1033: Ի ժամանակս սուլդան Միւրատին Չորրորդի, մինչ նաւահանգէսն թուրքաց զրադեալ էր ի Քէֆէ ի զործ թաթար խանին, զրազաքն որք բնակին դղետուցն Տօնաւիսի, որ է թէն Սույին, թափուր զանու ծովին զանալ, եւ ընդ այն 150 շայցա նուուք յարձակեալ, եւ ի չորրորդուն աւուրին չէիվալի ի նեղուցն սեաւ ծովուն եկեալ, եւ զառաջնաւ ծովեղերիա գեղջն՝ որ կոչի Սարի Եար ի ներքս ընթացկալ, կոխեցին զեէնիքիօյն՝ եւ զգիւղն յաւարի առեալ, կիզմամր քանի մի կրպաւկաց մնաւ արարին, զորմէ յուր եղեալ ի Բատանազօլ, եւ անտի պօսթմանիք եւ ոչկարսն պաշին զօրօք ի նուս մտեալ՝ եկին զիմեցին ի վերայ, եւ զրազաքն ոչ կարացեալ կալ՝ մնալ եւ զգէմ ունել, յետս զարձեալ ի ծով անդը ի փախուսաց շրջեցան: Եւ այս համարձակութիւն նոցա զարձանալի իմն էր, որպիսի Երրէք չէր եղեալ յիմիք ժամանակի:

Եւ վասն այն՝ երկու բերդակք կերտեցան, ի վերին ծայրի նեղուցի սեաւ ծովուն Հանդէպ իրեւրաց աստի եւ անտի, եւ սպանակօզ պահապանք եւ թնդանօթք եղան ի նոսա, որք ի տաճկաց կոչին զավադ գալէւիքի: Ծինեցաւ ի վերցին ժամանակս զուուլիյէ ժեօյին ի բնակուրեան հայոց առ ծովեղերքն որ ընդ մէջ ժեօյ պաշիին ի Գալէնաւէրին: Եւ լցաւ ծովեղերեայ քուրք եւ զեղեցիկ պարտիզօք եւ այս եղեւ ի հինըքի:

Եւ յետ սորա է Գալէնաէր Պաղէչսին, որ է գաշտիկ նեղ եւ ծառուտ առ ծովեղերն, եւ ներքսակողմն նորին հոգիստ զապեալ յանհեթիւթ յերանց: Եւ վայր զուարձալի եւ գեղջցիկ:

Առեւալ զանունս զայս ի տէրմիչէ ումեմնէ:

Պատմի թէ՝ տեղիս այս նախ քան զամս ինչ՝ ոչ էր չէն, այլ վայր անրնակ: Եւ ի ժամանակս սուլդան Մուսավաֆային Երրորդի, Մօլուզանճի Ալի աղայն (որ յետոյ փաշա եղեւ, եւ ասպա վէղիրի աղքմ ի թուա-

կանի Հիմքիթին 1183) ի զորն իւրում պօսթանձի պաշի վասն անկասկած ապահովութեան տեղւոյս ի վնասուց չարագործաց, օճակ շինեալ եւ հաստատեալ, եւ ի տեղւոյս յայսմիկ ուսմա, պօսթանձիս եղեալ, արար զսա վայր զրօսանաց, եւ տեղի երթեւեկութեան արանց եւ կանանց:

Աստ մօտ է եւ այազմա Սրբոյն Յոհաննու Մկրտչին առ ծովեղերրն, որ եւ յայտ առնէ դուղդի քակեալ շինուածոյ իրիք Հին եկեղեցւոյ:

Եւ անտի փոքր մի յառաջ երթեալ հասանմէք ի Թարապիտ. եւ սա զիւղ վայելուց, ուր բնակին յոյնք, եւ ունին եղեղեցի մի յանուն . . . եւ սակաւ տաճիկք, եւ ունին ժղկիթ մի, եւ յոյժ սակաւ հայք:

Եւ կայ ի բացեայ՝ մերձ ի ծովեղդն ժայռին: Եւ բնակիչք սորին որք կան ի ներքին կողմն ծոցոյն՝ կարօտ են հիւսիսային հողմոյն. իսկ եղեալքն ի ծովեղերեայսն նորին՝ կշտապինդ վայելեալք ի չնչմանէ փօյրադ հողմոյն՝ զովանան եւ բերկրին:

Այս ծովեղերեայ զիւղ՝ կայացեալ է ի բերանի սեաւ ծովուն Պոնտոսի՝ հազիւ միով մզոնաւ բացակայեալ ի Բիթանիոյ դէպ յառքեւմուս:

Ի հումբն կոչիւր յունարէն ֆարմագէւս: Իսկ Աստիկոս Պատրիարքն Կոստանդինուպոլուոյ, առ ի շանուանիլ վաստահամբաւ անւոմք անատանօր ժողովելոցն՝ դոր ինքն արար, կաշեաց զանուն զեղին թէրաբիա:

Զի Փարմագէւս նշանակէ թիւնատու, եւ թէրաբիա՝ րժշկութիւն: Առկրատ պատմագիր, դիրք է, դրուխ մի:

Այս զիւղ՝ է ի վիճակի մետրապօլիտին Տէրգոնի, որ է թէրգոս, եւ էր սա քաղաք մի, իրը 30 մզոնաւ հեռի ի Բատանոլուայ յեղբ սեաւ ծովուն: Այլ քանզի ի թէրգոս առ հասարակ այժմ բնակութիւն է տաճկաց, յայն սակաւ փոխեցաւ աթոռն ի Թարապիտ, եւ մետրապօլիտն նատի ի նմա:

\*

Վեցերորդ բազուկ եւ պօւուուն է Քիրէճ Պուռնին, անշուք անուամբ կոչեցեալ. բայց վայր գեղեցիկ, եւ զրոսարան աննման, տեղի զովացուցիչ եւ ընդունարան չնշման հողմոյն հիւսիսոյ: Ուր եւ վաստարանք կրոյ

վասին հանդէպ սորին ի կողմն Ասիոյ Անատօլիան մասին, որոյ վասն՝ առեալ է զանուն Քիրէճ Պուռնի:

Աստ նորազ շինութիւնս արար Կիւմըրիքի իսհազ ազայն անուանին, եւ շինեաց զաղրիւրն մշտահոս ի նմա, ի ժամանակու սուրդան Մահմուտին, ի թուականի Հիմքիթին 1163: Որ եւ զգայրն զայն որ նախ կոչիւր Հասան Ազա Պաղչէսի, ինքն ստացեաւ արար զնա պարտէդ շենք եւ վայելուք:

Այս Հասան աղա էր կիւմբիւնի ի ժամանակս սուլդան Մէհմէմէտի Զորբորդի շուրջ զրուականութեամբ հինքրէթին 1064: Եւ սա շինեաց ի Թարապիտա տունս մեծակառոյց եւ պարտէդ մի զուարնալի, զորմէ ասի թէ՛ էր ուրացեալ ի հայոց ազգէ, որոյ եղբայրն Անտոն կոչիւր, եւ էր ի զործ սպասու Փոանիաց, եւ ունէր սուն ի Պէկողլին, որ այժմ է պալատ դեսպանին Ֆիւամէնկաց: Սա՝ օգնութեամբ եղրօր իւրոյ Հասան աղային զանձեալ մը երեաց բազում ինչ, բայց հայոց ոչինչ օգտեաց՝ եւ ոչ մի ինչ արար արժանի յիշատակի, այլ փախուցեալ յետոյ ի Լիվոնա, կորեաւ եւ անհետ եղեւ:

Այս տեղի Քիրէճ Պուռնի կոչեցեալ՝ Հայի ուղղակի ի նեղուցն սեաւ ծովուն, այսինքն պօղազն Գարա Տէնիդին:

Եւ աստ է այազմայն Սրբոյն Եւֆիմեայ, զորոյ կամարն շինել ետ ի նորոյ հայկազուն եազուալ պաղայն անուանի: Առ որով տեսանի հետք ինչ եղծեալ տաճարի ի րլիք նորին:

Եւ զինի սորա է Քէֆէլի Քէօյին, որ է զիւղ փոքրիկ: Աստ նախազոյն քէֆէցի տաճիկք բնակեալ, եւ վասն այն՝ այսպէս անւանակոչեալ:

Ունի սա ծոց մեծ, զոլով ձկնարան ձրկանց եկելոց ի ծովէն Պոնտոսի:

Ուր ի ներքս ի նմին է Գըրդ Ազան վայր վայելուք՝ ի ծայրի Պիւյիւք Տէրէթին:

Նաւքն ի սեաւ ծովէ եկեալք, նախառն զմտանելն ի Պօղազն՝ տեսանին աստի: Եւ է սա զիւղ ինչ փոքրիկ:

Եւ յետ սորա է զիւղն Պիւյիւք Տէրէթի՝ յորում գոն տաճիկք, յոյնք, եւ բատինացիք եւ սակաւ հայք:

Եւ կոչի սա յունարէն վաթիդոլոս, այսինքն խորին ծոց:

Մասն ինչ ջրոյն Պիւլիւք Տէրէի ստորերկեալ անցիւք գնայ յայլ և այլ աղբիւրս։ Եւ է առ վերջին տեղի թագաւորական պինդի, ի մուտքի կողման, ի զեղեցիկ դաշտի անդ, ուր դոյ եւ ջուր մի, որ ասի Հիւնքեար Սույիի։ Աստ է Եւ Գրրդ Աղաճն, որ եւ կոչի Եւտի Գարստաշար, վասն խառնման արժանաց նոցա ընդ միմեան վեշտասան մայրեաց։

Դաշտն՝ որ առ ընթեր Պիւլիւք Տէրէին զեղեցիկ է յոյժ, եւ ի դաշտի աստ առ ընթեր ծառոցն հովանոց էք արքայի, որ այժմ զուլով քակեալ՝ հիմունք նորս երեւին։ Այս չքնաղակոյն դաշտ՝ հրաւիրեալ ձգէ առ ինքն զարդու լատինացւոց ընտրել զինքն յինել վայր ամարտասանի, որք եւ յանափանու առա մանաւանդ յառաջին ամս թագաւորութեան սուրբան Ապտիւլ Համբանի, զծովիլը հարթեալ հորդեցին վասն դիւրինթաց լինելոյ ձիտիւր կառացն իւրեանց։

Եւ յառաջ կոյս ի ներքսակողման հովտին այնորիկ դոյր պարտէղ արքունի, որք էր բարգութիւն աղբիւրաց։

Եւ սալայատակ չափի ի դաշտին, որ էր ձանապարհ արքայի՝ ընդ որ անցկեալ զնայր արքայ ի պարտէղ իւր։

Եւ աստի մինչ ի Ֆէնկը անուառ է ծառախիտ ի ազգի ազգի կենդանեօք։

Եւ է առ տեղի արքայական որսօնի։

Աստանօր զարդարանակ չափի արքունի ձանապարհին, նոյնդասակ զարդիւր Քէֆէի Քէօյին՝ նորոգեաց Հասան փաշայն, որ էր անուանի զափուտան փաշտ առ սուրդան Ապտիւլ Համբիտի։

Ասու լինի կաւ իմն զեղին, եւ աստի երթայ նաւուք ի Բառանազու, առ բրուտան էյեռովի, որպէս ի յիսթէնեէ զեղջէ՝ կան սպիտակ։

Գոյ եւ ասաւ զործարան բրոտի՝ ուր կաղմն կաւակերտ անօթք, այլ եւ թուրծազիւս եւ կղմինտր ի պէտու շինուածոց։

Ի չարի ասաւ է տեղին այն՝ որ կոչի Սարբեար, եւ է առ զիւղ իմն՝ ուր զոն Հայք, յոյնք, տաճիկք, եւ լատինացիք։

Աս ունի սոկերեր լերինս, բայց փորձեալ երեւմն զտին անբաւական ծախուցն՝ եւ դաղարեցան յաշխառութեան։

Օդն սորին եւ ջուրն՝ զարման մեծ է

չիւանդաց, և առողջութիւն տկարաց, քան զրեղ բժշկաց։

Եւ ի հովտի Սարբեարին՝ ի նախնուռմն էին մենաստանք երեք՝ փոքր ինչ տարակայք ի միմեանց, որոց այսպմայք են ջուրքա այսոքիկ։

Քէստանի Սույիի կիւմիչ Սույիի ։ Եւ Ֆրամրդ Սույիի կոչեցեալք։

Մէրձ ի ջուրս յայս՝ է եւ աւազան ինչ ջրարուղի, զոլով այտպմա հին մենաստանի, որ կոչի Հիւնքեար Սույիի։ Սա էր յառաջապյն զիւղ բնակութեան հայոց, եւ ունէր ասեն եկեղեցի մի յանուն Սրբոյն Յակոբայ բարյալ բարյալ շարին փախեաց զնոսա ի զեն կրօնին այլազգեաց։

Եւ յետ սորա է զիւղն այն՝ Եէնի Մահալի կոչեցեալ, որոյ բնակիչնեն յաղբէն յունաց, յորում մօտ առ ծովեղերն երեւի հիմն եկեղեցւոյ՝ եւ աղբիւր առ նմին։

Եւ յայսմ տեղուոչ հին եկեղեցւոյ՝ սկսուն չինել նոր եկեղեցի մի յանուն Յոհաննու Կարապետին յամի տեսան 1799 հոկտեմբերի ժ ի թուականի հիճրէթին 1224 ձէմազիիկ-վէլի 22 յաւուրն երկուշարթի, եւ աւարտեցին Տէրամբ։

Աստանօր Հայեցեալ ի հովիտս եւ ի ծորս նեղուցիս այսորիկ, յերկոսին կողմունս նուրին, ի մուտքին եւ յինատոլին ի դարնան եղանակի, տեսանեմք առ Հասարակ զիւյրացն զարարագեղ կանաչացեալ, եւ վայելչապէս զայնզգոյն ծաղկագարդեալ։

Եւ ասաւ զոն հիսարք շինեալք հանդէսպ իրերաց յեւրօպայն եւ յիսիայն։ Եւ զօփք ի նոսու եղեալ եւ հաստատեալ, եւ պահնուիք արքունական կարգեալ կացուցեալ, որք կոչին զավագ զալէլքրի։ Ուր կան զարտէզք եւ պաղէք բարում եւ զոնազան։

Եւ զինի նորին ի չարի անդ է տեղին այն՝ կոչեցեալ Մաւրուուռու, որ ըստ յունաց թարգմանի Սէւ քար, եւ ըստ տաճկաց Գարա Դաշլի։

Առ ընթեր որոյ յառաջին ժամանակա կուազաշութեան էր մեհեան Սէրարինի՝ Հեթանոս բնակչացն Բիւզանդիոնի, եւ տաճար Ռէայի մօրն ամենայն կոսոց, որ յետոյ ի ժամանակս քրիստոնէութեան շինեցաւ տուն եւ տաճար մօր Տէառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ Տիրուհոյն Հրեշտակաց եւ մարդկան։

Յորում լինէր բանիցիքն սորու ի ժե օ-  
դոստոսի: Բայց յամի տեսան 1617: Եւ ի  
թուականի հիճրէթին 1026 մնացեալ էին  
անդ միայն խուզք երկու եւ անստու փոքք,  
ապա՝ յանախեալ կրօնաւորացն յանաց՝  
յաւելին շինուածո ինչ, պարտէց, այդին,  
աղօրիս, եւ որսարանս ձկանց, նաև եկե-  
ղեցի եւս հաստատեալ, բազմացան թուով  
մինչեւ տասն:

Եւ ապա՝ ի թուականի հիճրէթին 1102:  
Եւ յամին 1690 ի հիմանց քակեալ չինցին  
եկեղեցի եւ մենաստան մեծ: Այլ ի հիճրէ-  
թին 1128: Եւ յամին տեսան 1716 լուհեալ չ-  
հիտ Ալի փաշոյն, քանդել եւս զեկեղեցին և  
զմենաստանն, որ էր յանուն Վերափոխման  
Սուրբ Աստուածածնին, եւ զայտագմայն մերձ  
ի դռւոն նորին: Ուձնջ յունվարի ին:

Զկնի այնորիկ ի ծայրին նեղուցին է ժայռ  
ինչ, թեօքէ Դաշի կոչեցեալ, եւ են սոքու  
երկու սեպք ժայռից սակաւ ինչ բացառ ի  
ցամաքէ Ռումէլեան Ֆէնէրին, եւ կոչին  
զիսնեան կղզեակիք:

Եւ ի միումն ի սոցունց երկոցունց կայր  
կանգնեալ երեմն սիւն մի, որ ունէր ի  
խարսիսի իւրում մակաղիր լատինական յա-  
նուն Օգդականոսի, այսինքն Օգոստոսի  
կայսեր, որ այժմ անկեալ է ի մէջ ծովու՝ եւ  
պատուանդան նորին կայ եւ մնայ: Բայց  
սիւնս այս յանուն Պոմալէսոսի յածի ի բե-  
րանս սամկաս:

Զդիսնեան կղզեական՝ չին բանաստեղծք  
յունաց կոչէն սիմքիզոսէս, այսինքն միա-  
կըցեալք, որք դոլով փոքք ինչ տարակայ ի  
միմեանց, որոց Հայէին ի հանգիպոյ երկու  
երեւէին, իսկ ի փոփեին սուզ ին: զգերու՝

(Ծար. 4)

միակցեալ երեւէին: Համարէին եւս չինքն  
զառու կենդանիս՝ եւ չնշաւորս եւ շարժու-  
կան: առիթ առևալ ի ծածկելոյ նոցա յալ-  
եաց՝ ի ժամանակս սաստիկ հողմոյ, եւ բա-  
նալոյ ի ժամանակս հանդարսութեան, որով  
սեպացեալ ծայրը նոցա՝ հեռանալ եւ մեր-  
ձնու թուին միմեանց եւ շարժիլ:

Զորմէ ասի թէ՝ էր աս ի չին ժամանակս  
տեղի զոհից հեթանոսոց: Ուր զոհէին եր-  
թւեւէլք նաւորդաց սակաւ յաջողութեան ճա-  
նապարհի:

Եւ ի Ռումէկեան կողման արտաքոյ Պօ-  
ղագին տեսանի մզոնաւ մի հեռի Ֆէնէրին որ-  
պէս զաշտարակ իմն զեղեցիկ, եւ սրահնակք  
տնասանօր արք իրը Եօթն կամ ութն, յոր  
սանդզօք ի վեր ելանին, որ ունի աստիճան  
հարիւրտասն: Ուր է միջնայրիկ եւ վերնա-  
յարի, յորում ի միջնայրիկի նորին ևն  
երկու կոնք պղնձի՝ երկայնութեամբ միոյ  
միոյ կանգնոյ: Ուր յերկոսին կոնքոն լցենու  
մինէ իրը չորս օֆայ իւղ ութն պատրուզօք  
լուցեալ, եւ վառին նոքա զինի մտիցն արե-  
ւու՝ մինչեւ ցառաւօտ:

Նմանապէս եւ միւս կոնքն սղնձի՝ որ  
եղեալ է ի վերնայրիկին՝ վասի ի զիշերի  
նոյնչափ իւղով եւ պատրուզօք, եւ բոլոր  
ըրջապատք երկուց յարկացն այսոցիկ մա-  
քուր ապակիօք պատեալ որպէս զֆանուս տա  
ի լինել անխառ ի հողմոյ:

Եւ ասեն թէ՝ աղօտ նշոյլ սորա ժամանէ  
մինչեւ ի տարածումն միջոցի հարիւր մզո-  
նաչափ տարակայութեան:

Աստանօր տարատեցան ծովէղերեալ տե-  
ղիք նեղուցի, մասին թրակիոյ:

Դաստիարակութեան առաջնահանդիս ան-  
դամանական տեսանուն անդաման անդա-  
մանական տեսանուն անդաման անդա-

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ԽՄԱՏՔ ՆԱԽԵՆԻՑԻԱՆԻՆԻ: Աշխատասիրութեամբ Բ. Լ. Զուզարգեանի: Թղրակազմ. Փաքր ուրածալ, 214 էջ: Երևան, 1966:

Արժէքաւոր եւ չահեկան աշխատութիւն մը և Չուզասըզեանի բարեխողօրէն մեղի տուած այս երկը, ինամովլ տպագրուած, բաւական լաւ թուղթի վրայ:

Նուշիրուանի անունով խրատներու կրհանդիպինք մեր Հին ձեռադիրներուն մէջ համառօտ կամ ընդարձակ չարքերով, որոնք հրատարակուած են: Ընդարձակը հրատարակուած է Կ. Պոլիս 1708ին (Պղնձէ քաղաքի պատմութեան հետ), իսկ համառօտը՝ 1875ին, Միթնի մէջ:

Մեծարժէք ներածութեան մէջ, որ կը բռնէ էջ 7էն մինչեւ 54, Չուզասըզեան քըննական կերպով կը ներկայացնէ խրատներու ծաղումը, եւ կը ջրէ Հ. Ակինեանի տեսութիւնը՝ թէ խրատներու հայերէնը թարդմանուած է արարերէնէ, միաժամանակ ընդունելի կերպով հաստատելով որ հայերէնի թարդմանութիւնը եղած է պարսկերէնէ: Ի մէջ այլոց ըսենք որ պարսկերէնի քաջ հըմուտ բարեկամ մը կը զրէ ինծի որ Չուզասըզեան իր այս զործին մէջ ինդղինք ցոյց կու տայ ընտիր պարսկադէտ:

Ցարդ ծանօթ են 26 օրինակութիւններ Երեւանի Մատենադարանը, 2 օրինակ Վ. Ղաղարի, Զմմառի, Բրիտանական Թանգարանի և իմ հաւաքածոյիս մէջ: Անշուշտ պէտք է ըլլան օրինակներ գոնէ Երուսաղէմի մեր վանքին հարուստ ձեռադրական հաւաքածոյին մէջ:

Չուզասըզեան էջ 47ով կը սկսի տալ ուսումնասիրութեան այն մասը որ կը վերաբերի հայերէնի թարդմանիչին: Հեղինակը հաւանական կը նկատէ թարդմանիչին՝ Մովսէս Երզնկացին ըլլալը: Դժբախտարար առոր համար ոչ մէկ ընդունելի ապացոյց կը տրուի: Բնական է չի բաւեր որ Մովսէս

Երզնկացիի Ասկեփորիկի կոչուած երեք օրինակութեանց մէջ «Խրատք Նուշիրուանի» եր զանուիլը ապացոյց ըլլայ ատոնց՝ նոյն անձէն թարդմանուելուն, ոչ ալ կը բառէ՝ որ «գրանք» (լրատները) թարդմանուել են մինչ 1310» (էջ 48):

Մովսէս Երզնկացիի Ասկեփորիկի այն օրինակները որոնց մէջ «Խրատք Նուշիրուանի» եր զանուիլն, հետեւալներն են: 1) Երեւանի Մատենադարանի թիւ 4724ը, գրուած 1611ին: 2) Նոյն հաւաքման թիւ 4726ը՝ մէկ զարէն: 3) Վիհեննայի Միթիթարեան հաւաքման թիւ 791ը, որ թուական չունի եւ հարցական կերպով ԺԶ գար նշանակուած է: Ուրեմն երեքն ալ ուշ զրչութիւններ՝ համեմատելով Մովսէս Երզնկացիի Ասկեփորիկին մօտաւորագէտ խմբադրութեան ժամանակին՝ 1310ին՝ հետ:

Իսկ անդին հնագոյն օրինակներ այդ Ասկեփորիկին, ինչպէս Ս. Ղաղարի թիւ 986ը՝ գրուած ԺԴ-ԺԵ զարուն եւ կամ իմ հաւաքածոյիս թիւ 13ը՝ զրեալ 1551ին, չունին «Խրատք Նուշիրուանի»: Եթէ հնագոյն Մովսէս Երզնկացւոյ Ասկեփորիկներուն մէջ չկան այդ խրատները, այն առեն բնուկան է հետեւցնել որ յետոյ ներառեալ են աւելի ուշ օրինակութեանց մէջ եւ նախագէտ կաստ մը չունին 1310ին խմբագրուած Ասկեփորիկին հետ: Ասկեփորիկիներու զրբշութիւնը յաճախ կամայական կ'ըլլար: Յապաւումներ քիչ եւ հազուազէպ, սուկոյն յաւերումներ՝ յաճախ:

Այս ներածութեան մէջ տրուած տուեալ-ներով բնական է Չուզասըզեան հեռու է տոպացուցաներէ որ «Խրատք Նուշիրուանի» թարդմանուած ըլլան 1310ի ատեններ եւ թարդմանիչը հաւանաբար ըլլայ Մովսէս Երզնկացին: Ընդունելով որ անոնք թարդմանուած է պարսկերէնէ, աւելի հաւանական է որ անոնք թարդմանուած ըլլան 1310էն բաւական առաջ՝ երբ նման զրականութեան կարիք ու զարդարում կար: Իսկ Մովսէս Երզնկացի ոչ մէկ տեղ կը յիշուի իրը պարսկադէտ, ոչ իսկ թեթև ակնարկութիւն մը այդ մասին:

Չուզասըզեան էջ 57ով կը սկսի զիտու-

կոն հրատարակութիւնը խրատներուն։ Ան շատ խղճմտանքով կատարած է այդ ապերախտ և յոկնեցուցիչ գործը։ Էջ 81-ով ձեռագրի մէջ գտնուած, սակայն ընդլարձակ խմբագրութեան մէջ շառնուած խրատներուն շարքը կու տայ։ Էջ 85-ով կու տայ համառօտ խմբագրութիւնը մինչեւ էջ 93։ Ասկէ վերջ մինչեւ էջ 134 արարտառառ պարսկերէն։ Էջ 135էն սկսեալ խրատներուն հայատառ թուրքերէնը՝ Զմմառի թիւ 413 ձեռագրին առնելով։ Իսկ էջ 144-էն յաւելւած խրատները՝ «Ի Պարսիկ Բառէն Թարզմանեցաւ Յակոր Վարդապետի Յօրինակէն», որ կապ ունի Նուշիրուանի խրատներու շարքին հետ։

Վերջապէս էջ 155ով կը սկսին ծանօթաղթութիւններ, համազրական տախտակներ, բառարան և ռուսերէն խոտացումը հասուրին։

Հատորը, մեծ դոհունակութեամբ ըմբոշինուած, Զուղասրզեանի հանդէպ երախտապարտութեամբ կը փակենք։ Ինքո մասնաւորաբար ուրախ եմ որ Զուղասրզեան հաւատարիմ մեր պատենական լեզուին հարազատութեան՝ ոչ մէկ տեղ հատորին մէջ գործածած է անհարազատ խառնածին խժալուր բառեր։ Խորունկ դոհունակութեամբ է որ ոչ իսկ մէկ հատ «կուլտուրայշի կը հանդիպինք մեր սիրելի «մշակոյթ»ին տեղ։ Զուղասրզեան գիտական լուրջ դորձ մը ոչ միայն ինամովք եւ արժանաւոր կերպով կատարած է, այլ եւ մեղի կրկին սիրելի կ'ըլլայ իր հայունակութեամբ։

ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՒ ԱՐՃԵՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 9-13 ԴԱՐԵՐԻՆ։ Գրեց Բարգէն Առաքելեան։ Քառածալ, լարակագ, 320 էջ եւ 52 էջ նկարներ։ Երեւան, 1964։

Ասիկա երկրորդ հատորն է աշխատութեան մը, որուն առաջնին հրատարակուեցաւ 1958ին յարդելի հեղինակէն։ Կը ցաւիմ որ հակառակ ցանկութեանս ինծի կարելի չեղաւ աւելի կանուխ դրախոսել ինծի հա-

մար շահեկան նիւթով այս հատորը։ Հարկ էր որ խղճմտորէն գործը կարդայի, ինչպէս կ'ընեմ բոլոր գրախօսած գործերս, եւ առիկա իրապէս ոչ միայն ժամանակ կ'առնէ, այլ՝ կեղրուացած ուշադրութեան կը կարուի։

Հեղինակին առաջազրութիւնն է այս հատորով ուսումնասիրել «ապրանքային արտադրութեան, առեւտրի եւ դրամական շրջանառութեան դարձացումը 9-13րդ դարերում, քաղաքների յնտադայ վերելքը 12րդ եւ 13րդ դարերի առաջին երրորդում, նրանց ներքին կեանքը, սոցիալական կառուցուածքը, արհեստագործական եղբայրութիւնների (համքարութիւն), ինչպէս եւ քաղաքային վարչութեան եւ ինքնավարութեան առաջացման հարցեր, բնակչութեան կեղեքուածութիւնը եւ սոցիալական պայքարի սրուելը, այդ պայքարի բնոյթը եւ վերջապէս, քաղաքների անկումը մոնղոլական տիրապետութեան ժամանակաշրջանում» (Տիրապսաթերթին ետեւը)։

Ուրեմն պարզ է որ զեղագիտական կամ պատմագիտարուեստական աշխատութիւնը չէ այս գործը, թէւ կողքին վրայ խորածնշեալ ոսկեզիր խորագիրը՝ «Արքայի Հայաստանում» կրնայ մեղի ուրիշ բան ըսել։ Այսուհանդերձ կրնանք ամփոփ կերպով ըսել որ Բարդէն Առաքելեան յաջողած է ընդհանուր առմամբ կատարել տիրոպսաթերթի ետեւի առաջադրութիւնը։

Աւելորդ է հոս ծանրանալ մշակուած նիւթին վրայ։ Կան թիւրիմացութիւններ, օրինակ, Առաքելեան կը գրէ (էջ 41, Բ.-սիւն.)։ «Ինչպէս երեւում է, մանկով կոււել են Երիտասարդներից կազմուած եւ կարաւանները ուղեկցող ջոկատները, իսկ մանկուագ՝ զրանց հրամանատարները»։ Մանկուին Երիտասարդաց Եղբայրութեան անդամներ էին, որոնք այդ զարաշրջանին կը գտնուէին Մերձաւոր Արեւելքի մէջ զանալան տեղեր։ Երիտասարդաց այս Եղբայրութիւնները ունէին կրտսեր եւ աւագ անդամներ։ Այս Եղբայրները կրնային զանազան ասպարէզներու մասնակցողներ ըլլաւ։ Մատթէս Ռւուհայեցին մէջըերուած հատ-

ւածը երբեք ցոյց չի տար որ 80 մանկան  
որ ծեծուեցան Անտիոքի մէջ՝ բռն կարա-  
ւանին անդամներն էին, որոնք շուկան դի-  
նարութիւն սկսան : Կարաւանները բաղկա-  
ցած էին առեւտրականներէ և այս վեր-  
ջինները գժուար թէ դինովայէ վերջ տա-  
րեխ ձուկ ծախէին : Նոյնքան անհաւանական  
է որ քաղաքացիներ յարձակէին որևէ կարա-  
ւանի վրայ այդ օրերուն : Աթէ, եթէ այս  
ուժուուն եղբայրները (մանկտիէ) պարզու-  
ալէս ուժաւագնացներ կամ կարաւանին հետ  
պարտաղներ չէին, այն առեն կրնային  
ձկնորս եղբայրութեան մը անդամները բւ-  
լալ, որոնք Անտիոք տարեխ բերելէ վերջ՝  
դինարութիւն (որ սովորաբար կը կատար-  
էք Եղբայրութեան Հաւաքոյթներուն մէջ)՝  
կամ խնճոյքի պատճառաւ ինչ որ ծայրայե-  
ղութիւններ կատարեցին Անտիոքիներուն  
դայրոյթը գրգռելով : Հաւանական է նաև  
այն՝ որ այս 80 մանկտին իրենք իսկ իրենց  
տարեխ ձուկի բեռներով կարաւան կազմած  
ըլլան՝ Անտիոք զալով : Ամէն սպարազալի  
տակ, ճիշդ չէ որ «մանկան կոչուել են երի-  
տասարդներից կազմուած և կարաւանները  
ուղեկցող ջոկատները» : (Հեղինակը կրնար  
լուսարանուիլ այս մասին Լ. Խաչիկեանի  
1951 տարւոյ «Տեղեկագիր»ի մէջ Եղբայրու-  
թեանց մասին Հաւատրակած ուսումնասի-  
րութիւնէն :)

Յարգելի Հեղինակը ուրիշ տեղ մը (էջ  
63, Բ. սիւն.) կը ջանայ բացարել Բաղրա-  
տունիներու զբամ չկտրելուն պատճառը :  
Տրուած բացարութիւնը գժրախսարար  
զռհացուցիչ չէ : Յիշեցնենք որ կիւրիկեան  
Բաղրատունիները զբամ կտրեցին : Նաև  
զբամ կտրեցին կիւրիկեան Հայ թաղաւոր-  
ները, Վրացիք, Սելառուները, որով եթէ  
ինչպէս որ Հեղինակը կ'ըսէ՝ զբամը պէտք  
էր միջազգային գործածութեան Հա-  
մար առեւտութիւնը, Արարական և Բի-  
զանդական դրամները պէտք է բաւական  
ըլլային զբառելու համար նաև Հայակի-  
լիկեան, Կիւրիկեան, Վրացական կամ Սել-  
առուղեան զբամներուն տեղը : Մեծ Հայաս-  
տանի սահմաններուն մէջ (բացի Տիգրան  
Մեծի և իր յաջորդներուն ըրջանէն) զբամ

կտրուած չըլլալը ունենալու է լուրջ և կա-  
րեւոր պատճառներ, որոնք դեռ պարզա-  
րանման կը կարօտին : Զարմանալի է որ Շ:  
Կարուց եւ ո'չ ալ Արծրունեաց թագաւորու-  
թիւնները զբամ կտրած են, իսկ Բաղրա-  
տունիներէն միայն Կիւրիկեան ճիւղը կրտ-  
րած է : Զարմանալի է որ Հայակիլիկեան  
զբամներ չեն յայտնուիր Մեծ Հայաստանի  
սահմաններուն մէջ : Անմեկնելի է նաև  
Հարազատ Հայկական ոսկեգրամներու շղո-  
յութիւնը. եղածները, Տիգրաննեան կամ Հայ-  
ակիլիկեան, մենք կեղծ կը նկատենք :

Յարդէն Առաքելեան իրաւամբ կը մէրժէ  
Ն. Մասի կարծիքը թէ «Սելառութ-թուրքերը  
Հայաստանի հասարակական կեանքը վերա-  
կառուցեցին նոր Հիմքերով» : Առաքելեանի  
հետ Համաձայն ենք որ աւազակարարոյ  
Սելառութ-թուրքերը իրենց անոպայ վայրա-  
գութեամբ ծանր հարուածեցին Հայաստանի  
բնակչութիւնը : Մշակոյթէ զուրկ եւ ստեղ-  
ծելու կարողութիւն չունեցող այս հորդա-  
ները չուտով «անտեսապէս եւ կուլտուրա-  
պէս նուաճութիւն իրենց նուաճած, անհա-  
մեմատելի կերպով առաջաւոր ժողովուրդ-  
ների կողմէց» (էջ 73, Ա. սիւն.) : Արդարեւ,  
ի՞նչ է Սելառութ-թուրքերու օրով իրենց հա-  
մար պատրաստուած ճարտարապետութե-  
նէն մինչեւ բոլոր մանր արուեստները՝ եթէ  
ոչ Հայ հանճարեղ վարպետներու զործ :  
Վարպետներ՝ որոնք հետզհետէ սպառեցան  
Հոգեպէս եւ իրենց տաղանդն ու վարպե-  
տութիւնը խամրեցաւ իրենց նոր տէրերուն  
անարգել կամակատարութիւններէն եւ ան-  
սանց պահանձկոութիւննէն, մինչեւ որ Սել-  
առութիւնները այլեւս եղան լոկ Թուրքեր՝ ան-  
մարդկային ևնիչքրութեան ստեղծագոր-  
ծող եւ լոկ առով պատմութեան մէջ յիշ-  
ւող, զուրկ մէկ հատիկ մշակութային կո-  
թողէ՝ ուր չի յայտնուիր Հայ կեաւուրին  
ստեղծագործող պրազան ձեռքը :

Աշխատութեան առաջին մասը կ'աւարտէ  
Հեղինակը էջ 118ով : Իր մտադրութեամբ  
իսկ Առաքելեան հպանցիկ, երեմն թեթէ  
կ'անցնի նիւթին վրայէն՝ առանց խորանու-  
թու, առանց մշակելու : Վկայութիւններ,  
յիշատակութիւններ չեն քննուիր եւ հա-

տառութիր : Քաղաքներու մասին կը խօսուի պատմական ուրուազիթներով , որոնք բրնձական է զոհացում չեն տար , նամանաւանդերը արդէն ծանօթ վկայութիւններ , պատմական ծանօթութիւններ միայն կը շարույարուին , առանց զանոնք հիւսելու , ամբողջութիւն մը կաղմելու : Արդարեւ մեղի ծանօթ էին իրը հում նիւթ Առաքելեանի հոսկրկնած ծանօթութիւնները . ուրեմն կ'ակեկալինք որ ան այդ հում նիւթերը ընդելուզէր եւ պեղումներու ու հաճածոյ նիւթերու խառնուրդով մեղի համար կենդանացնէր Անին , Դուբնը , Գառնին եւայլն : Պարզ է որ ընթերցողը բնականարար պիտի ակնկալէր այս հատորին մէջ կարգալ թէ , օրինակ , Անին ո՞ր իշխանութեանց օրով ի՞նչ կ'այտադրէր , արտադրուածը ի՞նչ կը զնահատէր կամ ինչպէս կը համեմատուէր այլուր՝ նման արտադրութեանց հետ : Մենք զոնէ կ'ակնկալէինք որ քաղաքները եւ արհեստները կապ մը ունենային իրարու հետ Հայաստանի մէջ , Առաքելեանի ընտրած 9-13 դարերուն : Այդ կապը կը պակսի : Զի բաւեր միայն ըսել որ Մարգո Բօլոյի համաձայն Երզնկայի մէջ պարզամ կը շնուէր , որուն «Քեհեզ» թարգմանութիւնը կու տայ առանդ ապացուցանելու որ իրապէս «պուղրամ» թիհե՞զ թէ պարսիկ «պուղարէմաւն» կոշւածն էր : Այս էին Երզնկայի պղնձի հանքերը , իրապարզութիւնը , մանաւանդ այդեղործութիւնը թերեւս առելի զարդացած էին . քանի արհեստներն ու առեւտուրը » (էջ 112. Բ.) : Կոմ ինչպէս կրնայ ապացուցանել որ «կարինում զարդացած արհեստներ» կային , որոնք ինք կը թուարէի : Որքան պիտի ուղինք զիտնալ թէ ի՞նչ են ապացույցները , հաստատող՝ որ «Ըստի քաղաքն ։ ։ ։ զանում է արհեստագործութեան և առեւտրի կերպու» (էջ 89) : Այս հատորին մէջ Դուբնի մասին ըսուածն իսկ անբաւարար է , երբ նկատի ունինք կ . Ղաֆարարեննի այնքան հմուտ աշխատութիւնը :

Երկրորդ մասով հեղինակը նպաստու ունի քաղաքներու հասարակական եւ զար-

շական կազմը ցոյց տայ : Այս մասը շատ աւելի լաւ խմբազրուած է եւ աւելի առարկայական : Մասնաւորաբար հետաքրքրական է Արիեսաւորական նդրայրութիւններուն նույրուած պլուտած զոյնը ըլլալուն կամ չըլլալուն մասին : Դժբախտաբար զբախտականը շատ երկարեցաւ՝ աւելի ծանրանալու համար , որով կ'անցնինք : Անցողակի յիշենք որ արհեստակացական միութիւններ կամ համդութիւններ տարածուած էին արեւմտեան Հայաստանի եւ հին Հայ կեղրոններու մէջ , որոնք ծանօթ էին «էսանաֆէններ» (դասակարգեր) կոչումով , որոնց ծագումը անշուշտ շատ հին էր եւ ժառանդուած հին Հայաստանէն :

Առաքելեանի երրորդ հաստուածը կը սկսի էջ 265ով , քաղաքներու անկումին մասին : Հեղինակը , ինչպէս նախորդ՝ եւ այս մասին մէջ ալ կը ծանրանայ Հարկային դրութեան եւ Հարկերու վրայ , որոնք երրեմն կապ մը չունին քաղաքներու եւ արհեստներու հետ :

Էջ 291ով կը տրուի ոռւսերէն համառօտագրութիւնը այս հատորին : Էջ 303ով անձնանուններու եւ տեղանուններու ցանկ : Վերջապէս 52 տախտակներով կը տրուին նկարներ շինալայրերու , աւելակներու եւ զանազան հնութեանց : Ինչպէս զործը իր ամրողջութեան մէջ , նոյնպէս նաեւ այս բանին նկարները , որոնք նախորդ հատորին նկարներէն աւելի լաւ տպուած կ'երեւին , նորութիւններ չեն պարունակեր : Իրաւ է որ հեղինակը ճիգ թափած է նախորդ հատորէն աւելի յաւ ներկայացներու , խմբութերով , թանդարաններուն եւ մատենուզարաններուն անդին Հայաստանի սահմաններուն մէջ ներկայիս դանոււած նիւթերով , թանդարաններուն եւ մատենուզարաններուն անդին Հայաստանութիւններով մինչեւ այժմ եղած զիտական նոր առութիւններով եւ ըմբռումներով՝ կարելի էր յաջողութեամբ զլուխ բերել ներկայանուի զործ մը Հայաստանի քաղաքներուն եւ արհեստներուն մասին : Հեղինակը արգարի մէծ փափաք ցոյց կու տայ որ իրապէս զր-

նահատելի է, սակայն պէտք է ընդունի որ ցանկութիւն միայն չի բաւեր, այլ՝ կորեւոր է տիրապետել թէ՝ պատմագրութեան և թէ՝ արհեստագիտութեան, ըլլայ տոհմային եւ ըլլայ օտար: Տարակոյ չկայ որ ատթիկա կրնայ կատարուիլ նոյնիսկ հեղինակէն՝ որ այլեւս քաջ ծանօթ ըլլալու է մատենագրական աղբիւրներուն՝ իրմէ առաջ եւ իրմէ յաճախ յիշուած: իր արամաղրութեան տակ է Երեւանի Մատենագրանին և Թանգարանին անհռւն հարասութիւնը, այնքան ճոխ եւ այնքան կարեւոր նորութիւններով հարուստ: Հայ քաղաքները եւ Հայ արհեստները արժանի են կոթողային աշխատանքի մը՝ ակնրախ կերպով կանգնելու համար հանուր աշխարհի առջեւ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՆԵԱԿ: Գրեց Տիկին Սերիկ  
Դարեւոն: Լարակազմ, տառածալ, նկարար, 47 Եջ եւ 23 քերը նկարներ:  
Երեւան, 1966:

Ասիկա այն բացառիկ հատորներէն է ուրոնց երեւումը կը վերակենդանացնէ իր յոյս հայկական մանր արուեստները փրկելու մոռացութեան ճիրաններէն: Տիկին Սերիկ Դաւթեան չնորհալի կերպով լուղործ մը կատարեալ կերպով կը տրամադրէ: Նիւթը, որուն նուիրուած է, իրեն ծանօթ կ'երեւի մասնագիտորէն: 1963ին արդէն Երեւան հաստարակած էր խնամով պատրաստըած (վատորակ թուղթի վրայ տպուած, աւազ) իր «Ասեղնագործութեան Ձեռնարկ»ը, որմով ճաշակ մը կու տար իր լաւատեղեակ կարողաւթեան: Ներկայիս «Հայկական ժանեակ»ի այս հաստորով մեր յուսերը ոչ միայն կ'արգարանան, այլ եւ կ'արծարծուին՝ իրմէ հայկական ասեղնագործական ուրիշ ճիրդերութիւնը մեր մասին ալ աշխատանքները ունենալու:

Իր «Երկու Խօսք»ով Մարտիրոս Սարեւան արուեստագէտի իր զնահաստանքը սեղմ կերպով կ'ընդունէ: Արդարեւ, ասեղնագործու-

թիւնը մեր մանր արուեստներու այն ճիւղերէն է՝ որ անայնական ըլլալուն բոլորովին անյիշատակ մնացած է: Նիւթին և արտադրուածքին շրւտով փանակու անխուսափելի վիճակը չափազանց դժուար պիտի ընէ ասեղնագործութիւնը ուսումնասիրեւ ուղղվին աշխատանքր: Սերիկ Դաւթեան քաջարար եւ կարելի յաջողութեամբ կատարած է այդ աշխատանքը:

Ժանեակը ասեղնագործական աշխատանքներուն ամենէն ազագունն է, նոյն ատեն դժուարը: Հնագոյն նմոյշներ հազիւ թէ հոռ հոն մեծ աշխատութեամբ դտնուին: Ժանեակները ուրիշ ասեղնագործութեանց պէս յիշատակարաններ չունին եւ յիշատակարգել սովորութիւն չէ եղած: Սերիկ Դաւթեան հաւանաբար իրաւունք ունի կարծելու որ «Ժանեակի մասին մինչեւ այժմ հայերէն ուսումնասիրութիւններ չկան» (Էջ 7, Ա. սիւն.): Անրաւարար եւ հարեւանցի աշխատութիւն մը տուած է ողբացեալ Արմենակ Սադրգեւան 1935ի «Բազմավկայ»ին մէջ (Էջ 75-78), որով կընանք ըսել որ կոյս դետին կը բանայ Սերիկ Դաւթեան իր այս աշխատութեամբ, պատրաստուած՝ ձեռնհասօրէն: Երեւանի հաւաքումէն զատ ինծի ծանօթ են միայն Ս. Ղազարի եւ իմ անձնական ասեղնագործական հաւաքածոնները: Ցաւալիօրէն, Երբ կարելի էր՝ ժանեակներու հաւաքմամբ չղրաղեցայ, բան մը՝ որ պէտք էր կատարէի, ըմբռնած ըլլալով անոնց կարեւորութիւնը մեր մանր արուեստներու պատմութեան մէջ:

Հնագոյն ասեղնագործական վկայութիւն մը ուշադրութեան կը յանձնեմ Սերիկ Դաւթեանին: Կիրակոս Գանձակեցի կը վեկայէ որ Վաղթանկ Հաթերքեցւոյ (Խաչենցոյ) կինը Արգու Խաթուն՝ Գետկայ նորաշն վանքին (1193 մեր թուականին) համար իր գոտերաց աջակցութեամբ «արար եւ վարարոյը գեղեցիկ ... ծածկոյթ սուրբ խորանին, զարմանալի տեսողաց, ի մազոյ այծից կակալունաց, ներկեալ պէսպէս եւ զա-

նաղան, գործ քանդակականերով և նկարեալ պատկերօք, ճշգրտագոյն հանուածովք. անօրինականութեականութիւնը այլ որբոց, որ հիացուցանէր զոտեսողնն: Եւ որք տեսանէին, օրհնութիւն տային Աստուծոյ, որ Հականանց խմասութիւն ոստայնակութեան և հանձար նկարակերտութեան» (1910, էջ 203): Արդու Խաթունի և իր դստերաց այս ձեռագործը ինձի կը թուի որ ցփսիի («մազգոյ այժմից») ասեղնազործութիւն էր և դուցէ հնագոյն մատենադրական տուեացը մեր պատմութեան մէջ՝ ասեղնազործութեան մասին:

Հաւանաբար օր մը կարենամ մատղբածուաղնազործութեան մասին աշխատութիւնն մը տալ, ուր ներկայացնեմ ինչ որ ինձն ծանօթ է և հաւաքած եմ: Դժբախտաբար նատեն աշխատութիւն մը պէտք է պատկերադրդ ըլլայ, ընտիր արտահանութիւններով: Աւտահանմանի մէջ Սերիկ Դաւթեանի հրատարակած հասորին նկարներով հատորի մը հրատարակութիւնը ինձի համար անկարելի է, ծախսին պատճառաւ: Իսկ հաստատութիւն մը որ տաիկա կատարէ՝ ինձի ծանօթ չէ:

Սերիկ Դաւթեանի այս հասորին նկար-

ներու բաժինը շատ հետաքրքրական է և իր այս զործը իրապէս ներկայանալի աշխատութիւն մը կ'ընէ: Հմտօրէն խմբագրուած եւ հասկացողութեամբ ալ նկարները ընտըրւած մէծարէք այս աշխատութիւնը իր անդշերէն և Փրանսէրէն (նաեւ ուսւերէն) ամփոփումներով պէտք է որ լաւ տարածուի օտար չըջնանակներու մէջ: Պէտք է որ դանաղան վայրերու եկեղեցիններուն չուրջ հաւաքուած Հայ Տիկնանց Միութիւնները ձեռք բերեն օրինակ մը այս հասորին և նուիրեն իրենց չըջնաններուն մէջ զտնուած օտար ժողովրդային, համալսարանական եւ կամ ուրիշ մատենադրաններու և թանգարաններու:

Կը վերջացնեմ այս հակիրճ եւ անրաւաւրար քանի մը տողերը՝ կրկին և կրկին յայտնելով հիացումս Սերիկ Դաւթեանին՝ իր այս զրեթէ ոչինչէն ստեղծած մեզի համար պատաստը եւ լուրջ աշխատանքին մասին, որ խոչոր նպաստ մըն է մեր մանր արուեստներու այդ մոոցուած և մոոցուելու սպանալիքին տակ միշտ զտնուող ճիւղին համար: Մազթենք որ իր աշխատանքները շարունակէ այս ուղղութեամբ և նորանոր նուանումներ ընէ:

Յ. Քիկիրչելի

## ՏԵՂԵԿԱԳԻՐ

### ՀԱՐԱՀԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ

1966 Անպահմբեր 17 — 1967 Ապրիլ 21

Ամեն . Տ . Եղիչէ Ս . Արք . Տէրաշընան  
Բարեխնառ Պատրիարք Ս . Աթոռոյ  
Երուսաղէմ

Ամեն . Ս . Հայր ,

Անցեալ Օգոստոսին մեզի պարտականութիւն յանձնեցիք Հրջիւ Հարաւային Ամերիկայի Հայ Պաղութեանը , և Հաւաքել այն դրամական խոստումները , որոնք կատարւած էին Զերդ Ամենապատութեան Հարաւային Ամերիկա այցելութեան առիթով , Ս . Յարութեան Տաճարի վերաշնութեան նպատակով : Հնաեւարար 1966 Աւագումբերի 17-ին ճամբար ելանք դէպի Հարաւային Ամերիկա և Պուէնոս Այրէս հասանք և Հոկտ . 1966-ին :

Առաջին օրէն իսկ շատ սիրալիր ընդունելութիւն գտանք Հարաւային Ամերիկայի Հայրապետական Պատուիրակ և Ս . Աթոռուի հնորհալի միարան Քերչ . Տ . Բարզէն Ս . Արք . Ապատեանի կողմէ ու մինչեւ մեր մեկնումի օրը մնացինք որպէս հիւրը տեղ-

ոյն Առաջնորդաբանին և Նորին Սրբագնութեան :

Լուս պատշաճի պատարագեցինք , քարոզիցինք Պուէնոս Այրէսի , Մօնթէվիտէոյի , Սան Փառագան Եկեղեցիներուն մէջ և Հայ մամուլի մէջ տրուած յատուկ կոչերով չեսուցինք Ս . Յարութեան Տաճարի վերանորոգութեան անհրաժեշտութիւնը , Երուսաղէմի Սրբատեղեաց մէջ մեր ունեցած ազգային անզնահոտելի իրաւունքները և մեր փառաւոր զիրքին անխսթաթեան թարածականութիւնը :

Ընդառաջելով մեր կոչին , մեր Հաւատացեալ ժաղովուրդը Հետզետէ վճարեց իր կատարած խոստումները , ու շատեր որոնք չէին մասնակցած Հանդանակութեան՝ կատարեցին իրենց պարտականութիւնը այս առիթով :

Հանդանակութեան ընդհանուր արդիւնք եղաւ 33,753.61 ամերիկեան տուլար : Սառը կու տանք հանդանակութեան ընդհանուր հաշուեկշիռը :

#### ՄԱՒՏՔ

Պուէնոս Այրէսի մէջ Հանդանակուած  
Ս . Փաւլոյի մէջ Հանդանակուած  
Գարագասի մէջ Հանդանակուած  
Մօնթէվիտէոյի մէջ Հանդանակուած

Տուլար

20654.20

7870.00

3220.20

2009.21

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՄՏԲԻՑ — 33753.61

## Ե Լ Ք

|  | Տոկար    |
|--|----------|
| Ա . Փաւելոյի մէջ մանր ծախքեր   | 50·00    |
| Գարազասի մէջ հանդանակութեան ընթացքին գործածուած<br>ինքնաշարժի եւ հանդանակութեան ընկերացողին և այլ<br>մանր ծախքեր   | 100·00   |
| Մօնթէվիտէոյի մէջ կատարուած մանր ծախքեր   | 30·50    |
| Պուէնոս Այրէս , Հիւս . Ամերիկա եւ համայն<br>նուիրակութեան ծախքեր   |          |
| Ճամբարզական ծախքեր (նաեւ քաղաքամէջի ճամբարզութիւններ)  | 817·00   |
| Տպագրականք   | 20·00    |
| Պանդոկներու ծախք   | 715·00   |
| Փոստին (թղթակցութիւններ և կոչերու տուաքում)  | 120·00   |
| Մողական լապտերի ծախքեր և ոյայտ   | 60·00    |
| Պարզեւք (Պ. Այրէսի սպասուհին և այլոց)  | 40·00    |
| Մանր ծախքեր  | 100·00   |
| Զգեստեղին  | 100·00   |
| Նուիրակին սննդագին   | 480·00   |
|  | 2632·50  |
| Երուսաղէմ՝ Ամեն . Պատրիարք Ս . Հօր փոխանցեալ   | 31121·11 |
| ՀԱՄԱԴՐՈՒՄԱՐ ԵԼԻՑ —   | 33753·61 |
| Երուսաղէմ՝ Ամեն . Պատրիարք Ս . Հօր փոխանցեալ գումարին<br>մանրամասնութիւնները   |          |
| 18-12-66 թուակիր նամակով Պուէնոս Այրէսէն դրկուած   | 1783·71  |
| 20-12-66 թուակիր նամակով » » »   | 2846·00  |
| 22-12-66 » » » » »   | 2626·70  |
| 25-12-66 » » » » »   | 9360·00  |
| 16-2-67 » » Նիւ եռքէն դրկուած  | 12250·70 |
| 27-5-67-ին Երուսաղէմ՝ Պատրիարք Ս . Հօր փոխանձուած<br>ձեռամք Պր . Կ . Հինդլեանի   | 1200·00  |
| 5-1-67-ին Պուէնոս Այրէսի Առաջնորդարանի վճարեալ՝ փո-<br>կելու համար Երուսաղէմի պարտքը Առաջնորդարանին<br>(Այսին գումարը վճարուած էր Առաջնորդարանին , Ս .<br>Պատրիարք Հօր կողմէի ի Պ. Այրէս կատարուած հանդա-<br>նակութեան առթիւ , ամրողացնելու համար 20,000 տո-<br>լարի գումարը , զոր այդ օրերուն պիտի փոխանցուէր<br>Երուսաղէմ) | 1060·00  |
| Երուսաղէմ փոխանցուած բնդիանուր գումար —  | 31121·11 |

Սայն հաշուեկչուէն դուրս, Պուէնոս Ալ-  
բէսի հին և նոր խռովումներէն տակաւին  
դանձելի կը մնան հետեւալները.

| Արժանիք · Փեսօ         |            |
|------------------------|------------|
| Տիարապէքիրեան եղայրներ | 500 · 000  |
| Մանուկ Շիրինեան        | 670 · 000  |
| Գէորգ Սարաֆեան         | 250 · 000  |
| Ճէրէնեան եղայրներ      | 100 · 000  |
| Մտեփան Դպիրեան         | 30 · 000   |
| Ժիրայր Էքչեան          | 100 · 000  |
| Օննիկ Պոտուրեան        | 20 · 000   |
| Սեղրակ Թամրեան         | 10 · 000   |
| Արամ Սահակեան          | 50 · 000   |
| Համազումար .—          | 1730 · 000 |

Սոյն 1 · 730 · 000 փէսոյի գանձելիներէն  
մօտ 760 · 000 փէսոյին համար սուացած էինք  
սպարտամուրահակներ վճարելի մինչեւ 1967  
Մարտ: Սոյն 770 · 000 փէսոյի գումարը եւս  
ցայսօր վճարուած ըլլալով կը մնայ ի պահ  
Գերշ. Տ. Բարդէն Ս. Հօր մօտ, որով մեր  
գանձելի նուիրատուութիւններուն ընդհ.  
գումարը կ'ինչ 960 · 000 փէսոյի:

Յարդելի նուիրատուուները սոյն մնացեալ  
նուիրատուութիւնները խռուացած են Ս.  
Աթոռ փոխանցէլ 1967ի ընթացքին, ձեռամբ  
Հայրապետական Պատուիրակ Տ. Բարդէն  
Ս. Արքեպիսկոպոսի:

Խակ Սան Փաւլոյի մէջ, թէ՛ նախապէս  
եւ թէ՛ մեր առիթով կատարուած խռուում-  
ներէն հետեւեալները կը մնան վճարելի  
1967 տարւոյ ընթացքին.—

|                    | Տոլար |
|--------------------|-------|
| Ճօղէ Տիչչքէնեան    | 1000  |
| Գառնիկ Պազարեան    | 250   |
| Արա Պոհապէնեան     | 300   |
| Վարդեփառ Փոյլատէան | 250   |
| Կարապէն Գարապաշէան | 250   |
| Սարդիս Գալէմքէրեան | 100   |
| Յակոր Քէրէնեան     | 450   |
| Երջանիկ Գըսաձըրեան | 2500  |
| Համազումար .—      | 5100  |

Աշխատեցանք որպէսզի մեր այցելու-  
թիւնը Հարաւային Ամերիկա ըլլայ առիթ

մը ոչ միայն տնտեսական, այլ բարոյական  
նուաճումի:

Հետեւարար շարք մը դասախոսութիւն-  
ներ կազմակերպեցինք Պ. Ալրէսի, Քօրտօ-  
պայի, Մօնթէվլլուտէոյի, Սան Փաւլոյի և  
Գարագասի մէջ:

Այսպէս, Պուէնոս Ալրէսի մէջ տուինք  
վեց դասախոսութիւններ մեզի նիւթ ունե-  
նալով՝ ա) Հայ Երուաղէմ, բ) Հայ զըր-  
շաղրական արուեստը և Երուաղէմի Զե-  
ռագրատունը, գ) Ս. Երուաղէմի Գանձա-  
տան թանկարժէք իրեղնները, դ) Հայրենի  
Երկիր, է) Ս. Էջմիածին, Հայաստանի  
պատմական վանքերը և Ամենայն Հայոց  
վեհ. Հայրապետին այցելութիւնը Երուա-  
ղէմ:

Մեր դասախոսութեանց ներկայ եղաւ  
աչքառու բազմութիւն, մանաւանդ Երիտա-  
սարդ սերունդէն: Յայտնապէս նկատելի էր  
Եկեղեցափարութեան և Հայրենասփառութեան  
տաք չունչ մը որ կը վարակէր մեր Երիտա-  
սարդութիւնը, մանաւանդ Երբ ականատես  
կ'ըլլային մեր խօսքին ընկերացող գունաւոր  
և լուսատիպ մողական լատաերի տեսա-  
րաններուն, որոնցմով կը ներկայացուէին  
Հայ Երուաղէմը, Հայ Արուեստը, Հայոց  
Հայրենիքը Հայաստան և Հայուն Հոգեւոր  
Հայրենիքը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Նոյնպիսի դասախոսութիւններ կրկնուե-  
ցան Քօրտօպայի, Մօնթէվլլուտէոյի, Սան  
Փաւլոյի և Գարագասի մէջ:

Մասնաւոր ելոյթներ եւս ունեցանք  
ուստիօկայաններէ, մասնաւորաբար Պուէ-  
նոս Ալրէս: Պետական Ռատիօկայանը կէս  
ժամու շատ բացառիկ յատկացում մը կա-  
տարեց, որուն ընթացքին Հայրէն և սպա-  
ներէն (թարդմանութեամբ Պ. Միհրան  
Սարափեանն) կ'ըղուներով ներկայացուցինք  
Հայ Երուաղէմը, Ս. Յարութեան նորո-  
գութիւնը և Հայ ժողովուրդի ունեցած ա-  
ռանձնաշնորհումները Արբատեղեաց մէջ:  
Նմանապէս Պ. Ալրէսի պետական «Լա Նաս-  
իօն» թերթը պատկերազարդ յատուկ էջ մը  
յատկացուց մեզի՝ կատարելու Համար այս  
անգամ նոյն ներկայացումները տեղական-  
պետական մամուլով՝ եւս:

7 Յունուար 1967-ին մեկնեցանք Պուէնոս  
Ալրէսէն և այցելեցինք Մօնթէվլլուտէոյի,

Աան Փաւոյցի, Գարագասի Հայ զաղութ-ները: Վերոյիշեալ Երեք զաղութներուն մէջ ևս զանանք սրտապղին ընդունելութիւն, ու հակառակ այն իբրովութեան որ սոյն Երեք զաղութներն ալ տեղական իբրենց եկեղեցիներու և մշտակալային տուներու շինութեան զարծին ձևանարկած ըլլալով կը դանուէին անտեսական ծանր և Երբեմն մտահոգիչ պարտաւորութիւններու տակ, իբրենց կարելին չինայիցին արդինաւորելու համար նաև Երուսաղէմի Ս. Յարութեան Տաճարի հանդանակութիւնը:

Մէր զիբադաբձի ճամբուն զիբատ հանդիպ-  
պեցանք Հիւսիսային Ամերիկա, ուր մնա-  
ցինք Երկու ամիսներ և զարձեալ տուինք  
շարք մը դաստիօսութիւններ (վիրոյիշեալ  
նիւթերուն շուրջ) Հիւսիսային Ամերիկայի  
կարող մը գաղութիներուն մէջ :

Ամերիկային մէկնեցանք 1967 Մարտ  
21-ին և Ս. կէմփածին հասանք 23 Մարտին  
և Հոն մնացինք մինչեւ Ապրիլ 10, ուր  
գարձնաւի ի ներկայութեան ընտրանի հասա-  
րակութեան մը, տուինք դասախոսութիւն  
մը՝ ներկայացնելով Հայ երուսաղէմը, իր  
Գանձառուունն ու զրչազրական Հարստու-  
թիւնը: Այս առթիւ Ամենայն Հայոց Վեհա-  
փառ և Սրբազնապոյն Հայրապետը, Զերդ  
Ամենապատութեան դիտակցութիւնը շր-  
ոտուեց մէզի վարդապետական կարգի ծայ-  
րադունութեան աստիճանը:

Ս. կֆմիածնէն զէպի Երաւաղէմ մեր վերադարձի ձամբուն վրայ, Ամենայն Հայոց վեհ. Հայրապետի բարձր հրամանով, Երեք օրեր մնացինք Պոլիս, Նորին Ամենապատութիւն Տ. Շնորհք Պատրիարք Ա. Հօրմու, Զերդ Արքադանութեան ծանօթ առաքելութեամբ:

21 Ապրիլ 1967-ին վերադարձանք Երևանում:

25 Յունիս 1967

Այստեղ, նախքան փակումը մեր տեղեկությունն, մեր երախտապիտութեան սրտագործությունը կը յայտնեմք մեր շատ սիրեցեալ և թանկապին Հօր, Ամենայն Հայոց վեհափառ Հայքապետին, Նորին Սրբութեան մեր նկատմամբ ցոյց տուած զնահաւաքական հայրական վերաբերմունքին Համբար :

Շնորհակալութեան պարտք ունինք ԶԵ-  
ՂԻ, սիրելի Ամենապատիւ Պատրիարք Ս-  
Հայր, որ մեզի վստահեցաք Հարաւային Ա-  
մենիկաւի նուիրակութեան այս դործը:

Շնորհակալութիւն Հարաւային Ամերիկայի մեր շատ պատուական և դրայքակցին, Հայքագիտական Պատութբակ Գերշ. Տ. Բարզէն Ս. Արք. Ապառեանին, որ աղնբերութիւն բերաւ իր հիւրասէր ասպնջականութիւնը և զործակցութիւնը նուիրակութեան մեր զործին, մեղ հետ կիսելով այդ ոսործին բայրութաւութիւնները:

Շառքակալութիւններ մեղ գործակցող  
բայրը հոգչ . Համբաւերուն , Պուէնոս Այրէսսի  
կեղրանական վարչութիւններուն , ազգային գո-  
տիական վարչութիւններուն , ազգային գո-  
նադան կազմակերպութիւններուն , Հայ  
լՄանուլին , Սան Փաւլոյի մէջ մեղի  
ջերմօրէն գործակցոյ Պրնք . Անդրէսս ձա-  
Փէրեանին եւ Գառնիկ Պազարեանին , և  
նուիրատու Համայն մէր բարեկալաշտ աղնի-  
ժողովուրդին , որոնց բոլորին Համար կը  
Հայցենք Աստուծոյ եւ Քրիստոսի կնարար  
Ա . Քերեղմանին օրհնութիւնները :

## Մատչելով ի համբոյ

Զեր Բարձր Արքազնութեան Ս. Աղոյին .

Արդիական խոնարհութեամբ :

Կիերեղ Շ. ՎՐԴ. ԴԱԲԻԿԵԱՆ

Նուիրակ Ա. Երուսաղեմի

Ե Հարաւային Ամերիկա

John Adams to the French Ambassador

# ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

## ՄՐԳՈՑ ԹԱՐԴՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ

(1966 – 1967)

Ամենապատիւ Տ. Եղիշէ Ա. Արք. Տէրուէրեան,  
Բարեխնամ Պատրիարք Ս. Աթոռոսյ,  
Հոգեչնորհ Հայրեր  
և յարդելի հանդիսականներ.

Աստուծոյ ոզորմութեամբ և յաջողութեամբ  
իր լրումին հասցուցինք 1966 - 67 դպրոցական  
տարին ևս, որուն անդեղատուութիւնն է որ  
կը կատարենք այսօր, այսօդ, դպրոցական  
ամազերջի հանդէսի այս բնմէն:

Անցեալ տարի մեր դպրոցական վերաբա-  
ցումը կատարեցինք Սեպտեմբերի 1ին, և որով-  
հետեւ 2երդ Բարձր Սրբազնութիւնը մեզ պար-  
ատկանութիւն յանձնած էր մեկնիլ Հարաւա-  
յին Ամերիկա, հաւաքելու համար Ս. Յարու-  
թեան Տաճարի վերանորոգութեան ինպատա-  
կատարուած խոստումները, Սեպտեմբերի 19ին  
համրա եւանք, ու մեացինք արտասահման  
միջին Ապրիլի 21: Մեր բացակայութեան մի-  
ջոցին վարժարանին Տեսչութիւնը ստանձնեց  
Հոգ. Տ. Պարէտ Արդ. Երկցիքան: Այս սոթիւ-  
էր յայտնենք մեր շնորհակալութիւնները Հոգ. Տ.  
Պարէտ Արդ.ին, որ իր կարելին ի գործ  
դրաւ դպրոցական գործերու լաւագոյն յան-  
ձնածման համար:

Այս տարի մեր վարժարանի աշակերտու-  
թեան թիւը եղաւ մատ 280, որոնց 105ը կը  
հետեւէին Երկրորդական բաժնի, 105ը Նախա-  
կրթարանի և 70ը Մանկապարտէզի դասըն-  
թացքներուն: Սոյն 280էն 141ը մանչ, իսկ 139ը  
աղջիկներ էին:

Մեզի աշխատակցեցաւ 25 հոգինոց ու-  
սուցչական կազմ մը, որուն հինգը վարդա-  
պետ հայրեր էին: Այսուղ յանուն Տեսչութեան  
և աշակերտութեան կը յայտնենք մեր խորին  
շնորհակալութիւնները մեր շնորհայի ուսուց-  
չական կազմին, իրենց տարրուան մը սրտե-  
ռանդն գործակցութեան և անձնուէր աշխա-  
տանքին համար:

Ս. Թարգմանչաց Երկրորդական վարժա-  
րանի կրթական ծրագիրը՝ արունակեցինք  
ըստ Նախանթացի Երեք բաժանումներով: Ման-  
կապարտէզ (2 դասարան), Նախակրթարան (6  
դասարան) և Երկրորդական (6 դասարան):

Եեղուական բաժնին մէջ շարունակեցինք

ուսուցանել Հայերէն (Դրաբար և Աշխարհա-  
բար), Անգլերէն (Լեզու և Գրականութիւն),  
Արաբերէն (Լեզու, Աշխարհագրութիւն և Արա-  
բական Պատմութիւն): Մեր լեզուական դա-  
սընթացները, անգլերէն և արաբերէն, կը  
սկսին Մանկապարտէզէն, իսկ նախակրթա-  
բանի և Երկրորդական բաժիններուն մէջ երեք  
լեզուներուն առննթեր ուսուցինք Կրօն, Հա-  
յոց Պատմութիւն, Հայ Եկեղեցւոյ Պատմու-  
թիւն, Հայ Մատենագրութեան Պատմութիւն,  
Արդի Հայ Գրականութիւն և Հայ Արուեստից  
Պատմութիւն, Բնագիտութիւն, Քիմիարանու-  
թիւն, Մաթեմատիք, Աշխարհագրութիւն, Կին-  
սարանութիւն, Ընդհ. Աղդաց Պատմութիւն:

Այս ցուցակին իսկ կը տեսնուի թէ մեր  
կրթական ծրագրին հրանական նպատակն է  
օժտել մեր մատագ սերունդը թէ՝ մտաւորա-  
կան, թէ՝ աղդային և թէ՝ հոգիկոր լաւագոյն  
կրթութեամբ:

Յունուարին տեղի ունեցան մեր դպրոցա-  
կան տարւոյ Կիսամեայ Քննութիւնները, իսկ  
Մայիս 23-31 Ամավերջի Քննութիւնները, ու-  
րոնց արդիւնքը եղաւ գոհացուցիչ: Այս քըն-  
ութիւններէն յետոյ յայտնի եղաւ որ մեր  
280 աշակերտներէն 20ը ձախողած ըլլաւով՝  
յառաջիկայ տարի կը կրկնեն իրենց դասա-  
րանները:

Ուսումնական տարւոյ աւարտին, մեր  
Մանկապարտէզէն 24 փոքրիկներ կ'անցնին  
Նախակրթարանի բաժին, իսկ մեր Երկրորդա-  
կան վարժարանի աւարտական դասարանի 11  
սաները, յաջութեամբ վերջացուցած իրենց  
տարբերանը, կը ստանան մեր Երկրորդական  
վարժարանի աւարտական վկայականը: Անոնք  
արդէն իսկ սկսած են մասնակցի Անգլիական  
չմի-Սի-իսի տարւոյ քննութեանց, որոնց  
արդիւնքը մեզ կը հաղորդուի յառաջիկայ  
դպրոցական տարբերանին:

Իսկ անցեալ տարւոյ մեր չըջանաւարտնե-  
րէն անոնք որոնք մասնակցած էին չմի-Սի-իսի  
քննութեանց յաջողած են հետեւել նիւթերու  
մէջ: —

1. Սիլվա Երկաթեան — Անգլիական Գրա-  
կանութիւն, Արաբերէն, Ընդհ. Աղդաց Պատմ.,  
Ուսուղութիւն, Բնագիտութիւն, Հայերէն:

2. Յակոբ Խորենական — Անդրեական Գրականութիւն, Արարերէն, Ընդհ. Աղջաց Պատմ., Ուսողութիւն, Բնագիտութիւն, Հայերէն:

3. Եղուարդ Յակոբեան — Անդրեական Գրականութիւն, Արարերէն, Ընդհ. Աղջաց Պատմ., Ուսողութիւն, Հայերէն:

4. Սիլվա Մանուկեան — Անդրեական Գրականութիւն, Արարերէն, Ընդհ. Աղջաց Պատմ., Բնագիտութիւն, Հայերէն:

5. Կարո Պասմանեան — Անդրերէն և զուտ, Անդրեական Գրականութիւն, Արարերէն:

6. Ներսէս Ներսէսեան — Ուսողութիւն, Բնագիտութիւն, Հայերէն:

7. Եղիշ Թօփհան — Արարերէն, Ուսողութիւն, Բնագիտութիւն:

8. Այտա Հազլէչեան — Անդրեական Գրականութիւն, Ուսողութիւն, Հայերէն:

9. Ռիթա Գասապեան — Անդրեական Գրականութիւն, Հայերէն:

10. Վերքին Գէլքարեան — Անդրեական Գրականութիւն, Հայերէն:

11. Ազնիւ Մաթմասեան — Անդրեական Գրականութիւն, Արարերէն:

12. Սոնա Գետրոսեան — Հայերէն:

13. Վարուժան Անտոնիեան — Հայերէն:

14. Վասո Արժիրովուլոս — Արարերէն:

Ինչպէս արձանագրած էինք նախորդ տարու մեր տեղեկագրին մէջ, անցեալ տարու 14 աշակերտներէն երեքը իրենց ուսման համալսարանական ընթացքը կը շարօւնակեն Հայուստանի համալսարանին մէջ, իսկ հինգը Պէյրութի Ամերիկեան համալսարանին մէջ:

Կարգապահական-բարյական գաստիարակութեան մարզին մէջ չենք ունեցած որեկ դժուարութիւն. ընդհանուրն ոռհ ենք մեր աշակերտներու վարք ու բարքէն և կրնանք անվարան յայտարարել որ Հայեցի աւանդութեան մաքուր ու նախանձելի մինութուր տիրական է և կը մնայ մեր գորոցէն ներս, առաջ մինուրու մը՝ օծուն ազգային և հոգիոր բարձրագոյն շունչի մը քաղցր տիրապեսութեամբ:

Ամէն Կիրակի մեր աշակերտները առաջնորդեցինք Սուրբ Եկեղեցի, և քանից մասնակից դարձուցինք Ս. Հաղորդութեան խորհուրդին, միշտ այն մտածումայ որ Հայ Եկեղեցին չէ միայն բարոյական և հոգեկան գաստիարակութեան ամուր հէնք մըն է Հայ անհատին համար, այլև ամենուրեք մեր զաւակներուն Հայեցիութեւնը պայմանաւորող անփոխարինելի առ երաւալ մը: Աղջային և հոգեկան նկարագրի կերտող անմրցելի և հզօր ներշնչարան մը:

Այս մտածումայ կազմակերպեցինք նաև Հայ աշխարհիկ և հոգիոր երաժշտութեան պահեր ես. բազմաձայն Եկմալեան պատարագի կարեսր մէկ մասը ներդաշնակ քաղցրութեամբ կ'երգեն մեր աշակերտներու մէջ:

Մեր աշակերտներու Փիզիքական կրթանքը և առարկայ եղաւ ուշագրաւթեան: Ասոր համար շարունակեցինք մեր ամէնօրեայ մարզական կեանքը, աղջիկներ՝ առաջնորդութեամբ մարդիչ 0ր, Եռաշան Յովուկփեանի, իսկ ողջար առաջնորդութեամբ մարդիչ Պր. Լիպարիտ Գետրոսեանի:

Մեր մարզական կեանքի տարեկան դաշտահանդէսը տեղի ունեցաւ 14 Մայիս 1967 կ. մ. ժամը 4ին, Ժառանգաւորաց վարժարանի գաշտին վրայ: Մեր աշակերտները յաջողութեամբ կատարեցին իրենց մարզական հանդէսը ու արժանացան մրցանակներու:

Տարույն ընթացքին ունեցած ենք նաև Ֆաթուլի, Պասքէլմազոլի և Ուլիուզոլի գորոցական մրցանակներ:

Հաստ նախընթացի այս տարի ևս ունեցանք աղջկանց բաժնին յատուկ ձեռագործային աշխատանքի պահերը, առաջնորդութեամբ 0ր. Մերինէ Եղիսանի:

Կազմակերպեցինք նաև նոյն ձեռագործներու վաճառման մեր տարեկան դպրոցական պազարը: Պազարը, իր կերուխումի հ զուարձակիքներու բաժննուով եղաւ առիթ մը ուր Երևանաղիմահայ գաղութին բուրը տարրերը եկան բռվ-քովի ու մոցցած իրենց կերանքի առօրեայ տաղտաւուկը, մեր գորոցական յարկին տակ ապրեցան շէնչով ազգային միջնուրութիւնի մը երկօրեայ բացառիկ հաճոյքը:

Ինչպէս անցեալ տարի ես, մեր Պազարին առննթեր կազմակերպեցինք Հայ արուեստի ցուցահանդէսը մը, ուր գաւառաւոր և միագոյն նկարներով և ճարտարապետական 10 Հայ եկեղեցիներու մօտէներով ներկայացուցիքն Հայ ճարտարապետական, մանրանկարչական և քանդակագործական արօսեստը: Սոյն ցուցահանդէսը մեծ հետաքրքրութիւն յառաջ բերաւ բազմաթիւ օտար այցելուներու մէջ մանաւանդ:

Այս տարի բացառիկ բախտաւորութիւնը ունեցանք ընդունելու շատ կարեար նույնը մը Հայերինիքն:

Հայաստանի Արտասահմանի Հայութեան հետ Մշակութային կազմի Ծնկերակցութիւնը, գնահատելով Ս. Թարգմանչաց վարժարանի կրթական ձիգն ու յաջութիւնները, մեր վարժարանին նույնը է տարրաւում արանի շատ կարեար սարք մը: Անցեալ Փետրուարին ստացանք վերոբիշեալ սարքը ու ասիկա մեր գորոցական շըշանակին համար մեծ խանդավառութեան պարագայ մը եղաւ: Այս առթիւ մեր աշակերտներու կը յայտնինք Մշակութային կազմի Ծնկերակցութեան և անոր արժանընտիր նախագահին Տիար Վարդգէս Համազասպեանին, վաստանցնելով զիրենքն ույսն ատեն թէ սոյն տարրաւում արանը Մայր Հայերինիքի խորհրդանշուղ շատ ցցուն կոթող մը պիտի

հանդիսանայ մեր դպրոցէն և մեր աշակերտներու սրտերէն ներս:

Դարձեալ խորին երախտագիտութեամբ կ'արձանագրենք թէ լիզունէն Գալուստ Կիւլպէնկեան Հաստատութիւնը — ինչպէս անցեալ տարւոյ տեղեկագրով արձանագրած էինք — 11625 տոլարի նույիրատուութեամբ, բարերարը եղաւ մեր դպրոցէն ներս ընդհանուր նորոգութեան: Այս առթիւ վայելչապէս նորոգութեան դպրոցին կրածեփն ու ներկը, արտաքին պատուհաններու փեղկեր և արտաքին գոներ փոխանակուեցան երկաթաշէն նորերով: Խել հին գրասեղաններ փոխանակուեցան նորերով, չինուած փայտով, երկաթով և գունաւոր փորմայքով, ու այսպէս մեր դպրոցը ստացաւ շատ ակնազարար ու արդիսական տեսք:

Գալուստ Կիւլպէնկեան Հաստատութիւնը կանոնաւորագէս ամէն տարի 1000 տոլարի նորաստ մըն ալ կը յատկացնէ մեր դպրոցին,

որուն համար իս այս առթիւ կը յայտնենք մեր չնորհակալութիւնները:

Տարւոյ շատ յիշատակելի ձեռնարկներէն մին եղաւ մեր դպրոցական այցելութիւնը Անգրյուրդաննի հեռաւոր անապատներուն մէջ գտնուող բիեթրամ ժայռաքաղաքնին: Ժայռային լեռնահամայներու մէջ կերտուած հսկայ քաղաք մը, նշանաւոր իր ժայռափոր թատրոններով, պալատներով, տաճարներով, բնակարաններով, Քրիստոնէ առաջ նապաթեան ցեղախումբերու կողմէ չինուած: Անգրյուրդաննի անապատին մէջ ճամբորդական վաճառականական հանգրուան մըն էր անիկա, տեղաւորուած ժայռային լեռնահանգոյցի մը մէջ, պաշտպանուելու համար բարբարոս արշաւախումբերէ: Այս պայոյտը մեր աշակերտներու համար ունեցաւ շատ զաստիարակիչ հանգաւանք:

Մեր ուսումնական ու բարբարական կրթական տեղեկագրին հետ կու տանք նաև վարժարանիս տնտեսական դրսութեան հետեւ այս հաշուեկիուք: —

#### ՏԵՐԵՎԱՆ ՀԱՇՈՒԵԿԻՆԾԻԹ Ա. ԹԱՐԳՄԱՆ 20.8 ԵՐԵՐԱՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱԿԱՆ

1966 Մայիս 1 — 1967 Մայիս 31

##### ՄՈՒՏՔ

|   | Տ. Տ. | Ֆիլս     |
|---|-------|----------|
| Պատրաստ ի գրամարկդ փոխադրեալ անցեալ տարիէն                  |       | 614.338  |
| 1966ի դպրոցական պազարէն զուտ շահ                            |       | 368.450  |
| 1967ի   |       | 430.500  |
| Դպրոցական Հանդէներէ   |       | 41.000   |
| Դպրոցական Հանդէներէ   |       | 49.550   |
| Օթօպիւսի վճարումներէ  |       | 23.750   |
| Վերաբննութեանց տուրքերէ                                     |       | 40.000   |
| Դասագիրքերէ, տեսրակներէ, վիճակացոյցներէ                     |       | 231.560  |
| Աշակերտական տարեթոշակներէ                                   |       | 1212.300 |
| Նույիրատուութիւնք զանազան բարերարներէ (տես բարերարաց ցանկը) |       | 5248.115 |
|   |       | 8259.563 |

##### ԵԼ.Ք.

|  | Տ. Տ.   | Ֆիլս     |
|--|---------|----------|
| Կանոյից նորոգութիւնք   |         | 60.650   |
| Գրենական պիտոյք  |         | 13.460   |
| Մանր ձախք, գեղօրայք, երթեղիք և շուշի պատուած ձախքեր                    |         | 44.025   |
| Հանդէներու առթիւ կատարուած ձախքեր                                      |         | 17.900   |
| Թղթակցութիւնք  |         | 44.620   |
| Պատուասիրութիւնք   |         | 9.605    |
| Զեռագործի նախանիւթեր   |         | 41.900   |
| Մարզական ձեռնարկներու համար  |         | 6.760    |
| Եինուածականք   |         | 86.955   |
| Դասագիրքերէ  |         | 178.145  |
| Պարժարանի բուլոր առաջիներու նորոգութեան (Տ. Տ. 1:0) և ծեփի ծախք (Տ. Տ. |         |          |
| (40) տախտակէ փոխած գեղեկերու երկաթէ վեղեկերով փոխանակութեան առթիւ      | 180.000 |          |
| Տպագրականք, մրցանակի գիրքեր և այլն                                     |         | 36.000   |
| Օթօպիւսի վճարումներ  |         | 13.650   |
| Ամսականք պաշտօնէութեան   |         | 6780.000 |

## ԲԱՑԱՌՈՒԹԻԿ ԵԼՔԵՐ

|  |          |
|--|----------|
| Տախքեր կատարուած Հոգչ. Տ. Դանիէլ Վրդի օրով                                       | 31.780   |
| Զանազան նուիրատուութիւնք, վճարեալ Պատրիարքարանին                                 | 580.000  |
| Կաղանգչէք բաժնուած աշակերտներուն   | 17.000   |
| Լուսանկարներ   | 12.000   |
| Ճիմիի քննութեանց մասնակցութեան տուրք (կարօտ աշակերտներուն համար վճարեալ դպրոցէն) | 22.000   |
|  | 8176.450 |
| Պատրաստ ի գրամարկ  | 83.113   |
|  | 8259.563 |

Այսուհեղ մասնաւոր երախտագիտութեամբ  
կը յիշենք վարժարանիս թէ՛ մեծագումար և  
թէ՛ համեստ գումարներով բոլոր նուիրատու-  
ները, որոնց բարի ձեռնուութիւնը մեզի  
համար եղած է շատ զնահատելի օգնութիւն  
մը, որով մեզի կարելի եղած է ոչ միայն բաց  
պահել մեր ամբողջ երկրորդական վարժա-  
րանը, այլև նիւթապէս անբաւարար բազմա-  
թիւ Հայ աշակերտներու ջամբել երկրորդա-  
կան ձրի դաստիարակութիւն:

Մեծագումար նուիրատու բարեկարներէն և  
հաստատութիւններէն հետեւեալ հինգը տարե-  
կան 1000 ական տուարի նուիրատուութեամբ  
կը պահեն մէկական ամբողջ գասարան, ան-  
ուանակառչուած իրենց կամ հաստատութեանց  
անուններով: —

Ամերիկայէն՝ Հայկական Բարեգործական  
Բնդհանուր Միութեան արժանընտիր նախա-

գահը՝ Տէր և Տիկին Ալեքս և Մարի Մանուկ-  
եաններ:

Ամերիկայէն՝ Հերթ Մ. Պըրթ հաստատու-  
թեան հիմնադիր յարգարժան Տէր և Տիկին  
Հերթ Մ. Պըրթ (Մոլոս Մոլոսէան):

Ամերիկայէն՝ Հառուրը Գարակէօղեան հիմ-  
նարկի պատասկան նախագահ Որ. Լէյլա  
Գարակէօղեան (յանուն Հառուրը Գարակէօղ-  
եան Հիմնարկութեան):

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը  
(յանուն հանգուցեալ բարերար Գալուստ Կիւլ-  
պէնկեանի):

Գարենալ Ամերիկայէն՝ Կիւլլապի Կիւլպէնկ-  
եան Հաստատութիւնը:

Այսուհեղ մասնաւոր յիշատակութեան կ'աւ-  
զենք արժանացնել մեր նուիրատուներէն նաև  
հետեւեալները, որոնք տարեկան Հայակելի-  
նուիրատուութեամբ սրտառուչ օժանդակու-  
թիւն կը բերեն մեր կրթական գործին:

Գր. Պօլոս (Փօլ) Պատիեան  
Տէր եւ Տիկին Մարթին Ազնաւուրեան  
Գր. Եղուարդ Փանոսեան  
Գր. Հերթի Թալրուեան  
Համաերաստահայ Աերաշինաց Միուրին

|                   |
|-------------------|
| տարեկան 250 տուար |
| » 150 »           |
| » 300 »           |
| » 200 »           |
| » 250 »           |

Ստորև կու տանք անունները մեր վարժարանի բոլոր նուիրատու բա-  
րեկամերուն, ինչպէս նաև անոնց նուիրատուութեանց քանակը, իրենց  
նուիրատուութեանց թուականի կարգով:

### ՏԱՐԵԿԱՆ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԾ Ա. ԹԱՐԳՄԱՆՉԱԾ ՎԱՐԺԱՄԱՆՈՒՅՆ 1966 Մայիս — 1967 Մայիս

1966 ՄԱՅԻՆ, ՅՈՒՆԻ, ՅՈՒԼԻ

Տ. Տ. Ֆիլի

| ԱՆՋՐՈՒԱ                         | 200.710 |
|---------------------------------|---------|
| Գաւեր Վարդանանց Կազմակերպութիւն | 44.000  |
| Տիկին Ազնի Հանրնլեան            | 8.800   |
| Օր. Նանսի Գարդիկեան             | 8.750   |
| Գր. Սոլոմոն Գարդիկեան           | 8.750   |
| Գր. Գարեգին Տէմիրնեան           | 8.800   |
| Տէր եւ Տիկին Ի. Ֆ. Մարշ         | 8.800   |
| Գր. Առնի Աւետեան                | 8.800   |
| Տիկին Լիլիտ Գասպարեան           | 8.800   |

|                        |                     |
|------------------------|---------------------|
| Պր. Կարայես Եթեան      | որդու առողջ 35.500  |
| Պր. Պարիկ Այնեազեան    | մասն առ մասն 10.000 |
| Հրանդ և Այսա Տօվլերեան | մասն առողջ 21.000   |
| Պր. Վարդպետ Երեցեան    | մասն առ մասն 10.000 |
| Պր. Խաչի Խոհեմեան      | 10.000              |
| Պր. Զարեն Գրաբրուեան   | 10.000              |
| Պր. Գեղր Թօփալեան      | 10.000              |
| Պր. Կար Պօստեան        | 10.000              |

## 1966 ՕԴԻՍՏԱԾԻ, ՄԵՊՏԵՄԲԵՐ

|                                 |                     |
|---------------------------------|---------------------|
| Պր. Գրիգոր Ղազարեան             | ուղարքութիւն 10.000 |
| Պր. Ղազար Ղազարեան              | ուղարքութիւն 10.000 |
| Տիկին Մրապեան                   | ուղարքութիւն 3.500  |
| Հայ Երի առարդաց Միուրիւն        | ուղարքութիւն 5.000  |
| Պր. Ցովհաննեն Խազարեան          | մասն առ մասն 35.000 |
| Պր. Ստեփան Բանիկեան             | մասն առ մասն 3.500  |
| Հայ Օգնութեան Միուրիւն, Երևանդէ | մասն առ մասն 10.000 |
| Պր. Վաղարշեկ Աւագեան            | մասն առ մասն 8.700  |
| Պր. Վահրամ Աղապասեան            | մասն առ մասն 8.700  |
| Տիկին Արամի Գաղաննեան           | մասն առ մասն 3.500  |
| Տիկին Հայկանոյ Խուպէսէեան       | մասն առ մասն 1.750  |
| Պր. Հերի Կարապետեան             | ուղարք 8.700        |
| Տիկին Ա. Գալրանեան              | 8.700               |
| Տիկին Վարսենիկ Համամնեան        | շառ առ մասն 1.750   |
| Տիկին Քեջէեան                   | շառ առ մասն 1.750   |
| Պր. Էղուարդ Գաղաննեան           | բանձնութիւն 7.000   |
| Տեր և Տիկին Ա. Գասապեան         | մասն առ մասն 17.500 |
| Պր. Տիրան Խօմիւրեան             | մասն առ մասն 8.700  |

## 1966 ՄԵՊՏԵՄԲԵՐ — ԴԵԿՏԵՄԲԵՐ

|   |                      |
|---|----------------------|
| Պր. Կիւլպէնեան Հիմնակութիւն (1966ի ի հաշիւ)           | մասք 390.300         |
| Պր. Եղուարդ Փանոսեան                                  | մասն առ մասն 106.800 |
| Պր. Հերի Թաղոսեան                                     | մասն առ մասն 71.200  |
| Զօր. Մարգիս Զարդուեան                                 | մասն առ մասն 26.700  |
| Պր. Ստեփան Բանիկեան                                   | մասն առ մասն 5.000   |
| Կիւլպարի Կիւլպէնեան Հաս առութիւն                      | բանձնութիւն 358.000  |
| Տեր և Տիկին Ալեքս Մանուկեան                           | մասն առ մասն 358.000 |
| Տեր և Տիկին Գլազ Լորին                                | մասն առ մասն 9.258   |
| Օր. Խորոն Թէջոյեան                                    | մասն առ մասն 9.258   |
| Պր. Պերոս Ազօյեան                                     | մասն առ մասն 9.259   |
| Պր. Լ. Պայեան   | մասն առ մասն 14.240  |
| Պր. Ալպէր Խօմիւրեան                                   | մասն առ մասն 8.900   |
| Տիկին Արմենունի Ավանես                                | մասն առ մասն 8.900   |
| Պր. Հալվերին  | մասն առ մասն 8.900   |
| Պր. Հերի Պոր  | մասն առ մասն 358.000 |
| Տիկին Ռուբ Ասլանեան                                   | մասն առ մասն 17.800  |
| Շիմակոյի Կիրակօնտայ Դպրոց (Ս. Ցովակիմ - Աննա Եկեղեցի) | մասն առ մասն 17.900  |
| Աւստր Տիկնանց Միուրեան                                | մասն առ մասն 17.850  |
| Տիկին Պեղիկ Թրէխի                                     | մասն առ մասն 17.900  |
| Տիկին Նուարդ Գարակօզեան                               | մասն առ մասն 9.258   |
| Պր. Էնորի Ցականեան                                    | մասն առ մասն 9.258   |
| Պր. Ֆեկի Ալլէկեան                                     | մասն առ մասն 9.259   |
| Տիկին Պարպարա Խալդանեան                               | մասն առ մասն 8.900   |
| Պր. Խաչ Շիմշերեան                                     | մասն առ մասն 8.950   |
| Հայ Ամերիկեան Վերեաններ                               | մասն առ մասն 17.900  |
| Հայ Կին Ակումբ  | մասն առ մասն 17.935  |
| Պր. Հերի Էղոյեան                                      | մասն առ մասն 17.935  |

Տիկին Մառա Քուրքը

Օր. Վահոնինի Կո օտեան

Պր. Մարգին Ազնաւուրեան

Պր. Վահան Պէլյան

1967 ՅՈՒՆՈՒԱՐ, ՓԵՏՐՈՒԱՐ

Սփրինկջիլիսի Եկեղեցւոյ Երգչախումբ

Օր. Էլիզավետ Շամիրեան

Պր. Ա. Յ. Այվազեան

Տիկին Ազնէկ Հանրիկեան

Պր. Հ. Թօմանյան

Սարգսմէնքոյի Տիկնանց Միութիւն

Սարգսմէնքոյի Կիրակօնեայ Դպրոց

Այնապի Հայրենակցական Միութիւն

Պր. Մարգին Արզաւեան

Պր. Արշակ Պողոսյան

Պր. Փոլ Արքեան

Տիկին Պահճ Կրանք

Տիկին Ազնէկ Գրիգորեան

Պր. Հակոբ Ճիզմէնեան

Եյ. Ահ. Աւայ. Օ. Էյ., Ահշմբու

Տիկին Ա. Գարակեօգեան

Պր. Առաքելոց Գարդիկեան

Օր. Նենսի Գարդիկեան

Պր. Լևոն Պողեան

Տիկին Ռ. Երմարգարեան

Մօնքրեալի Տիկնանց Միութիւն

Ֆիլատէլիոյ Տիկնանց Միութիւն

Տիկին Լուսի Սարգիսեան

Ելիս և Տօգեժ Զալմրոց

Պր. Անդրաք Սուլրածեան

Պարոնի Տիկնանց Միութիւն

Տք. Փ. Ռէնեյեան

Ա. Թովզաս Եկեղեցի, Թէնիժլայ

Պր. ձափ Նանարեան

Համարեասահայ Վերահինաց Միութիւն

Տիկին Էլիզավետ Պէրպէտեան

Տիկին Թազումի Գանիկեան

Օր. Արմենունի Տէր Յակոբեան

Օր. Համեսունի Ամէքեան

Համերս Գարակեօգեան Համաստրիւն

Տիկա Պօղոս (Փոլ) Պողոկեան

Աւելյոնի Տիկնանց Միութիւն

1967 ՅՈՒՆԻՄ

Պր. Առաքել Գարակեօգեան

Պր. Ցարութիւն Արապեան

Պր. Արշակ Մառուկեան

Պր. Մերսու Շանինեան

Պր. Աւետիս Միւթենեան

Պր. Աւետիս Ճիւսպէտեան

Անձնական պատճեն 10.770

Անձնական պատճեն 8.950

Անձնական պատճեն 53.700

Անձնական պատճեն 8.950

Անձնական պատճեն 10.770

Անձնական պատճեն 8.900

Անձնական պատճեն 17.800

Անձնական պատճեն 8.900

Անձնական պատճեն 8.750

Անձնական պատճեն 17.500

Անձնական պատճեն 8.000

Անձնական պատճեն 8.000

Անձնական պատճեն 3.500

Անձնական պատճեն 8.800

Անձնական պատճեն 17.500

Անձնական պատճեն 8.100

Անձնական պատճեն 8.800

Անձնական պատճեն 8.700

Անձնական պատճեն 17.300

Անձնական պատճեն 8.850

Անձնական պատճեն 87.000

Անձնական պատճեն 3.500

Անձնական պատճեն 8.250

Անձնական պատճեն 8.500

Անձնական պատճեն 26.500

Անձնական պատճեն 355.000

Անձնական պատճեն 89.000

Անձնական պատճեն 8.500

Անձնական պատճեն 10.000

Անձնական պատճեն 10.000

Անձնական պատճեն 10.000

Անձնական պատճեն 10.000

Անձնական պատճեն 18.000

Անձնական պատճեն 8.000

|  |                                     |
|--|-------------------------------------|
| Պր. Օննիկ Սուհիասեան                                 | Համբարձուց պարագաների վաճառք 8.000  |
| Տիկին Մարիյա Սուհիասեան                              | Բաճառական ընդունություն 8.000       |
| Պր. Մելքոն Շիրիկնեան                                 | Համբարձուց պարագաների վաճառք 10.000 |
| Պր. Գրիգոր Ներսէսեան                                 | Համբարձուց պարագաների վաճառք 10.000 |
| Պր. Խորիկ (Գևորգ) Հայրէսեան                          | Համբարձուց պարագաների վաճառք 20.000 |
| Օր. Անահիտ Բարիենան                                  | Համբարձուց պարագաների վաճառք 10.000 |
| Պր. Խարապէս Կիւլմէզեան                               | Համբարձուց պարագաների վաճառք 10.000 |
| Պր. Վանիկ Մերժինեան                                  | Համբարձուց պարագաների վաճառք 10.000 |
| Պարամեան Եղբայրներ                                   | Համբարձուց պարագաների վաճառք 35.000 |
| Պր. Վարդան Բարսէկնեան                                | Համբարձուց պարագաների վաճառք 10.000 |
| Հերէնեան Եղբայրներ                                   | Համբարձուց պարագաների վաճառք 35.000 |
| Պր. Ենովի Ցակորովիչ                                  | Խառըթ հանու 7.000                   |
| Պր. Խարապէս Լիսեան                                   | Խառըթուրութ ուժու 42.000            |
| Պր. Ֆիւզանի Քիմաննեան                                | Խառըթուրութ ուժու 8.000             |
| Պր. Գանիկ Հայպէտէսեան                                | Խառըթուրութ ուժու 35.000            |
| Պր. Արմեն Պէրկամայի                                  | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Պր. Մանուկ Սարի                                      | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Հայ Եկեղեցւոյ Երիտասարդաց Կազմակերպութիւն (Պ. Այրէս) | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Պր. Խուրի Տէր Խարապէտէսեան                           | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Տէր Մարշհռուտէսն Եղբարտ                              | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Պր. Գրիգոր Գերձակէտէս                                | Խառըթուրութ ուժու 14.000            |
| Պր. Ցարու թիւն Գայրաբէտէս                            | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Պր. Պետրոս Զիլինկիրէտէս                              | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Պր. Կիւմենօ Թիւմէննետէս                              | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Պր. Գևորգ Սարամետէս                                  | Խառըթուրութ ուժու 20.000            |
| Տիկին Արտուր Սալպահաննետէս                           | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Հայ Եկեղեցւոյ Եղբայրակցութիւն                        | Խառըթուրութ ուժու 7.000             |
| Տիկին Սարա Արզարետէս                                 | Խառըթուրութ ուժու 1.000             |
| Մարկոսնետէս Եղբարտ                                   | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Պր. Մարգիս Քէրէն                                     | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Մարշհռուտէսն Եղբարտ                                  | Խառըթուրութ ուժու 14.000            |
| Լուրուժնետէս Եղբարտ                                  | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Պր. Գեղար Տէրէն                                      | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Պր. Սամուկ Մարկոսնետէս                               | Խառըթուրութ ուժու 20.000            |
| Պր. Ցովսէփ Եռուսմէտէս                                | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Տիկին Մարիյա Սուհիասեան                              | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Պր. Արքահամ Մազլումնետէս                             | Խառըթուրութ ուժու 40.000            |
| Պր. Ցախօր Զաքրետէս                                   | Խառըթուրութ ուժու 10.000            |
| Պր. Խազարէ Էվլիաննետէս                               | Խառըթուրութ ուժու 8.000             |
| Պր. Թորու Կիիկնետէս                                  | Խառըթուրութ ուժու 8.000             |
| Պր. Գրիգոր Անտոննետէս                                | Խառըթուրութ ուժու 8.000             |
| Պր. Երուանդ Քիրիէտէս                                 | Խառըթուրութ ուժու 8.000             |
| Պր. Աղասի Մարտղետէս                                  | Խառըթուրութ ուժու 8.000             |
| Պր. Արքօնի Պէրջէտէտէս                                | Խառըթուրութ ուժու 8.000             |
| Պր. Սիմոն Սիմոննետէս                                 | Խառըթուրութ ուժու 8.000             |
| Պր. Ազգանազ Գասպարետէս                               | Խառըթուրութ ուժու 14.000            |
| Կոստաննետէս Եղբարտ                                   | Խառըթուրութ ուժու 17.000            |
| Պր. Խազարէ Ռուրէննետէս                               | Խառըթուրութ ուժու 8.000             |
| Սահակնետէս Խոյքէ                                     | Խառըթուրութ ուժու 20.000            |
| Պր. Գևորգ Սարամետէտէս                                | Խառըթուրութ ուժու 35.000            |
| Տիկին Արտուր Սալպահաննետէտէս                         | Խառըթուրութ ուժու 7.000             |
| Հայ Եկեղեցւոյ Եղբայրակցութիւն, Պ. Այրէս              | Խառըթուրութ ուժու 12.000            |
| Տիկին Աղասի Խայեար                                   | Խառըթուրութ ուժու 7.000             |
| Պր. Մարգիս Քիւփէտէտէս                                | Խառըթուրութ ուժու 4.500             |
| Պր. Ցախօր Զաքրետէտէս                                 | Խառըթուրութ ուժու 4.500             |
| Տիկին Արտուր Սալպահաննետէտէս                         | Խառըթուրութ ուժու 9.000             |
| Պր. Կիւմենօ Թիւմէննետէտէս                            | Խառըթուրութ ուժու 9.000             |
| Պր. Ցարու թիւն Արապետէտէս                            | Խառըթուրութ ուժու 9.000             |

|   |        |
|---|--------|
| Պր. Կարապետ Կիւլմէզեան                          | 9.000  |
| Պր. Բիւզանդ Կէնէթօււեան                         | 9.000  |
| Պր. Թոռոս Կիլկեան                               | 4.500  |
| Ճեշնեան Եղբարք                                  | 18.000 |
| Պր. Միմն Միմնեան                                | 4.500  |
| Պր. Օննիկ Սումիսաւեան                           | 4.500  |
| Պր. Աղասի Բաւսեհեան                             | 4.50   |
| Պր. Նազարէկ Էվլիանեան                           | 4.500  |
| Պր. Եռուակ Քիրիչեան                             | 4.500  |
| Պր. Անրօնի Պէտպէւեան                            | 4.500  |
| Պր. Լայայեան Ժ. Ն.                              | 4.500  |
| Պր. Գ. Գարամանուկեան                            | 4.500  |
| Մարկոսեան Եղբարք                                | 4.500  |
| Պր. Մովսէս Նալպանեան                            | 4.500  |
| Ս. Գրիգոր Լուսառիչ Եկեղեցւոյ Երզախումբ, Նիւ Խոր | 8.000  |
| Պր. Վարդգէս Պօզանեան                            | 20.000 |
| Պր. Գառնիկ Պազարէեան                            | 20.000 |
| Պր. Գրիգոր Արովէեան                             | 20.000 |
| Պր. Ճօզէ Տիշչէկնեան                             | 10.000 |
| Պր. Անրէաս Ճամէւեան                             | 10.000 |
| Պր. Ղազար Էմին                                  | 10.000 |
| Պր. Միհրան և Գառնիկ Նահնառ                      | 10.000 |
| Պր. Ալմօն Քիւրնիպատէեան                         | 20.000 |
| Պր. Վինահ Քիւրնիպատէեան                         | 20.000 |
| Պր. Յօվսէփ Մարայարեան                           | 10.000 |
| Պր. Վարդգէս Պօզանեան                            | 42.000 |
| Պր. Կարապետ Գարապատէեան                         | 31.000 |
| Պր. Վարդավար Փօյսէեան                           | 21.000 |
| Պր. Ֆիլիփ Տէրէւեան                              | 21.000 |
| Պր. Երշանիկ Գրանքըեան                           | 52.000 |
| Քէօչէւեան Եղբարք                                | 21.000 |
| Պր. Համազասպ Վարդանեան                          | 10.000 |
| Պր. Պարզե Առամելեան                             | 10.000 |
| Պր. Յօվնան Թէմէւեան                             | 10.000 |
| Պր. Գէորգ Մազուտէեան                            | 10.000 |
| Պր. Իզնահին Տէր Բարսեղեան                       | 10.000 |
| Պր. Միհրան և Նուպար Քիւրնեան                    | 21.000 |
| Պր. Բայրո Ներսէսեան                             | 35.000 |
| Պր. Ալմ Բարոնակեան                              | 35.000 |
| Պր. Մարքին Արզարեան                             | 8.500  |

Այս առթիւ կը յայտնենք մեր և մեր աշաւ-  
կերտութեան զգածուած չնորհակալութիւն-  
ները մեր վարժարանի բոլոր ազնիւ բարե-  
բարներուն և բարեկաներուն: Կ'ազօթենք  
բոլոր իրենց արհշատութեան և երջանկու-  
թեան համար:

Ընորհակալութեան պարտք ունինք նաև  
Գերշ. Տ. Բարգէն Ս. Արքեպօս. Առաստեանին (Գա-  
րագառ) և Պր. Պատրիկ Այնէազեանին (Գա-  
րագառ) և Պր. Անդրէաս ծափէրեանին (Սան  
Փաւլօ), որոնք չերմօրէն գնանատելով մեր  
կրթական աշխատանքը, մասնաւոր աշխա-  
տանք տարին իրենց բնակած քաղաքներուն  
մէջ, ամէն տարի զանազան բարերարներուն  
ուուրատութիւններ հաւաքիւով և փոխան-  
ցելով վարժարանիս տեսչութեան:

Սրտագին պարտականութիւն կը նկատենք,  
մեր տեղեկագրի աւարտին, մեր և մեր աշա-  
կերտութեան երախտագիտութիւնը յայտնել  
Ս. Թարգմանչաց վարժարանի հավանաւոր Ս.  
Յակոբանց Միաբարեական ուժատին և անոր  
պետին, Ս. Աթոռիս գահակալ Ամեն. Տ. Եղիշէ  
Ս. Պատրիարք Հօր, որ իրքի գերագոյն հոգա-

տարը Ս. Թարգմանչաց այս լուսաւոր տունին,  
հովանաւորց մեզ, և իր լուսագոյնը ընծայից  
հարթելու համար մեր բոլոր դժուարութիւն-  
ները:

Հրաւանքով Զերդ Ամենապատութեան կը  
ներկայացնենք Ս. Թարգմանչաց երկրորդա-  
կան վարժարանի այս տարւոյ կրթական  
հունձքը՝ երեք երիտասարդ և ութ երիտա-  
սարդունի չըջանաւարտները և կը խնդրենք  
որ իրենց աւարտական վկայականներուն հետ-  
բաշխէք իրենց Զերդ Հայրական օրհնութիւն-  
ները, որպէսզի անոնք զօրացած և շնորհա-  
զարդուած մեր Եկեղեցւոյ և ժաղովուրդին  
սուրբ հաւատքով, նեսունին առաջիկայ իրենց  
կեանքին մէջ, իրքի ցարեան ատոք ի հաս-  
կին, բերելով իրենց անխարդախ ծառայու-  
թիւնը մեր ժաղովուրդի յաւերժութեան սուրբ  
սեղանին:

Մատչելով ի համբոյր Զերդ Ս. Աջոյն  
կիմնեղ Ծ. Վլդի. Գլուխինեան  
Տեսուչ Ս. Թարգմ. Երկր. Վարժարանի

# ՏԵՂԵԿԱԳԻՐ

## Հ. Բ. Ռ. ՄԻՌԻԹԵԱՆ ԻԻԶՊԱՋԵԱՆ-ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ — ԱՄՄԱՆ

1966-1967

Աշակերտութեան թիւն է 206, 118 մանչ  
և 88 աղջիկ. Մանկապարտէզ 70 հոգի, նա-  
խակըթառուն 130: Այս տարի ունեցանք 33  
նոր աշակերտուներ ու 15 չըջանաւարտուներ:

Կրթակոն Նախարարութեան քննիչները  
2 անդամ այցելեցին դպրոց կրթական նոր  
օրինագիծը դորժադրելու հրահանգով: Նը-  
կատի առնելով որ զորոցական տարին  
սկսած էր արդէն, գոհացան մանր փոփո-  
խութիւններով, բայց 1967-68-ի համար  
խիստ հրահանգներ ձգեցին:

Ուսուցչական կազմ: — Ունինք 18 ուսու-  
ցիչներ, 9 մասյուն, 4 այցելու:

Ուսախ և չորհակալ ենք որ կիւլպէնկե-  
ան Հիմնարկութիւնը բացառիկ յատկա-  
ցում մը ըրաւ (900 տոլար = 353 տինար).  
Մանկապարտէզի նոր սեղաններու, աթոռ-  
ներու և խաղավայրին մէջ զետեղուելիք  
մարզանքի դորժեքներու համար: Այս գու-  
մարէն ծախսուած է 311 տինար, կը մնայ 12  
տինար:

Որպէս կարասի զնեցինք 2 պահարան-  
ներ, թէյր-բրդօրտըրը մը և հայերէն զրա-  
մեքնայ մը: Խոկ Պրն. Ալեք Մանուկեան,  
Հ. Բ. Ռ. Մ. յարդելի Նախապահը, դպրո-  
ցին նուիրեց արարերէն զրամեքնայի մը  
փոխարժէքը՝ 187 տոլար (63 տինար):

Քաղաքէս Տիկ. կիւմէջեկանին ջանքերով  
կրցանք ամերիկան Գիլ ընկերակցութիւնն  
ստանալ փոշի կաթ և թէյ ու կրցանք աշա-  
կերտութեան շարաթը 3 օր մէկական դո-  
ւաթ կաթ բաժնել:

Նոր Տարուայ առթիւ ունեցանք Մնունդի  
կոկիկ հանգէս մը: Պատշաճ չուքով տօնե-  
ցինք Վարդանանց տօնը ու Ասպիթ 24ը դրա-  
բուցէն ներս: Եղան ծնողական ժողով, աշ-  
կերտական թէ ուսուցչական պատուներ:

Ուսախ ենք հրապարակաւ յայտարա-

րելու որ Հ. Բ. Ռ. Մ. զնահատելով վեր-  
ջին 3 տարիներու յարատեւ աշխատանքը,  
իր տարեկան յատկացումը դպրոցին բարձ-  
րացուց 1600 տոլարէն 1900 տոլարի: Թո-  
րոսեան կատկէն ալ ստացանք 1000 տոլար՝  
փոխանակ 600-ի: Ընդամէնը՝ 3900 տոլար  
(1388 տինար), դպրոցի ծախսին մօտաւո-  
րապէս հարիւրին 40ը:

Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը շարու-  
նակեց օժանդակէլ 900 տոլար յատկացու-  
մով մը, որպէս թոշակ 25 աղքատ աշա-  
կերտութերու: Այս տարի յաւելեալ յատկա-  
ցում մը ըրաւ Մանկապարտէզի վերոյիշեալ  
կարասիներու համար: Ընդամէնը՝ 1890  
տոլար (660 տինար): Շնորհակալ ենք նաև  
որ կիւլպէնկեան Հիմնարկութիւնը դպրոցին  
յատկացուցած է 500 տոլար բացառիկ օդ-  
նութիւն մը՝ զրադարանի մը սկիզբը զնելու  
համար: Այս գումարը կը յուսանք մօտերս  
ստանալ ու զրադարանը մինչեւ վերամուտ  
սկսիլ:

Ամերիկայի Մարտցիներու Հայրենակ-  
ցական Միութիւնը այս տարի եւս նուիրեց  
75 տոլար (26 տինար), Խոչյայքէն եկող տ-  
չակերտութեռն որպէս համրու ծախս:

Ամմանէն Հայ Օղնութեան Միութիւնը  
օդնեց 150 տինարով որպէս մասնակի թոշակ  
15 սաներու համար: Նաեւ Ամմանէն Ազգա-  
յին Մարզական Միութիւնը որդեզրեց 4 սա-  
ներ, վճարելով 40 տինար:

Քաղաքէս Տիկար Վահէ Ղաղարեան շա-  
րունակեց մօր անուան Փօնտը: Նաեւ դպրո-  
ցիս նուիրեց պասպէթ պօլի կազմած մը:

|                                |         |
|--------------------------------|---------|
| Ունինք հետեւեալ բարերարները: — |         |
| Օրդ. Շ. Փանոսեան               | — 4 սան |
| Տիկ. Զ. Փէլթէքեան              | — 3 սան |
| Տէր և Տիկ. Թէճիրեան            | — 2 սան |

## ՏԵՏԵՍԱԿԱՆ

## ՄՈՒՏԾՔ

1 Յունիս 1966 — 30 Յունիս 1967

Տիմար

|  |       |                     |
|--|-------|---------------------|
| 1. — Հայ Բարեկործական Բնդէ . Միութիւն      |       |                     |
| Թորոսեան Կտակ                              | 1000  | տուլար              |
| Օժանդակութիւն Ամմանի                       | 2900  | տուլար              |
| Օժանդակութիւն Զէրքայի                      | 600   | տուլար              |
|  |       | 1,595               |
| 2. — Կիւլպէնկեան Հիմնարկութիւն             |       |                     |
| Կրթաթոշակ                                  | 900   | տուլար              |
| Մանկ. Կարսոսի և այլն.                      | 990   | տուլար              |
|  |       | 660                 |
| 3. — Երուսաղէմի Պատրիարքարանէն             |       | 350                 |
| 4. — Ինքնաշարժի զանձումներ, 9 ամիս         |       | 758                 |
| 5. — Յունիս 1966-ի Ամափերջի հանդէս         |       | 148                 |
| 6. — Ծախուած զիրքերէ դոյացած               |       | 147                 |
| 7. — Դպրոցին օրացոյցներէն դոյացած          |       | 60                  |
| 8. — Աշտկէրտներէն հաւաքուած - վկայականներ, |       |                     |
| քննութեան թուղթներ, ճաշարան, վառարան,      |       |                     |
| սօլար, ձեռական աշխատանքի                   |       | 200                 |
| 9. — Զանազան մանր նուէրներ - Ամման         | 86    | Տիմար               |
| Մարաշի Հայրէ. Միութիւն                     | 26    | »                   |
| Պրն. Ալեք Մանուկեան, Նիւ Եորք              | 63    | »                   |
|  |       | 185                 |
| 10. — Աշտկէրտներու թոշակներէն դոյացած      |       |                     |
| Ծնողներէ                                   | 1,500 | »                   |
| Ամմանի բարերար                             | 135   | »                   |
| Հ. Օ. Մ.                                   | 150   | »                   |
| Ազգ. Մարզ. Միութիւն                        | 40    | »                   |
| Ունիքա                                     | 12    | »                   |
|  |       | 1,887               |
|  |       | Ընդհան. Մուտք 5.940 |

## Ե Լ Փ

Տիմար

|   |     |     |
|---|-----|-----|
| 1. — Ինքնաշարժի ծախսներ                 |     |     |
| Վարիչ                                   | 270 |     |
| Կարաժի վարձք                            | 24  |     |
| 2 թաքսի աշտկէրտներ փոխադրող             | 233 |     |
| Նորոգութիւն                             | 120 |     |
| Պէնզին                                  | 214 |     |
| Հրամանագիր                              | 14  | 855 |
| 2. — Եկնքի նորոգութիւններ               |     | 60  |
| 3. — Գիրքերու վճարուած, հին և նոր հաշիւ |     | 200 |
| 4. — Օրացոյց, գրենական, ապաղրական       |     | 50  |

|  |     |                 |
|--|-----|-----------------|
| 5.— Զուր, Հեռաժայն                               |     | 85              |
| 6.— Վառարաններ, ճաշարան, սօրար, ձեռականի ծախսեր  |     | 150             |
| 7.— Զանազան մանր ծախսեր                          |     | 100             |
| 8.— Մանկապարտէղի կարասիններ, խաղավայրի դորձիքներ |     | 311             |
| 9.— Արարերէն զբամեքենայ                          | 63  |                 |
| Հայերէն »  | 38  |                 |
| Թէլր-բլուտօբըր                                   | 55  | 156             |
| 10.— Ռևուցիչներու ամսականներ մինչեւ 30.6.67      |     | 3,000           |
| 11.— Ամառուայ ամսականներ                         |     |                 |
| Յուլիս Օդուստոս                                  | 450 |                 |
| Ռևուցիչներու հատուցում                           | 100 | 550             |
| 12.— Գաղթականներու մեկնելէն յետոյ ներկի,         |     |                 |
| նորոգութեան, կոտրած գրասեղաններու                |     |                 |
| ծախսեր (նախատեսուած)                             | 200 | 200             |
|  |     | Ընդհ. Ելփ 5,717 |

## ԱՆԱՀԻՏ ՌԱԿԵՐԻՉԵԱՆ

Տնօրենուին

## ՎԻՃԱՎԾՅ ԺՊՎԴԴՐ ՊԱ

—ուրի խոհանոց մաս ոմքառուն համբ  
— ծանելուրուզ աղմանի  
—ուրի և նամարմար աղմանի — 1  
բանից և աղմանուն ներք մաշտակար  
«Խորի աղմանի աղման» աղման

պատճեանական մաշտակար «Խորի աղման» մաս  
պատճեանական և նաև նաև աղմանուն  
աղման պատճեանական աղման աղմանուն  
ՀՀ Ազգային դատարանը աղման պատճեանական  
և աղմանուն աղման պատճեանական աղման պատճեանական

## ՏԵՂԵԿԱԳԻՐ

### ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

1966 Մայիս — Դեկտեմբեր 1966

#### ԶԱՆԱԶԱՆ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐ

Սոյն չըջանին ձեռնարկեցինք կարդ մը բարեկարգութեանց և իրաղործուեցան հետեւեալ աշխատանքները .—

1.— Մատենադարանին հնատիպ զիրքերը հաւաքուեցան և զետեղուեցան մասնաւոր սենեակի մը մէջ :

2.— Տանիքի սենեակը յատկացուեցաւ առլաներու և քարտէղներու :

3.— Կողմուած թերթերու հաւաքածուներուն համար շինուեցան երկաթեայ գորաւոր զարաններ, չինքին երկրորդ յարկին վրայ:

4.— Մօտաւորապէս 350 անկազմ թերթերու հաւաքածուներ կազմուեցան :

5.— Ընթերցարահի թերթերուն և հանդէսներուն համար շինուեցան երկու խոչսրթերթեակալներ :

6.— Հայաստանի մէջ պատրաստուելիք հնատիպ զիրքերու ցուցակի մը տաղագրութեան առթիւ, մատենադարանին հնատիպ զիրքերու ցանկի մը պատրաստութեան համար որամադրած ենք մէր բոլոր զիւրութիւնները և միջոցները :

#### ՆՈՐ ԳԻՐՔԵՐՈՒ ՍՏԱՑՈՒՄ

Սոյն չըջանին՝ սեփականացուած, նուէր ստացուած, գնուած և փոխանակութեամբ ստացուած զիրքերու ընդհանուր թիւը եղաւ մօտաւորապէս 3500 հատոր, որոնցմէ 395 հատը որպէս նուէր, 76 հատը գնուած և

28 հատը փոխանակութեամբ ստացուած : Պարտք կը զգանք մէր մասնաւոր չնորհակալութիւնները յայտնել Աւարարնակ Տէր և Տիկ. Ղազար Եահնեաններուն, որոնց էնՍԱՑՔԼՕԲԻՏԻԱԱ ՊԻԻԹԱՆՆեիՔԱ-յի 1965-ի տպագրութիւնը եղող 24 հատորները նուիրեցին :

#### ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Ինչպէս ամէն տարի, այս չըջանին եւս ունեցանք մէծ թիւով այցելուներ, որոնց շարքին կը զանուէին հետեւեալները .—

1.— Կիմէի Թանգարանին Մատենադարանակետը՝ Պր. Արիօն Բօղիս :

2.— Վլլա Նոթր Տամի Ֆրանսական Օրթոսուքու Եկեղեցիի Եպիսկոպոսը՝ Մօնս. Ժան Տէ Ան Տէնիս :

3.— Ամերիկան և Սուրբական Հիւզաւասները :

4.— Պաղեստինի չըջանի Եռու-իս-Ալ-էսի Բնդհանուր Տնօրէնը :

5.— Անլլիքան Եկեղեցւոյ Միարանութենէն ուսուցիչներ և ուսումնակրողներ :

#### ԵՐԱԿԱԲՈՒՆԵՐ

Պիտի ձեռնարկենք նաև հետեւեալ ծրադիրներու իրաղործման .—

1.— Գիրքերու պահպանում և պաշտպանութիւն ընդզէմ միջաններու և կրծող որդերու՝ քիմիական նիւթերով :

2.— Բնդշանուր ներքին բարենորուրում ևայ զիհակէն փոփոխում երկաթեայ օրա—  
— ներկ, ծեփ, ելեկարտական դիւրութիւն— տուհաններու:

3.— Ցուցագրութեան արդի միջոցներ: 5.— Նիւթերու մասնաւոր նոր դասա—  
4.— Պատուհաններու ներկայ տախտակի— ւորումներ, օրինակ՝ Հնատիս, Հայտիստ—  
կան, եւլն:

ԵԼԵԿԱՐՏԱԿԱՆ

|   | 3 . 8 . Յիւն |
|---|--------------|
| 1.— Նոր զիրքերու և թերթերու գնում                               | 101·530      |
| 2.— Գրենական պիտոյք   | 89·365       |
| 3.— Այլեւայլ ծախքեր.— Մանր ծախք, եւլն.                          | 139·875      |
| 4.— Զանազան աշխատավարձք   | 133·050      |
| 5.— Թղթատարական ծախքեր  | 74·920       |
| 6.— Թերթերու եւ զիրքերու կազմողչէք                              | 145·000      |
| 7.— Մանր նորոգութիւնք   | 68·220       |
| 8.— Մի՛ն-ի հետ փոխանակուած թերթերու փոխարէն<br>վճարուած Մի՛ն-ին | 65·000       |
| 9.— Ամսականք  | 136·000      |
| 10.— Զանազան վաւերացուած ծախքեր                                 | 241·830      |

ԳՈՒԽԱՐ.— Յ . Տիմար 1194·790

ԳԵԵՈՆԴ ԱԲԴ. ՍԱՄՈՒԻԹԵԱՆ

Տեսուչ կիւլպէներան Մատենադարանի  
Առաք. Արոռոյն Սրբոց Յակոբեանց,

31 Գեկտեմբեր 1966

ԵՐՈՒՍԱՂԵՄ

## ՍՈՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՔ

Ա. ԹԱՐԳՄԱՆՉԱՅ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՄԱՆԻ

Ա. Թարգմանչայ Երկրորդական Վարժամանին այս տարի եւս ունեցաւ տարեկանի իր երրեակ հանդիսութիւնները եւ տառապական «Պազար»ը:

### ԴԱՇՏԱՀԱՆԴԻՍ

Անդիսէ առաջինն էր Դաշտահանդէսը, որ տեղի ունեցաւ 14 Մայիս, Կիրովի կենսորէ և տոք ժողով 4ին, ժամանակ՝ վարժարանի մարզականին վրայ Ներկայ էին Մխարան Հայրեր եւ բառական թիւն ժաղավորդ:

Հանդէսին իր մասնակցութիւնը բերու Դաշտահանդիրանի եւ Երկրորդական առաջին հինգ կարգերու Երկառու ուսանողութեան մէծագոյն մասրածնուած, ըստ նախընթաց տարիներու Երկրորդագորդ խոճքերու: Տղաք՝ Արարատ (Կարմիր) և Մարտին (Կանաչ), իսկ ազգիներ՝ Անետն (Կապոյան) եւ Երեսն (Վարդապոյան):

Հանդէսին յայտագիրը ճախ էր ու այլազնի: Մարզիներու առանցքն էր տոք, նոր մարզի զորակարիս Պատրաստնի կողմէ մարզուած վարժարանի աշակերտները, ինչպէս նաև Օրդ. Շահնան Յազէքիսանի կողմէ մարզուած աշակերտներներ նկատելի յաջողութեամբ յաջորդարար կատարեցին շուշական մարզանք, երկար եւ բարձր սահման: 100-600 մէր վազքեր, դրօնարշաւ, զարգանածութիւն եւն: Ամէն տարիներու յատակ այս խոճէրներոցի, այս տարրուան Դաշտահանդէսը իր խոճացանկին վրայ աւելցուած էր զնդարձակումի, զուտ ճամփիներու եւ այլ մրցաներներ, որոնք իր վկայէն մէր աշակերտներու մարմանական ճկունութեան ճամփին, ինչպէս նաև բարյալական ու ինցուական դաստիարակութեանց կողքին՝ Փիգիֆական կրթանորին ու բնծայուած կարեւորութեան մասին մէր վարժուածնէն ներս, մեկնելով մէջու «Առաջ միոք» առաջ մարմնի մէջ նշանարանէն:

Երկրորդ ժամանակաշխաթեամբը: Տեսուչ Տ. Կիրով Ռ. Վարդապետ բաժակներով պարզեւած խոճքերու մէջ աշակերտ յաջողութիւն ու տարրուա բնթացքն Վարժարանին ներս կատարուած մարզական մէկէ տեսլի խոճքերու մէջ աշակերտ յաջողութիւն արձանագրած մարզիները, իսկ մէկատիներով՝ Դաշտահանդէսի իրարացնչիւր մարզի մէջ առաջին եւ Երկրորդ հանդիսութիւնը:

### ԱՄԱՋԵՐՁԻ ՀԱՆԴԻՍ

#### ՄԱՆԿԱՊԱՐՏՏԵԶԻ ԲԱԺԴՅԻՆ

Հ. Յանենիս, Կիրովի կենսորէ և տոք ժողով էին, ժամանակ՝ Վարժարանի Հանգիստասրահին մէջ կայացաւ: Ա. Թարգմանի Վարժարանի Մանկապարտէզի Ամայլերէի Հանդէսը, Հոգ: Հայրերու, ծնողներու եւ Հանդիսութեան բազմական պատկանէլի բազմութեան մը ներկայութեան:

Ա. Ելի բան մէկանէն ժամերու բնթացքին Մանկապարտէզի Երկու, եւ Նախակրթարանի առաջին երկու կարգերու Երկառու փոքրիները Համելի ժամանաց պարզեւեցին ներկաներուն՝ իրենց նկատելի յաջողութեամբ կատարուած Հայկական պարերու, խօսքերներով, արտասանութիւններով ու կատարեցի արամախառութիւններով, բոլորն այ արգասիքը արդիւնաւոր ու զահարերող ճիզին, զր տարրու էր Մանկապարտէզի ուսուցչական կազմը, վերին հակողութեամբ Օրդ. Տիգրանու Հայկականին:

Իր փակման խօսքին մէջ Տեսուչ Հոգ: Տ. Կիրով Ռ. Վարդապետ մատուրութիւն յայտնեց ննազական Միոքիւն մը Հիմնելու յառաջիկայ տարեշրջանին, ծնողաց զարձակութիւնը տականուիլու Համար Վարժարանի կրթական գործին, ու «Պահպանական» վակէց փակէց Հանդէսը:

ԱՐԱԿԵՐՁԻ ՀԱՆԴԻՍ

ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԲԱԺԿԻՆ

Երաւանյակի բազարկան վերջին անցութարձելը  
պատճեռ դարձան որ դպրոցական տարեշրջանի փակ-  
ման հանդիսութեանը եղած էրկրարդական Բաժնի Ա-  
մազերչի Հանգեսու յատագուք իր սահմանաւած թշ-  
տականէն երեւ շարութեառով: 2 Յուլիս, Կիրակի կէ-  
սօրէ ետք ժամը 3-30ին, Ա. Թ. Վարդարանի սրանին  
մէջ էր որ տեղի ունեցաւ ան, ի ներկայութեան  
Հոգ: Վարդարական Հայրեաու, ինչպէս նաև հնող-  
ներու և Հրամաբարեներու կողիկ բազմութեան:

Հանդէսին յայտագիրը մէհաւ մասամբ գործադրութեցաւ ընթացաւարս դասարանի աշակերտաւութիւններուն կողմէ։ Անոնք ըրբին առենաւախութիւններ, ապրում ու Հանկացողութեամբ արտասանեցին քերթուածներ եւ կատարեցին ուղղացներ։ Խոյ Երկրորդական միւս դասարաններէն

կողման ու առաջ երգախոսությունը, պատրաստածին երաժշտական թևանքն առաջիկ Հազը. Տ. Ղետինդ Արդ. Ամսարէ հանիք դիմուլաւութեամբ խօսքեց ազգային մի բանի երգելու:

Հանդէսին երկրորդ լուժնին, Տևուշ Հազը. Տ-  
կիրիկը ։ Վարդապետ կարդաց Վարքարանի միամ-  
սայ զորդունէութեան տեղէկապիրը (որ կ'երեւէ  
ՄԻՌՆԻ այս թիւով) եւ վկայականներու ու մբցա-  
նակներու բաշխումէն ետք իր խօսքը ուղղելով 11  
նոր չը ջանաւ արտօներուն, առանձինն անդ բացարձա-  
սփեսուի մէջ մէր ազգապահնաման կարեւոր աղ-  
դակներուն, վեր Հանելով իւրաքանչիւրին դէրը մէր  
Հանայնքային կենաքին ներս: Կոչ ըրաւ ընթացա-  
ւարտներուն որ լիցուին միշտ թարգմանիչ Հայ-  
րերու ողիով, որյն ողիով՝ որ իրենց ջամրուեցա  
14 առարիններ շարունակ այս նույիսական յարիկն  
ներս: Ժամը 55ն Հանդէսուր վերջ դառաւ Տէրունական  
ազգաթիր միաբերան երդեցութեամբ:

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆԻ - ԲԵՄԱԿԱՆԻ

\* Ծր. 13 Մայիս.— Վազգումն Աշխարհամատրամ կիրակիի առթիւ, կէսօք եւոց, Լուսաբարապետ Գէրշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի դիմաւորութեամբ, Միարանութիւնը «Հրաշափառավով» մատուցործեց Ա. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան երեկոյին ժամերգութիւնն ու նախատեսակը Ա. Լուսաւորիչ եկեղեցին մէջ: Ազատ կատարուեցան Տեղաբնուկն Արքապետաց այցելութեամ Հանգիստոր Թաճարին ներս: Թափառացն երացաւի նախատեսակը լուսը:

\* Ծր. 1 Մայիս.— Յիշատակ մեսելոց: Ամենա Պատրիարք Ա. Հայրի մատուցոյ օրուան Հանգիստուր Ա. Պատարազը Մայր Տաճարի Աւագ Անդամին վրայ և քարոզեց Յարութեան ստուգութեան մասն ու առաջ իր խոսքը ուղղելով ուխտաւութեարան, ողջ էրթի խոսքը ըրաւ անոնց և խոսկան Երաւանով ժամանակի նախատեսակը լուսը:

Ա. Պատարազին կոտք, Ն. Ամենասպասութիւնը նախագահն է Եղայր Տաճարին մէջ կատարուած մէծ հետահանութիւն Ռաֆորին, Ամոհավանիի ներքեւ: Եւ Ա. Խաչագիսյանի մասունքի ի ձևին, մինչ վարդապետների ի ձևին ունենալ արրոց մասունքները: Ազատ երգուեցաւ «Ճանապարհը» ուխտաւութեարան իրեւն ողջերթ, որմէ Էտք Ա. Աթոռոյ շարականի երգեցողութեամբ, Միարանութիւն, ուխտաւութիւն բարձրացած Պատրիարքանի լուսազարդուած մէծ զայշիթը՝ ուր Ամեն: Պատրիարք Ա. Հայրի օրհնուած նշանակները բաժնեց բոլորին:

\* Ծր. 2 Մայիս.— Գ. օր Ա. Զատկի: Ա. Պատարազը ի Ա. Գիլամիքի: Ժամանակն էր Հազ: Տ. Ներսէ Վրդ. Բաղուէնան: Ազատ կատարուեցան Հաղհանգստեան պաշտօն՝ խոնդամատայց ուխտաւուց անջանք նեղեցեալ հարազատներու Հոգիներուն Համար:

\* Ծր. 6 Մայիս.— Գիլամատն Յովիաննու կարապետին: Ա. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Անդամին աշակողմը գանուոց Ա. Յազ. Կարապետի խորանին վրայ: Ժամանակն էր Հազ: Տ. Արշէն Արդ. Այզագեան:

\* Կիր. 17 Մայիս.— Կոր կիրակի (Յիշատակ քիրաւոր նախատակացն մերլոց լընքաց Համաշխարհային պատերազմին): Քամ սովորութեան Մայր Տաճարի Աւագ Անդամին վրայ պատարագեց և քարոզեց Լուսահան Հազ: Տ. Կիրեղ Վրդ. Գարիկին: Պատարազին կոտք, նախագահնութեամբ Լուսաբարապետ Գէրշ. Տ. Հայրիկի Արքեպիսկոպոսի, Հայ եաւատակներու Հոգիներուն Համար: Ասին արտազութիւնը կը ինուեցաւ Տաճարի զայշիթը՝ Երանաշնորհ Տ. Կիրեղ Պարք. Հոր շիրմին վրայ եւ ապա, թափառական զնացքով, Չամ-թաղի հասարակաց գերեզմանոցին մէջ:

\* Կիր. 14 Մայիս.— Աշխարհամատրամ (Կանաչ կիրակի): Կիչերային և ուստաւուն ժամերգութիւնները պաշտուեցան ի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորիչ եկեղեցին մէջ: Ազատ Քրիստոնի Ա. Գէրեզմանին վրայ Հանգիստուր Ա. Պատարազ մատուցւեցաւ: Ժամանակը էր Հիւրաբր Ա. Աթոռու զանուառ Ա. էջմիածնի Միարան Հազ: Տ. Ներսէ Վրդ. Շաքարեան, Կոփիկոպատակն խոյր ի պատիւ: Հազ: Հայրի արոզեց, բնարան ունենալով «Զի ուր իցեն երկու կամ երեք ժողովեալ յանուն իմ, անդ եմ ևս ի մէջ նոցա» (Մատթ. Ժ. 20): Բացարձց օրուան տօնին խորչուրզը, ըսելով թէ այսօր տօնն է նաև Հայց: Ա. Եկեղեցւոյ Հիմնարկութեան, վատանի մէջ եւ նոյն աշխարհամատառուին — Քրիստոնէական Եկեղեցին հնագոյն անդամներէն մէկն է առ: Ա. Պատարազին կոտք, Լուսաբարապետ Գէրշ. Տ. Հայրի Արքեպիսկոպոս նախագահնեց Ա. Գէրեզմանի ատակնին մէջ կատարուած «Անգամատանշին»:

\* Կիր. 21 Մայիս.— Կարմիր կիրակի: Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորիչ եկեղեցին մէջ: Ժամանակն էր Հազ: Տ. Վազրէ Անդամներին: Բարզեց Գէրշ. Տ. Շահէ Եղու: Անձմեան, բնարան ունենալով օրուան ձաշութեցուածն «Յուն եկաց Պազոս, շարժեաց զնեն», եւ տօնէ (Գործք, Ժ. 16): Առաւանան ժամերգութիւնն ետք կարգացուեցաւ Ա. Կիրեղ Երւանդէմացի Հայրապետին Ա. Խաչի Երեւանա ասիթով Կոստանդ Կայսեր յզմի թուղթին թարգմանութիւնը: Իսկ Ա. Պատարազին մաս մը եւ քարոզը ձայնափուուցան Երգանանի Հաշիմական թատրոնիայնն: Աւագ Անդամին վրայ զետեղուած էր վառ թէկներով զարդարուն Ա. Խաչին նշանը:

\* Կիր. 28 Մայիս.— Տօն կիրեւմն Ա. Խաչին: Ա. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Անդամին վրայ: Ժամանակն էր Հազ: Տ. Վազրէ Վրդ. Տ. Շահէ Եղու: Կարմիր կիրակի մատուցուեցաւ Ա. Կիրեղ Երւանդէմացի Հայրապետին Ա. Խաչի Երեւանա ասիթով Կոստանդ Կայսեր յզմի թուղթին թարգմանութիւնը: Իսկ Ա. Պատարազին մաս մը եւ քարոզը ձայնափուուցան Երգանանի Հաշիմական թատրոնիայնն: Աւագ Անդամին վրայ զետեղուած էր վառ կունդերով զարդարուն Ա. Խաչին նշանը:

\* Կիր. 4 Յունիս.— Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորիչ եկեղեցին մէջ: Ժամանակն էր Հազ: Տ. Ներսէ Վրդ. Բաղուէնան:



# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

**Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն**

|                                     |    |     |
|-------------------------------------|----|-----|
| Երուսաղեմը երեկ նւ Այսօր            | b. | 289 |
| Զիկոյց Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան |    | 295 |
| Հ. Բ. Ը. Միուրեան Վահե. Խախողակին   |    | 296 |
| Այցելուրինը                         |    |     |

**Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն**

|                |                            |     |
|----------------|----------------------------|-----|
| Միրոյ երրիւրդը | ՎԱՐԴԱԿԱՆ ՔՃՆՑ. ՏԻՖԼԻՇԻ ԲԱՆ | 297 |
|----------------|----------------------------|-----|

**Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն**

|                                   |                        |     |
|-----------------------------------|------------------------|-----|
| Գողգորա Թրքահայ Հոգեւորականութեան | Թ-Ա-Պ-Ի-Կ              | 301 |
| Հայոցի Հնախօսութիւն               |                        |     |
| Հերանուուրեան Ժամանակաց           | ՅՈՎՈՒՓ Վ.ՐԳ. ՄԱՆՏԱՎԱՆԻ | 310 |
| Բանզիմարը Ու Հնեւուցիները         | ԳԱՅՆԻԿ ԳԵՐԳԻ ԲԱՆ       | 324 |

**Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն**

|                                    |              |     |
|------------------------------------|--------------|-----|
| ԺԵ. Դարի Մի Զեռազիր Աւետարան       | ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ | 328 |
| Ցուցակ նւ Ցիշատակարաններ           |              |     |
| Երուսաղեմի Կիւլպէնկեան Մատենադարան |              |     |
| Հայ Հնատիպ Գիրքերու (1512-1800)    | ԿԱՐ. Ա. Գ.   | 331 |

**Տ Ե Ղ Ա Գ Ր Ա Կ Ա Ն**

|  |                             |     |
|--|-----------------------------|-----|
| Վիազագրութիւն Կոստանդնուպոլիս Մայրաքաղաքին | ՄԱՐԳԻՍ ԴՊԻՐ ՅՈՎ. ՀԱՅՆԱՆԵԱՆԻ | 344 |
|--|-----------------------------|-----|

**Գ Ր Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն**

|                           |             |     |
|---------------------------|-------------|-----|
| «Երատէ Նուշիրուանի»       |             |     |
| «Քաղաքները նւ Արևեստները  | Յ. ՔԻՒՐՏԵԱՆ | 357 |
| Հայաստանում 9-13 Դարերին» |             |     |
| «Հայկական Ժամեակը»        |             |     |

Տեղեկազիր Հարաւային Ամերիկայի  
Նուիրալութեան

ԿԱՐ. ԲԵՐԵՆ. Ա. Վ. Պ. ԳԱՐԵՎԻԿԻ

Տարեկան Տեղեկազիր  
Ա. Թարգմանչաց Երկր. Վարժարանի

ԿԱՐ. ԲԵՐԵՆ. Ա. Վ. Պ. ԳԱՐԵՎԻԿԻ

Տեղեկազիր Հ. Բ. Ը. Միուրեան  
Խզաքաշնամ-Կիւլպէնկեան Վարժարանի

ՏԱԿ. ԱՆԱՀԻՏ ՈՍԿԵՐԻՉԵԱՆ

Տեղեկազիր Կիւլպէնկեան  
Կիւլպէնկեան Մատենադարանի

ԳԱՅՆԻԿ ԱՐԴ. ՄԱՐՈՒՐԵԱՆ

Տարեկան Հանդիսութիւններ  
Ա. Թարգմանչաց Երկր. Վարժարանի

ԳԱՅՆԻԿ ԱՐԴ. ՄԱՐՈՒՐԵԱՆ

**Ս. Յ Ա Կ Ո Ր Ի Ն Ե Ր Ս Է Ւ**

|                   |  |     |
|-------------------|--|-----|
| Արդեգական բանական |  |     |
| Բովանդակութիւն    | ՀԱՅՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՅՆԻԿ ԱՐԴ. Ա. Վ. Պ. ԳԱՐԵՎԻԿԻ | 382 |
|                   |  |     |
|                   | ԱՐԱ ԿԱԼԱՅԴՅԱՆ  | 384 |

**«ՍԻՈՆ»ի Վերաբերեալ ամէն բարակցութիւն և առանում կատարել հետեւեալ հասցեին.—**

MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «SION»,

OLD CITY — JERUSALEM

**«ՍԻՈՆ»ի տարեկան բաժնեգինն է Ամերիկայի համար՝ 5 Տոլար**

բոլոր այլ երկրներու համար՝ 1 Արերիին

**PROP.— HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM. ED.— ARCH. HAIGAZOUN ABRAHAMIAN**

NO. 7—8

PRINTED BY THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM. JULY—AUGUST 1967